



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքը արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.


Դու կարող ես.


պատճեններ և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օպուագործել առևտ նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material









Կ Ո Մ Ս

ՄՕՆԹԵ - ՔՐԻՍԹՈՅ

ԿՈՄՍ
ՄՈՆԹԵ-ՔՐԻՍՏՈՅ

ՅԱՂԵՔՍԱՆԴՐ ՏԻՒՄԱՅԵ

ԹԱՐԳՄԱՆԵԱՑ

ՅԱԳՐԱՆ ՅԱՐՈՒԹՅԻՆ ՅԵԶԵՒԱՆ

Մասն վեցերորդ



ԶՄԻՒՄՆԵՑ

ՅՊԵԴՐՈՒԹՅԻՆ ՏԵՑԵԵԾՆ

1868

ԿՈՄՍ

ՄՕՆԹԵ · ՔՐԻՍՏՈՅ

ՄԱՍՆ ՎԵՅՏԵՐՈՐԴ

ԳԼՈՒԽ ԱՓԱՋԵՎ

ԵՐԵՒԱՑԹԵ



Ի ՆՉՊԱՅ որ թաղաւորի դործակալը տիկին
Տանկլարի ըսեր էր՝ Աալանթին դեռ
առողջացած չէր :

Անհանգստութեան յողնութենէն ուժէ կըտ-
րած՝ անկողինը պառկած էր, և իւր սենեկին
մէջ տիկին տը Ա.իլքֆօրէն խմացեր էր այն ամն դէպքերը,
որոնք քիչ մը առ աջ պատմեցինք, այսինքն՝ Խօսէնիի փա-
խուստը և Անտրէա Գավալղանթիի կամ թէ ըսենք Պէնէ-
տէ թթոյի բռնուիլը, ինչզէս նաև անոր վրայ եղած մար-
դասպանութեան ամբաստանութիւնը :

Աակայն Աալանթին այնչափ տկար էր, որ այս պատմու-
թիւնը իրեն այն աստիճան տպաւորութիւն չըրաւ, որչափ որ
իւր սովորական առողջութեան վիճակին մէջ պիտի ընէր:

Իրօք իւր խօթացեալ ուղեղին մէջ և աչացը առջև տարօ-
րինակ դաղափարներով և մտացածին խորհուրդներով խառն

աղօտ դաղափարներ և անորոշ կերպարանքներ կը ներկայաւ նային , որոնք դրել են մամիչառք անյայտ եղան և իւր զդացումները արթնցուցին :

Յորեկը Աւալսնթին իւր դուռըթեան վրայ դռնէ ապահով էր , քանզի նոււարթիլ ինքնինքը իւր թոռան սենեակը առնել կու տար և հօն կը մնար իւր հայրական խանդադատալի նայուածքը անոր վրայ յաբելով . և քը Ափլիթֆօր ալ տաեանեն գառնալով՝ մեկ կամ երկու ժամ՝ իւր հօբը և դաւիդը քովը կ'անցըներ :

Ժամը վեցին Ափլիթֆօր իւր դահլիճը կը քարուէր . Ժամը ութին ու . ա'Ավրինեի կու դար՝ ծաղկահաս աղջկան համար պատրաստած զիշերուան դեղը իւր ձեռօքը բերելով . անկետակ նոււարթին ալ իւր սենեակը կը տանէին :

Ակը ապէս երբ ամեն մարդ հիւանդին սենեկէն կը հեռանար . բժշկէն որոշուած խնամակալուչի մը Աւալսնթինի վրայ կը հսկէր , և ան ալ ժամը տասին կամ տասն ու մեկին Աւալսնթինի քնացած միջոցին անկէ կը հեռանար :

Ամբ իշխնլու տաեն՝ Աւալսնթինի սենեկին բանալիները ու . որ Ափլիթֆօրին ձեռօքը կը յանձնէր , այնպէս որ միայն տիկին որ Ափլիթֆօրի և փոքր հառւարի սենեակներէն անցնելով հիւանդին քովը կարելի էր երթաւ :

Ամեն առառ Մոլէլ հսկայթթի սենեակը կու դար Աւալսնթինի վրայ լուր ստանալու համար . սակայն ինչ զարմանալի բան . օրէ օր Մոլէլի անհանգ ստութիւնը կը նուազէր :

Ամսն զի նոսի՝ Աւալսնթին ալ ուէ օր աւելի կ'արէկնար , թէ և ջղաղին ստամիլ բորբոքման մը ենթակայ էր . երկրորդ իւր շինթութեան մը ջ Մոնթէ-Քրիսթուի դիմած տաեն՝ կը մուը իրեն ըստած չէր որ եթէ Աւալսնթին եւ կու ժամն չմեռնէր՝ ոլիքի աղատէր :

Աւալսնթին կենդանի էր տակաւին , և չորս օր անցեր էին :

Եյս ջղային բարրոքումը Աւալսնթինը անհանգ խառ կ'ընէր քնացած կամ թէ ըսենք անոր Մմբրութեան առենց

անդամ, այն ատեն զիշերուան լուռթեան և կրակարանին վրայ գրուած սպիտակ կիճէ զիշերային կանթեղին կէս մթութեան մէջ այն ստուերները կը տեսնէր, որոնք հիւանդաց սենեակը կը լեցուին, և իրենց քստմելի թեերովը սենեակը կը շարժեն:

Այն ատեն իրեն այնպէս կ'երեւէր թէ մերթ իւր մօրուն կը տեսնէ որ իրեն կ'ըսպառնար, և մերթ Մորէլը, որ իւր բազուկները իրեն կ'երկնցընէր, և մերթ իւր սովորական կենաց օտար էակներ, ինչպէս եր Մօթե-Քրիսթոյ կոմոը:

Իւր զառանցութեան ժամերուն մէջ մինչեւ կարասիները շարժուն և թափառող կ'երեւէին, և այս բանս առտուան մինչեւ ժամը երկու կամ երեքը կը տեսէր, որմէ ետքը ծաղկահամազիները ծանր քունի մը մէջ կ'ընկղմէր և մինչեւ առտու կը քննանար:

Էօծէնիին փախուսուը և ունէտէթթոյի բռնուիլը լսած օրուան իրիկունը՝ հետղչետէ Ակլոֆօրի, ա'Ավրինեիի և նուտարթիէի մեկնելէն ետե՝ երբ Աւալանթինի զառանցանաց առարկաները սկսեր էին երեխը, երբ Աէն-Ֆիլիփ եկեղեցոյն ժամացոյցը տասն ու մէկ կը զարնէր, և երբ Աւալանթինի խնամակալուհին բժշկէն պատրաստուած ըմպելին հիւանդին ձեռքին մօտ սեզանին վրայ դնելէն և սենեկին դուռը փակելէն ետե՝ ծառաներուն քովիլ երթալսվ՝ երեք ամսէ՝ ի վեր թաղաւորի զործակալին նախասենեկին երեկոյթները սարսափեցընող աղէտալի պատմութիւնները մտիկ կ'ընէր, հիւանդին զզուշութեամբ փակուած սենեկին մէջ անակնուննելի տեսաւան մը տեղի ունեցեր եր:

Արդէն զըրեթէ տասը վայրկեանէ՝ ի վեր խնամակալուհին հեռացեր եր անկէ:

Աւալանթին ժամէ մը 'ի վեր ամսն զիշերուան իւր վրայ եկած ջերմէն տակնապելով, ակամայ իւր զլուխը կը յանձնէր ուղեղին յուղեալ, միօրինակ և եռանդալի աշխատութիւնը շարունակելու համար, որ անդադար կը յոդնէր նոյն խորհուրդները և նոյն մոացածին տեսիլները յդանալու:

Դիշերային ճրագին պատրոյդէն տարօրինակ երևոյթներով
քաջանչներ կը ցայտէին , երբ յանկարծ անոր դժղղոջուն
ցուացումին մէջէն Վալանթինի այնպէս երեցաւ թէ կրակա-
րանին մօտ պատին խոռոշաւոր կողմը եղած դրգադարանին
կամաց մը բացուիլը կը տեսնէ՝ առանց անոր ծխնիներուն
ձայնը լսուելու :

Ուրիշ ժամանակ՝ Վալանթին կրնար զանդակին մետաքսեայ
ժապաւենը ձեռքն առնուել և օգնութիւն կանչել . սակայն
իւր այն կացութեանը մէջ իւր զարմանքը դրաւող բան մը
չկար :

Այնպէս համոզուած էր որ զինքը շրջապատրդ երեսյթները
իւր զառանցութեան ծնունդն են . քանզի ամեն առառ կը
տեսնէր որ դիշերուան երեսյթներուն չետքը անդամ չէր մնար,
և ցորեկուան լըստին հետ աներեսյթ կ'ըլլային անոնք :

Դրան ետին մարդկային դէմք մը երեցաւ :

Վալանթին իւր չիշերմին մէջ այս տեսակ երեսյթներուն ըն-
տանեցած ըլլալուն՝ անսնցմէ չէր վախնար . միայն իւր աչքը
աղեկ մը բացաւ որպէս զի տեսնէ թէ երեցողը Առուելն է :

Երեսյթը իւր անկողնոյն մօտենալով կեցաւ . կ'երեւէր թէ
խորին ուշադրութեամբ մտիկ կ'ընէր :

Այս միջոցին կանթեղին լոյսը դիշերային այցելուին դիմացը
վրայ դարկաւ :

— Ան չէ — , մըմսաց հիւանդը :

Խւ կարծելով թէ երազ կը տեսնէ , սպասեց որ այն մարդը
աներեսյթ ըլլայ , ինչպէս որ երազի ժամանակ կը պատահի ,
և կամ ուրիշ անձի փօխուի :

Իւր երակին զարկը բռնեց , և անոր ուժգին բարախումը
զգալով միտքը եկաւ որ այս տարածամ երեսյթները անե-
րեսյթ ընելու լաւագոյն միջոցը դեղք խմելն էր . իւր յուզ-
վունքը հանդարսեցընելու նպատակաւ բժշկէն խնդրած այս
ըմպէլիքին զովութիւնը Վալանթինի չերմը թէթեցընելով
իւր ուղեղը կը հանդաբաւցընէր , և քիչ մը ատեն իւր տաղ-
նապը կը նուազէր :

Բնուածի Աւալանթին իւր ձեռքը երկնցուց, որպէս զի այն դեռ զը պարունակող վաճակնեայ բաժակը տոնու . բայց իւր դողը դոջուն բազուկը անկողնեն գուրս երկնցուցած միջոցին եւ լիոյթը տուածուանէ աւելի շուտով երկու քայլ անկողնոյն մօտեցաւ, և ծաղկահաս աղջկան այնչոփ մօտեցաւ որ հիւանդը անոր շնչառութիւնը լսեց և այնպէս կարծեց թէ իւր ձեռքը կը բռնէ :

Այս անդամ մատացածին կամ թէ ըսենք ստոյդ երեսյթը մինչեւ այն տոեն Վալանթինի զգացածներուն սահմանը կ'անցընէր . հիւանդը սկսաւ իւր թմրբութիւնը թոթվել և իւր արթնութիւնը ստուգել, և աեսնել լով որ տեսածը ցնորք մը չէ ու իւր խելքը զլումին է՝ վախցաւ :

Վալանթինի ձեռքը բռնելուն նպատակն էր արդիլել զան : Վալանթին կամաց մը ձեռքը քաշեց :

Այս ատեն՝ երեսյթը և որուն աչքը իւր վրայէն չէր վերցըներ, և որուն նայուածքը աւելի պաշտպանողական կ'երեւէր քան թէ սպասնական, բաժակը տուաւ, քրադին մօտեցուց, և զողցես անոր թափանցկութիւնն ու յստակութիւնը քննելու համար ըմպելիին նայեցաւ :

Բայց այս տուածին փորձով չբաւականացաւ :

Այն մարդը, կամ թէ ըսենք, այն երեսյթը, քանդի այն չսփ կամաց կը քալէր որ իւր քայլերուն ձայնը օթոցին վրայ չէր լսուեր, դդաւ մը ըմպելիին տուաւ և խմեց :

Վալանթին այս զործողութիւնները աղջութեան խորին զգացումավ մը կը դիտէր :

Անշուշտ կը կարծէր որ այս երեսյթը շուտով աներեսյթ պիտի ըլլար և անոր տեղը ուրիշ տեսարան մը պիտի բացուէր, սակայն մարդը փոխանակ ստուերի մը պէս աներեսութանալու իրեն մօտեցաւ, և բաժակը Վալանթինին երկընցընելով յուղեալ ձայնիւ մը ըսաւ .

— Խմեցէք հիմա . . . — :

Վալանթին սարսուաց :

Առաջին անդամն էր որ այս երեսի թներէն մէ կը կենդանի ձայնով իրեն հետ կը խօսէր :

Եւրանը բացաւ որ ձայն մը հանէ . բայց մարդը իւր մատը շրթանց վրայ դրաւ :

— ոչ, Մօնթէ - Քրիսթոյ կոմնն է — , մըմաց Վալանթին :

Ծաղկահաս աղջկան աշաց մէ ջ նկարուած սարսափը , անոր ձեռաց գողդոցինը , վերմակին մէ ջ կծկուելու համար արագ շարժումը յայտնի իք ցուցընէին իւր համոզմանը դէմ ունեցած վերջին մրցումը . քանզի այնպիսի ժամաւ մէ ջ Մօնթէ - Քրիսթոյի ներկայութիւնը , դադանի , երեակայական և անխմանալի կերպով սրատի մը մէջէն իւր սենեակը մանելը Վալանթինի յուղեալ մտացը անկարելիութիւններ կ'երևէին :

— Մարդ մի կանչէք և մի վախնաք , ըստե կոմսը . կասկածի մը երեսյթն ու անհանգստութեան մը ստուերն անդամ ձեր սրտէն հեռացուցէք , ձեր առջեր երեցած մարդը ,(քանզի այս անդամ իրաւունք ունիք , Վալանթին , տեսածնիդ տո աջօք տեսիլ մը չէ) , ձեր առջեր երեցած մարդը այնպիսի խանդալատալի հայր մը և այնպիսի պատուաւոր բարեկամ մ'է . որ երբէք մոռքերնէդ անցուցած չէք — :

Վալանթին պատասխան մը չդտաւ որ տայ . իրեն հետ խօսողին սույոյ ձայնը յայտնող այն ձայնէն այնչափ սաստիկ կը վախնար , որ իւր ձայնը անոր հետ խառնելու կը սոսկար . սակայն իւր դողսասարսափ նայուածքը կ'ուղէք ըսել . « Եթէ ձեր դիտաւորութիւնները անմեղ են , ինչո՞ւ ուրեմն այս ժամուս հոս կը գտնուիք » :

Իւր հիանալի խորամութեամբը կոմսը ծաղկահաս աղջկան սրտէն բոլոր անցածները հասկրցաւ :

— Մտիկ ըրէք , ըստե , կամ դոնէ երես նայեցէք . աչերս կորմրած են և դէմքս սովորականէն աւել լի զունատեալ , սկսած այն է որ չորս դիշերէ 'ի վեր վայրիեան մը աշքս չդոցեցի , չըս դիշերէ 'ի վեր ձեր վրայ կը հսկեմ , զձեղ կը ուաշտապանեմ , ու զձեղ ձեր Մտիկի միլին բարեկամին համար կը սպազուանեմ — :

Աւրախայի արիւն մը իսկոյն հիւանդին այսերբ շառաղջաց .
վասն զի կոմայն արաւաւանած անունը անոր իրեն ազդած
կասկածը փարասեց :

— Մաքսիմիլիեն . . . , իրկնեց Աալանթին՝ այնչափ այս աւ-
նունը քաղցր կ'երևէր իրեն արտասովնելու , ուրեմն Մաքսի-
միլիեն ամեն բան խոսովվանեցաւ ձեզ :

— Ամեն բան . ինձ ըստ որ իւր կեանքը ձեր կեանքէն
կախաւ է , և ես խոստացայ անոր որ զձեզ սահսրւանէ ա-
զատեմ :

— Խոստացաք որ մահսրւանէ ազատէք զիս :

— Այս՝ :

— Արքան քժիշտի էք դուք :

— Այս՝ , և այս միջոցիս Աստուած ինձմէ աղջի քժիշտ մը
չէր կրնար դրկել ձեզ , հաւասացէք ինձ :

— Եմ վրաս հսկեցիք կ'ըսէք , ըստ Աալանթին անշան-
գ քստութեամբ մը . բայց ուրկից , ես չակսայ զձեզ — :

Կամսը իւր ձեսքը դրքադարանին կողմը երկնցուց :

— Այս զըան եաին պահսրւած էի , ըստ , և այս զուոը
քովի տանը մէջ կը բացուի , զոր ես վարձած եմ — :

Աալանթին ամօթիած սէդսրւթեան շարժմամբ մը աչքերը
դարձույց , և խիստ մծ սոսկումով մը ըստ .

— Պարսն , ձեր այդ ըրածը անօրինակ անխոչն մութիւն
մ'է , և ձեր ինձ շնորհած պաշտպանութիւնը թշնամանքի մը
խիստ կը նմանի :

— Վալանթին , ըստ կոմսը , ձեր վրայ այնչափ երկար
ժամանակ հսկելու միջոցիս՝ իմ տեսաներս ձեր սենեակը
եկողները , ձեզի համար պատրաստուած կերակուրները և
բմուկներն էին միայն . երբ այն ըմպելիները վտանգաւոր
երեկին ինձ , հիմակուան ուես ներս կը մտնէի , բաժակնիդ
կը պարզէի , և այն թոյնին տեղը առաջարար ըմպելի մը կը
դնէի , որ ձեզի համար պատրաստուած մահսրւան տեղ՝ կեանք
կը շնորհէր ձեզ :

— Թոյն և մահ կ'ըսէք , դոչեց Աւալանթին կարծելով թէ զերստին զառանցութեան մէջ կ'իշնայ . այդ ի՞նչ խօսքեր են , պարոն :

— Լոէ , աղջիկս , ըստ Մօնթէ-Քրիսթօ վերստին իւր մատը չըթանցը վրայ դնելով , այս , թոյն ըսի , և կը կըրկնեւր , մահ պատրաստուած էք ձեզի համար . բայց նախ խմեցէք այս գեղը : (Կոմսը իւր ծոցէն սրուակ մը հանեց , ու անոր մէջ պարունակուած կարմիր ջուրէն քանի մը կաթիւրաժակին մէջ կաթիցոց) : Եւ ասկէ ետքը ուրիշ բան մի առնուք այս դիշեր — :

Աւալանթին ձեռքը երկնցուց , բայց բաժակին չդպցուցած սուկումով ետ քաշեց :

Մօնթէ-Քրիսթօ բաժակն առաւ և կէսը խմելէն ետե Վաւալանթինին ներկայացուց , որ ժողովը լով ըմուկ լիքին մնացեալու խմեց :

— Ո՛չ , այս , ըստ ծաղկահաս աղջիկը , իմ դիշե բային դեղերուս համբ ունի , այն բմբելիքին , որ սբախս զովութիւն և ուղեղիս հանդարասութիւն կու տայ . շնորհակալ եմ , պարոն , շնորհակալ եմ :

— Աչա այս կերպով չըրս դիշեր կարող եղաք աղբելու , Աւալանթին , ըստ կոմսը : Սակայն ես ի՞նչ կերպով կ'ապրէի . ո՛չ , ի՞նչ անտանելի ժամեր կ'անցընէի , և ի՞նչ աշոելի տառապանց մէջ կը մաշէի , երբ ձեր բաժակին մէջ մահացու թոյնին դրուիլը կը տեսնէի , և կը վախնայի որ չըլւէայ թէ զայն կրակարանին մէջ թափելու համնելքս առաջ գուք խմեք :

— Բաժակիս մէջ մահացու թոյն դրուիլը տեսնելով՝ տառապանքներ կը կրէիք կ'ըսէք , պարոն , կրկնեց Աւալանթին սոսկումով պաշարուած . ուրեմն եթէ բաժակիս մէջ թոյն դրուիլը տեսաք , անշուշտ թոյնը դնող անձն աւ տեսած էք :

— Այս , տեսայ — , պատասխանեց կոմսը :

Աւալանթին իւր անկողնոյն մէջ ելաւ նստաւ , և ձիւնէն աւ

էելի սպիտակ կուրծքը բանուած բարակ կտաւով ծածկելով, որ զառանցութեան պաշ քրտինքն խօնաւցած ըլլալէն զատ՝ սոսկումի սառած քրտինքն ալ կ'ըսկսէր անոր հետ խառնուիլ:

— Գուք տեսաք զան, կրկնեց նորատի աղջիկը:

— Այո, ըսաւ երկրտոր անդամ կոմը:

— Այդ ինչ սոսկալի խօսք է որ կ'ըսէք, պարոն. ինձ հաւատացընել ուղածնիդ դժոխային զործ մ'է: Ինչ, իմ հօրս աման և իմ սենեկիս մէջ ու իմ վշտացս անկողնոյն վրայ կ'ուղեն սողաննել զիս. ո՛չ, հեռացէք ասիէ, սյարոն. դուք իմ խիլջս կը փորձէք, և աստուածային բարութեան դէմ կը հայհայէք. անկարելի է, պարոն, շիրնար ըլլալ:

— Միթէ այն ձեռքէն թունաւորուաղներուն առաջինն էք դուք, Վալանթին: Չեր բոլորտիքը ո՛ղ. աը Աէն-Մէրանին, տիկին աը Աէն-Մէրանին և Պարուային մոռնիլը շտեսաք. և ո՛ղ. Կուտարթիէին մոռնիլն ալ պիտի չտեսնէ բք, եթէ այն ծերունին երեք տարիէ 'ի վեր սովորութիւն ըրած շըլլար իւր դեղերուն մէջ թոյն զործածել և թոյնին դէմ թոյնով մըցիլ:

— Ո՛չ, Աստուած իմ, ըսաւ Վալանթին. այս է պատճառը ուրեմն որ զրեթէ ամսէ մը 'ի վեր հաւս կը պնդէ որ իւր ընկելիներուն մասնակից ըլլամ:

— Անոր ընկելիները կէս չորցած նարնջի կկղեի պէս դառն համը մը ունին, այնպէս չէ, հարցուց Մօնթէ-Քրիսթօ:

— Այո, այո:

— Ո՛չ, հիմա ամեն բան կը հասկընամ, ըսաւ Մօնթէ-Քրիսթօ. ուրեմն ձեր հաւն ալ զիտէ որ ձեր տան մէջ թունաւորող մը կայ և զուցէ թունաւորողն ալ կը հանչնայ: Դուք անոր խիստ սիրելի թոռը ըլլալուդ՝ զձեզ մահացու թոյնէն զդաւշացուցեր է, և այն մահացու թոյնը ձեր սկած սովորութեան դէմ աղեղցութիւն չէ ըրեր, ահա ինչ կերպ պով գուք կենդանի էք տակաւին, որուն պատճառը ես չէի կրնար հասկընալ, որ չորս օր առաջ այնպիսի զօրաւոր թոյնով թունաւորուած ըլլաք և տակաւին չմեռնիք:

— Բայց ո՞վ է այդ լուսաւորողը, այդ մարդանպանը :

— Ես ալ ձեզի կը հարցընեմ. Գիշերը ձեր սենեակը մեւ կուն մանելը աեսած չէք :

— Այս Շատ անգամ կը կարծէի թէ ուրուականներ կը աեսնեմ, որոնք ինձի կը մօտենային, կը հեռանային և աշներեայթ կ'ըլլային. բայց ես զանոնք իմ չերմիս տաղնապէն զոյացած երեսյթներ կը կարծէի, և հիմա ալ երբ դուք սեւ նեակս մտաք, երկար ժամանակ կարծեցի թէ կամ կը զառանցեմ և կնմը կ'երազէմ :

— Ուրեմն ձեր կենաց թշնամի եղող անձը դուք չէք հանչնար :

— Ոչ, ըստ Վալանթին. բայց ի՞նչ պատճառաւ մէ կը իմ մաշուանս պիտի փափաքի :

— Ուրեմն հիմա պիտի հանչնար զան, ըստ Մօնթէ-Քրիստո ականջ գնելով :

— Ի՞նչ կերպով, հարցուց Վալանթին սարսափով իւր բոլորտիքը նայելով :

— Վասն զի՞ այս դիշեր ոչ ջերմ ունիք և ոչ զառանցութեան մէջ կը դանուիք, վասն զի այս դիշեր արթուն էք, վասն զի ահա կէս դիշեր կը հնչէ, և մարդասպաններուն ժամանակը կէս դիշերն է :

— Ով Աստուած իմ, ով Աստուած իմ —, ըստ Վալանթին իւր հակատէն մարդարտի նման վազած քրաինքը ձեռք քովը որբելով :

Կրօք ժամացոյցը յամը և տիսուր կերպով կէս դիշեր կը հնչէր. և անոր իւրաքանչիւր հնչիւնը ծաղկահաս աղջիկը կը կարծէր թէ պղնձեայ ուսոի հարուածներ են իւր սրտին վրայ :

— Վալանթին, շարունակեց կոմսը, բոլոր ոյժերնիդ ամփոփեցէք, ձեր սրտին բարախումը զսպեցէք, ձայներնիդ կոկորդնուգ մէջ արդիլցցէք, քուն ձեւացուցէք և պիտի աեսնէք, այս, պիտի աեսնէք — :

Վալանթին կոմսին ձեռքը բռնեց :

— Կարծեմ թէ շնուկ մը կը լսեմ, ըստ, հեռացէք ասկէ :

— Միաւոք բարեւու , պատասխանեց կոմուը , և կամ վերաբախն տեսնուինք — :

Ետքը այնպիսի տիսուը և հայրական ժպիտով մը , որմէ ծաղկաչաս աղջկան սիրտը երախտալ իտութեան զգացմամբ շարժեցաւ , ոտքին ծայրով քալելով դրբագարանին դրան մօտեցաւ :

Բայց զայն զոցելէն առաջ երեսը վերստին դարձընելով՝

— Ամենեին շարժում մը մի ընէք , ըստ , ձայն մը մի շանէք . Ըստ զձեղ քնացած կարծեն , եթէ ոչ դացե ողանութեան հասնելէս առաջ՝ զձեղ սպաննել ուղեն — :

Եւ այս սոսկառիթ պատուերէն ետե՛ կոմուը դրան ետին աներեսյթ եղաւ , որ լուսթեամբ իւր վրայ զոցուեցաւ :



ԳԼՈՒԽ Բ.

ԼՈԿԻԼՈՅ



ԱԼԱՄԵԹԻՆ առանձին մնաց . ԱԷՆ-ՖԻԼԻՓ
եկեղեցոյն ժամացոյցէն ետ մնացող
երկու ուրիշ ժամացոյցներ տարբեր
միջոցներով կէս զիշեր հնչեցին :

Ետքը՝ քանի մը հեռաւոր կառքերու ձայներէն զատ՝ ամեն
կողմ լուսթիչնը ալիքեց :

Այն առեն Վալանթինի բոլոր ուշադրութիւնը իւր մէջ նեկին ժամացոյցին վրայ կեղք բանացաւ, որուն Հօնանակը մանրերի բորբոքները կը նշանակէր:

Մահրերի բորբոքները համրել լով՝ դիտեց որ անոնք իւր սըտի բարախումէն կրկնակի յամրաքայլ էին:

Այսու ամենայնիւ գարձեալ կը տարակուսէր, անոնց Վալանթինը չէր կրնար երեակայել որ մէկը իւր մահուան փափաքի. ինչո՞ւ համար, ի՞նչ նպատակաւ, և ի՞նչ շարութիւն մը դործած էր որ թշնամի մը ունենար:

Երկիւղ մը չունէր որ քնանար:

Սասկալի մատածմունք մը միայն իւր միաքը դրաւած էր, աշխարհիս մէջ անձ մը կար որ զինքը սպաննելու փորձ փորձեր էր, և վերստին պիտի փորձէր:

Կ'նչ պիտի ընէր Վալանթին եթէ այս անդամ այն անձը թոյնին անսազդեցութենէն ձանձբացած՝ Մօնթէ-Քրիսթոյի ըստածին պէս սուրի դիմէր, եթէ կոմսը օգնութեան հասնելու ժամանակ չունենար, եթէ ինքը իւր վերջին վայրկենին հասնելով՝ Մորէլը չկարենար տեսնել:

Այս մատածութեան մէջ, որ իւր դէմքը կապոյտ դեղնութեամբ մը և միանդամայն սառած քրտինքով մը պատեց, Վալանթին պատրաստուեր էր զանգակին ժապաւէնը քաշելու և օգնութիւն կանչելու:

Բայց իրեն այնպէս երեցաւ թէ դրբագարանին դրան մէջ չեն կոմսին աչաց փայլիլը կը տեսնէ, այն աչաց, որ իւր վրայ կը հօկէր, և այն աստիճան զինքը ամօթահար կ'ընէր որ ծաղկահաս աղջիկը իրեն կը հարցընէր թէ՝ արդեօք կոմսին այս անխորհուրդ բարեկամութեան փոխարէն պիտի կրնա՞ր իւր երախտագիտութիւնը յայտնել:

Այս կերպով երեսուն վայրկեան և Վալանթինի համար երեսուն անվերջ դարեր անցան:

Աերջապէս ժամացոյցը մանրերի բորբոք մը առաջ ձայն հանելով՝ հնչական սկահին վրայ հարուած մը զարկաւ:

Հայոցն միջացին կոմսը զ բքագարանին տախտակը ըղունդով
հաղիւ լսելի կերպով քերելով՝ կ'իմացընէր Աւալանթինին որ
միշտ անոր վրայ կը հսկէ և կը հրամայէր որ արթուն կենայ:

Աւալանթինի այնպէս երևաւ թէ զ բքագարանին դիմացի
կողմը, այսինքն Էտուարի սենեկին մէջ տախտակամածին
վրայ քալելու ձայներ կը լսէ:

Իւր զրեթէ հեղձեալ չնչառութիւնը արդիլելով՝ ականջ
դրաւ. նիդին երկաթը կռնչեց, և դուռը ծխնիներուն վրայ
դարձաւ:

Աւալանթին, որ իւր արմեան վրայ ելեր էր, հազիւ ժա-
մանակ ունեցաւ ինքզինքը անկողնոյն վրայ ձգելու և իւր ա-
չերը թեերուն տակը պահելու:

Եւ անպատճ սոսկումավով, յուզմամբ և դոդդալով սպասեց:
Մէկը անկողնոյն մօտեցաւ և վարադոյրը բացաւ.

Աւալանթին իւր բոլոր ոյժը ամփոփեց և հանգարտ քուն
մը յայտնող չնչառութեան մը կանոնաւոր մրմունջը հանեց:
— Աւալանթին —, ըստ կամաց մը ձայնը:

Ծաղկահաս աղջիկը իւր սրտին մինչեւ խորը սարսաց, բայց
ամենէին չզպատասխանեց:

— Աւալանթին —, կրկնեց նոյն ձայնը:

Աւալանթին դարձեալ լուս կեցաւ. քանզի խօսք տուեր
էր որ արթուն ըլլալը ամեննին չյայտնէ:

Այս ատեն լուսթիւնը տիրեց:

Միայն Աւալանթինի բաժակին մէջ հեղուկի մը թափուեա-
լուն անզզալի ձայնը կը լսուէր:

Այս ատեն ծաղկահաս աղջիկը համարձակեցաւ իւր երկնա-
ցուցած թեին տակէն իւր արտեանունքը կիսով շափ բանալու:

Գիշերային սպիտակ զգեստով կին մը տեսաւ, որ սրուակի
մը հեղուկը իւր բաժակին մէջ կը պարպէր:

Այս կարճ միջոցին մէջ՝ դուցէ Աւալանթին իւր չնչառու-
թիւնը արդիլեց կամ անտարակոյս շարժում մը ըրաւ. քան
զի կինը անհանդստութեամբ մը կանդ տուաւ և դէպ ի հե-

ւանդին անկողինը հակեցաւ, որպէս զի աղէկ մը տեսնէ թէ
ստուգիւ Վալանթին քնացած էր:

Տիկին տը Վ.իլըֆօրն էր ան:

Վալանթին իւր մօրուն Ճանշնալով, այնպիսի ուժգին կեր-
պով սարսոաց, որ իւր անկողնոյն ջարում մը պատճառէց:

Տիկին տը Վ.իլըֆօր իսկոյն պատին տակը քաշուեցաւ, և
չոն անկողնոյն առաջաստին ետին ապաստանուած՝ Վալան-
թինի մինչեւ ամնաթեթե ջարումը լւութեամբ և ուշադրու-
թեամբ կը դիտէր:

‘Ծաղկահաս աղջիկը Մօնթէ-Քրիսթոյի սռսկառ իթ խօսքերը
յիշեց. իրեն այնպէս երեցաւ թէ իւր մօրուին միւս ձեռքը
երկար և սուր դաշոյնի մը փայլիլը կը տեսնէ:

Եյն առեն Վալանթին իւր կամքի զօրութիւնը իրեն օդ-
նութեան կանչելով՝ ջանաց իւր աշքերը դրցելու. սակայն մնը
զդ այսարանաց ամնէն երկիւղալի այս զործը, որ սովորաբար
այնչափ քնական է, այս միջոցիս դրեթէ անկարելի կ'ըլար
կատարելը, այնչափ անյագ հետաքրքրութիւնը կը դրդոէր
իւր արտեանունքը բացուելու. և Ճմարտութիւնը ստուդելու:

Սակայն տիկին աը Վ.իլըֆօր Վալանթինի շնչառութեան
կանոնաւոր ձայնը վերստին սկսիլը տեսնելով և ապահովա-
պէս կարծելով որ հիւանդը քնացած է՝ իւր բազուկը երկըն-
ցուց և անկողնոյն զլսին կողմի ամփոփուած առաջատին ե-
տին կէս մը պահուած՝ իւր սրուակին մէջ մնացած հեղուկին
մնացրիլ պարագեց:

Ետքը այնպիսի զգաւշութեամբ և անձայն հեռացաւ անկէ
որ Վալանթին չիմացաւ:

Միայն այն բաղկին աներեւութանալը տեսեր էր, որ քսան
և հինգ տարեկան նորատի և զեղեցիկ կնոջ մը կլոր և մատ-
դաշ բազուկն էր և իւր բաժակին մէջ մահուան հեղուկը կը
թափէր:

Անկարելի է տիկին տը Վ.իլըֆօրի մէկ ու կէս վայրկեան իւր
սենեակը կեցած միջոցին Վալանթինի զդ ացածը նկարադրել:

Քրքաղարանին վրայ ըղունդի քերումը նորատի աղջիկը
անդպայտ թե ան նմանող թմբութենէն սթափեց:

Ալալանթին իւր զլուխը սոսկումով վեր վերցուց:

Գրքաղարանին դռուը երկրորդ անդամ իւր ծխնիներուն
վրայ դարձաւ և Մօնթէ-Քրիսթո երեցաւ:

— Ըսէք հիմա, ըսաւ կոմուր, գեռ կը տարակուսիք:

— Ո՛չ, Տէր Աստուած, մրմուաց ծաղկահաս աղջիկը:

— Տեսաք:

— Ճանցաք դան — :

Վալանթին հառաշանք մը հանեց:

— Եյո՛, ըսաւ, բայց ինձ անհաւատալի կ'երեք:

— Աւրեմն աւելի՝ կ'ընտրէք մեռնիլ և Մաքսիմիլիենի ալ
մահուան պատճառ ըլլալ . . . :

— Ո՛վ Աստուած, ո՛վ Տէր իմ Աստուած, կրկնեց ծաղ-
կահաս աղջիկը դրեթէ շուարած. բայց այս տունէն պիտի
չկրնամ մերնիլ և ազատիլ արդեօք . . . :

— Վալանթին, զձեղ հալածող ձեռքը ամեն տեղ ետե-
նէդ պիտի հասնի. ստակի ուժով ձեր ծառաները պիտի հրա-
սկուրուին, և մահը ամեն երեսյթներով ձեր առջելը պիտի
ներկոյանայ եթէ աղքիւրէն խմած ջուրերնուղ և եթէ ծա-
ռէն կորած պտուղնուղ մէջ:

— Բայց դուք ըսկիք թէ թոյնէն շվամուելու համար հաւս
նախազդուշութեամբ զօրացուցած է զիս:

— Մէկ աեսակ թոյնէն և այս երբ փոքր քանակութեամբ
զործածուած է: Կընան թոյնը փոխել կամ քանակութիւնը
աւելցընել — :

Կոմուր բաժակը առաւ և իւր շուրջերը անոր մէջի հեղու-
կուլ թրջեց:

— Եհա, ըսաւ, արդէն փոխեր են. այս անդամ բեկենի
թոյնով չեն թունաւորեր զձեզ, այլ պարզ թմբքեցուցիւ գե-
շով մը. անոր հոտէն կը ճանչնամ: Ո՛չ, Վալանթին, Վա-

լանթին, եթէ ձեր բաժակին մէջ ամիկին տը Վ. իլլ. Փօրի գրած այս ըմպելին խմի իք, անշուշտ կորսուած էիք:

— Բայց, ովհ Աստուած իմ, դոչեց ծաղկահաս աղջիկը, ինչու արդեօք այսպէս զիս կը հալածէ:

— ԵՇնչափ քաղցր ու այնչափ բարեսիրտ էք, և այնչափ այս եղեռնազ թրծութեան չէք հաւատար, որ չէք հասկըցեր, Վ. ալանթին:

— Խրաւունք ունիք, ըշաւ ծաղկահաս աղջիկը, վասն զիս ես անոր չարութիւն մը ըրած չեմ:

— Պատճառը այն է որ դուք հարուստ էք, Վ. ալանթին, վասն զի երկու հարիւր հաղար ֆրանք եկամուտ ունիք, և դուք այն երկու հարիւր հաղար ֆրանք եկամուտը անոր զաւեէն կը յափշտակէք:

— Ենչպէս. իմ հարստութիւնն իրեն չվերաբերիր. քանզի իմ ծնողքէս ժառանդած եմ զայն:

— Անտարակոյս, և ահա այս է պատճառը որ Պ. և տիկին տը Սէն-Մէրան մնուան, որպէս զի դուք անոնց հարըստութիւնը ժառանդէք. ահա այս է պատճառը որ Պ. Նուարթիէ ալ զձեզ իւր ժառանդը ըրած օրէն՝ թունաւորուելու ենթակայ եղած էր. և դուք ալ այս պատճառաւ պիտի մնոնէիք, Վ. ալանթին, որպէս զի Պ. տը Վ. իլլ. Փօր ձեր հարստութիւնը ժառանդէ, և ձեր եղքայրն անոր միակ զաւակը մնալով ձեր հօրը հարստութիւնը ժառանդէ:

— Էտուար, ո՞հ, իե՞ղձ զաւակ, անո՞ր համար այսպափ մեղքեր կը դործուին:

— Ո՞հ, վերջապէս հասկըցա՞ք:

— Ո՞հ, ովհ Աստուած, մի թողուր որ այսպափ եղեռնազ թրծութեանց մեղքը անոր վրայ լինայ:

— Հրեշտակ մ'էք, Վ. ալանթին:

— Բայց իմ հաւս թունաւորելէ ետ կեցած են:

— Անշուշտ մտածեր են որ ձեր եղքայրը բնականարար ամն հարստութեանց տէր պիտի ըլլայ, միայն եթէ զինքը ժա-

ուանդ ու լինենք զրկել շուղեն, և վերջապէս Պ. Կուարթիեն ալ թունաւորելու անօդուատ ըլլալէն զատ՝ կրկնակի վուանդաւ ռոր ալ էր:

— Եւ այս եղեռնադործութեան զաղափարը կնո՞ջ մը մըս-քին մէջ ծնունդ առած է. ո՛չ, Աստուած իմ, Աստուած իմ:

— Մաքերնիգ բերեք Քէրուզ քաղաքը, պանդոկին ձողարձը և այն կապոյտ մերարկուով մարդը, որուն ձեր մօրուն գեղերու վրայաք հարցուփորձ կ'ընէր. այն ժամանակէն այս դժոխային խորհուրդը իւր ուղեղին մէջ կը տածէր:

— Ո՛վ պարոն, զուեց ծաղկահաս սիրուն աղջիկը աշերը արտասուօք լցուած, եթէ այդպէս է՝ կը տեսնեմ որ մօռնեւ լու դատապարտուած եմ:

— Ոչ, Վալանթին, ոչ. վասն զի անոր լարած որոդայթ-ները գուշակած եմ ես, ոչ, վասն զի ձեր թշնամին յայտ-նուելով յազմուած է. պիտի ապրիք գուք, Վալանթին, և անշուշո պիտի ապրիք սիրելու և սիրուելու, երջանիկ ըլլա-լու և աղնիւ սիրու մը երջանկացընելու համար. բայց ապրե-լու համար, Վալանթին, պէտք է որ բալորովին վատահ ըլ-լաք իմ վրաս:

— Հրամայեցէք, պարոն, ի՞նչ պէտք եմ ընել:

— Պէտք է որ իմ տալու գեղս կուրօրէն առնուք:

— Ո՛չ, վկայ ըլլայ երկինքը, զուեց Վալանթին, որ եթէ ես աշխարհի մէջ առանձին ըլլայի, յօժարութեամբ կ'ուզէի մեռնիլ:

— Վմենեին մէկու վրայ պէտք չէ որ վատահիք և ոչ իսկ ձեր հօրը:

— Բայց հայրս այս ահույլի ոչիրին մասնակից չէ, այնպէս չէ, պարոն, ըստ Վալանթին ձեռքը միացընելով:

— Ոչ, սակայն ձեր հայրն ալ, որ դատաստանական ամ-րաստանութեանց սավորած մարդ մ'է, պէտք էր կասկածիլ որ իւր տան մէջ իրարու ետե պատահած մահերը բնական չեն: Չեր հայրը կը պարտաւորէր ձեր վրայ հսկել, և այս

ժամուս իմ տեղս ան ըլլալ պէտք էր . այս բաժակը պարզ պելը , մարդասպանին ետևէն իշխալը անոր պարտքն էր : Ճիւաղի դէմ ճիւաղ պէտք է , մըմուաց կոմսը իւր խօսքը ցած ձայնով վերջացընելով :

— Պարոն , ըստ Վալանթին , ապրելու համար ամեն բան ընելու պատրաստ եմ . քանդի աշխարհիս մէջ երկու էակներ կան , որոնք այնչափ կը սիրեն զիս , որ եթէ ես մեռնիմ , անոնք ալ պիտի մեռնին , և որոնք են հաւս և Մաքսիմիլիէնը :

— Խնդպէս որ ձեր վրայ հսկեցի , անոնց վրայ ալ պիտի հսկեմ :

— Ուրեմն , պարոն , ձեր հրամանը կատարելու պատրաստ եմ . ինչ որ կ'ուզէք՝ ըրէք ինծի — , ըստ Վալանթին :

Ետքը կամաց ձայնով :

— Ով Աստուած իմ , Աստուած իմ , ըստ , ինչ պիտի պատահի արդեօք ինծի :

— Ի՞նչ որ պատահի , Վալանթին , ըլլայ որ վախնաք , եթէ անհանգստութիւն մը զգաք , ձեր տեսութիւնը , լսողութիւնը , շարժողութիւնը կորսնցընէք , ամենեին մի վախնաք , եթէ տառանց ուր ըլլանիդ գիտնալու արթնաք՝ եթէ շիրմի մէջ իսկ դտնուիք և եթէ դադաղի մէջ , պէտք չէ որ վախնաք . խկոյն խելքերնիդ զ լուխնիդ բերէք և դուք ձեզի ըսէք . — Այս ժամուս՝ իմ ու Մաքսիմիլիէնի բարօրութեանը փափաքող բարեկամ մը , հայր մը և մարդ մը իմ վրաս կը հսկէ :

— Ափոսոս , ափոսոս , ինչ սոսկալի վեճակ մ'է այս :

— Վալանթին , ձեր մօրուն ամբատանելը նախամեծար կ'ընտրէք :

— Ո՛չ , հարիւր անդամ՝ նախամեծար կ'ընտրեմ՝ մեռնիւքան թէ այնպիսի գործ մը ընել :

— Ոչ , պիտի շմեռնիք դուք . և ինչ որ պատահի , կը խոստանաք ինձ որ ամենեին պիտի շվատանաք և պիտի յուսաք :

— Մաքսիմիլիէնը միտքս պիտի բերեմ :

— Ամենասիրելի աղջիկը էք դուք , Վալանթին , ես միայն կրնամ աղատել զձեզ և պիտի աղատեմ — :

Վալանթին իւր յետին երկիրովին մէջ ձեռքերը միացոց, վքանզի կ'ըզդար որ Աստուծմէ ոյժ խնդրելու ժամանակը հաւած էր) աղօթք ընելու համար ելաւ՝ առանց հետեւթեան խօսքեր մըմալով և մասնալով որ իւր սպիտակ ռւսերը երկար մաղերէն դատ ծածկոյթ մը չունէին, և իւր գիշերային զգեստին բարակ ասղնեղործին տակը սրտին բարախելը կը տեսնուէր:

Կոմսը իւր ձեռքը կամաց մը ծագկահաս աղջկան թեւին կոթնցուց, թաւշեայ մնծաղին վերըմակը մինչև անոր պարանոցը ծածկեց և հայրական ժպիտով մը ըստաւ.

— Աղջիկս, հաւատացեք իմ անձնուիրութեանս, ինչպէս որ Աստուծոյ բարութեանը և Մաքսիմիլիէնի սիրոյն կը հաւատաք — :

Վալանթին երախտապարտ նայուածք մը յարեց անոր վրայ, և իւր անկողնոյն մէջ մանկան մը պէս հանդաբար կեցաւ:

Այն ատեն կոմսը իւր բաճկոնին ծոցէն շաքարահատերու զմրուխտեայ տաւփը հանեց, անոր ոսկի խուփը բացաւ և Վալանթինի աջ ձեռքին մէջ ոլոռի մնծութեամբ կլոր շաքարահատ մը դրաւ:

Վալանթին միւս ձեռքովը առաւ զայն և ուշադրութեամբ կօմսին երեսը նայեցաւ:

Աեհութեան և կարողութեան ցոլցում մը այն աներկիրով պաշտպանին դիմաց գծերուն վրայ կ'երենէր:

Յայտնի էր որ Վալանթին իւր նայուածքովը կը հարցընէր մէ պիսի կլլէ զայն:

— Այս —, պատասխանեց կոմսը:

Վալանթին շաքարահատը բերանը տարաւ և կլլէց:

— Մնաք բարեաւ, զաւակս, վերստին կը տեսնուինք, ըստ կոմսը. ասկէ ետքը հանդաբար պիտի քնանամ. քանզի աղատեցաք դուք:

— Գացեք, ըստ Վալանթին, ինչ որ պատահի, կը խոռոշակամ որ պիտի չվախնամ — :

Մօնթէ - Քրիստօն երկար ատեն իւր աչերը ծաղկահաս աղջիան վրայ յարած կեցաւ , որ իւր տռւած թմբրեցուցիչ դեղին զօրութենէն յաղթուած կամաց կամաց քնացաւ :


Այն ատեն՝ կոմսը բաժակը առաւ , անոր պարունակութեան երեք մասը կրակարանին մէջ պարսկեց , որպէս զի կարծուի թէ բաժակին մէջէն սպակուածը Վալանթին խմածէ , և զիշեցուան սեղանին վրայ դրաւ զայն :

Ետքը դրագարանին դուռը երթալով աներեսոյթ եղաւ Վալանթինի վրայ վերջին ակնարկ մ'ալ նետելէն եսեւ , որ Տիրոջ ոսից տակը հանգչող հրեշտակի մը վատահութեամբն ու անմղութեամբը կը քնանար :



ԳԼՈՒԽ Գ.

ՎԵՐԵՆԹԻՆ



ԳԼՈՒԽ Իշերազն կանթեղը՝ ջուրին վրայ լողացող իւղին վերջին կաթիլները սպառելով Վալանթինի կրակարանին վրայ դեռ կը վառէր :

Արդէն կարմրադոյն բոլցրակ մը անոր սպիտակ կիչը կը դքւնաւորէր , և անոր լուսաւոր բոցը

իր վերջին կայծերը կ'արձակէր, որոնք անշունչ մարմննեւ բռն գողցես սղեվաբի վերջին ջղաձզութիւններն են:

Շիջամերձ և աղէտալի լոյս մը նսեմ ցոլացմամբ ծաղկահաս աղջկան սպիտակ առաջաստներն ու սաւանները կը ներկէր:

Փողոցին բոլոր ձայնները դադրեր էին, և ներքին լոռութիւնը սոսկալի էր:

Այն ատեն կտուարի սենեկին դուռը բացուեցաւ, և արդէն մզկի ծանօթ գլուխ մը դրան գիմացը գանուած հայելիին մէջ երեցաւ:

Տիկին տը Ա.իլքֆօրն էր ան, որ թոյնին ազդեցութիւնը տեսնելու համար ներս կը մանէր:

Սեմոց վրայ քիչ մը կեցաւ, ականջ դրաւ, և այն զբեթէ անբնակ սենեկին մէջ միայն Ճրադին հազիւ լսելի կայծերուն ցայտումները լսեց, ետքը կամաց մը սեղանին մօտեցաւ, որպէս զի տեսնէ թէ Ա.ալանթինի բաժակը պարզուած էր:

Ինչպէս որ ըսինք՝ բաժակին մէջ ըմպելքրին գեռ ժկ քառորդը մնացեր էր:

Տիկին տը Ա.իլքֆօր առաւ դայն, և զնաց մոխիրին մէջ պարզեց, մոխիրն ալ խառնեց որպէս զի աւելի դիւրութեամբ ծծէ, ետքը զգուշութեամբ բաժակը լուաց, իւր թաշկինակովը սրբեց զայն, և վերստին սեղանին վրայ դրաւ:

Եթէ մէկը իւր նայուածքը այն սենեկին մէջ թափանցել կարենար, պիտի տեսնէր որ տիկին տը Ա.իլքֆօր իւր աչքը Ա.ալանթինի վրայ դարձընելու և անկողնոյն մօտենալու կ'երկունէր:

Ճրադին աղօտ լոյսը, տիրող լոռութիւնը, դիշերային սյն ոճրալի զործը անտարակոյս իւր խղճին տադնապին հետ կը համաձայնէին. քանզի թունաւորողը իւր զործէն կը վախնար:

Աերջապէս սիրտ առաւ, առադաստը վերցուց, և անկողնոյն վրայ հակելով Ա.ալանթինին նայեցաւ:

Շաղկահաս աղջկան շունչը դադրեր էր, և կիսաբաց ակուաներունմէջէն կենդանութիւնը յայտնող շնչին շողին չէր ելներ:

Եւր սպիտակացեալ չուրթերը շարժելէ դադրեր էին :

Եւր աչերը զողցես մաշկին տակէն մզուած մանիշակաղոյն շողիով մը քողարկուած էին, և անոր կոպերը ուսեցընող զնտակներուն վրայ աւելի սպիտակ կ'երեկին, և իւր երկար մէ արտեանները մօմի սկէս դեղին մօրթ մը կը գծէին :

Տիկին տը Ա. իլլիքօր իւր անշարժութեամբը ցուցուցած եւ սանդալի զգացումով մը այն դէմքը դիտելէն ետե՛ սիրտ առաւ և վերմակեր վերցընելով ձեռքը նորատի աղջկան սրտին վրայ դրաւ :

Վալանթին անշունչ և ստուած էր. և իւր ձեռքին տակը բարախողը իւր մատերուն երակներն էր. ուստի սոսկումով մը իւր ձեռքը քաշեց :

Վալանթինի թեր անկողնէն դուրս կախուան էր:

Աւսէն մինչեւ արմուկը այս թեր ժէրմէն Բիլլոնի երեք Շընորհաց արձաններուն մէկուն թերին կը նմանէր. սակայն արմուկէն մինչեւ դաստակը եղած մասին ձեր կարկամութենէ սակաւ ինչ փոխուած էր, և իւր զեղեցիկ դաստակը, որ պիրկ կ'երեկ էր և մատերը անջտաեալ, կաչենիին վրայ կոթընած էր:

Ըղունգներուն ոկսած մատերը կապուտադոյն էին :

Տիկին տը Ա. իլլիքօր ալ տարակոյս չունէր. ամեն բան լինցեր էր. իւր կատարել փափաքած այն սոսկալի վերըն գործը վերջապէս 'ի զլուխ հաներ էր :

Թունատուն այն սենեկին մէ ջ ալ գործ չունէր:

Այնափ զզուշութեամբ անկէ հեռացաւ, որ յայտնի կը ցուցընէր թէ օմոցին վրայ իւր քայլերուն ձայնը հանելէն կը վախնար. բայց մինչեւ մնկնիլը՝ անկողնոյն առադաստը վերցուցած բռնած էր և իւր նայուածքը այն մաշուան տեսարանին վրայ յարած էր, որ ձզողական անդիմադրելի զօրութիւն մը ունի, ինչ ատեն մեռեալը միայն անշարժ կը կենայ և իւր կերպարանքը այլայլած շըլլար, և զաղանիք մը կ'ունենայ, ու զզուանք մը չպատճառեր:

Այսրկեանները կ'անցնէին, և տիկին տը Ա. իլլիքօր չէր

կրնար ձեռքէն թողըւլ այն առ ադաստը , զոր պատանի մը
ուէս Վալանթինի գլխին վրայ բռնած կեցէր էր :

Առածութիւնը զինքը զ բաւեց :

Աեղքի մը վրայ մտածելը խղջի խայթն է :

Կոյն միջոցին՝ կանթեղին կայծերուն ցայտումները կրկնա-
պատկեցին :

Այն ձայնէն աիլիին տը Վիլը ֆօր սարսուաց և վարագոյրը
ձեռքէն թողուց :

Կոյն վայրկենին կանթեղը անցաւ , և սենեակը աշարկու
մթութեան մը մէջ ընկղղոցաւ :

Ժամացոյցն աւ նոյն լունութեան մէջ ալթնալով ժա-
մը չորս ու կէս հնչեց :

Թունատուն այս կրկնակի շարժումն վախնալով՝ խարխափ-
մամբ սենեկին դուռը դատաւ և ճակատը քրտինքով ու անձ-
կութեամբ պատած իւր սենեակը հասաւ :

Մթութիւնը երկու ժամ ևս տեսեց :

Անկէ ետե՛ աղօտ լոյս մը սենեկին վանդակառպատներէն
ներս թափանցեց , և կամաց կամաց աւելի լուսաւորելով՝ սե-
նեկին առ արկաներուն և մարմիններուն դոյնը և ձեւը երեցուց :

Այն ատեն խնամմակալուհու հազին ձայնը սանդուխին վրայ
հնչեց , և քիչ մը ետքը՝ ձեռքը զաւաթով մը Վալանթինի
սենեակը մտաւ :

Հօր մը կամ սիրահարի մը առաջին նայուածքը իսկոյն պի-
տի վճռէր որ Վալանթին մեռած էր . բայց այն վարձուոր
կնոջ համար Վալանթին քնացած էր :

— Աղէկ , ըստ ինամմակալուհին դիշերուան սեղանին մօ-
տենալով , դեղին մէկ մասը խոնը է , և բաժակին երկու եր-
րորդ մասը պարապ է — :

Այս ըսելով կրակարանին մոտեցաւ , կրակը վառեց , թե-
ւաթոնի մը վրայ նստաւ , և մէպէտ իւր անկողնէն նոր ե-
լած էր , սակայն Վալանթինի քնացած միջոցին քիչ մը ժա-
մանակ ինքն ալ հոն քնացաւ :

Ժամացոյցը ութը հնչելով զինքը արթնցուց :

Այս ատեն ծաղկահաս աղջկան անօթափ քունին վրայ դարձացած, և անկողնէն դուրս տարածուած ձեռքէն վախնալով, որ քանի մը ժամ առուջ տեսած դիրքին մէջ մնացեր էր, անկողնոյն մօտեցաւ, և այն ատեն անսր պաշ շուրթերն ու սառած կուրծքը դիտեց :

Աւզեց թեք մարմնոյն մօտեցընել, բայց թեք այն սոսկալի ուզորդութեամբ հնազանգեցաւ, որմէ խնամակալուէչի մը չէր կը բարեր խարուիլ :

Այս ատեն սոսկալի ձայն մը հանեց, և զէս ՚ի գուռը վաղելով՝ պոռաց :

— Հասէք, հասէք :

— Ի՞նչ կայ —, պատասխանեց տ'Ավրինեիի ձայնը սանդուխին վարէն :

Բժշկին գալու սովորական ժամը հասեր էր :

— Ի՞նչ կայ, զուշեց և Վիլոֆօր իսկոյն իւր դահլիճէն դուրս նետուելով. պարոն բժիշկ, օդնութեան կանչելու ձայն մը լսեցիք :

— Այո, այո, վեր ելնենք, պատասխանեց տ'Ավրինեի, շուտով Վալանթինի սենեակը երթանք — :

Բժիշկն ու հայրը չհասած՝ նոյն դստիկոնին վրայ սենեականերուն և գաւիթներուն մէջ զտնուով ծառ աները հիւանդին սենեակը վաղեր էին, և Վալանթինը իւր անկողնոյն վրայ զունատեալ և անշարժ տեսնելով, ձեռքերնին զէս ՚ի երկինք կը վերցընէին և դլսաղարի պէս կը թեթեէին :

— Տիկին ոը Վիլոֆօրը կանչեցէք, շուտով տիկին ոը Վիլոֆօրը արթնցուցէք —, զուշեց թաղաւորի զործ ակալը սենեակին դռնէն, որուն մէջ զողցես չէր համարձակեր մտնել :

Բայց ծառաները փսխանակ հնազանգելու՝ ու. տ'Ավրինեիին երեսը կը նայէին, որ Վալանթինի քովը վաղելով՝ իւր բաղկացը մէջ առաւ զան :

— Աս ալ ընցեր է . . . , մրմոաց բժիշկը զան անկողնոյն վրայ դնելով. ով Աստուած իմ, Աստուած իմ — :

Ամբողօր սենեկին մէջ նետուեցաւ :

— Ի՞նչ ըսիք, պարոն թժիշկ, զուշց ձեռքը դէպ ՚ի երեխնք վերցընելով. ըսէք, պարոն թժիշկ . . . , պարոն թժիշկ . . . :

— Կ'ըսեմ թէ Ամալանթին մնոեր է —, պատասխանեց Ավրինեի հանդիսաւոր և սոսկալի ձայնով մը :

Պ. տը Ամբողօր իւր սրնդաց ոյժը կորսնցուցածի պէս Ամալանթինի անկողնոյն վրայ ինկաւ :

Թժշկին իսուքերուն և հօր ձայներուն վրայ ծառաները դաշտնի անէծք կարդալով սարսափով մը փախան :

Գաւիթիթներուն և սանդուխներուն վրայ անոնց արտօրալու ռունաձայները և ետքը ստորին բակին մէջ մծ շարժում մը լսուեցան :

Որմէ ետե ձայները դադրեցան :

Ամենքն ալ այն անիծեալ տունէն հեռացեր էին :

Այն միջոցին՝ տիկին տը Ամբողօր իւր առառաւն զզեստին մէջ թէ կէս մը անցուցած՝ դուռը բացաւ :

Այրկեան մը սեմոց վրայ կեցաւ՝ ինչ պատահած ըլլալը հօն զտնուողներուն հարցընել ձեացընելով, և ապստամբ արտասուաց քանի մը կաթիներ իրեն օդնութեան կանչելով :

Յանկարծ քայլ մը կամ թէ ըսենք ոտաիւն մը ըրաւ դէպ ՚ի յառաջ՝ թէերը սեղանին վրայ տարածելով :

Քանդի տ'Ամբողինեին տեսներ էր որ հետաքրքրութեամբ այն սեղանին վրայ հակեր և այն բաժակը առեր էր, որուն պարունակութիւնը հաւասարի էր որ զիշերը Ամալանթին խմեր էր :

Բաժակին մէջ ըմպելիքին գեռ մէկ երրորդ մասը մնացեր էր, Ճիշդ մոխրին մէջ թափած միջոցին մէջը եղածին շափ : Եթէ այն վայրկենին Ամալանթինի ողին թունաւորողին առջել ներկայանար, այնչափ տօլաւորութիւն ովհուի չընէր իրեն :

Իրօք Ամալանթինի բաժակին մէջ իւր դրած հեղուկին դոյնը ունէր այն, որուն միւս մասը Ամալանթին խմեր էր :

Բաժակին մէջինը թոյն մ'էր, զոր ճանջնալու համար Պ.

ա՛Վավորինեի չէր կրնար խաքուիլ և այն միջոցին ուշադրութեամբ կը դիմէր :

Եւ անտարակոյս Աստուած հրաշք մը դործած պիտի ըլլար , որպէս զի ոճրազործութեան մէկ հետքը , մէկ ապացոյցը կամ մէկ նշանը մնայ , թէե մարդասպանը զայն չյայտնելու համար այնչափ զգուշութիւններ բանեցուցեր էր :

Սակայն երբ տիկին տը Ա.իլլֆօր Սոսկումի արձանին նըսման անշարժ մնացեր էր , և Ա.իլլֆօր իւր զլուխը մռեալին անկողնոյ սաւաններուն մէջ պահած իւր բոլորուիքը տեղի ունեցածները չէր տեսներ , ա՛Վավորինեի պատուհանին մօտեցաւ , որպէս զի բաժակին պարունակութիւնը աւելի ազգէկ քննէ և մատին ծայրովը կաթիլ մը անկէ առնելով համը նայեցաւ :

— Ո՛չ , մրմարց բժիշկը , բեեկնի թոյն չէ այս անդամ . տեսնենք ինչ է — :

Այս ըսելով Ա.ալանթինի սենեկին պահանոցներուն մէկուն քովը վազեց , որ գեղավաճառի խանութ մը դարձեր էր , և իւր արծաթ արկղիկին մէջէն սրուակ մը բորակածին թթուաղհանեց , անորմէ քանի մը կաթիլ բաժակին մէջ կաթեցուց , և անմիջապէս անոր մէջինը բոցադոյն արիւնի փոխուեցաւ :

— Ո՛չ — , ըստ ա՛Վավորինեի՝ Ճշմարտութիւնը երեան հանող դատաւորի մը սոսկումին հետ դժուար խնդիր մը լուծող զիտունի մը ուրախութեամբը լցուած :

Տիկին տը Ա.իլլֆօր շոււարած իւր բոլորակը կը դառնար : Իւր աշերը բոցեր արձակելէն ետեւ՝ նուազեցան : Եւ թեթեելով ձեռքովը գոււը փնտոեց և աներեւոյթ եղաւ : Ա.այրիկեան մը ետքը տախտակամածին վրայ մարմնոյ մը իյնալու հեռաւոր ձայնը լսուեցաւ :

Բայց մարդ ուշադրութիւն չըրաւ անոր : Խնամակալուհին քիմիական լուծումը զիտելու զբաղած էր : Ա.իլլֆօր միշտ ինքնինքը կորսնցուցած վիճակի մէջ կը դտնուէր :

Միայն ու . ա' Ավրինեի իւր աշերը տիկին տը Ակլոֆօրի
վրայէն վեցուցած չէր և արասրնօք դուրս ե լնելը դիտեր էր :
Աւալանթինի սենեկին դրան վարագոյրը բացաւ , և իւր
նայուածքը կտուարի սենեկին մէջէն մինչև տիկին տը Ակլո-
ֆօրի սենեակը թափանցեց , և զետինը անշարժ տարածուած
տեսաւ դան :

— Գնաւ տիկին տը Ակլոֆօրին օգնութեան հասիր , ըսաւ
բժիշկը խնամակալուհոյն , տիկին տը Ակլոֆօր նուաղեցաւ :

— Բայց օրիորդ Աւալանթինը , կակազեց խնամակալուհին :

— Օրիորդ Աւալանթինը ալ օգնութեան պէտք չունի , ը-
սաւ ա' Ավրինեի . քանզի օրիորդ Աւալանթին մնուաւ :

— Մեռաւ , մեռաւ , զոչեց Ակլոֆօր հառաչելով ու իւր
պղնձեայ սրտին անլուր և անծանօթ վեշտերը նորոգելով :

— Մեռաւ կ'ըսէք , զոչեց երրորդ ձայն մը . ով ըսաւ թէ
Աւալանթին մնուաւ —

Բժիշկն ու Ակլոֆօր երեսնին դարձուցին , և դրան սեմոց
վրայ Մորէլը տեսան , որ զունատեալ , այլայլեալ և սոս-
կալի կ'երեւէր :

Ահա երիտասարդին պատահածը :

Իւր սովորական ժամուն՝ Նուարթիէի սենեակը տանալ
դունակէն Մորէլ ներս մաքը էր :

Սովորութեան հակառակ՝ դուռը բաց դտեր էր :

Ռւստի զանդակը հնչեցընելու պէտք չունեցաւ :

Ներս մտաւ . և զաւիթին մէջ վայրիկեան մը սպասեց ո՞ր և
է ծառայ մը կանչելով որ զինքը ծերունի Նուարթիէի քոլ
տանի :

Բայց մէկը շպատասխանեց իրեն :

Ինչպէս ըսինք՝ ծառաները տունէն հեռացեր էին :

Մորէլ այն օրը անհանդ ստութիւն մը զդալու պատճառ
մը չունէր :

Քանզի Մօնթէ-Քրիսթօ իրեն խոստացեր էր որ Աւալան-
թին պիտի ապրի , և մինչև այն օրը իւր խոստալը չշղիւ
կատարեր էր :

Ամեն իրիկուն կոմաք իրեն ազէկ լուրեր տուեր էր, զորոնք
Կուարթիկ ալ հետեւալ ահառ իրեն կը հաստատէր:

Սակայն տան մէջ եղած առանձնութիւնը իւր զարմանքը
դրաւեց, երկրորդ և երրորդ անգամ ձայն հանեց, նոյնպէս
պատասխան չտաշաւ:

Այն ատեն որոշեց որ վեր ելնէ: Կուարթիկ գուռը միւս գոներուն պէս բաց էր:
Ծերունին իւր սավորական տեղը թեաթուին վրայ նըս-
տեր էր:

Իւր իիստ բացած աչերը կարծես ներքին սոսկում մը կը
յայունէին, զոր իւր դիմաց դժերուն վրայ տարածուած տա-
րօրինակ դեղնութիւնն ալ կը հաստատէր:

— Ի՞նչպէս էք, սրարոն, հարցուց երիտասարդը՝ առանց
սրտի անհանդստութենէ աղատ ըլլալու:

— Աղէկ եմ, ըսաւ ծերունին աչքը դոցելով, աղէկ եմ—:

Բայց իւր կերպարանքը սրտի անձկութեան աւելնալը կը
ցուցընէր:

— Ի՞նչ կը մտածէք, շարունակեց Մորէլ, բանի մը ողէտք
ունիք, կ'ուզէք որ ծառաներէն մէ կը կանչեմ:

— Այու—, ըսաւ Կուարթիկ:

Մորէլ զանդակին առասանը ձեռքը առաւ, և զայն փը-
ցընելու չափ քաշեց. բայց մարդ չեկաւ:

Այն ատեն Կուարթիկի քովը դարձաւ:

Ծերունիին դիմաց դեղնութիւնն ու անձկութիւնը աստի-
ճանաբար կ'աւելնային:

— Տէր Աստուած, ըսաւ Մորէլ, բայց ինչո՞ւ արդեօք մէ կը
շդար, արդեօք տան մէջ հիւանդ մը կայ—:

Կուարթիկի աչերը կարծես թէ իրենց կապիճներէն դուրս
պիտի ցայտէին:

— Բայց ինչ ունիք, շարունակեց Մորէլ, զիս կը սոսկա-
ցընէք . . . Վալանթին հիւանդ է . . . :

— Այու, այու—, ըսաւ Կուարթիկ:

Մաքսիմիլիէն բերանը բացաւ որ խօսի, բայց իւր լեզուն
չիրցաւ հեջիւն մը հանել:

Դլուխը դեղեեցաւ և կարասի մը բռնելով կեցաւ:

Ետքը ձեռքը դէպ 'ի գուռը երկնցուց:

— Այս, այս, այս —, ըստւ ծերունին:

Մաքսիմիլիէն դէպ 'ի սանդուխը վաղեց, երկու սստիւնով
մեր ելաւ, ինչ ատեն Կուտաթիէ ալ զողցես իւր ետեէն
պոռալ կ'ուզէր.

— Աւելի շուտ, աւելի շուտ վաղեցէք — :

Ամյրկեան մը բաւական եղաւ երիտասարդին տան միւս
մասերուն պէս առանձնացած քանի մը սենեակներուն մէջէն
անցնելու և մինչեւ Վալանթինի սենեակը հասնելու:

Դուռը հաելու պէտք չունեցաւ, քանզի կոնակի վրայ բաց
էր այն:

Առջի լսած ձայնը հեծկլոտալու ձայն մ'էր:

Ամզի մը մէջէ տեսնելու պէս՝ սև կերպարանք մը տեսաւ,
որ ծնրադրեալ և իւր դէմքը անկողնոյ խառն Ճերմկեղէննե-
րուն մէջ կորուած էր:

Երկիւղը, սոսկալի երկիւղը իւր ոտքերը սեմոց վրայ կը
բնեռէր:

Այն ատեն ձայն մը լսեց, որ կ'ըսէր թէ Վալանթին մն-
աւ, և երկրորդ ձայն մը արձաղանդի մը պէս անոր կը պա-
տասխանէր.

— Մեռաւ, մեռաւ — :



ՊԱՌԱՋ ԳՅ.

ՄԵՀՍԻՄԱԼԻՒՄ


Ա ԽԼՃՅՈՐ զրեթէ ամսթահար մնաց իւր սաստիկ վշտացը մէջ օտարական մը ներս մըտնելուն համար :

Քսան և հինդ տարիիէ ՚ի վեր վարած սոսկալի սղաշտունը վերջապէս իրեն առնութիւն սոռեր եր :

Վայրկեան մը շփոթած աչերը Մորէլի վրայ դարձուց :

— Ո՞վ եք դուք , պարո՞ն , ըսաւ , որ այսպէս մահ պատահած տուն մը անզգուշութեամբ կը մօնէք : Դուքս ելէք , պարո՞ն , դուքս ելէք — :

Սակայն Մորէլ անշարժ կեցեր եր . իւր աչքը տակն ու վրայ եղած անկողնոյն սոսկալի տեսարանին և անոր մէջ պահած տցզոյն գէմքին վրայէն չէր կրնար վերցընել :

— Դուքս ելէք , կը լսէք — , դոչեց Ախլըֆօր՝ ինչ ատեն և տ'Ալքինեի Մորէլը դուքս հանելու համար անոր կը մօտենար :

Երիտասարդը այլայլեալ դէմքով բոլոր սենետկը , դիակը և երկու մարդիկը դիտեց , և վայրկեան մը երկմտութիւն ցուցուց . բերանը բացաւ որ խօսի , բայց պատասխանելու խօսք մը չգտնելով , թէե անթիւ աղէտալի խօրհուրդներ իւր ուղեղը դրաւեր էին , իւր ձեռքերը մազերուն մէջ խօթելով եկած ճամբայէն ետ դարձաւ , այնովէս որ Ախլըֆօր և տ'Ալքինեի վայրկեան մը իրենց մտածութենէն սթափելով . անոր ետեկն դիտելուն ետեւ՝ իրարու երես նայեցան , որով ըսել կ'ուղէին :

— ԽԵՂՆԹ է — :

Բայց այս դեպքին վրայ հինգ վայրկեան չանցած՝ սահնուշին վրայ խիստ ծանր քայլերու ձայներ լսեցին, և քիչ մը ետքը Մորելը տեսան, որ զերմարդկային ուժով մը * նուարթիւն թեաթոռով մէկտեղ դրկելով՝ տան առաջին գոտի կոնը կը բերեր զան :

Սանդուխին վրայ հասնելուն պէս՝ Մորել թեաթոռը դեպինը դրաւ, և զայն անուակներուն վրայ քայլեցընելով, ծեռունին մինչեւ Վալանթինի սենեակը տարաւ :

Երիտասարդը բոլոր այս զործողութիւնը իւր սաստիկ յուղմանքէն կրկնապատկուած ուժով կը կատարէր :

Բայց ամենէն աւելի սասկալին՝ դէպ 'ի Վալանթին մօտեցած միջոցին նուարթիէի դէմքին Երեսոյթն էր, որուն վրայ իւր մասյին բոլոր կարողութիւնը կը նկարուէր, և որուն աշերը իրենց բոլոր ոյժը կ'ամփոփէին, որպէս զի միւս զդայուանաց թերութիւնները լեցընեն :

Ուստի անոր բոցավառ նայուածքն ու տժզոյն դէմքը Վիլֆորին սաբսաֆելի երեցաւ :

Ամեն անդամ իւր հօրը հետ դէմ առ դէմ դանուած ժամանակը՝ միշտ սոսկալի դէպ մը պատահած կ'ըլլար :

— Տեսէք ինչ ձիւն բերին Վալանթինի զլուխը, զովեց Մորել մէկ ձեռքը տակաւին թեաթոռին յենաբանին կոթընցուցած, զոր մինչեւ անկողնոյն քովը բերեր էր, և միւս ձեռքը դէպ 'ի Վալանթին երկնցընելով, տեսէք, հայր իմ, տեսէք — ։

Վիլլֆօր քայլ Վը ետ քաջուեցաւ և զարմանքով այն երիտասարդին երեսը նայեցաւ, որ զրեթէ իրեն անծ անօթ էր, և նուարթիէն իւր հայրը կը կոչէր :

Այն միջոցին ծերունոյն հոգւոյ բոլոր կարողութիւնը դոգցես աչացը մէջ կենդրոնացաւ, որոնք արիւնով լուսեցան. իւր պարանոցին երակները ուսեցան. լուսնոտի մը մարթը պատող կապոյտ դոյնին նման դոյն մը իւր պարանոցը, այսին ու բունքը պատեց. որ և է էակի մը այս ներբին ուժզին յուղման ձայն մը կը սակնէր :

Այս ձայնը, որ իւր համրութեամբը աւելի սոսկալի է ըստոթեամբը աւելի կսկծեցուցիչ էր, զողցես իւր մորթին ծակոտիքներէն գուրս ելաւ:

Տ' Ավրինեի ծերունոյն քովը վաշեց և կաղդուրիչ ողելից հեղուկ մը անոր քթին բռնեց:

— Պարո՞ն, զոչեց այն ատեն Մորէլ կաթուածահարին անշարժ ձեռքը բռնելով, այս պարոնները ովք ըլլալս և Բնձ իրաւամբ հօս զտնուիլս կը հարցընեն ինձ. դուք որ ամեն քան զիտէք, ըսէք, կ'աղաւչեմ, ըսէք — :

Եւ երիտասարդին ձայնը հեծկլտանքով մարեցաւ:

Եսկ ծերունոյն հեալով շնչառութիւնը դրեմէ իւր կուրծքքը կը շարժէր: Կարծես թէ ողեվալքին առաջնորդող յուղմանց մէջ կը զտնուէր:

Աերջապէս ծերունոյն աշերէն արտասուքը սկսաւ բըլիիլ. կաթուածահարը երիտասարդէն աւելի երջանիլ էր, որ կը հեծելսար, բայց չէր կրնար լալ: Իւր դլուխը ծուել շիրնալուն աշերը դոցուեցան:

— Ըսէք, շարունակեց Մորէլ հեղձեալ ձայնով մը, ըսէք որ ես անոր նշանածն էի:

« Ըսէք որ օրիորդը իմ աղջիւ բարեկամուչիս և աշխարհի մէջ իմ միակ սիրոյ առարկաս էր:

« Ըսէք, ըսէք որ այս դիմուն ինձի կը զերաբերի — :

Եւ երիտասարդը իւր ուժին մեծութիւնը ցուցընելէն ետև՝ վհատելով անզողնոյն առջելը ծանրութեամբ մը ծնկան վրայ ինկաւ, և իւր կնճռած ձեռքերովը սեղմած բռնեց զայն:

Երիտասարդին վիշտը այն աստիճան կսկծեցուցիչ էր, որ մ'Ավրինե ի իւր յուզմունքը ծածկելու համար զլուխը միողմը դարձուց, և Վիլլֆօր այն մակնիսական զօրութենէն մղուած, որ զմել գէոյ ՚ի այն անձերը կը քաշէ, որոնք մեր կորուսած անձը սիրած են, իւր ձեռքը երիտասարդին երակընցուց առանց ուրիշ բացատրութիւն մը խնդրելու:

Ասկայն Մորէլ բան մը չէր տեսներ, Վալանթինի սաւ-

ռած ձեռքը բոներ էր, և լաւ չկրնալով՝ մւնցիւնով մը ան կողնոյն սաւանները կը խածնէր:

Քիչ մը ժամանակ այս սենեկին մէջ միայն հեծիլստանաց, անիծից և աղօթից ձայները կը լսուէին: Բայց ոյս ամենուն վրայ շնչիւն մը կ'իշխէր. ծերունոյն սոսկարի և սրտառուշ շնչառութիւնն էր այն, որ ամեն մէկ շունչին՝ նուարթիէի կուրծքին մէջ զողցես անոր կենդանութեան տարբերէն մէ կը կը խորտակէր:

Աերջապէս Ակլլոֆօր, որ ամենէն աւելի իւր յուղմանց տէրն էր, քիչ մը ատեն՝ այսպէս ըսենք՝ իւր տեղը Աաքսի միլիէնի թողլէն ետեև՝ բերանը բացաւ:

Պարոն, ըսաւ Աաքսիմիլիէնին, Աալանթինը կը սիրէիք կ'ըսէք, և անոր նշանածն էիք. ես ձեր այդ սէրը իմացած չէի և ձեր որոշումը չէի զիսեր. այսու ամենայնիւ իբրև անոր հայրը կը ներեմ ձեզ. քանզի կը տեսնեմ որ ձեր զիշտը անպայման, անկեղծ և ճշմարիտ է:

« Մանաւանդ որ ես ալ մէծ վիշտեր ունենալու» սրտիս մէջ բարկութեան տեղի տալու ժամանակ չունիմ:

« Սակայն ինչպէս որ կը տեսնէք ձեր յուսացած հրեշտակը տշնարհէս բաժնուած է, մարդոց սիրոյն պէտք չունի ալ, քանզի այս ժամուս զԱստուած կը պաշտէ ան. ուստի ձեր հրաժարական ողջոյնը տուէք, պարոն, անոր տիսուր դիսկին, զոր մեր մէջ թողուցած է. վերջին անգամ մ'ալ բռնեցէք անոր ձեռքը, որուն կ'ըսպասէիք, և յաւիտեանս բաժնուեցէք անորմէ. Վալանթին հիմա քահանայէ դատ ուրիշ մէկու պէտք չունի:

— Կը սիսալիք, պարոն, զուեց Մորէլ մէկ ծնկան վրայ ելնելով ու սիրուը մինչեւ այն վայրկեանը զգացած ցաւերէն աւելի աղդու ցաւ մը զգալով, կը սիսալիք, պարոն, Վալանթին՝ իւր այս կերպ մահուանը մէջ՝ ոչ միայն քահանայի այլ և վրէժինդրի մը պէտք ունի:

« Պ. աը Ակլլոֆօր, քահանան կանչել տուէք, ես պիտի ըլլամ անոր վրէժինդրը:

— Կ'նչ ըսել կ'ուղէք, պարսն, մըմոաց Ա.իլքֆօր Առշէլի դաւանցանաց այս նոր աղդեցութենէն վախնալով:

— Ըսել կ'ուղեմ, շարունակեց Մորէլ, թէ դուք երկու տնձ կը ներկայացընէք, պարսն, հայր էք և թաղաւորի գործակալ, հայրը բաւական լացաւ, թաղաւորի դործակալը հիմա թաղ իւր դործը սկսի — :

“ուուարթիէի աչերը բոցավառեցան . տ’Ավրինե ի անոր մօտեցաւ :

— Պարսն, շարունակեց երիտասարդը ներկայ դանուող ներուն զիմաց վրայ յայտնի երեցած զգացումները աջքը ըմբքոնելով, ես ըսած զիտեմ, և ըսելիքս դուք ալ ինձի չափ աղեկ զիտէք, Վալանթին սպաննուած մեռաւ — :

Ա.իլքֆօր դլուխը խոնարհեցուց . տ’Ավրինե քայլ մը ևս յառաջացաւ, և “ուուարթիէ աչօքը այս ըսաւ :

— Պարսն, շարունակեց Մորէլ, այնպիսի ժամանակի մէջ կ'ապրինք, որ արարած մը, Վալանթինի չափ նորատի, զեղեցիկ և սիրելի ալ չուլայ, չլընար յանկարծ աշխարհէն աներեւոյթ ըլլալ առանց անոր աներեւութանալուն պատճառը հասկըցուելու :

«Աղէ, թաղաւորի պարսն դործակալ, յաւելցուց Մորէլ աւելի աղդու ձոյնով մը, զթութիւն պէտք չէ . զործուած յանցանքը իմացուցի ձեզ, ձեք պարտքն է մարդասպանը փընառանը մանել — :

Եւ իւր անողոք աչքը Ա.իլքֆօրի վրայ յարեց, որ իւր նայուածքով մերթ ուուարթիէն օդնութիւն կը խնդրէր և մերթ տ’Ավրինեիէն :

Սակայն Ա.իլքֆօր իւր հօրմէն ու բժշկէն օդնութիւն զըտ նելու տեղ՝ Մորէլի չափ զանոնք ալ անողոքէլի տեսաւ :

— Այս, ըսաւ ձերունին :

— Անշուշտ, ըսաւ տ’Ավրինեի :

— Պարսն, պատասխանեց Ա.իլքֆօր ջանալով այն երեք անձանց կամացը և իւր ներքին յուղմանը դէմ մբցելու, պա

քոն , կը սիսալիք . իմ տանս մէջ զործուած յանցանք մը չկայ . Ճակատագիրս է որ կը հարուածէ զիս , և Աստուած դիս կը փորձէ . այդպիսի բան մը մտածելը սոսկում կը պատ Ճառէ ինձ . իմ տանս մէջ մէկը սպաննուած չէ — :

Նուարթիէի աշերը զողցես բոցեր կ'արձակէին , ո'վլրինեի խօսելու համար բերանը բացաւ :

Մորէլ ձեռքը երկնցուց և լուսիւն հրամայեց :

— Եւ ես կ'ըսեմ որ այս տան մէջ մարդասպան մը կայ , զուցեց Մորէլ ձայնը ցածցընելով՝ բայց առանց իւր սոսկաւ ոիթ արտասանութիւնը փոխելու , և չորս ամսէ 'ի վեր չորս հոգի զոհ եղան անոր :

« Ես ալ կ'ըսեմ որ ասկէ չորս օր առաջ արդէն Վալան թիւնը թունաւորելու փորձ փորձեցին , բայց ո՛ . Նուարթիէի 'ի զործ գրած նախազգուշութեանց դէմ իրենց փորձը 'ի դերե ելաւ : Սակայն թոյնին քանակութիւնը կրկնապատկելով կամ թոյնին տեսակը փոխելով՝ այս անդամ յաջողեցան :

« Ես ալ կ'ըսեմ որ գուք ալ ինձի պէս այս ամնն եղած ները զիտէք , վասն զի վերջապէս պարոնը իրու բժիշկ և իրու բարեկամ առաջէն ամնն բան իմացուց ձեզ :

— Ո՛չ , կը զառանցէք զուք , պարոն , ըստ Վիլֆօր պարապ տեղով ջանալով վիճիլ այնպիսի խնդրոյ մը վրայ , որու մէջ իւր յաղթուած ըլլալը կ'ըզդար :

— Կը զառանցեմ կ'ըսէք , շատ աղէկ , թող այնպէս ըլլայ , զուցեց Մորէլ . ուրեմն թող ո՛ . ո'վլրինեին իմ տեղով խօսի :

« Հարցուցէք անոր , պարոն , թէ արդեօք տակաւին կը յիշէ այն խօսքերը , որոնք այս տան պարտիզին մէջ ձեզ խօսեցաւ տիկին աը Սէն-Սէրանի մոռած իրիկունը , ինչ առեն երկուքնիդ դուք և պարոն բժիշկը ինքոնինքնիդ առանձին կարծելով այն աղէտալի մահուան վրայօք կը խօսէիք , որուն մէջ ձեր Ճակատագիրը և զԱստուած անիբաւաբար կը զբարապէք — :

Վեհլը Փօր և տ' Ավրինեի իրարու երես նայեցան :

— Այս, այս, մոռքերնիդ բերեք, ըստաւ Մոռել. վասն զե
իս ականջովս լսեցի այս խօռքերը, զորոնք դուք լսութեան
և առանձնութեան մէջ կը կարծէիք բնել:

« Ա. աը Ա.իլքօրի մեղադրելի ներողամութիւնը տեսանելով եթէ նոյն իրիկունը ոստիկանութեան ամեն բան յայտնի է, անտարակոյս անոր մեղսակիցը պիտի ըըլլայի, ինչպէս որ հիմա քու մահուանի մեղսակիցն եմ, ով Վալանթին, իմ սիրասուն Վալանթինս սակայն կ'իմացընեմ որ մեղսակիցը վրեժինդիր պիտի ըըլլայ . այս չորրորդ մարդասպանութիւնը ամենուն յայտնի և բացելի է, և եթէ հայրդ զքեզ թողու, Վալանթին, կ'երդնում որ քու սպանիչդ ես պիտի փնտում ու պատճեմ — :

Եւ այս անդամը դոգցես բնութիւնը վերջապէս դթաց երիտասարդին ներքին բուռն յուղմանը, որուն ուժովնութիւնը իւր կենացը պիտի վնասէր. Մորէլի վերջին խօսքերը կակորդին մէջ մարեցան. իւր կուրծքը հեծկլամանօք դուրս բղկաց, և այնչափ երկար ժամանակ ատլատամբող արտասուքը սկսան իւր աշերէն հոսիլ. գլուխը խոնարհեցուց, և վերատին ծընդաց վրայ ինկաւ Վալանթինի անկողնոյն քրիստութիւն:

Այս առեն կարդ ա՞վ քրինելին եկաւ :

— Ես ալ, ըստ ուժգին ձայնով մը, ես ալ ո՛. Մորելին
հետ կը միանամ գործուած յանցանքին դատաստանը խնդրե-
լու. Վասն զի սկրտս կը յուզուի երբ կը մտածեմ որ իմ
վատ ներողամութեամբս մարդասպանին քաջալերութիւն
տուի:

— Ա Վ Աստուած իմ, Աստուած իմ —, մբմոց Ա. իլըֆօր
լիքատեալ :

Սարէլ զլուխը վեր վերցուց ,և ծերունոյն աշաց սովորական դրություն փայլիք տեսնելով .

— *Ušim*, *ruwet*, *m̄bubēp*, ^{a)} *h̄at̄wānūk̄h̄u* *h̄ouwē* *k̄wānt̄*:

— Այս, բայց Կուարթիէ այնպիսի լաւանի նախարար մա.

յիր ողորմելի անզօր ծերունիին բոլոր կարողութիւններուն
իւր նայուածքին մէջ կենդրոնացած ըլլալը կը ցուցընէր :

— Մարդասպանը կը ճանչնար դուք, ըստ Մոլէլ :

— Այս, պատասխանեց Կոււարթիէ :

— Եւ մեղ պիտի ճանցընէք, զուց երիաասարդը . ժամիկ
ընենք, ու. ա' և զիբինեի, մտիկ ընենք — :

Կոււարթիէ ողորմելի Մոլէլին ախուր ժողիու մը ուղղեց,
աչերու այն քաղցր ժողիուներէն մէկը, որ այնչափ անդամ
Վալանթինի երջանկութիւն առուեր էր, ե իւր ուշադրութիւնը
յարեց :

Ետքը իւր նայուածքը դէու 'ի դուռը դարձուց :

— Կ'ուզէք որ գո՞ւրս ելնեմ, պարան, զուց Մոլէլ տըն-
բութեամբ մը :

— Այս, ըստ Կոււարթիէ :

— Ափսոս, ափսոս . բայց զթացէք ինձի, պարան — :

Ծերունիին աչերը անդթութեամբ դէու 'ի դուռը յարան
մացին :

— Գոնէ պիտի կրնամի՛ վերադառնալ, հարցուց Մոլէլ :

— Այս :

— Առանձին դուրս պիտի ելնեմ :

— Ոչ :

— Ո՛վ պիտի զայ չետս . թաղաւորի ու. զործակա՞լը :

— Ոչ :

— Պ. բժիշկը :

— Այս :

— Պ. ալիլքօրի՛ չետ առանձին մեալ կ'ուզէք :

— Այս :

— Բայց ձեր խօսքերը պիտի կրնայ հասկընալ :

— Այս :

— Ո՛չ, ըստ Ալիլքօր զբեթէ ուրախանալով որ այն
խնդրոյն վրայ իւր հօրը չետ առանձին պիտի խօսի, ո՛չ, ան-
հոգ եղիք, ես իմ հօրս խօսքերը աղէկ կը հասկընամ — :

Եւ թաղաւորի դործակալին այս խօսքերը ինչուէս ըսինք ուրախութեամբ խօսելու տաենն ալ իւր ակռաները սաստելութեամբ իրարու կը կափկափէին :

Տ' Ավրինեի Մորէլի թեր մասւ և երիտասարդը մօտակայ սենեակը տարաւ :

Այն ատեն բոլոր այս տան մէջ մասեալին լուսւթենէն աւելի խորին լուսւթիւն մը տիրեց :

Ա, երջադէս քառորդ մը ետքը երերուն քայլ մը լսուեցաւ, և Ա.իլլոր այն սենեկին սեմոց վրայ երեցաւ, ուր տ' Ավրինեի և Մորէլ կը դատուէին՝ մէկը մտածութեանց մէջ ընկըղմած, և միւսը խեղդուելու մօտ :

— Եկէք —, ըսաւ :

Եւ զանոնք նուարթիէի թեաթոռին մօտ տարաւ :

Այն ատեն Մորէլ ուշադրութեամբ Ա.իլլորի երեսը նայեցաւ :

Թագաւորի դործակալին դէմքը կապարի դոյն մը ստացերէր, ժանդադոյն խորշեր իւր ձակատը կ'ակօսէին, ձեռքը բռնած դրիչի մը մասներուն մէջ ձարձատմամբ մանրոււլուն ձայնը կը լսուէր :

— Պարոններ, ըսաւ հեղձեալ ձայնով մը տ' Ավրինեին և Մորէլին, ձեր պատուոյ խօսքը կը խնդրեմ որ այս սոսկալի գաղտնիքը մը մէջը ծածուկ մնայ — :

Երիտասարդն ու բժիշկը շարժում մը ըրին :

— Ա' երդմնցընեմ զձեզ . . . , շարունակեց Ա.իլլոր :

— Բայց, ըսաւ Մորէլ, սկզ է շարադործը, ըսէք, մարդասպանը յայտնեցէք մնդ :

— Ընհոգ եղիք, պարոն, այդ բանին դատաստանը պիտի տեսնուի, ըսաւ Ա.իլլոր : Հայրս յանցաւորին անունը յայտնեց ինձ . ան ալ ձեզի պէս վրէժխնդրութեան ծարաւի է, սակայն ինձի պէս կ'երդմնցընէ զձեզ որ դործուած յանցանքը դաղտնի պահէք : Այնպէս չէ, հայր իմ :

— Այո —, ըսաւ նուարթիէ հաստատութեամբ :

Մորէլ սոսկումի և չհաւատալու շարժում՝ մը ըրաւ :

— Ա՛յ, զոշեց Ա.իլլիօր Մաքսիմիլիէնի թէէն բոնելով, երբ հայրս, այն անողոքի լի մարդը, զոր զուք կը ճանշաք, ձեզ այսպիսի առաջարկութիւն մը կ'ընէ, պատճառը այն է որ դիակ թէ Ա.ալանթինի վրէծը սոսկալի կերպով պիտի լուծուի : Այնպէս չէ, հայր իմ — :

Ծերունին նշան ըրաւ թէ այս :

Ա.իլլիօր շարունակեց :

— Հայրս կը ճանշալ գիս, և ես անոր խոստացայ : Աւստիմյա մասին ապահով եղիք, պարոններ, երեք օր կը խնդրեմ ձեզմէ, միայն երեք օր, որ սստիկանութեան խնդրած ալայմանաժամէն աշ քիչ է, և երեք օրէն իմ զաւկիս համաք լուծած վրէծս ամենէն անտարեր մարդոց սրտին մինչև խորը պիտի սարսկեցընէ : Այսպէս չէ, հայր իմ — :

Եւ այս խօսքերը ըսելով՝ իւր ակուաները կը կրատէր և ձեռունոյն թմրած ձեռքը կը շարժէր :

— Այս ամեն խօսք տրուածները պիտի կատարուին, պարն նուարթիէ, հարցուց Մորէլ, ինչ ատեն և ու, ո՞ւ վավերինեի իւր նոյյուածքովը նոյնը կը հարցընէր ձերունոյն :

— Այս, ըստ նուարթիէ աղէտալի ուրախութեամբ մը :

— Երդում ըրէք ուրեմն, պարոններ, ըստ առ Ա.իլլիօր ո՞ւ վավերինեի և Մորէլի ձեռքը միացընելով, երդում ըրէք օր իմ տանս սպատուոյն պիտի խնայէք, և վրէժինդրութեան հողը ինձ պիտի թողուք — :

Տ'Ավրինեի երեսը դարձուց և խիստ տկար ձայնիւ մը այս մրմաց . բայց Մորէլ իւր ձեռքը գտատաւորին ձեռաց մէջէն քաշեց, զէպ 'ի անկողինը նետուեցաւ, իւր շուրթերը Ա.ալանթինի սառած շուրթերուն յարեց և յուսահատութեան մէջ ընկղմող անձի մը երկար հառաջանքովը փախաւ :

Արդէն ըսինք որ բոլոր ծառաները աներեւոյթ եղեր էին :

Աւստիմյա առ Ա.իլլիօր ստիպուեցաւ ո՞ւ վավերինեին աղաւել որ մեծ քաղաքաց մէջ մանաւանդ այսպիսի կասկածելի

արարադաներով մեռեալի մը սկահանջած այն անթիւ և ժամանակարողութիւնները՝ ի դորժ դնէ:

Եսկ նուարթիէի առանց շարժման զգացած զիշտը և յուսահատութիւնը և առանց ձայնի թափած արտասութը տեսնելը սոսկալի էր:

Վիլքֆօր իւր դաշլիճը մտաւ, ա՞վլինեի պնաց քաղաքասկետին բժիշկը կանչելու, որ մեռելոց քննութեան սկամոնն ունէր, և որուն մեռելոց բժշկ անունը կու տային:

Նուարթիէ ամենքին չուզեց իւր աղջկան քովէն բաժնուիլ, Կէս ժամ եամ եաքը Պ. ա՞վլինեի իւր պաշտօնակցին հետ վերադարձաւ. փողոցին դռները դոցուած էին, և որովհետեղ դռնապանն ալ միւս ծառաներուն հետ փախչեր էր, Վիլքֆօր ստիպուեցաւ անձամբ երթալ դուռը բանալու:

Սակայն սանդուխին զաւթին վրայ կեցաւ. մնոեալին սենեակը մանելու ոյժ չունէր ալ:

Ռւստի երկու բժիշկները առանձին մինչեւ Ալալանթինի քովը դային:

Նուարթիէ մեռեալին պէս զունաաեալ և անոր պէս անշարժ և անձայն անոր անկողնոյն քովը կը դանուէր:

Մեռելոց բժիշկը իւր կէս կեանքը դիակներու հետ անցընող մարդու մը անտարբերութեամբը մեռեալին մօտեցաւ, նորատի աղջկան վրայ ծածկուած սաւանը վերցուց, և անոր շուրթերը միայն կէս մը բացաւ:

— Ո՛հ, ըսաւ ա՞վլինեի հառաջելով, Խեղձ աղջիկ, կատարեալ մեռած է:

— Այո՛ —, պատասխանեց բժիշկը լակոնական ոճով՝ Ալալանթինի երեսը ծածկույթ սաւանը վերտափին դոցելով:

Նուարթիէ խորդալու կամաց ձայն մը հանեց:

Տ'ավլինեի անոր նայեցաւ, ու տեսաւ որ ծերունոյն աշերը բոցավառ կ'երեւէին:

Քարեսիրտ բժիշկը իմացաւ որ Նուարթիէ իւր թոռան երեսը տեսնել կ'ուղէր:

Ենկաղնոյն մատեցաւ, և երբ մոռելոց բժիշկը Աւալանթինից շուրթերուն դպցած մատերը քղորտցեալ ջուրի մէջ կը լուսր , տ'Ավրինեի նորատի աղջկան հանդարտ և աժդոյն երեսը բացաւ , որ ննջող հըեշտակի մը երեսին կը նմանէր :

Նուռարթիէի աչաց մէկ ծայրը երեցած արտասուաց կաթիւ մը բարի բժշկին շնորհակալութեան նշանն եղաւ :

Մեռելոց բժշկը նոյն Աւալանթինի սենեկին մէջ սեղանին մը վրայ իւր զրաւոր վկայութեան բարձր արարողութիւնը կատարելէն ետեւ տանը բժշկին առաջնորդութեամբը սենեկէ առուրս ելաւ :

Ա.իլլոֆօր անոնց վար իջնելը լսեց և իւր քահլէին դուռը ելաւ :

Քանի մը խօսքով իւր շնորհակալութիւնը բժշկին յայտնեց և տ'Ավրինեիին դառնալով ,

— Հիմա , ըսաւ , քահանայ մը պէտք է :

— Եկեղեցական մը ունիք , որուն մասնաւորապէս կ'ուղեք յանձնել Աւալանթինի համար աղջմքը ընելը , հարցուց տ'Ավրինեի :

— Աչ , ըսաւ Ա.իլլոֆօր , ամենէն մօս բնակող քահանան իանչեցէք :

— Ամենէն մօս դտնուողը , ըսաւ բժշկը , Խտալացի բարի արքայ մ'է , որ ձեր տան քովի տունը բնակելու եկած է : Առողջք որ ասկէ երթալու տահնա իմացընեմ անոր :

— Տ'Ավրինեի , ըսաւ Ա.իլլոֆօր , հաճեցէք , կ'աղաւեմ , պարոնին ընկերանալու : Աչա տահն բանալին , որպէս զի կարենաք ուղած ժամանակնիդ մօնել ու ելնել : Քահանան հետերնիդ բերէք , և իմ խեղձ զաւկիս սենեակը տարէք :

— Կը փափաքիք անոր հետ խօսելու , բարեկամ :

— Առանձին մնալ կ'ուղեմ : Կը ներէք ինձ , ոյնողէս չէ : Քահանայ մը անշուշտ ամեն վիշտերը կը հասկընայ , հայրական վիշտն անգամ — :

Եւ Ա.իլլոֆօր տ'Ավրինեիին բանալի մը տալով օտար բք-

ժիշկը երկրորդ անդամը բարեեց և իւր դահլիճը մտաւ, ուր սկսաւ աշխատիլ:

Տեսակ մը կազմութիւն ունեցող մարդոց համար աշխատութիւնը ամեն վշտաց դեղն է:

Փողոցին զուռը իջած յամանակնին՝ եկեղեցականի հաղուստով մարդ մը տեսան, որ մօտակայ դրան սեմոց վրայ կանդամած էր:

— Եհա ձեզի յիշած քահանաս —, ըստ մեռելոց քիշկը ա'նվրինեիին:

Տ' Ավրինեի եկեղեցականին մօտեցաւ:

— Պարոն, ըստ անոր, արդեօք կարելի՞ է որ բարեհամագիք մեծ ծառայութիւն մը մատուցանել թշուառ հօր մը, ու աը Ակլիլ ֆօր թագաւորի դործակալին, որ իւր դաւակը կարսընցուց:

— Ո՛չ, պարոն, պատասխանեց քահանան բուն Խտալացի արտասանութեամբ մը, այո՛, դիտեմ, մեռեալը անոր տան մէջ կը դանուի:

— Ուրեմն հարկ չկայ խմացընել ձեզ թէ ինչ տեսակ ծառայութիւն կ'ըսպասէ ձեզմ:

— Հիմա ես անձամբ պիտի դայի, պարոն, ըստ քահանան. մեր կոչումն է մեր պարոքը կատարելու պատրաստ դընհաւիլ:

— Մեռեալը ծաղկահաս աղջիկ մ'է:

— Եյո՛, դիտեմ. տունէն փախչող ծառաներէն իմացայ:

« Խմացայ նաև որ անոր անունը Ալալանթին է, և արդէն անոր համար աղօթք ըրի:

— Ծնորհակալ եմ, շնորհակալ եմ, պարոն, ըստ ա'նվրինեի. ուրեմն քանի որ ձեր սուրբ պաշտօնը սկսեր էք 'ի դործ դնել, հաճեցեք շարունակել դայն:


« Եկէք մեռեալին քովը ձեր պարոքը կատարելու, և սդոյ մէջ ընկղմած ամբողջ ընտանիք մը ձեզ երախտակարու պիսի ըլլայ:

— Կու դամ՝ պարոն, պատասխանեց արքան, և կը հաւաքակիմ ըսել որ խիստ չերմառ անդութեամբ պիտի աղօթեմ — :

Տ'Ավրինեի արքային ձեռքէն բռնեց, և առանց Վիլքֆօրի հանդիպելու, որ իւր դահլիճը փակուեր էր, մինչև Վալանցինի սենեակը տարաւ դան, որուն դիապատիկները հետազայ զիշերը պիտի դային իրենց գործը կտտարելու :


Երբ սենեակը մտան, Կուտարթիէ ուշագրութեամբ արքային նայեցաւ, և անտարակոյս մասնաւոր բան մը տեսաւ անոր վրայ, քանզի իւր նայուածքը անոր վրայէն շվերցուց :

Տ'Ավրինեի ոչ միայն մեռեալը այլ և կենդանի ձերն ալ արքային խնամոցը յանձնեց, և արքան խոսացաւ Վալանցինի համար աղօթք ընել և Կուտարթիէի հոդ տանիլ, և անտարակոյս իւր աղօթելու ժամանակ շընդմիջուելու, և Կուտարթիէն իւր վշտացը մէջ աղատ ձգելու համար՝ տ'Ավրինեին մեկնելուն պէս՝ ոչ միայն բժշկին գուրս ելած դրան, այլ և տիկին տը Վիլքֆօրի սենեակը տանող դրան պարզունակ ները դրաւ :



Չ Լ Ո Ւ Բ Ե .

ՏԵՇԱՆԱԿ ԱՅՋՐԵԴՐՈՒԹԻՒՆԻ


 Եթենեալ առառ տիսուր և ամսպամած էր :
 Գիշերը՝ դիապատիկները իրենց որուց գալի սրաշտօնը կտտարեր էին . անկողի նոյ վրայ տարածուած մարմինը մնուալուներուն տիսուր պատանին մէջ կարեր էին ; այն պատանին , որ մնուեալին կենացը մէջ իրեն սիրելի եղած բանին մէկ վերջին նշանը կը կրէ , թէև մնուեալները հաւասար են ըսուի :
 Այս պատանը տասն և հինգ օր առաջ ծաղկահաս աղջկան դնած չէ եղ բարակ կտաւի կտոր մ'էր :

Այս գործին համար կանցուած մարդիկը Նուարթիէն չլուսցած Վալանթինի սենեկէն իւր սենեակը տարեր էին , և ամնուն ակնկալութեան հակառակ՝ ծերունին ամննեին գժուարութիւն չցուցուցեր էր իւր թոռան մարմնոյն քովէն հեռաշնալու :

Արբայ Պիւզոնին մինչեւ լուսնալը անոր վրայ հսկեր էր , և առտու միայն իւր տունը դացեր էր առանց մէկը կանչելու :
 Ժամը դէպ 'ի ութին՝ տ'Ավրինեի դալով՝ Ափլովօրը տեսուոր որ Նուարթիէի սենեակը կ'երթար . ինքն ալ անոր ընկերացաւ , որպէս զին իմանայ թէ ծերունին դիշերը ինչողէ անցուց :

Անկողնոյ տեղ ծառայող մեծ թեաթռուին վրայ քաղցր և գրեթէ ժառախառն քունի մը մէջ դառան դան :

Երկուքնին ալ զարմացած սեմոց վրայ կեցան :

— Տեսէք, ըստւ ա'Ավրինեի Ա.իլք ֆօրին, որ իւր քնաբ
ցող հօրը կը նայէք . տեսէք, ինչպէս բնութիւնը ամենէն
սաստիկ վիշտերը հանդարտեցընելու կարող է . անշուշտ չենք
կրնար ըսել թէ ո . Նուարթիէն իւր թոռը չէք սիրեր, այս
ուռ ամենայնիւ քնացեր է :

— Այո՛, և իրաւունք ունիք, պատասխանեց Ա.իլք ֆօր դար-
մանրով մը . քնացեր է, և խիստ տարօրինակ կ'երեի ինձ
այս բան, քասն զի ամենափռիկ արգելք մը ամբողջ դի-
շերներ անոր քունը կը փախցընէր :

— Ա.իշաը յաղթած է զան — , պատասխանեց ա'Ավրինեի :
Եւ երկուքնին միատեղ թագաւորի գործակալին դահլիճը
վերադարձան :

— Հաւատացէք, ըստւ Ա.իլք ֆօր իւր չաւրուած անկողինը
ա'Ավրինեիին ցուցընելով, որ ես ամենենին չքնացայ . վիշտը
երբէք չաղթեր զիս . երկու դիշեր է որ անկողինս մտած-
չեմ . բայց ասոր փօխարէն, իմ զրատեղանս նայեցէք, ովք
Աստուած իմ, այս երկու օրուան և երկու դիշերուան մէջ
հ'ըլափ դիր զընցի . . . ովքափ անգամ այս թղթոց ծրաբները
խառնեցի . . . և այն ուենէտէթթօ մարդասպանին ամբառ-
տանութեան յայտարարութիւնը արձանադրեցի . . . : Ովք աշ-
խատութիւն, տշնատութիւն, դուն իմ սէրս, ուրախութիւնու և
բարկութիւնս ես, քեզմով իմ բոլոր վիշտերուս կը յաղթեմ — ։
Եւ դողդոջուն ձեռքով ա'Ավրինեիի ձեռքը սեղմաց :

— Խնծի պէտք ունիք, հարցուց բժիշկը :

— Ոչ, ըստւ Ա.իլք ֆօր . միայն թէ ժամը տասն ու մէկին
կը ինդքեմ որ դաք . յուղարկաւորութիւնը կէս օրին տեղի
նդիտի ունենայ . . . : Ովք Աստուած իմ, խեղճ զաւակս, ու
զորմելի աղջիկս — ։

Եւ թագաւորի գործակալը աշերը դէպ 'ի երկինք վեցուց
ու հառաջանք մը հանեց :

— Ընդունելութեան սրահը դո՞ւք պիտի դանուիք, հարձ
ցուց ա'Ավրինեի :

— Աչ, ազգական մը ունիմ, որ այս տիպուր պաշտօնին յանձնառու պիտի ըլլայ: Խոկ ես պիտի աշխատիմ, պարս բժիշկ: Երբ կ'աշխատիմ, ամեն բան կը մոռնամ: — :

Երօք բժիշկը դեռ դուռը չհասած՝ արդէն թաղաւորի դոր ծակալը աշխատութեան նստեր էր:

Սանդուխին դաւթին վրայ՝ տ' Ավրինեի այն ազգականին հանդիսեցաւ, որուն վրայ Ա. Ալլաֆօր իրեն խօսեր էր: այս անձը մեր պատմութեան, ինչպէս նաև ընտանիքին մէջ անհան մէկն էր, այնպիսի անձերէն էր, որոնք ծնած ժամանակին աշխարհիսօգտակար ըլլալու համարուխտած են զիրենք:

Ճշդութիւնը կը յարդէր, սև զգեստներ հաղած էր, թեւին վրայ սև շղարշ մը կասկեր էր, և այնպիսի հանդիսի մը մէջ ներկայանալու համար իւր դէմքը առժամանակեայ յարմարցուցեր էր:

Ժամը տասն ու մէկին յուղարկաւորութեան կառքերը տան բակը խոնեցան, և Ֆոպուր-Աէնթ-Օնօրէ փողոցը ժողովը դեան մըմունչներով լցուեցաւ, որոնք հարստաց ուրախութեանց կամ սուղին հաւասարապէս կը փափաքին, և դըքսուհւոյ մը ամուսնութեան երթալու շափ փութով հանդիփիսաւոր յուղարկաւորութեան կը վազին:

Կամաց կամաց հանգուցելոյն սրահը լեցուեցաւ, և ամենէն առաջ մեր Ճանչցած հին բարեկամները եկան, որոնք էին Տըպրէ, Շաթօ-Ռընօ և Պոշան: ասոնցմէ ետև եկան երեւելի առենակալներ, դրադէտներ և պաշտօնատարներ, վասն զի ո: ոը Ա. Ալլաֆօր իւր բարձր պաշտօնին ու անձնական արժանաւորութեամբը Բարիդեան ընկերութեանց առաջին կարդէն կը համարուեր:

Ազգականը դուռը կեցած էր և ամեն մարդու ընդունելութիւն կռւ տար: ստոյդն ըսկ լով անտարբեր մարդոց համար սփոփիանք մ' էր հօն այնպիսի անտարբեր դէմք մը տեսնելը, որ հանդիսականներէն պատիր կերպարներ և կեղծ արտասուր չեր պահանջեր, ինչպէս որ հայր մը, եղբայր մը կամ նշանած մը պիտի պահանջէր:

Իրաքը ծանօթ եղողները ակնարկով զիրար կը կանչեի՞ց
և խմբեակներ կը կաղմէին:

Այս խմբեակներէն մէ կը կը բարկանար Տըպրէէն, Շամօ-
Ռընոյէն և Պոշանէն:

— Խեղջ աղջիկ, ըստ Տըպրէ՝ ուրիշներուն պէս ինքն
աւ այն ցաւալի դէպքին վրայ ակամայ քանի մը խօսք յա-
րելով, խեղջ աղջիկ, որչափ հարուստ և ինչպէս դեղեցիկ
էք: Երբէք մաքերնէդ կ'անցնէր այս բանս, Շամօ-Ռընօ,
երբ ասկէ երեք շարաթ կամ առ առաւելն ամիս մը առաջ
իւր ամուսնութեան դաշնադիրը ստորագրելու եկանք, և չի
կրցանք ստորագրել:

— Ստորդիւ ամենեին մտքէս չէր անցներ, ըստ Շամօ-
Ռընօ:

— Կը Ճանչնայիք զան:

— Տիկին տը Մորսէրֆի պարահանդէսին մէջ մէկ կամ
երկու անգամ հետը խօսեցայ. Հիանալի աղջիկ մը երեցաւ
ինձ, թէ քիչ մը տիսուր: Ուր է անոր մօրուն, դիտէք:

— Մեզ ընդունելութիւն տուսդ այս պարոնին կնոջը այս
ցելութեան գնաց:

— Ո՞վ է այս պարոնը:

— Ո՞ր պարոնը:

— Մեզ ընդունելութիւն տուսդը. այսամդ ամաւորաց ժո-
ղովքն է:

— Ոչ, ըստ Պոշան, ամեն օր մեր պատուելիները տեսնե-
լու գատապարտուած եմ, և այս դէմքը անոնց մէջ տեսած
չեմ:

— Այս մահուան վրայ ձեր օրադրին մէջ խօսեցաք:

— Անոր մէջ յօդուած մը կայ, բայց իմս չէ. այնպիսի
յօդուած մը, որ Պ. տը Վ.իլրֆօրին հաճէլի ըլլալուն իսկ
տարակոյս ունիմ: Քանզի կարծեմ ըսուած է անոր մէջ թէ
թագաւորի պարոն դործակալը անշուշտ աւելի պիտի յուղ-
ուէր, եթէ այն չըս մռեալները հետղէտէ ուրիշ տան մէջ
պատահէին:

— Սակայն, ըստ Շամօ-Ռլոնո, ա'Ավրինեին՝ որ մշբն թժիշին է՝ կը հաստատէ որ Ծաղաւորի պարոն Պործակալը մծ յուսահատութեան մէջ ինկած է:

— Բայց զո՞վ կը փնտուէք, Տըպրէ:

— Ո! աը Մօնթէ-Քրիսթոն կը փնտում, պատասխանեց Քրիտասարդը:

— Հոս գալու ժամանակս ծառուղիին վրայ անոր հանդիւուցայ, ըստ Պողոսի, որ իւր սեղանաւորին տունը կ'երաթար, կարծեմ թէ հիմա անորմէ բաժնուած է:

— Եւր սեղանաւորին կ'ըսէք. իւր սեղանաւորը Տանկլարը չէ, հարցուց Շամօ-Ռլոնո Տըպրէին:

— Կարծեմ թէ ան է, պատասխանեց մտերիմ դիւանադպիրը թեթև շփոթութեամբ մը. բայց պարոն տը Մօնթէ-Քրիսթոյէն զատ ուրիշներ ալ կան, որոնք եկած չեն. Մուրէլը չեմ տեսներ հոս:

— Մորէլ ըսկք, միթէ Մորէլ զանոնք կը Շանչնայ, հարցուց Շամօ-Ռլոնո. կարծեմ թէ միայն տիկին տը Ա.իլքֆօրին ներկայեցաւ:

— Հոգ չէ, պէտք էր զալ, ըստ Տըպրէ. այս իրիկուն թնչ բանի վրայ պիտի խօսի, այս յուղարկաւորութիւնը օստիան լուրն է. բայց լուենք, աշաս ոստիկանութեան պարոն դործակալը, հիմա իւր վշտակցութիւնը լացող ազգականին յայտնելու պարտաւորեալ պիտի կարծէ ինքզինքը — :

Եւ երեք երիտասարդները դրան մօտեցան, որպէս զի ոստիկանութեան պարոն դործակալին փոքրիկ ատենարանութիւնը լսեն:

Պոշան տառյդ ըսեր էր:

Յուղարկաւորութեան հանդէսին դալու ատենը Մօնթէ-Քրիսթոն տեսեր էր, որ Շուէ-ա'Անթէն փողոցը, Տանկլարի տունը կ'երթար:

Սեղանաւորը կոմսին կառքը իւր տան բակը մտնելը պատշուհանեն տեսնելով, զան դիմաւորելու եկեր էր տիրաց քայց քաղցր դէմքով մը:

— ԱՇ, կոմս, ըստ իւր ձեռքը Մօնթե-Քրիսթոյին եր՝ կը նցնելով, արդեօք ձեր վշտակցութիւնը ինձ յայտնելու եւ կաք։ Ստուգիւ գժբաղդութիւնը իմ տանս մէջ կը բնակի։ այնպէս որ երբ զձեղ աեւսայ, իւրովի կը հարցընէի թէ արդեօք ես ալ իւնդՀ Մորսէրֆի ընտանեաց դժբաղդութեանը պատճառ եղայ։ այս բանս այն առակին խօսքը կ'ըստուգէ թէ։ «Ո՛վ որ ուրիշն զէշ կ'ուզէ, զէշը իւր զլուխը կու դայ»։ Ճշմարիտ կ'ըսեմ, հաւատացէք ինծի որ իմ միտքս Մորսէրֆին գէշութիւն ընել չէր։

«Մորսէրֆ ինծի պէս ոչինչ յառաջ եկած և ինծի պէս ամեն բան իւր վաստակովը ստացած ըլլալուն՝ պէտք չէր հպարտանալ. բայց ամեն մարդ իւր պակասութիւններն ունի։ ԱՇ, զդուշացէք, կոմս, մեր ժամանակակից մարդիկը. . . ։ Բայց ներեցէք, զուք մեր ժամանակին չէք վերաբերիր, զուք երիտասարդ մ'էք. . . ։ Մեր ժամանակակից մարդիկը այս տարի խիստ զժբաղդ են. այս բանիս վկայ է թաղաւորի խստասիրու զործակալը, վկայ է Ալիլֆօր, որ իւր աղջիկն ալ կորսնցուց։ Համառօտիւ կ'երկրորդէմ, Ալիլֆօր տարօրինակ կերպիւ իւր բոլոր ընաանիքը կորսնցուց։ Մորսէրֆ անպատճեցաւ և ինքզինքը սպաննեց. ես ալ այն զարշելի պէնէակէթթոյին եղեռնապործութեամբը խայտառակուեցայ, արկէ զատ. . . ։

— Ասկէ զատ ինչ ունիք, հարցուց կոմսը։

— Ափսոս, չէք զիտեր ուրեմն։

— Կոր գժբաղդութիւն մը պատահեցաւ։

— Աղջիկս. . . ։

— Օքիորդ Տանկլա՛րը։

— Էօծէնին մեղմէ բաժնուեցաւ։

— Ո՛վ Տէր Աստուած, ինչ կ'ըսէք։

— Այո՛, սիրելիդ իմ կոմս, որչափ երջանիկ էք եղեր որ ոչ կին ունիք և ոչ զաւակ։

— Այնպէս կը կարծէք։

- Ո՛չ, այս :
 — Աւքեմն օրիորդ էօժէնին . . . :
 — Այն թշուառականին ըրած նախատինքը չլրնալով տանիլ, Ճանապարհորդելու համար հրաման խնդրեց ինձմէ :
 — Եւ մնկնեցաւ :
 — Անցեալ գիշեր :
 — Տիկին Տանկլարի հետ :
 — Ոչ, ազդականուհեռյ մը հետ . . . : Փոքր կորուստ մը շէ այս . քանզի իւր բնութիւնը Ճանչնալովս՝ մէկ մալ Գաղղիա դառնալուն տարակոյս ունիմ :
 — Ընտանեկան վիշտերը, սիրելիդ իմ սեպուհ, ըստ Մօնթէ-Քրիսթօ, անտանելի են այն խեղճ մարդուն համար, որուն զաւակը իւր բռլոր հարստութիւնն է, սակայն միլիոնատէրի մը համար անենք անցաւոր բաներ են : Փիլիսոփաները ինչ որ կ'ուզե՞ն՝ թող ըսեն, փորձառու մարդիկ իրենց դործերով անոնց ըստածին հակառակը կը հաստատե՞ն . ստակը տմնի բանի մէջ մարդուս միսիթարութիւն կու տայ, հետեւ բար դուք ալ ո՛ր և է մարդոցք աւելի սփոփանք կրնաք գտնել, և ստակին գերազոյն զօրութիւնը կը Ճանչնաք, դուք որ հարստութեան կողմանէ թաղաւոր մ'էք, և կարողութիւննիդ ամեն բանի կը հասնի — :
- Տանկլար կողմանի ակնարկ մը շրջեց կոմսին վրայ, որպէս զի տեսնէ թէ զինքը կը հեղնէ թէ առանց կատակի կը խօսի :
- Այո՛, ըստւ, ստոյդ է որ հարստութիւնը մարդս կը միսիթարէ, և ես պէտք եմ միսիթարուիլ. քանզի հարուստ եմ :
- Այնչափ հարուստ էք, սիրելիդ իմ սեպուհ, որ ձեր հարստութիւնը բռւրդերու կը նմանի, զորոնք եթէ կործանել ուզե՞մարդ՝ պիտի շամարձակի, և եթէ համարձակի իսկ՝ չպիտի կարենայ — :
- Տանկլար կոմսին այս բարեսիրտ վատահութեանը վրայ ժպտեցաւ :

— Այս ըսածնիդ կը յիշեցընէ ինձ, ըսաւ, որ հոս եւ կոծ ժամանակնիդ հինգ փոքր վճարագիրեր շինելու վրայ էի . արդէն երկուքը ստորագրեցի, կը բարեհաջախիք ներել ինձ որ մնացեալ երեքն ալ ստորագրեմ :

— Լմպուցէք, սիրելիդ իմ սեպուհ, լմպուցէք — :

Վայրկեան մը լոռութիւն եղաւ, ինչ ատեն սեղանաւորը իւր զըսին ձայնը կը հանէր, և կոմսը առաստաղին ոսկեղօծեալ քիւերուն կը նայէր :

— Սպանիոյ պարտամուրհակներ են ատոնք, հարցուց Մօնթէ-Քրիսթօ, Հայիթիիթ թէ Կարոլիի :

— Ոչ, ըսաւ Տանկլար իւր ամբարտաւան ծիծաղովք, Գաղլդիոյ լումայանոցին վրայ քաշուած գրաբերին վճարելի տոմսակներ են : Կայեցէք, յաւելցուց սեղանաւորը, պարոն կոմս, գուք որ հարստութեան կողմանէ կայսր մ'էք, ինչ պէս որ ես թաղաւոր մ'եմ, այս մեծութեամբ թղթի շատ կտորներ տեսած էք, որոնք մէկ միլիոն արժողութիւն ունենան — :

Մօնթէ-Քրիսթօ Տանկլարին դռուղութեամբ իրեն ներկայացուցած հինգ կտոր թղթերը կշռելու համար իւր ձեռապաց մէջ առաւ եւ կարգաց :

« Գաղղիոյ Լումայանոցին անօրէնը բարեհաջի վճարելիմ հրամանիս, և ՚ի հաշիւ իմ ունեցած գրամագլույսյա՝ մէկ միլիոն :

« ՍԵՊՈՒՀ ՏԱՆԿԼԱՐ » :

— Մէկ, երկու, երեք, չորս, հինգ, ըսաւ Տանկլար Մօնթէ-Քրիսթօ . հինգ միլիոն, կեցցես, այս ինչ զումարներ են, իշխանդ կրեսոս :

— Ահա ես այսպէս զործեր կ'ընեմ, ըսաւ Տանկլար :

— Հիանալի են սառողիւ, մահաւանդ եթէ, ինչպէս որ տարակոյս չունիմ, այս զումարը կանխիկ վճարուի :

— Կանխիկ պիտի վճարուի , ըստ Տանկլար :

— Ե՞նչպէս աղեկ բան է այսպիսի վարկ մը ունենալը . ըստուզիւ միայն գաղղիս մէջ այսպիսի դործեր կ'ընեն . հինգ թղթի կտորներ հինգ միլիոն արժեն . մարդս մինչեւ որ չտեսանել չաւատար :

— Կը տարակուսիք :

— Ոչ :

— Այնպիսի ձայնով մը կ'ըսէք որ . . . : Բայց կեցիք , ըստունելու համար կ'ուզէք զրադրիս հետ լումայանոցը երթաւ , պիտի տեսնէք որ նոյն զումարին արժողութիւնը ստանալով դուրս պիտի ելնէ :

— Ոչ , ըստ Մօնթէ-Քրիսթօ հինգ տոմսակները ծալելով , ոչ , խիստ հետաքրքրական բան մ'է այս , և ես անձամբ փերձը կ'ուզեմ ընել . Ձեր վրայ վեց միլիոնի վարկ ունէի , ինը հարիւր հաղար ֆրանքը առի , հինգ միլիոն հարիւր հաղար ֆրանք ինձի պարտք ունիք . ձեր հինգ կտոր թղթերը ես կ'առնում , որոնց վրայ ձեր սառաղրածմինը տեսնելով , իրեւ վճարագիր կ'ընդունիմ ղանոնք , և աշաձեզ ընդհանուր ընկալազիր մը վեց միլիոն ֆրանքի համար , որով մեր հաշիւը կանոնաւորած կ'ըլլանք : Առաջէն պատրաստեր էի զայն , ըստ որում պէտք եմ ըսել որ այսօր ստակի խիստ պէտք ունիմ — :

Եւ մէկ ձեռքով Մօնթէ-Քրիսթօ հինգ տոմսակները ծոցը դրաւ , և միւսովը իւր ընկալազիրը սեղանաւորին երկնցոց :

Եթէ Տանկլարի ոսքին կայծակ մը իւնար , այնպիսի մեծ սոսկում մը պիտի չպատճառէր անոր :

— Ե՞նչ , կակազեց տեղանաւորը , պարսն կոմս , այս զումարը դուք կ'առնոււք . բայց ներեցէք , այս զումարը աւանդ մ'է իմ քովս , և աղքատանոցաց պարտաւոր եմ , որոնց այս պոտու վճարելու խօսք տուեր էի :

— Ո՛չ , ըստ Մօնթէ-Քրիսթօ , այդ տարբեր խնդիր է , և ես չեմ պնդեր որ Ճիշդ այս հինգ տոմսակները ինձ տաք :

ուրիշ կերպով վճարեցէք ինձի . միայն չետաքրքրութենէ շարժեալ ասոնք ուղեցի , որպէս զի ամեն մարդու կարենամ ըսել թէ Տանկլարի լումայատունը առանց ազդարարութիւն մը ունեցած ըլլալու և առանց հինգ վայր կեան իսկ սկայմանաժամ իներելու՝ կանխիկ հինգ միլիոն ֆրանք վճարեց ինձի . ո՞րչափ մեծ համբաւ պիտի պատճառէր ձեզ : Բայց ահա առէք ձեր վճարատոմսերը , և կը կրկնեմ , ուրիշ վճարատոմսեր տուէք ինձի — :

Եւ հինգ առմսակները Տանկլարին կը ներկայացընէք , որ կապոյտ գոյն մը ստանալով նախ իւր ձեռքը երկնցոց , ինչ պէս որ անդդ մը իւր առջևէն առնոււած միսի կտորը բոնելու համար վանդակին մէջէն իւր մաղիլները կ'երկնցընէ :

Բայց յանկարծ իւր միտքը փոխեց , ինքզինքը զսպեց և ձեռքը քաշեց :

Ետքը սկսաւ ժպաիլ , և իւր այլայլեալ դիմաց գիծերը աւելի հանդարաս երեցան :

— Ո՛չ , իրօք ձեր ընկալադիրն ալ ստակ է , ըստ :

— Անցուշո , և եթէ Հռոմ դանուէկիք , Թոռմսըն և Ֆրէնչ վաճառատունը , ձեզի պէս առանց դժուարութիւն ցուցընելու , իմ ընկալադիրս տեսնելով պիտի վճարէր ձեզ :

— Ներեցէք , պարօն կուս , ներեցէք :

— Ուրեմն այս տոմսակները կրնամ առնուլ :

— Այո , ըստ Տանկլար իւր հերերուն արմատէն մարդարտի նման հոսած քրտինքը սրբելով , առէք , առէք — :

Պօնթէ-Քրիսթօ հինգ առմսակները վերստին իւր ծոցը դրաւ դիմաց այն աննկարագրելի շարժումով մը , որով ըսել կ'ուզէր .

— Մտածեցէք . եթէ զղջացած էք , դեռ ժամանակ ունիք :

— Ոչ , ըստ Տանկլար , ոչ . ստուգիւ պահեցէք վճարատոմսերս : Բայց դուք աղէկ դիտէք , որ հարուստ մարդ մը ամենափոքր բաներու ալ ուշադրութիւն կ'ընէ . այս ստակը ազգ բատանոցաց համար սահմաներ էի , և Ճիշդ այս տոմսակը

ները չտալով կը կարծէի թէ զանոնք անոնցմէ պիտի դողը նամ, որպէս թէ ուրիշ ստակ մը այս ստակին արժողութիւնը չունի: Կերեցէք, կ'աղաջեմ — :

Եւ սկսաւ բարձրաձայն բայց իւր չիղերովը ծիծաղիլ: — Կը ներեց, պատասխանեց Մօնթէ-Քրիսթօ քաղցրութեամբ մը, և այս վճարատոմսերը կ'ընդունիմ — :

Եւ զանոնք իւր թղթադարանին մ. ջ զետեղեց: — Բայց, ըստ Տանկլար, հարիւր հազար ֆրանքի հաշիւ մը ունինք:

— Ա՛յ, ոչինչ բան է, ըստ Մօնթէ-Քրիսթօ: Առւմայաշահը գուցէ նոյն դումարին հաւասար դայ + պահեցէք զայն, և մենք առնելիք տալիք չենք ունենար:

— Կոմս, ըստ Տանկլար, առանց կատակի՞ կը խօսիք: — Աեղանաւորներու հետ ամենեին կատակ չեմ ըներ — , սպատասխանեց Մօնթէ-Քրիսթօ անպատեհ ծանրութեամբ մը:

Եւ մեկնելու համար դեպ ՚ի դուռը յառաջացաւ Ճիշդ այն միջոցին որ սենեկապանը ապքատանոցաց ընդհանուր դրամաժողով Պ. + տը Պովիլի դալուստը կ'իմացընէք:

— Կը տեսնեմ որ Ճիշդ ժամանակին հասեր եմ ձեր վճարատոմսերը ընդունելու, ըստ Մօնթէ-Քրիսթօ, եթէ ոչ ուրիշը պիտի առնուր զանոնք — :

Տանկլարի զոյնը երկրորդ անդամ նետեց, և փութաց կոմսէն բաժնուելու:

Մօնթէ-Քրիսթօ պատուով ողջունեց Պ. մը Պովիլը, որ սպասելու սրահը ոտքի վրայ կեցած էր, և Մօնթէ-Քրիսթօյի մեկնելէն անմիջապէս ետքը Պ. Տանկլարի դահլիճը հրամցուցին զինքը:

Կոմսին դիմաց ծանրութիւնը իսկոյն առժամանակեայ ժողիւտի մը փօխուեցաւ, երբ աղքատանոցաց պարոն դրամաժողովին ձեռքը պարտամուրհակաց թղթադարանը տեսաւ:

Դրան առջև իւր կառքը իրեն կ'ըսպասէք, կոմսը կառավարին հրամայեց որ իսկոյն լումայանոցը տանի զինքը:

Տանկլար իւր շփոթութիւնը զսպելով, դրամաժողովը դիմուորելու եկաւ :

Աւելորդ է ըսել թէ ժպիտն ու քաղցրութիւնը իւր շըրթանց վրայ տպաւորուած էին :

— Քարի եկաք, պարոն պարտատէրս, ըսաւ սեղանաւորը, վասն զի գրաւ կը գնեմ որ զումարը պահանջելու եկած էք :

— Ճիշդ է զուշակածնիդ, պարոն սեպուհ, ըսաւ Պ. տը Պովիլ, քանզի ազքատանոցները իմ միջոցաւս ձեզ կը ներկայանան, որբերն ու այրիները իմ բերանովս ձեղմէ հինգ միլիոնի ողորմութիւն մը կը խնդրեն :

— Եւ որբերուն համար կ'ըսեն թէ ցաւալի վեճակի մէջ կը դանուին, ըսաւ Տանկլար կատակը երկնցընելով, խեղճարածներ :

— Ես ալ անոնց անունովս ձեզ կը ներկայանամ, ըսաւ Պ. տը Պովիլ, անշուշտ երէկ նամակս ընդունած էք :

— Այս :

— Աչա ընկալագրովս ես ալ եկայ :

— Աիրելիդ իմ Պ. տը Պովիլ, ըսաւ Տանկլար, ձեր այրիներն ու որբերը թող բարեհաճին քսան ու չորս ժամ ըսպանել, քանզի Պ. տը Մօնթէ-Քրիսթօն, որուն ասկէ դուրս կ'ընելը տեսաք . . . տեսաք զան, այնպէս չէ :

— Այս, ի՞նչ կայ :

— Ի՞նչ կայ, Պ. տը Մօնթէ-Քրիսթօն անոնց հինգ միլիոնը առաւ դնաց :

— Ի՞նչպէս :

— Կոմսը անսահման վարկ մը ունէր իմ վրաս, վարկ մը զոր Հոռմաթի Թումանըն և Գրէնչ լումայատունը բացեր էր : Այսօր եկաւ հինգ միլիոնը մէկտեղ ուզեց, ու ես լումայանոցին վրայ վճարատոմս մը տուի անոր . իմ դրամագլուխս այն լումայանոցին մէջ դրած ըլլալուս՝ կը վախնամ որ մէկ օրուան մէջ անկէ տասը միլիոն քաշելս տարօրինակ շերեւի անոր տնօրէնին : Բայց եթէ երկու օրուան մէջ տասը միլիոն քաշեմ, յաւելցուց Տանկլար ժպտելով, հող չէ :

— կատակը թողուցեք, ոռչեց ո. տը Պովիլ ՀՅաւատաւը կերպով մը, հինդ միլիոն զնարեցիք կ'ըսէք այն պարունին, որ հիմա առկէ դուրս կ'ենէր, և զիս այնպէս բարեկց որպէս թէ առաջէն կը ճանչնար:

— Դուցե դուք զինքը չճանչցած՝ ան ճանչնայ զձեզ. քանզի ո. Մօնթէ-Քրիսթօն ամեն մարդ կը ճանչնայ:

— Հինդ միլիոն:

— Եշա անոր ընկալաղիրը. Թովմաս առաքելոյն պէս ըրէք. տեսէք և շօշափեցէք — :

ո. տը Պովիլ Տանկլարին իրեն ներկայացուցած թուղթը առաւ և կարդաց.

« Ընկալայ 'ի ո. սեպուհ Տանկլարէ զզումար հինդ միլիոն հարիւր հաղար ֆրանքի, զորոնք ուղած ժամանակը հռոմեամսը և այլ թոմսըն և Ֆրէնչ վաճառատեսնէն պիտի ընդունի » :

— Թոմսըն և Ֆրէնչ վաճառատունը կը ճանչնաք:

— Այս, ըստ ո. տը Պովիլ, ժամանակաւ երկու հարիւր հաղար ֆրանքի գործ մը ըրի անոր հետ, բայց անկէ 'ի վեր անոր վրայ խօսուիլը չլսեցի:

— Եւրոպայի ամենէն երկելի վաճառատուներէն մէկն է, ըստ Տանկլար ընկալաղիրը ո. տը Պովիլի ձեռքէն առնելով և անտարբերութեամբ դրասեղանին վրայ նետելով:

— Եւ այսպէս միայն ձեր վրայ հինդ միլիոն ունէր. ինչ կ'ըսէք, ուրեմն շահապ մ'է այդ Մօնթէ-Քրիսթոյ կոմսը:

— Ստուգիւ ինչ ըլլալը չեմ դիտեր. սա զիտեմ որ երեք անսահման վարկեր ունէր, մէկը իմ վրաս, մէկը բոլիտի և միւսը Լաֆիթի վրայ, և հարիւր հաղար ֆրանք միայն լումայաշահի համար ինձ թողուց — :

ո. տը Պովիլ մեծ զարմացման նշաններ յայտնեց:

— Պէտք է որ երթամ այցելութիւն մը ընեմ անոր, ըստ, և մեղի համար բարեպաշտական նուէր մը խնդրեմ:

- ԱՇ, ընդունած համարեցէք . ամսուան մը մէջ իւր
տուած ողորմութիւնները միայն քսան հաղար ֆրանքի կ'ելնեն :
- Աւրեմն կ'երթամ, և տիկին տը Սորուերֆին ու անոր
որդւոյն օրինակը յառաջ կը բերեմ :
- Ի՞նչ օրինակ :
- Երենց բոլոր հարստութիւնը աղքատանոցաց Ծողուցին :
- Ի՞նչ հարստութիւն :
- Հանգուցեալ Մորթերֆ զօրապետէն իրենց մացած հաշ
ըլստութիւնը :
- Ի՞նչ պատճառաւ :
- Քանզի այնպիսի անարժանութեամբ ստացուած հարըս-
տութիւնը մերժեցին :
- Ի՞նչպէս պիտի ապրին հիմա :
- Մայրը իւր քաղաքը պիտի երթայ և որդին զինուոր
պիտի դրուի :
- Ի՞նչ կը լսեմ, ըստ Տանկլար . աչա խղահարութիւնն
ալ այսպէս կ'ըլլայ :
- Անոնց ըրտծ նուէրը երէկ արձանադ բեցի :
- Եւ ո՞րշափ հարստութիւն ունէին :
- Մեծ բան մը չէր, մէկ միլիոն երկու կամ երեք հա-
րիւր հաղար ֆրանք . բայց մեր միլիոններուն վերադառնանք :
- Յօժարութեամբ, ըստ Տանկլար բոլորովին բնական
ձայնիւ, այս ստակը ստիպողական կերպիւ կը խնդրէք :
- Այսու, մեր դրամարկղին քննութեան օրը վաղն է :
- Վաղը . ինչու անմիջապէս չըսիք այդ խօսքը . մինչեւ
վաղը դար մը կայ : Վաղը ժամը քանիին պիտի ըլլայ այդ
քննութիւնը :
- Ժամը երկուքին :
- Աէս օրին ստակը պատրաստ է — , ըստ Տանկլար ժպի-
տով մը :
- Պ. տը Պովիլ գրեթէ չէր պատասխաներ :
- Եզր գլխովը այսու կ'ըսէր և իւր թղթադարանը կը շրջադիր :

— Բան մը կը մտածեմ, ըստ Տանկլար, որ Ճեր դորջը
կը բնայ լմեցընել:

— Ի՞նչ բան:

— Մօնթէ-Քը իսթոյի ընկալողի իրը ստակ ըսել է. այս
ընկալազ իրը բուշելով կամ Լաֆիթի լումայանոցը ներկայա-
ցուցէք, և անոնք անմիջապէս կ'ընդունին դայն:

— Թէե Հռոմի մէջ վճարելի ըլլայ, այնպէս չէ:

— Անշուշա. միայն հինգ կամ վեց հազար Փրանքի դեղէ
մը պիտի կը բանցընեք — :

Դրամաժողովը դէպ 'ի ետե ցատկեց:

— Ոչ, ոչ, ըստ աւելի աղէկ ունիմ մինչև վաղը սպա-
սել. ինչպէս շուտով դործերնիդ լմեցընել կ'ուղէք:

— Կերեցէք, ըստ Տանկլար մնձ անխոչեմութեամբ մը,
կարծեցի թէ պակաս զումար մը ունիք լցցնելու:

— Ո՛չ, ոչ, ըստ դրամաժողովը:

— Այսպիսի բաներ կը բնան պատահիլ, և այն ատեն զո-
հողութիւն կ'ընե մարդ:

— Փառք Աստուծոյ, այդպիսի պէտք մը չունիմ, ըստ
ով. ալ Պովիլ:

— Ուրեմն վաղը, այնպէս չէ, սիրելիս:

— Այս, վաղը, բայց անշուշտ:

— Բայց դուք կատանկ կ'ընէք: Աէս օրին մէկը դրկեցէք,
և Լումայանոցը իմ ազդարարութիւնս ընդունած պիտի ըլլայ:

— Ես անձամբ կու դամ:

— Աւելի աղէկ, քանզի զձեղ տեսնելու ուրախութիւնը
կ'ունենամ — :

Երկու պարոնները իրարու Ճեռքը թոթվեցին:

— Աղէկ միտքս եկաւ, ըստ ով. ալ Պովիլ, խեղչ օրի-
որդ ալ Վիլֆօրի յուղարկաւորութեան պիտի չերթաք. ծա-
ռուղլոյն վրայ զան անցընելնին տեսայ:

— Ոչ, ըստ սեղանաւորը, պէնէտէթթոյի դէպէկն 'ի
վեր քիչ մը անպատռուած եմ' և տունէն դուրս չեմ ելներ:

— Ե՞նչ կ'ըսէք, միթե դուք այն դործին մէջ յանցանք
մը ունիք :

— Մտիկ ըրէք, սիրելին իմ գրամաժողով, ինձի սիէս ա-
նաբատ անուն մը ունեցող մարդը խիստ դիւրազզաց կ'ըլւայ :

— Ամեն մարդ ձեր վրայ կը ցաւի, հաւատացէք ինձի,
մանաւանդ ձեր աղջկան վրայ :

— Խեղճ իօծէնի, ըստ Տանկլար խորունի հառ աշանքով
մը : Գիտէք, սպառն, որ վանք մը պիտի մտնէ :

— Ոչ :

— Եփսոն, այս, սպառն . այն դէպքին հետեւալ առտուն
հաւատաւոր բարեկամուշւոյ մը հետ մեկնելու որոշում ըրաւ,
և խտալիոյ կամ Սպանիոյ մէջ խիստ անաշառ վանք մը փըն-
տոելու զնաց :

— Ո՛չ, այդ ի՞նչ սոսկալի բան է — :

Եւ ու . տը ոլովիլ այս բացադանչութեան վրայ՝ միսիթա-
րական խօսքեր ընելէն ետե մեկնեցաւ :

Բայց հաղիւ թէ գուրս ելեր էր, երբ Տանկլար այնպիսի
եռանդալի շարժումով մը (զոր Ռոպէր Մարէք կոչուած խա-
ղին ֆրէտէրիքէն ներկայացուիլը տեսնողները միայն կը
հասկընան,) ողողաց .

— Ա՞նմիտ — :

Եւ Մօնթէ-Քրիսթոյի ընկալադիրը իւր փոքր թղթադա-
րանին մէջ սեղմելով .

— Եկու վաղը կէս օրին, յաւելցուց, և վաղը կէս օրին
ասկէ հեռացած պիտի ըլւամ ես — :

Խոքը իւր գահէնին մէջ փակուեցու՝ դրան փականքը կըր-
կին անդամ գարձընելէն ետե, իւր գրամարկղին զդրոց-
ները սպարպեց, յիսուն հաղար Փրանքի շափ լումայատումներ
հաւաքեց, զանազան թղթեր այրեց, ուրիշ թղթեր ալ բաց
տեղը գրաւ, և սկսաւ նամակ մը զբել, զոր կնքելէն ետե,
վրան հետեւալ հասցէն զրեց .

« Առ տիկին սեղուէ Տանկլար » :

— Այս իրիկուն, մրմռաց, ես ձեռօքս անոր զարդ արմանաց սեղանին վրայ պիտի գննեմ այս նամակը — :

Ետքը պահանջեն անցադիր մը հանելով —

— Բարի, ըստու, այս անցագիրը գեռ երկու ամիս կամ էրական է — :



ԳԼՈՒԽ Զ *

ԻՒԹ-ԼՅԵԼ ԿՈՉՈՒԾԺ ԳԵՐԵԶՄԵՆԵՏԱԻՆՑ



Ա ՐՊՈՆ տը Պովիլ իրօք Վալանթինը իւրի վերջին կայանը տանող յուղարկաւորութեան հանգիսլեր էր :

Օդը տխուր և ամսպամած էր, տառ

կաւին դաղը, բայց դեղնած տերեւներուն համար մահառիթ հով մը արդէն սակաւ առ սակաւ մերկացեալ սատերուն վրային զանոնք կը խլեր և ծառուղիներուն մէջ լցուած անթիւ բազմութեան վրայ կը ցըսւէր :

Պարոն տը Վիլը Փօր բուն Բարիկեան մը ըլլալով՝ Բարիկեան ընտանիքի մը մահացու դիակը ընդունելու արժանաւոր միակ գերեզմանատունը Բէր-Լաշէզինը կը նկատէր։ Միւս գերեզմանատունը զեղչկական և ստորին կ'երեւէին իրենց

Միայն Բէր-Լաշեղի մէջ բարձր ընտանիքները իրենց մասնաւոր դերեզմանը ունեին:

Ինչպէս որ ասկէ առաջտեսանք՝ Ալիքֆօր հոն երկիր մը գնեւ լով իւր մասնաւոր շիրիմը շիներ էր, որուն մէջ իւր առաջնուն ընտանեաց բոլոր անդամները այնչափ շուտով ամփոփուեր էին:

Շիրովն Ճակատին վրայ հետեւալ արձանագրութիւնը կար.

Սէ՞ս - Մէրը սի ԵՒ Ա.Ա.Բ.ՖՕՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ

Վասն զի այս էր Վալանթինի մօրը ողօրմն լի Ռէնէին վեր ջին փափաքը:

Ռւստի Աէնթ - Օնօրէ արուարձանէն մինուլ հանդիսաւոր բազմութիւնը գեղ ՚ի Բէր-Լաշեղ Ճամբայ ինկած էին:

Գրէթէ բոլոր Բարիղի մէջէն անցան, Թանրլի արուարձանը մտան, ու մինչեւ դերեզմանատունը եղած արաւաքին ծառուղիներն յառաջացան:

Յիսունէն աւելի կառքեր յուղարկաւորութեան քսան կառքերու ետեւն կ'երթային, և այն յիսուն կառքերուն ետեւն շինդ հարիւրէն աւելի անձինք ուաքով կը քալէին:

Եւ ասոնք զրեթէ ամենքն ալ երիտասարդներ էին, որոնց համար այն նորատի, գեղեցիկ և ողջախոչ աղջկան իւր ծաղիկ հասակին մէջ մաշուան ժանիքներէն յափշտակուիլը մծ աղջեցութիւն ըրաւ և կայծակի հարուած մը եղաւ իրենց:

Բազմութիւնը Բարիղէն գուրս ելնելու տեսն՝ արագ ընթաց կառք մը տեսնան չորս ձիերէ լծուած, օրոնք իրենց ծնդաց աճառուտ յօդերը պողպատեայ դսպանակներու պէս պրկելով յանկարծ կեցան:

Այս կառքին մէջ Մօնթէ - Քրիսթոյ կոմսը կը դանուէր, որ վար իշնելով յուղարկաւորութեան կառքին ետեւն ուսքով կը քալէր:

Ճամո - Ռունօ տեսաւ զան ու իւր կառքէն իշնելով եկաւ անոր ընկերացաւ:

Պոշան ալ իւր վարձած կառքը թողուց և անոնց քովը եկաւ:

Կոմաը ուշադրութեամբ քաղմութեան մէջ ամեն կողմէ կը դիտէր . յայտնապէս մէկը կը փնտոէր :

Վերջապէս չիրցաւ ինքղինքը զսպէլ :

— Ո՞ւր է Մորէլ , հարցուց անոնց . ովարոններ , ձեզմէ ժէկը անոր ուր ըլլալը դիտէ :

— Հանդուցելոյն տունը արգէն մեղի նոյն հարցումը կ'ընէինք , ըստ Շաթօ-Ռունո . ամեննեին շտեսանք դան — : Կոմաը լոեց , բայց շարունակ իւր բոլորակքը կը դիտէր : Վերջապէս դերեզմանատունը հասան :

Մօնթէ-Քրիսթոյի սուր նայուածքը յանկարծ գեղձերուն դ սոճիներուն անտառակին մէջ թափանցեց . և բոլորովին անհանդիստ երեցաւ . քանզի տեսաւ որ խիտ սե նշդարին ներուն տակը ստուեր մը կը մտնէր , և Մօնթէ-Քրիսթօ անտարակոյս իւր ինտուածը ճանցեր էր :

Այս շենշ գերեզմանատան մէջ թաղման հանդիսին ինչ ըլլալը ամեն մարդ դիտէ . ուեզդեաց քաղմութիւնը խումբ խումբ եղած գերեզմանատան ծառուղիներուն մէջ կը ցրուին . երկնից ու երկրի լոութիւնը ամեն կողմը կը տիրէ , միայն խորտակուած ոստի մը , կամ գերեզմանի մը բոլորակքը շըրա ֆանակուած ցանկի մը աւրուելուն ձայնը ու քահանաներուն տիխուր երգը կը լսուին , որուն հետ կը խառնուի ծաղկանց խիտ բոյսերուն ետին պահուած և ձեռքը միացուցած կնոջ մը հառաջանքը :

Մօնթէ-Քրիսթոյի դիտած ստուերը Հելոյիլի և Աղեյարի գերեզմանին ետին եռանկիւնի կարգով անկուած ծառերուն մէջէն անցաւ և եկաւ հանդուցելոյն կառքը քաշող ձիերուն սպասաւորաց մէջ մտաւ , և անոնց հետ յառաջանալով՝ թաղման համար որոշուած տեղը հասաւ :

Եւրաքանչիւր որ քանի մը կը նայէր :

Մօնթէ-Քրիսթօ միայն այն ստուերին կը նայէր , զոր հազիւ անոր քովը եղողները դիտեր էին :

Երիտ անդամ կոմաը իւր կարգէն դուրս ելաւ , որովէս զի

ան սնէ՝ թէ՝ արդեօք այն մարդը իւր զգեստներուն տակէն չէնք մը կը վնառէ:

Երբ բաղմութիւնը կեցաւ, այն ստուերը Մորէլն ըլւալը ժանչցուեցաւ, որ վերէն վար կոճկած մե վերարկուովը, կա պատագոյն ժակատովը, խոռոշացեալ այս բովը, իւր դողոջոջուն ձեռօրը ծոմուտկած դլարկովը՝ շիրմին վրայ նայող բլրակին վրայ տնկուած ծառի մը կո թներ էր, ուրիշ կատարուելու թաղման բռլոր արարողութիւնը կատարեալ պիտի տեսնէր:

Ամեն բան ըստ սովորութեան կատարուեցաւ:

Քանի մը անձինք, որոնք՝ ինչպէս միշտ կը պատահէի մեռեալին վրայ ամենէն քիչ ցաւողներն էին, դամբանական հրապարակախօսութիւններ ըրին:

Ամանք Առլանթինի կանխահաս մահուանը վրայ կը ցաւէին, ուրիշները անոր հօրը վիշտը երկարօրէն կը պատմէին:

Անոնց մէջ քանի մը հանձարեղներ ալ գտնուեցան, որոնք կը պատմէին թէ այն ծաղկահաս աղջիկը ու. որ Ալիլոֆօրէն շատ անդ ամ ներողութիւն ինդրած էր այն յանցաւորաց համար ո որոնց դլիսին վրայ թագաւորի դործակալը արդարութեան դաշոյնը կախած էր:

Մօնթէ-Քրիսթօ ամենեին մտիկ չէր ըներ անոնց, բան մը չէր տեսներ, և կամ այսպէս ըսենք՝ միայն Մորէլն կը նայէր, որուն հանդարտութիւնն ու անշարժութիւնը սոսկալի տեսարան մը կը ներկայէին այն անձին, որ կաբող էր երիտասարդ պաշտօնատարին սրտին խորէն անցածը դուշակել:

— Հան նայեցէք, ըստ յանկարծ Պողան Տըպրէին, ահա Մորէլը, տեսէք՝ ուր դացեր միտուեր է — :

Եւ երկուքնին ալ Ծաթօ-Ռընոյին ցուցացին դան:

— Ի՞նչպէս դոյնը նետեր է, ըստ այս վերջինը սարսը և ալովլ:

— Պաղած է, ըստ Տըպրէ:

— Ոչ, ըստ կամաց մը Ծաթօ-Ռընօ, ես կտրծեմ թէ:

անոր սիրութ շարժած է . խիստ գիւրազաց մարդ մ'է Մաք սիմբլիկն :

— Ես չեմ կարծեր , ըստ Տըպրէ , օրիորդ տը Ա. իւթօրը հաղիւ թէ կը ճանչնար . . . դուք ձեր բերանովը ըսկիք :

— Սոոյդ է . սակայն կը յիշեմ որ տիկին տը Սորտերֆի պարահանդիսին մէջ երեք անդամ անոր հետ պարեց . կը յիշէր , կոմս , ոյն պարահանդիսին , ուր դուք այնչափ աղդեցութիւն պատճառեցիք :

— Ոչ , չեմ յիշեր , պատասխանեց Մօնթէ-Քրիսթօ առանց դիտնալու թէ ինչ բանի և որու կը պատասխանէ , այնչափ միտքը զբաղած էր Մորէլի վրայ հակելու , որուն այտերը կը դունաւորուէին , ինչպէս կը պատահի իրենց շնչառութիւնը դապել ուզողներուն :

— Արարողութիւնները վերջացան . մեաք բարեաւ , պարոններ — , ըստ յանկարծ կոմսը :

Դւ աներեսոյթ եղաւ առանց յայտնի ընելու իւր ուրիշ երթալը :

Թաղման հանդէսը կատարուեր էր , ներկայ դանուողները դէու 'ի Բարիզ ճամբայ ինկան :

Միայն Շաթօ-Ռընօ իւր նայուածքովը Մորէլը փնտռեց . սակայն կոմսին ետեւ նայելու ատենը՝ Մորէլ իւր եղած տեղէն աներեսոյթ եղեր էր . և Շաթօ-Ռընօ պարապ տեղը զան փնտռելէն ետեւ՝ Տըպրէին ու Պոշանին ետեւ մեկնեցաւ :

Մօնթէ-Քրիսթօ խիստ ծառերու մէջ նետուելով՝ լայն դերեցմանի մը ետին պահուեցաւ , ուրիից Մորէլի ամնափոքը շարժումները կը դիտէր . երիտասարդը կամաց կամաց վաւլանթինի շիրմին մօտեցեր էր , որուն քալէն ճախ հետաքրքիրները և ետքը ծառայողները հեռացեր զացեր էին :

Մորէլ հանդարտ և անորոշ կերպով իւր բոլորակիքը դիտեց , բայց իւր նայուածքը կոմսին կեցած տեղին հակառակ կողմը շրջած ատենը՝ Մօնթէ-Քրիսթօ առանց աեմնուելու տասը քայլի չափ ևս մօտեցաւ անոր :

Երիտասարդը ծնկան վրայ եկաւ :

Կոմսը պարանցը երկնցուցած , աչքը մօրինակ երկա ա արդին վրայ յարած , և անոր մէկ շարժումը տեսնելուն ոլես՝ դոդցես վրան յարձակելու համար ծունկերը ծալլած՝ շարունակ Մորէլի կը մօտենար :

Մորէլ իւր ճակատը մինչեւ մարմարիսնին մօտեցուց , երկու ձեռօքը երկաթեայ վանդակները զրկեց և մրմար :

— Ո՞չ , Վալանթին — :

Կոմսին սիրտը վիրաւորեցաւ անոր բերանէն այս երկու բառ երբ լսելով :

Քայլ մը ևս յառաջացաւ , և Մորէլի ուսին զարնելով .

— Հոս էք , բարեկամ , ըստու . ևս ձեզի կը փնտուեի — :

Մօնթէ-Քրիսթօ կը կարծէր որ երիտասարդը բարկութեան պիտի ենէ , զինքը պիտի կշտամբէ և յանդիմանէ , սակայն կը սխալէր :

Մորէլ իւր կողմը դարձաւ և հանգարտ երեսյթով մը ըստու .

— Ար աւեսնէք որ աղօթք կ'ընեմ — :

Մօնթէ-Քրիսթօ հետազօտիչ նայուածքով մը երիտասարդը սաքէն մինչեւ դլուխը լսւ մը քննեց , ու այն ատեն աւելի հանդիսան երեցաւ :

— ԱՌԱԳԵՔ որ զՃԵՂ Բարիղ տանիմ , ըստու :

— Ոչ , շնորհակալ եմ :

— ՎԵՐԺԱՊԷՍ բան մը կը խնդրէք :

— ԹԱՂՈՒԵՔ որ աղօթք ընեմ — :

Կոմսը առանց ընդդիմութիւն մը ցուցընելու անկէ հեռացաւ , բայց դնաց վերստին ուրիշ կողմ մը պահուեցաւ , ուրիշ Մորէլի ամեն մէկ շարժումը կը դիտէր . երիտասարդը վերջապէս սաք ելաւ , մարմարիսնէն ճերմկած իւր ծունկերը մաքրեց և բարիղի ճամբան զարկաւ առանց անդամ մը զըսկը ետին գարձընելու :

Կամաց կամաց քալելով Մորէլթ փողոցը իջաւ :

Կոմսը Բէր-Լաշէզի առջեւ սպասող իւր կառքը ճամբեց , և հարիւր քայլ հեռուէն անոր ետեւէն կ'երթար :

Մաքսիմիլիեն ջրահցքը անցաւ և ծառուղիներուն վրայէն, Մէսլէ փողոցը մօտեւ :

Մորէլի ետեւն դուռը զոցուելէն հինգ վայրկեան ետքը՝ Մօնթէ-Քրիսթոյի համար վերատին բացուեցաւ :

Ժիւլի պարուէջին դժան առջեւը կը դանուէր, ուրկից մօծ ուշադրութեամբ Ծէնըթանին կը նայէր, որ վարպետ ուարտիզպանի պէս Ռէնկայի վարդենիները տաշտաթաղ կ'ընէր :

— Ահ, պատմու աը Մօնթէ-Քրիսթօն, զուեց Ժիւլի այն ոչրախութեամբ, որ ամեն անդամ Մօնթէ-Քրիսթոյի Մէսլէ փողոցը այցելութեան եկած ժամանակը Մորէլի ընտանեաց ամեն մէ կ անդամը սովորաբար կը յայտնէր :

— Մաքսիմիլիեն հիմա ներս մօտեւ, այնպէս չէ, տիկին, հարցուց կոմսը :

— Կարծեմ անոր անցնելը տեսայ, այս, կրկնեց ծառկահաս կինը. բայց կ'աղալէմ, Եմաննուէլը կանչեցէք :

— Ներեցէք, տիկին. այս վայրկենիս Մաքսիմիլիենի քովը կ'ուզեմ երթալ, կրկնեց Մօնթէ-Քրիսթօ, իսկամ կարեւոր խօսք մը ունիմ անոր ըսելու :

— Գացէք ուրեմն —, ըստ Ժիւլի իւր քաղցր ժողովով մինչեւ սանդուխը անոր ընկերանալով :

Մօնթէ-Քրիսթօ շուտով դետնայարկը Մաքսիմիլիենի բնակարանէն բաժնուալ երկու դուռիկոնները ելոււ :

Սանդուխին դաւթին վրայ հասնելով ականջ դրաւ . բայց ամենն ին ձայն մը չլսեց :

Միայն մէկ ընտանիքէ բնակեալ նախնի տուներէն շատերուն պէս՝ գտւիթը ապակե պատմայն դուռով մը փակուած էր :

Միայն թէ այն ապակե պատմայն դրան վրայ բանալի չկար :

Մաքսիմիլիեն ներսէն պարզունակը դրեր էր . ապակիներուն վրայ եղած կարմիր մետաքսեայ վաքագոյրը անկարելի կ'ընէր դռնէն ներս տեսնելը :

Կոմսին անհանդատութիւնը իւր դիմաց վրայ պատած կարմրութենէն յայտնուեցաւ . ուրաի յուզման այս նշանը այն անկարեկիր մարգուն զիմաց վրայ դիւրաւ չէր տեսնուեր :

— Ե՞նչ ընել ողեաք և հիմա — , մրմուց :

Եւ վայրկեան մը մտածեց :

— Արգեօք զանդակիը հնչեցընեմ, կրկնեց, ոչ, ոչ, շատ անդամ զանդակի մը ձայնը, այսինքն այցելութեան մը լուրը Մաքսիֆլիկնի վիճակին մէջ դանուողներուն որոշման դործադրութիւնը կ'արտօրացընէ, և այն ատեն զանդակին ձայնին ուրիշ ձայն մը կը պատասխանէ :

Մօնթէ-Քրիսթօ ոտքէն մինչև զլուխը սարսուց, և որովհետեւ իւր որոշումները փայլակի արագութիւնն ունէին, արմուկովը դրան մէկ ապակիին հարուած մը տուաւ, ու խորտակեց զայն . վարագոյրը վերցուց և Մորէլը տեսաւ, որ ձեռքը զրիչ մը իւր զբասեղանին տոջնը կը զանուէր և խորտակուած ապակիին շատաշիւնին վրայ իւր նստած տեղէն վեր ցատկեր էր :

— Բան մը չէ, ըստ կոմսը, հազար անդամ ներումն կը խնդրեմ, սիրելիդ իմ բարեկամ . ոտքս սահեցաւ և արմուկս դրան զարկի . և որովհետեւ ապակիին խորտակուեցաւ, ներս մտնելու առիթը չեմ փախցըներ . աեղերնէդ մի ելնէք, անհանդիստ մի ըլլաք — :

Այս ըսելով կոմսը իւր թեր խորտակուած ապակիին անցուց և դուռը բացաւ :

Մորէլ յայտնի գժուարած ոտք ելաւ, և Մօնթէ-Քրիսթոյի դիմացը եկաւ՝ աւելի անոր յառաջ զալը արգիլելու քանիթէ անոր ընդունելութիւն ատլու համար :

— Յանցանքը ձեր ծառաներունն է, ըստ Մօնթէ-Քրիսթօ իւր արմուկը շինուիլ, որոնք տախտակամածները հայելիի պէս կը փայլեցընեն :

— Ակրաւորեցաք, ուարոն, հարցուց Մորէլ պաղութեամբ :

— Զեմ զիտեր . բայց դուք հոս ի՞նչ կ'ընէիք, զիր կը զրէիք :

— Ե՞ս :

— Պատերնիդ մելանով աղտեղած կը տեսնեմ :

— Այս, պատասխանեց Մորել, զիր կը դրէի . թէե զինուորական եմ, բայց երբեմ զիր զրելու կ'ըզբաղեմ :

Մօնթէ-Քրիսթօ սենեկին մէջ քանի մը քայլ յառաջացաւ :

Մաքսիմիլիեն չկրցաւ արդիւր դան . բայց անոր ետեկն դնաց :

— Գիր կը դրէիք, կրկնեց Մօնթէ-Քրիսթօ ովշութենէ յողնած նայուածքով մը :

— Ըրդէն պատիւ ունեցայ ձեզ այս ըսելուր —, ըսաւ Մորել :

Կոմու ակնարկ մը շընեց իւր բոլորուիքը :

— Կաղամարին քովը ձեր առաջանակները ի՞նչ բան ունին, ըսաւ կոմու զրասեղանին վրայ եղած զէնքերը մատովը Մորելին ցուցընելով :

— Ճամբորդութիւն մը պիտի ընեմ, պատասխանեց Մաքսիմիլիեն :

— Բարեկամո, ըսաւ Մօնթէ-Քրիսթօ իսկամ քաղցր ձայնութիւն :

— Ի՞նչ կը հրամայէք, պարո՞ն :

— Բարեկամո, սիրելիդ իմ Մաքսիմիլիեն, կ'աղաւէմ, վերջնական որոշումները հեռացուցէք ձեր մտքէն :

— Ի՞նչ վերջնական որոշումներ, ըսաւ Մորել օւսերը թոթվելով, կ'աղաւէմ ըսէք՝ միթէ Ճամբորդութիւն ընելը վերջնական որոշո՞ւմ մէ :

— Մաքսիմիլիեն, ըսաւ Մօնթէ-Քրիսթօ, երկուքնիս ալ կրած գիմանինս վար առնենք :

« Մաքսիմիլիեն, չէք կրնար ձեր կեղծ հանդարտութեամբը խարել զիս, ինչպէս և ես ձեր վրայ ունեցած դոյզն խնամատարութեամբոս դձեզ խարել չեմ կրնար :

« Մինչև հիմա ըսածներս ընելու, աղակի մը կտրելու և բարեկամի մը սենեկին դաղսնիքը բոնաբարելու համար անշուշտ իրական անհանդսառութիւն մը կամ լաւ ևս ըսեմ սոսկալի համոզում մը ունենալու էի :

« Մորէլ, դուք ինքոյինքնիդ սպաննել կ'ուղէք :

— Ուր կը զանէք այդովիսի խորհուրդները, պարոն կոմս, բաւ Մորէլ սարստալով :

— Ենքդինքնիդ սպաննել կ'ուղէք կ'ըսեմ ձեզի, շաբաւնակից կոմսը նոյն ձայնով, և աչա սպացոյցը — :

Եւ դրասեղանին մօտենալով՝ սկսուած նամակի մը վրայերիտասարդին դոցած սպիտակ թերթը վերցուց և նամակը առաւ :

Մորէլ յառաջ նետուեցաւ և ուղեց նամակը անոր ձեռքէն առնուլ :

Մօնթէ-Քրիսթօ անոր այս շարժումը զուշակեր էր. ուստի զզուշացաւ և Մաքսիմիլիէնի գաստակէն բոնելով կեցուցան, ինչպէս արդպատեայ շղթայն շարժման մէջ եղող մքենան կը կեցնէ :

— Կը տեսնէք որ ինքդինքնիդ սպաննել կ'ուղէք, Մորէլ, բաւ կոմսը, աչա հօռ դրեր էք :

— Աւրեմ, զօշեց Մորէլ իւր սրտի կեղծ հանդարտութիւնը յայտնի ուժգնութեան փոխելով, եթէ ըսածնիդ ըստոյդ ըլլայ, և եթէ այս ատրճանակին փողը ինծի դարձընելու որոշած ըլլամ, ով պիտի արդելք ըլլայ ինձ :

« Ա՛յ պիտի կարենայ արդիլել զիս :

« Երբ ըսեմ թէ իմ բոլոր յոյսերս ոչնչացած են, սիրառ վիրաւորած է, կեանքս մարած, և ոռոգն ու ձանձրութիւնը սպաշարած են զիս. աշխարհս մօխիր դարձած է ինծի համար, և մարդկային որ և է ձայն մը իմ սիրտս կը մորմօքէ :

« Երբ ըսեմ թէ պիտի դթաք ինծի եթէ թողոք որ մեռնիմ. վասն զի եթէ արդիլէք զիս, խելքս պիտի կարսնցընեմ և պիտի խենթենամ :

« Ա՛յ, ըսէք, պարոն, երբ այս խօսքերը լոէք, երբ տիսնէք որ վշտագին սրտիւ և արտասուօք կ'ըսեմ զանոնք, կրնաք սպատասխանել ինձ թէ իրաւունք չունիմ :

« Պիտի կրնայ մէ կը արդիլել զիս որ յետին թշուաբը ըլլամ :

« Ըսէք, սլարոն, ըսէք . դուք պիտի կրնա՞ք արդիլել զիս : — Այս, Մորէլ, ըսաւ Մօնթէ-Քրիսթօ այնպիսի ձայնիւմը, որուն հանդարտութիւնը երիտասարդին եռանդալի յուղաման չետ տարօրինակ ընդդիմապատկեր մը կ'ընծայէր . այս՝ Ես պիտի արդիլեմ զձեղ :

— Դուք սիխոսի արդիլեք զիս կ'ըսէք, դոչք Մորէլ այնպիսի ձայնիւմը, որուն մէջ իւր ցասումը և կշտամբանքը կ'աւելնային . դուք որ այլանդակ յուսով մը հասպուրեցիք զիս, դուք որ սնուափ խոստութերով արդիլեցիք, խարեցիք և քնացուցիք զիս, ինչ առեն օդնութեան զիմելով կամ վերջին ջանք մը ընելով կրնայի աղատել զան, կամ զոնէ իմ բաղկացս մէջ անօր մեռնիլը կը տեսնէի . դուք որ ինք զինքնիդ հանձարալի, հնարադէտ և ամեն բանի մէջ կարուլ մէկը կը ձեացընէք, և ինքզինքնիդ հախախամութենէ զըրելուած գործակատար մը կը ներկայացընէք, թունաւորեալ ծաղկաչափ աղջկան մը անդեղայն առալու կարողութիւն չունեցաք : Ա՛չ, չկատակը, սլարոն, պիտի ցաւէի ձեր վրայ եթէ ձեր ընթացքովը սոսկում չպատճառէիք ինձի :

— Մորէլ . . . :

— Այս, դուք ըսիք որ դիմակու վար առնում, աշա զո՞ւղիք, դիմակու վար առի :

« Այս, երբ ետեէս զերեղմանատունը եկաք, դարձեալ պատասխանեցի ձեզ, քանզի իմ սիրոս բարի է :

« Երբ սենեակու մտաք, թողուցի որ մինչեւ քովս մօտենաք . . . :

« Սակայն որովհետեւ չափը կ'անցընէք, որովհետեւ կը խրոխտաք ինձի մինչեւ իմ սենեկու մէջ, ուր իբր զերեղմանիս մէջ քաշուեր էի :

« Եւ որովհետեւ կ'ուղէք նոր տառապանք մը սկառճառել ինձի այն միջոցին, որ ամեն տառապանքները կրած կը կարծէի, կամս տը Մօնթէ-Քրիսթոյ, իմ կեղծ սկառճառանք կումս Մօնթէ-Քրիսթոյ, տիեզերաց աղատիչը, զո՞ւղիք . . .

քանզի ձեր բարեկամին մեռնիլը պիտի տեսնէք հիմա . . . — :

Եւ Մորէլ յիմարական ժպիտով մը երկրորդ անդ ամ աշորժանակներուն վրայ նետուեցաւ :

Մօնթէ - Քրիսթօ ուրուականի պէս գունատեալ, բայց իւր աչքը դողցիս բոցավառ երեկ լով, ձեռքը զինուց վրայ դրաւ և յիմարին ըստաւ :

— Եւ ես կը կրկնեմ ձեզի որ ինքզինքնիդ պիտի չսպաննէք :

— Արդիւցէք անսնեմ, կրկնեց Մորէլ վերջին յարձակումով մը, բայց առջի անդ ամուան պէս՝ կոմսին պողպատեայ թեէն յաղթուեցաւ :

— Այս, պիտի արդիւմ դձեզ :

— Բայց վերջապէս ո՞վ էք դուք, որ այսպէս ազատ և խոհուն արարածներու վրայ բռնաւորական իշխանութիւն մը բանեցընել կ'ուզէք, ո՞ոչեց Մաքսիմիլիէն :

— Ո՞վ եմ ես կ'ըսէք, կրկնեց Մօնթէ - Քրիսթօ :

« Մտիկ ըրէք ուրեմն :

« Աշխարհիս վրայ միայն ես իշխանութիւն ունիմ ձեզ ըստելու թէ՝ « Մորէլ, չեմ ուզեր որ հօրդ զաւակը այսօք մեռնի » — :

Եւ Մօնթէ - Քրիսթօ թեերը կուրծքին վրայ իրաբու պլած՝ այլայլեալ, բարձր և վեհ գէմքով մը դէպ 'ի դողդոջուն երիտասարդը յառաջացաւ, որ ակամայ այն մարդուն զօրու թենէն յաղթուելով՝ քայլ մը ես քաշուեցաւ :

— Ինչու հօրս խօսքը կ'ընէք, ըստաւ Մորէլ կակազելով՝ ինչու այսօրուան պատահածին մէ չ անոր յիշատակը կը խառնէք :

— Վասն զի ես այն անձն եմ, որ քու հայրդ ինքզինքը մեռցընել ուզած օրը անսր կեանքը ազատեցի, ինչպէս որ այսօր դուն ինքզինքը սպաննել կ'ուզես, վասն զի ես այն անձն եմ, որ քու ծաղկահաս քրոջդ քասկը և ծերունի Մորէլին Փարա-ռաը զրկեցի. վասն զի ես Էտմօն Տանթէսն եմ, որ մանկութեանդ մէջ ծնդացս վրայ քու խաղալդ աեսեր, եմ — :

Մորէլ դեղեեալ, ընկճեալ և ողեսպառ եղած քայլ մը
ևս եւ աշուեցաւ:

Ետքը յանկարծ ուժէ կտրելով, Մօնթէ-Քրիսթոյի ոտքեւ
ըուն խոնարհեցաւ բարձր ձայն մը հանելով:

Եւ Մորէլի ազնիւ և հիանալի բնութեանը մէջ յանկար-
ծական և կատարեալ վերակենդանութեան շարժում՝ մը եղաւ:

Ռոր ելաւ, սենեկէն գուրս ցատկեց և սանդուխին վրայէն
իւր ձայնին բռլըր ուժովք պռաաց.

— Ժիւլի՛, Ժիւլի՛, Էմմանուէլ, Էմմանուէլ — :

Մօնթէ-Քրիսթօ ևս անոր ետեկն գուրս նետուիլ ուզեց,
բայց Մաքսիմիլիէն աւելի յօժարութեամբ կ'ուզէր մասնիլ
քանի թէ կոմսին վրայ հոած գբան ծինսիները թողուլ:

Մաքսիմիլիէնի ձայնէն ժիւլի, Էմմանուէլ, Բէնըլոն և
քանի մը ծառանները սոսկումավ վազեցին եկան:

Մորէլ անոնց ձեռքէն բռնեց և գուռը բացաւ:

— Ծնկան վրայ եկէք, զոչեց հեծկլտանքէն հեղձեալ
ձայնով մը, ծնկան վրայ եկէք, աչա բարեբարնիս, աչա
մեր հօրը ազատիչը, աչա . . . — :

« Էտմօն Տանթէսը » պիտի ըսէք:

Երբ կոմսը անոր թեր բռնելով ընդմիջեց դան:

Ժիւլի կոմսին ձեռքը բռնեց և իւր շրմանց մօտեցուց, Էմ-
մանուէլ իրը իւր խնամակալ հայրը ճանչնալով համբուրեց
զան, իսկ Մորէլ երկրորդ անդամ ծնկան վրայ ինկաւ և
ճակատը տախտակամածին մօտեցուց:

Այն ատեն պղնձեայ սիրտ ունեցող մարդը իւր սրտին ու-
սիլը զդաց, կիզիչը բոց մը իւր կոկորդէն աշերուն ցայտեց,
դլուխը խոնարհեցուց և լացաւ:

Քանի մը վայրկեան այն սենեկին մէջ աբտասուաց և հե-
ծեծանաց ձայներ լսուեցան, որոնք անշուշտ հրեշտակաց ան-
դամ ներդաշնակաւոր պիտի երեկին:

Ժիւլի իւր զդացած սրտի խորին յուզմունքէն հաղիւ սիմա-
փելով՝ սենեկէն գուրս նետուեցաւ, գստիկոն մը վար իջաւ,

որ Մէջլանի ծառուղւոյն անծանօթէն նուիրուած քսակը առնու բերէ :

Այն միջոցին Էմմանուէլ ընդհատեալ ձայնով մը կոմսին կ'ըսէր .

— Ո՛չ, պարոն կօմս, այնչափ անդամ մը անծանօթ բարերարին վրայ խօսելնիս լսելով և անոր համար մը այնչափ երախտագէտ և սիրալիր յիշատակ մը պահելը տեսնելով, ինչպէս մինչեւ այսօր կրցաք սպասել և ինքղինքնիդ չճանչցուցիք : Ո՛չ, անզթութիւն մ'է այս մեղի համար, և կը համարձակիմ իսկ ըսելու, պարոն կօմս, ձեզի համար ալ :

— Մտիկ ըրէք, բարեկամ, ըսաւ կոմսը, և կրնամ զձեղ այսպէս կոչել, քանզի տասն և մէկ տարիէ ՚ի վեր առանց ձեր զիտնալուն իմ բարեկամն էք գուք . այս զազմոնիքին յայտնուելուն սպառաւառը մեծ դէպք մ'է, զոր դուք չէք զիտեք : Ակայ է Վատուած որ բոլոր կենացս մէ չ սրախ խորը պահել կ'ուզէի զայն . Մաքսիմիլիէն եղբայրս այնպիսի բոնութեամբ մը երեան հանեց, որուն համար հաւասարի եմ որ զդացած է :

Կաքը տեսնելով որ Մաքսիմիլիէն սենեկին մէկ կողմը միշտ ծնկան վրայ կեցած՝ թեաթուի մը կոմըներ էր :

— Հակեցէք անոր վրայ, յաւելցուց ցած ձայնով Սօնթէ-Քրիսթօ նշանական կերպի Էմմանուէլի ձեռքը սեղմելով :

— Ի՞նչ ոպառաւաւ, հարցուց երիտասարդը դարմանքով :

— Չեմ կրնար ըսել, ամկայն անոր վրայ հսկեցէք :

Էմմանուէլ չըջահայեաց ակնարկ մը պարացուց սենեկին մէջ և Սորելի ատրամանակները տեսաւ :

Իւր աշերը սոսկումավ այն զինուց վրայ յարեց, ու իւր մատը անոնց բարձրութեամբը կամաց մը վեր վերցընելով Սօնթէ-Քրիսթոյի ցուցուց զանոնք :

Սօնթէ-Քրիսթօ զլուխը խոնարհեցուց :

Էմմանուէլ զէոյ ՚ի ատրամանակները շարժում մը ըրաւ :

— Թողուցէք —, ըսաւ կոմսը :

Ետքը Մորէլի մօտենալով անոր ձեռքը բռնեց :

Երիտասարդին սիրութ թունդ հանուլ եռանդալի պուղմունքը խորին թմբրութեան տեղի տուեր էր :

Ժիւլի մետաքսեայ քսակը ձեռքը բռնած սենեակը մօտաւ մերսութին . արտասուաց երկու փայլուն և ուրախալի կաթիլ ներ առաւօտեան ցողի երկու կաթիլներու սէս իւր այտերէն վար կը գլորէին :

— Աչա մեր յիշատակը , ըսաւ . մի կարծէք թէ մեր ազատիչը յայտնուելէն ետքը՝ ալ սիրելի չէ այն ինծի :

— Զաւակս , պատասխանեց Մօնթէ-Քրիսթօ կարմիւլով , ներեցէք ինձ որ այն քսակը ետ առնում . զիս ճանշնալնէդ ետքը չեմ ուղեր որ ուրիշ կերպով յիշէք զիս բայց եթէ այն սիրով , զոր կը խնդրեմ որ չնորհէք ինծի :

— Ո՛չ , ըսաւ ժիւլի քսակը իւր սրտին վրայ սեղմելով , ոչ , ոչ , կ'աղախմ , մեզի թողուցէք զայն . քանզի կրնաք օր մը բաժնուիլ մեղմէ , քանզի օր մը գժբաղդարար մեղմէ պիտի բաժնուիք , այնուէս չէ :

— Ճիշդ զուշակեցիք , տիկին , սրատասխանեց Մօնթէ-Քրիսթօ ժպտելով . ութ օրէն պիտի մեկնիմ այս քաղաքէն , ուր այնչափ մարդիկ , որոնք երկնից վրէժխնդրութեանը արժանի էին , երջանիկ կ'ապրէին , ինչ ատեն հայրս անօթութենէ և վիշտէն մեռաւ — :

Մօնթէ-Քրիսթօ իւր մօտաւոր մեկնիլ խմացընելով՝ իւր աշերը Մորէլի վրայ յարեց , և դիտեց որ ոչո՞չ Քինչմ այս Հուշենէն խօսքերը Մորէլը իւր թմբրութենէն չսթափեր էին :

Հասկըցաւ այն ատեն որ իւր բարեկամին վիշտը հանդարտելու համար վերջին մրցում մը պէտք էր . և ժիւլիին ու Էմմանուէլին ձեռքը բռնելով , դորոնք սեղմելէն ետե իրարում միացուց , հօր մը իշխանական քաղցր ձայնով ըսաւ անոնց :

— Սիրելիներս , կ'աղախմ , զիս Մաքսիմիլիէնի հետ առանձին թողուցէք — :

Ժիւլիին համար յարմար ժամանակ մ'էր իւր թանկարին

Հիշատակը առնելու, որուն վրայ մասցեր էր Մօնթէ-Քրիստութիւնին խօսելու, և իւր ամսւանոյն հետ աշխուժիւ գուրք ելաւ:

Կոմսը Մորէլի հետ առանձին մնաց, որ արձանի պէս անշարժ կեցեր էր:

— Աղէ, ըստ կոմսը իւր հրատապ մատովը երիտասարդին ուսուին դպչելով, ինքը լինքիդ պիտի զա՞ս, Մաքսիմիլիէն:

— Այս, վասն զի վիշտերս վերստին կ'ըսկաին — :

Կոմսը տիսուր երկմատութեան մէջ ընկղթալով իւր յօնքը կնձուց:

— Մաքսիմիլիէն, Մաքսիմիլիէն, ըստ, այդ խորհուրդներդ անարժան են քրիստոնէի մը:

— Ո՛չ, անհոգ եղիք, բարեկամ, ըստ Մորէլ գլուխը վերցընելով և անպատում տիսրութեամբ տպաւորուած ժպիստ մը երեցընելով կոմսին, այսուհետեւ մահ փնտոելու պէտք պիտի չունենամ:

— Ուրեմն, ըստ Մօնթէ-Քրիստութիւնը գլուխը և յուսահատութիւնը մէկ զի պիտի դնե՞ս:

— Այս, ըստ Մորէլ, քանզի վշտացս վերջ տալու համար ատրանակի մը փռվէն կամ դաշոյնի մը ծայրէն աւելի ազդու միջոց մը ունիմ:

— Ի՞նչ միջոց ունիս, խենթ աղայ:

— Իմ վիշտերս ինքնին պիտի սպաննեն զիս:

— Բարեկամ, ըստ Մօնթէ-Քրիստութիւնը անոր մելամազէն հաւասար տիսրութեամբ մը, մտիկ ըրէ:

«Օր մը ես պէտքուինիդ հաւասար յուսահատութեան մը մէջ, քանզի նոյնօրինակ որոշում մը կը ներկայէր ինձի, քեզի պէտք ուղեցի ինքզինքս սպաննել:

«Օր մը քու հայրոդ ալ նոյնպէս յուսահատութեամբ ուղեց ինքզինքը սպաննել:

«Եթէ հայրդ ատրանակին փողը իւր ճակտին ուղղած վայրէնինին, և իմ երեք օրէ ՚ի վեր բերանս փշտանք մը չ'

դնելու ետե՛ հացս անկողնոյս քովէն հեռացուցած միջոցիս
մեկը մօտենար և ըսկը մեղ.

« Ապրեցէք, որ պիտի զայ որ երջանիկ պիտի ըլլաք և ձեր
իեւանքը պիտի օրհնէք. այն ձայնը ո՞ր կողմէն որ դալու րւ-
լար, անշուշտ տարակուսական ժպիտով կամ անհաւատու-
թեան անձկութեամբ ականջ ոփտի դնէինք անոր. ո՞րչափ
անդամ հայրու զքեղ գրկելով իւր կեանքը օրհնած է, ո՞ր-
չափ անդամ ես ալ . . . :

— Ա՛հ, զուեց Մորէլ կոմսին խօսքը ընդմիջելով, զուք
ձեր ազատութիւնը միայն կորուսած էիք, հայրա ալ իւր հա-
բըստութիւնը միայն կորուսած էր, իսկ ես Վալանթինս կոր-
սընցաւցի:

— Ինձի նայէ, Մորէլ, ըստ Մօնթէ-Քրիստօ այն վսեմ
ձայնիւ, որ քանի մը պարագաներու մէջ մեծ և յանկուցիչ
կ'երեցընէր զինքը. ինձի նայէ, ոչ աչացս մէջ արտասուք
ունիմ, ոչ երակներուս մէջ տենդ և ոչ սրտիս մէջ աղե-
տալի բարախում մը. սակայն զքեղ վշտաց մէջ կը տես-
նեմ, Մաքսիմիլիեն, զքեղ, որ զաւակիս պէս կը սիրեմ.
Ժամանէ, Մորէլ, որ վիշտը մարդուս կենացը կը նմանի, և
թէ ապադան միշտ անձանօթ է մեղ: Եթէ ես քեզի կ'աղա-
շեմ, և կը հրամայեմ որ ապրիս, Մորէլ, անշուշտ համո-
զուած ըլլալուս համար է որ օր մը շնորհակալ պիտի ըլլաս
ինձ քու կեանքդ աղատելուս համար:

— Տէր Աստուած իմ, զուեց երիտասարդը. Բնէ կ'ըսէք,
կոմս, զուցէ երրէք մէկը սիրած շէք դուք:

— Տզայ ես դուն տակաւին, պատասխանեց կոմսը:

— Մարդ ըլլալէս 'ի վեր զինուոր եմ, կրկնեց Մորէլ, և
մինչե քսան և ինը տարեկան ըլլալս սիրել ինչ բան է չէի
զիտեր, քանզի մինչե այն տարիքս զգացումներս
սիրոյ անուան արժանի չեն. քսան և ինը տարեկան հասա-
կիս մէջ Վալանթինը տեսայ, զրեթէ երկու տարիէ 'ի վեր
կը սիրեմ զան, և զրեթէ երկու տարիէ 'ի վեր կարուղ եղայ

ինծի համար զբքի մը ոկտ բացուած այն սրտին մէջ Տիրոջ ձեռօքը զրուած աղջկան և կնօջ առաքինութիւնները կարդալու:

« Կոմս, Առաջանթինի հետ իմ երջանկութիւնս անվերջ, անսահման, անիմանալի, խիստ մեծ, խիստ կատարեալ և աշխարհային երջանկութիւնէ խիստ բարձր պիտի ըլլար. և որովհետեւ աշխարհս զան չոռուաւ ինծի, կոմս, ըսել է թէ առանց Վալանթինի ինծի համար երկրի վրայ յուսահատութիւնէ և տառապանքէ զատ բան չկայ:

— Յուսա ըսի քեզի, Մորէլ, կրկնեց կոմսը:

— Եւ ես կը կրկնեմ ձեզի, զգուշացէք, կոմս, ըսաւ Մորէլ. վասն զի զիս համոզելու կ'աշխատիք, և եթէ համոզէք զիս, խելքս կորսնցընել պիտի տաք, քանզի ինձ կարծել կու տաք թէ Վալանթինը պիտի կարենամ տեսնել — :

Կոմսը ճպաեցաւ:

— Բարեկամս, հայրս, զոչց Մորէլ յուզեալ սրտիւ, զգուշացէք կ'ըսեմ երրորդ անգամ. քանզի իմ վրաս բանեցուցած իշխանութիւննիդ կը զարհուրեցընէ զիս. ուշ գրէք ձեր խօսքերուն, վասն զի աչերս կը վերաբարձին, սիրտս վերստին կը բորբոքի և կը վերածնանի, զգուշացէք, քանզի զերբնական բաներու հաւատալ պիտի տաք:

« Կը հնաղանդիմ ձեզի, բայց ուշ գրէք, ձեր խօսքերը մարդս կը յուսադրեն:

— Յուսամ, բարեկամ, կրկնեց կոմսը:

— Ա՛չ, ըսաւ Մորէլ իւր յուզման բարձրութիւննեն տըխրութեան անդունդը իշխալով, ո՛չ, զիս ծաղը կ'ընէք գորք, և այն բարի կամ ինքնասէք մայրերուն պէս կը վարուիք, որոնք իրենց զաւակին Ճիշերէն ձանձրացած մեղրային խօսքերով անոնց ցաւը կը հանդարտեցընեն:

« Ոչ, բարեկամ, սիսալեցայ ձեր ուշադրութիւնը հրաւիրելուս. ոչ, ամենելին մի վախնաք, իմ վիշտս այնպէս սըրտիս խորը պիտի թաղեմ, և այնպէս անյայտ և դաղսնի պիտի

տի պահեմ, որ զթալու հոգը անդամ՝ պիտի չունենաք և Մնաք բարեաւ, բարեկամ՝, մնաք բարեաւ:

— Ընդ հակառակն, ըստ կոմու, այս ժամեն, Մաքսիմիլիէն, իմ քովս և ինձի հետ պիտի ապրիս, ինձմէ պիտի շրամնուիս, և ութ օքէն միտեղ Գաղղիսյէն պիտի մինինք:

— Դարձեալ կ'ըսէք որ յուսամ:

— Այս, յուսա կ'ըսեմ, քանզի ցաւոցդ դարման տանեւլու միջոցը դիտեմ:

— Կոմս, իմ վիշտս կ'աւելցընէք . դլուխս եկած գժբաղդութիւնը սովորական բան մ'է, և դուք սովորական միջոցով այսինքն Ճանապարհորդութեամբ զիս մոփթարել կը կարծէք — :

Եւ Մորէլ արշամարհական անհաւատութեամբ դլուխը շարժեց:

— Ի՞նչ ըսեմ, կրինեց Մօնթէ-Քրիսթօ . ես իմ խոստմանցս վրայ հաստատ եմ, թող որ անոնց փորձը ցուցընեմ,

— Կոմս, ողեվարս երկարելէն ուրիշ բան չէք ըսեր:

— Ռւրեմն, ըստ կոմու, ով տեարասիրտ մարդ, բարեկամիդ փորձած փորձին համար քանի մը որ շնորհելու ոյժ չունի՞ս:

« Ըսէ, դիտես ի՞նչ բանի կարող է Մօնթէ-Քրիսթօյ կոմու:

« Գիտե՞ս որ երկրային շատ իշխանութեանց կը հրամայէ:

« Գիտե՞ս որ առ Աստուած այնչափ հաւատք ունի, որ կտրող է հրաշքներ դորձելու հրաման ստանալ Անորմէ, որ ըստած է թէ մարդու հաւատքով կրնայ լեռ մը ստեղծել:

« Ռւրեմն սպասէ որ իմ ընել յուսացած հրաշքս տեսնես, եթէ ոչ . . . :

— Եթէ ոչ ի՞նչ կայ, ըստ Մորէլ:

— Եթէ ոչ, Մորէլ, զքեզ ապերախտ պիտի կոչեմ:

— Մեղքըցէք ինձի, կոմս:

— Այնչափ կը մեղքընամ քեզի, Մաքսիմիլիէն, որ եթէ Զիշդ ամսէ մը ցաւոցդ դարման մը ընել չկարենամ, աղէկ

ուշ դիր ըսածներուս, Մորէլ, ես ձեռօքս զքեզ այս ատըր՝
Ճանակներուն և Խոսալիոյ ամենէն սոսկալի թոյնով լեցուն
բաժանի մը դիմացը կը գնեմ, հաւատա ինձի, Աւալանթինը
սպաննող թոյնէն աւելի անվրէպ և աւելի աբադ ամաչ թոյն-
նի մը:

— Կը խոստանա՞ք ինձ այդ բանը:

— Այս, վասն զի ես մարդ եմ, վասն զի ես ալ ինչպէտ
ըսի՝ ուզեցի մեռնիլ, բայց զժբազդութիւնը ինձմէ հեռանա-
լէն ետե՛ շատ անդամ մշանջենաւոր քնոյ զուարձութիւնները
երաղեցի:

— Ո՛չ, սոսոզիւ կը խոստանա՞ք, կոմս, զուեց Մաքսի-
միլիեն այլայլեալ:

— Զեմ խոստանար, այլ կ'երդնում, ըստ Մօնթէ-
Քրիսթօ ձեռքը երկնցընելով,

— Ուրեմն եթէ մէկ ամփսէն չվսիթարուիմ, պատիւնուզ
վրայ կը խոստանա՞ք որ զիս ազատ պիտի թողուք, և ինչ որ
ընեմ՝ ապերախտ պիտի չկոչէք զիս:

— Այս, Ճիշդ մէկ ամփսէն, Մաքսիմիլիեն. այսօր սեպ-
տեմբերի 3ն է, և այս թուականը նուիրական է մեղի. չեմ
դիտեր թէ արգեօք կը յիշե՞ս:

« Այսօր Ճիշդ տասը տարի է որ Հայրդ կ'ուզէր ինքզինքը
սպաննել և ես ազատեցի զան — :

Մորէլ կոմսին ձեռքը բռնէց և համբուրեց դանոնք:

Կոմսը թողուց որ երիտասարդը ուզածը ընէ, զողցես
Ճանանալով որ ինքը արժանի էր այն զզուանաց:

— Մէկ ամփսէն, շարունակեց Մօնթէ-Քրիսթօ, երկուքը
նիս ալ սեղանի մը առջեւ պիտի նստինք և դուն ընտիր զէն-
քեր և քաղցը մաչ պիտի ունենաս. սակայն 'ի փոխարէն՝ կը
խոստանաս ինձի որ մինչեւ այն տաենը պիտի սպասես և ինքւ
զինքդ պիտի չսպաննես:

— Ո՛չ, զուեց Մորէլ, ես ալ հիմա կ'երդնում — :

Մօնթէ-Քրիսթօ երիտասարդը իւր սրտին վրայ քաշեց է
երկար տաեն զան դրկած մասց:

— Եւ հիմա, ըստ անոր, այսօրուանէ պիտի դան իմ
տունս բնակելու . Հայտէին սենեակները քեզ կու տամ, և
գոնէ այս կերպով տղաս աղջկանս տեղը պիտի անցնի :

— Հայտէն ի՞նչ եղաւ, հարցուց Մորէլ:

— Այս գիշեր մնկնեցաւ:

— Քեզմէ բաժնուելո՞ւ համար:

— Ինձ սպասելու համար . . . : Պատրաստուէ Շանդ-Էլիզէ
փողոցը դաշ զիս գտնելու, և մէկը չաեսած զիս ասկէ դուրս
հանէ — :

Մաքսիմիլիէն դլուիը խոնարհեցուց և մանկան մը պէս
հնազանդեցաւ :



ԳԼՈՒԽ Է.

ՏԸԺԸՆՈՒՄԸ

Ա կն-քեթսկն-Տէ-ԲԲէ փողոցին մի և նոյն
ողանդոկին մէջ, ուր Ալզէր տը Մոր-
սէրֆ իւր մօրը չետ բնակելու եկեր
էր, առաջին դստիկոնին սենեակները
իիստ դաղտնի կեանք մը վարող անձ մը վարձած էր :

Եյս անձը այնպիսի մարդ մ'էր, որուն երեսը երբեք չի կրցեր էր տեսնել պանդոկին դոնապանը ոչ անոր դուրս ենելու և ոչ ներս մտնելու ատենը. քանզի ձմռը իւր կղակը կարմիր փաղկապով մը կը ծածկէր, ինչպէս կ'ընեն մասնաւոր կառափարները, որոնք թարգոններուն դուռը իւրենց աիրոջը կ'ըսպասեն, և ամառը դոնապանին սենեկին առջեւն անցնելու ատենը Ճիշդ անհնուելու միջոցին քիթը կը ինչնէր:

Պէտք է խոստովանիլ որ այս անձը ամենեին լրտեսող մը չունէր, և տարաձայնութիւն մը ելած էր որ բարձրաստիճան անձ մ'էր, բայց ինքզինքը յայտնել չէր ուզեր և մծվարկեր ունէր, որով իւր զաղանի մտնելն ու ելնելը մէկուն կասկած տուած չէր:

Իւր այցելութիւնները սովորաբ որոշ ժամանակ ունէին, թէե երբեմն աւելի կանուխ կամ ուշ կ'ըլլային. բայց դրեթէ միշտ, ամառ ձմռն, ժամը չորսին իւր սենեակը կը դառնար, ուր ամենեին դիշեր մը մնացած չէր:

Չմռը՝ ժամը երեք ու կէսին՝ իւր բնակարանին ծառայութիւն ընող զաղանապահ կինը կրակը կը վառէր:

Ամառը՝ նոյնական ժամը երեք ու կէսին՝ նոյն ծառան զուգացուցիչ բմզելիները կը պատրաստէր:

Ժամը չորսին, ինչպէս ըսինք, զաղանի կեանք վարող մարդը կու զար:

Իրմէ քսան վայրկեան եաքը՝ պանդոկին առջին կառք մը կը կենար:

Աեաւ կամ մութ կապոյտ զդեստներ հազած և միշտ մծք քողով մը ծածկուած կին մը կառքէն կ'իջնէր, ստուերի պէս դոնապանին սենեկին առջեւն կ'անցնէր, սանդուխէն վեր կ'ելնէր առանց իւր թեթեաբայլ ոտքին տակը անոր աստիճաններուն հայնը հանելու:

Երբէք պատահած չէր որ իւր ուր երթալը մէ կը հարցընէ:

Իւր զէմքը նոյն պանդոկին մէ չ բնակող մարդուն պէս

քոլզրովին անծահօթ մնացեր էր երկու դռնապահներուն՝
որոնք իրենց գաղտնապահութեան կողմանէ մայրաքաղաքին
անթիւ դռնապահներուն մէջ զուցէ եղակի էին և օրինակ
ըլլալու արժանի :

Աւելորդ է ըսել թէ կինը առաջին գստիկոնէն վեր չէր
ելներ :

Սասնաւոր կերպով մը զուռը կը քերէր, և իսկոյն կը
բայցուէր այն, ու կինը ներս մանելուն պէս կը զոցուէր :

Մեկնելու ատենն ալ նոյն կերպով կ'ըլլար :

Դասի անծահօթ կինը միշտ քողով ծածկուած զուրս կ'եւ-
նէր, իւր կառքը կը մոռնէր, որ երբեմն փողոցին մէկ կողմէն
և երբեմն միւս կողմէն աներեւոյթ կ'ըլլար : Քսան վայրկեան
ետքը անծահօթ մարդն ալ իւր փողակառին կամ թաշկինա-
կին մէջ պահուած զուրս կ'ելնէր, և աներեւոյթ կ'ըլլար :

Վալանթինի թաղման և Մօնթէ-Քրիսթոյ կոմոին իւր սե-
ղանաւորին այցելութիւն ըրածին հեակնեալ օրը՝ անծահօթ
մարդը փոխանակ կէս օրէն ետև ժամը չըրսին դալու՝ առ-
տաւան ժամը տասին եկեր էր :

Գրեթէ անմիջապէս ետքը՝ առանց ըստ սովորութեան քսան
վայրկեան միջոց ձգելու՝ վարձու կառք մը հասաւ, և քո-
ղարկեալ տիկինը արտորնօք սանդուխէն վեր ելաւ :

Դուռը բացուեցաւ և զոյտւեցաւ :

Բայց դուռը չփակուած տիկինը դոչեց .

— 1.իւսիէն, բարեկամո — :

Այնպէս որ դռնապանը, որ առանց ուղելու՝ տիկնոջ այս
ձայնը լսեր էր, առաջին անդամ իմացաւ որ իւր վարձա-
կալին անունը 1.իւսիէն էր . սակայն որովհետև անման
դռնապան մ'էր՝ միտքը դրաւ որ լսածը իւր կնոջը անդամ
չյայտնէ :

— Ի՞նչ կայ, սիրելիս, ըստ քողարկեալ տիկնոջ շիռ-
թութենէն կամ արտորալէն անունը յայտնուած անձը . ը-
պէք, խօսեցէք :

— Քարեկամ, կրնամ ձեր վրայ վստահ ըլլալ:

— Ենչուշու, ինչո՞ւ չէ, բայց ի՞նչ կայ, այս առառ ինձ դրած տոմսակնիդ սոսկալի երկմտութեան մէջ ընկղմեց զիս։ Ձեր այսպէս արտօրալուն և շփոթութեանց պատճառը ի՞նչ է, ըսկը շուտով, սիրոս հանգարանեցուցէք և կամ բոլորովին սոսկացուցէք զիս։

— Եիւսիէն, մեծ դիպուած մը պատահեցաւ, ըստ տիկինը Ակւսիէնի վրայ հետազօտիչ նայուած մը յարելով. այս զիշեր ու. Տանկլար մեկներ է։

— Ու. Տանկլար մեկներ է, և ուր զացեր է։

— Զեմ դիտեր։

— Զեք զիտեր։ ուրեմն շվերադառնալու մտօք մեկներ է։

— Անտարակոյս. իրիկուան ժամը տասին՝ իւր ձիերը զինքը Շարանթոնի դուռ ը տարեր են. հոն՝ լծուած պատրաստ սուրհանդակի կառք մը դտեր, իւր սենեկապանին հետ անոր մէջ մտեր է՝ իւր կառավարին ըսելով թէ Գօնթէնըպլօկ'երթայ։

— Ի՞նչ կ'ելնի առկէ։

— Աղասեցէք, սիրելիս. ինձ նամակ մը դրեր էր։

— Կամակ մը։

— Այս. կարդացէք։

Եւ աիկին Տանկլար իւր ծոցէն կնիքը բացուած նամակ մը հանեց ու Տըպրէին ներկայացուց։

Տըլլէ զայն կարդալէն առաջ վայրկեան մը երկմտեցաւ թէ արդեօք անոր պարունակութիւնը ի՞նչ կրնար ըլլալ, և կամ ի՞նչ որ ըլլար անոր պարունակութիւնը, իւր ի՞նչ ձամբայ բռնելիքը առաջէն որոշած էր։

Քանի մը մանրերկրորդ եաքը՝ անտարակոյս իւր որոշումը ընելով նամակը կարդաց։

Աչա ոյն նամակին պարունակութիւնը, որ աիկին Տանկլարին այնչափ մեծ շփոթութիւն մը պատճառեր էր։

« Տիկին և խիստ մտերիւր ամուսինս » :

Տըպրէ ակամայ կեցաւ և տիկինը երեսը նայեցաւ , որուն
մինչեւ աշերը շառաղնեցան :

— Կարդացէք — , ըստ տիկինը :

Տըպրէ շարունակեց .

« Այս նամակը ընդունած ժամանակնիդ՝ ալ ամուսին պիտի
չունենաք :

« Ո՛չ , սրտելընիդ շատ մի խաղցընէք , աղջիկնիդ կորսնցու-
ցածնուդ պէս ամուսիննիդ ալ կորսնցուցիք , ըսել կ'ուզեմ
թէ Գաղղիայէն դուրս հանող երեսուն կտմ քառասուն ձամ-
բաներէն մէկուն վրայ պիտի դտնուիմ :

« Այս ընթացքիս բացատրութիւնը պէտք եմ տալ ձեզ ,
և որովհետեւ զանոնիր կատարեալ հասկըցող կին մ'էք , ձեզ-
մէ չեմ ուզեր պահէլ : Մտիկ ըրէք ուրեմն .

« Այս առտու հինգ միլիոնի վճարում մը պատահեցաւ , և
ես վճարեցի . նոյնչափ դումարի ուրիշ վճարում մը դրեթէ
անմիջապէս ետքը հարկ եղաւ ընել , և վաղուան թողուցի
դայն :

« Վաղուան այն վճարումէն վախչելու համար այսօրուանէ
կը միկնիմ , քանզի անտանելի պիտի ըլլայ ինձ :

« Ըստած կը հասկընաք , այնպէս չէ , տիկին և խիստ թան-
կադին ամուսինս :

« Կը համելնաք ըսի , քանզի իմ դործերս ինծի չափ և
ինչմէ ալ աւելի աղէկ դիտէք , քանզի եթէ ասկէ քիչ ժա-
մանակ առաջ դեռ բաւական աղէկ վիճակի մէջ եղող հա-
րըստութեանս կէսէն աւելին ուր երթալը յայտնել հարկ
ըլլար , անկարող պիտի ըլլայի . իսկ դուք ընդհակառակն ա-
պահով եմ որ ինքընիքնիդ կատարելապէս պիտի աղատէք :

« Քանզի կիները անվրիալէլի ապահովութեան մը բնադ-
դումները ունին . իրենց մասնաւոր դրահաշուով հիանալ-
հաշիւներ կը լուծեն :

« Ես որ իմ հաշիւներէս զատ հաշիւ չէի զիտեր, անոնց մէջ սխալած օրէս 'ի վեր ամեն բան կորսնցուցի:

« Անկմանս արագութեանը վրայ երբէք չղարմացա՞ք, տիկին:

« Չոյլ ոսկիներս հալելու առեն՝ անոնց հրաշէկ փայլունութիւնը ձեր աւերը շնորհածեց:

« Ճշմարիտ կ'ըսեմ, անոնց կրակին մէջ ըլլալը միայն տեսայ ես. յուսանք որ անոնց մոխրին մէջ քիչ մը ոսկի զտաք:

« Այս միիթարիչ յուսովն է որ ես կը հեռանամ, տիկին ե խիստ խելացի ամուսինս, և այս պատճառաւ խիղճս զիս չմղաղբեր զձեղ թողելուս համար:

« Դուք բարեկամներ ունիք, վերոյիշեալ մոխրը, և որ երջանկադոյնն է՝ ձեր ազատութիւնը, զոր կը փութամ ձեղ շնորհչելու:

« Այսու ամենայնիւ, տիկին, ժամանակը եկաւ ալ այս պարբերութեան մէջ մտերմական բացատրութիւն մը տալու:

« Որչափ ժամանակ որ կը կարծէի թէ մեր առնը բարելութութեան և մեր աղջկան հարստութեան համար կ'աշխատիք, փիլիսոփայակէս աչքս զոցեցի, բայց որովհետեւ մեր լումայատունը կործանեցիք, չեմ ուզեր ուրիշի հարստութեան հիմնադիրն ըլլալ:

« Զձեղ առած ժամանակս հարուստ էիք, բայց քիչ մը անզատիւ:

« Կերեցէք ինձ այսպիսի համարձակութեամբ խօսելուս, բայց որովհետեւ հաւանականաբար այս խօսքերը մեր երկուքնուս մէջ միայն կը խօսիմ, խօսքերս կեղծելու հարկ չեմ տեսներ:

« Մեր հարստութիւնը առելցուցի, և տասն և հինգ տարի շարունակ աճելու վրայ էր մինչեւ որ ինձի համար անծանօթ և անիմանալի աղէտներ վրայ հասան և զան կործանեցին, կրնամը ըսել առանց երբէք յանցանքը իմս ըլլալու:

« Դուք միայն ձեր հարստութիւնը աճեցընելու աշխատեցաք, որուն բարոյապէս համոզուած եմ որ յանցողեցաք:

« Աւստի առած ժամանակս եղածնուդ պէս կը թողում զձեզ հարուստ բայց ոչ պատռւաւար» :

« Մնաք բարեաւ, այսօրուանէ ես ալ իմ հաշուիս աշխատելու կ'երթամբ» :

« Հաւատացեք իմ երախտագիտութեանս որ ինձ այսպիսի օրինակ մը տուիք, որուն հետեւ լու պիտի աշխատիմ» :

« Զեր անձնուեք ը ամուսինը» :

« Սեպոն ՏԵՇԿԱՐ» :

Այս երկար և դժուարին ընթերցման միջոցին տիկին Տանկլար իւր նայուածքը Տըպրէին վրայէն չվերցուցեր էր:

Երիտասարդը մէկ կամ երկու անդամ իւր զոյնը ակամայ փռխեր էր:

Երբ նամակը վերջացուց, կտմաց մը զոցեց զայն, և իւր մտածութեանց մէջ ընկղմեցաւ:

— Ասոր ի՞նչ կ'ըսեք, հարցուց տիկին Տանկլար սրտի այնապիսի անձկութեամբ մը որ զիւրին էր երեակայել:

— Ի՞նչ ըսեմ, տիկին, պատասխանեց Տըպրէ մքենապէս:

— Այս նամակէն ի՞նչ կը հասկընաք:

— Նամակը պարզ զրուած է, տիկին, և կ'իմացընէ որ ու Տանկլար կասկածներով մեկներ է:

— Ստոյդ է. բայց դուք ասկէ զատ ուրիշ խօսք չունեք ինձ ըսելու ասոր վրայ:

— Զեմ հասկլանար ի՞նչ ըսել կ'ուզէք, ըսաւ Տըպրէ սասաիլ պաղպաթեամբ մը:

— Պ. Տանկլար զնաց, և մէկ մ'ալ պիտի չվերադառնայ:

— Ա'չ, ըսաւ Տըպրէ, մի՛ հաւատաք այդ խօսքերուն, տիկին:

— Ոչ կ'ըսեմ, մէկ մ'ալ պիտի չվերադառնայ. ես աղէկ կը ճանչնամ զան. իւր որոշմանցը մէջ անյողզողդ մէկն է:

« Եթէ Պ. Տանկլար կարծէր որ ես իրեն օդտակար պիտի քըտմ, զիս հետը կը տանէը» :

« Բայց զիս Բարիդ կը լողու . վասն զի մեր բաժանումը իրնայ իւր գիտաւորութեանց նպաստել , անկարելի է որ սեապուհու իւր միտքը փոխէ , ու ես այսուհետեւ ազատ եմ — , յաւելլուց տիկին Տանկլար Ծախանձալի կերպով մը :

Սակայն Տըպրէ՝ փոխանակ պատասխանելու՝ տիկինը իւր անձկութեանը մէջ թողուց :

— ԶԵք պատասխաներ , պարո՞ն , ըստ տիկինը վերջապէս :

— Միայն հարցում մը ունիմ ձեզ ընելու . ինչ ընելու միտք ունիք :

— Ես ալ այս բանս ձեզ ողիտի հարցընէի , պատասխանեց տիկին Տանկլար սրտի բարտիմամբ :

— Ա՛չ , ուրեմն խրատ մը կը հարցընէք ինձ :

— Այս , խրատ մ'է հարցուցածս , ըստ տիկինը սրտի անձկութեամբ :

— Ուրեմն եթէ ինձ խրատ կը հարցընէք , պատասխանեց երիտասարդը պաղութեամբ , ես կը խրատեմ զձեզ որ Ճամբարդութիւն ընէք :

— Ճամբարդութիւն ընեմ , մրմռաց տիկին Տանկլար :

— Անշուշտ :

« Ինչպէս որ ու . Տանկլար ըսեր է՝ դուք հարուստ էք և կատարեալ ազատ :

« Օրիորդ հօմէնիին ամուսնութիւնը ետ ըլլալէն և ու . Տանկլարին աներեսութանալէն ետեւ՝ Բարիդէն բացակայ ըլլալիդ անհրաժեշտ պէտք է , դոնէ այնպէս կը կարծեմ :

« Ամէն մարդ պէտք է զիտնայ որ ձեր ամուսինը զձեզ թողուց , և զձեզ աղքատ կարծէ . քանզի անանկացեալի մը կնոջ հարստութիւնը և տան պէտքութիւնը ներելի չեն :

« Միայն տասն և հինգ օր Բարիդ կենալնիդ բաւական է , որպէս զի ամեն մարդու ըսեք թէ ինչպէս ձեր ամուսինը զձեզ թողուց , և ձեր ամենէն մտերիմ բարեկամուհինքուն պատմէք թէ ու . Տանկլար ինչպէս բաժնուեցաւ ձեզմէ :

« Ետքը ձեր տունը , զահարները , և ձեր ամուսինէն ձեզի

ինկած եկամուտները կը թողուք, և դուք ալ կը մեկնիք, այսն առեն ամեն մարդ ձեր անշահախնդրութիւնը կը զովէ, ու զձեզ կը հոչակէ:

« Ամեն մարդ պիտի իմանայ թէ ձեր ամուսինը զձեզ թողուց, և պիտի կարծէ թէ դուք աղքատ մեացիք. քանզի ձեր դրամային վիճակը միայն ես կը ճանչնամ, և պատրաստ եմ իր անկեղծ ընկեր հաշիւներս հիմա տալու — :

Որչափ հանդարտութեամբ և անտարբերութեամբ որ Տը- պրէ այս խօսքերը կ'արտասանէր, նոյնչափ սոսկումավ և յուշահատութեամբ տիկին Տանկլար գունատեալ և վչա- տեալ զանոնք մոռիկ կ'ընէր.

— Այս, պարօն, իրաւունք ունիք, ըսաւ տիկինը, առան- ձին մեացի և բոլորովին առանձին, և ամենեին մէ կը պիտի շտարակուսի այսպէս մեալուս — :

Այն զոռող և բարկասիրտ կ'նո՞յ բերանէն միայն այս խօս- քերը ելան 'ի պատասխանի Տըպրէին ըսածնելուն:

— Սակայն հարուստ էք դուք և խիստ ալ հարռւստ — , շարունակեց Տըպրէ իւր դրապանը բանալով, և անոր մէջէն հանած քանի մը թղթերը սեղանին վրայ դնելով:

Տիկին Տանկլար անոր ըրածին արգելք չեղաւ՝ այնչափ զբաղած էր իւր սրտին բարախումը զսպելու և իւր արտա- սուքը արդիլելու, որոնք կ'ըզզար որ իւր արտեանանց ան- կիւնը ծայր կու տային:

Բայց վերջապէս իւր անձին պատիւը ամեն բանի յաղթեց, և եթէ իւր սիրտը զսպել չկրցաւ, դոնէ յաջողեցաւ իւր աչ- քէն արտասուք մը չհանելու:

— Տիկին, ըսաւ Տըպրէ, վեց ամիս է որ իրարու հետ ըն- կերպացած ենք:

« Դուք հարիւր հաղար ֆրանքի դրամադլուն դրիք, և ապրիլ ամսոյ մէջ մեր ընկերութիւնը հաստատուեցաւ:

« Մայիսին մեր դործերը սկսանք, և նոյն ամսոյ մէջ չորս հարիւր յիսուն հաղար ֆրանք շահեցանք:

» Յունիսի մէջ՝ մեր ըրած շահը ինը հարիւր հաղարի ելաւ :
« Յուլիսի մէջ՝ այս դումարին վրայ մէկ միլիոն եսթը հարիւր հաղար ֆրանք աւելցուցինք :

« Ինչպէս դիտէք՝ Սպանիոյ պարտամուրհակաց ամփսն է :

« Օգոստոս ամսոյն սկիզբները երեք հարիւր հաղար ֆրանք կորսնցուցինք . բայց նոյն ամսոյն Անին դարձեալ շահեցանք , և մեր կորսնցուցածը ձեռք ձգեցինք : Մեր ընկերութեան ըսկած օրէն մինչեւ երեկ հաշիւները կարգ ադրբելով , զուտ երեկու միլիոն չորս հարիւր հաղար ֆրանք դրամազգուխ ունինք , այսինքն մէկ միլիոն երկու հարիւր հաղար ֆրանք ամմն մէկերնուս :

« Ասկէ զատ , շարունակեց Տըպրէ փոխանակադրաց դորակիալի մը հանդարտութեամբը իւր ծոցատետը քննելով , իմ ձեռքս մեացած դումարներէն դոյացեալ տոկոսը ութսուն հաղար ֆրանքի կ'ելնէ :

— Բայց , ընդմիջեց տիկին սեպուհ Տանկիլար , ի՞նչ կը նշանակեն այդ տոկոսները , քանի որ մեր ստակը ամենեին շահ չդրիք :

— Կը ներեք , տիկին , ըստ Տըպրէ պատղութեամբ . ձեղմետրատօնութիւն առած էի այն ստակը բանեցընելու , և ես բանեցուցի զայն :

« Աւստի ձեր հաշուին քառասուն հաղար ֆրանք շահ կ'իւնայ . ասկէ զատ՝ ձեր դրած հարիւր հաղար ֆրանք դրամազլուխը ունիք , որով ընդ ամենը մէկ միլիոն երեք հարիւր քառասուն հաղար ֆրանք ձեզ բաժին կ'իւնայ :

« Անցեալ օր , տիկին , շարունակեց Տըպրէ , հոգ տարի ձեր ստակը պատրաստել . և կարծես թէ զիտէի որ մօտերս ձեզ հաշիւ պիտի տամ :

« Չեր ստակը հաս պահած եմ , որուն կէսը լումայատոմներ և կէսը թղթաբերին վճարելի պարտամուրհակներ են :

« Եւ որովհետեւ տունս բաւական ապահով չէի կարծեր , և վախնալով որ նօտարները խորհրդապահ չեն ըլլար , և

թե կալուածները նօտարներէն աւելի յայտնապէս ձեր վիճակը կը յայտնեն, և որովհետեւ վիրջապէս, տիկին, առանց ձեր ամուսնոյն հետ ընկեր ըլլալու՝ չեք կրնար բան մը զնել կամ ստանալ, ուստի այս ամեն գումարները, որոնք ձեր այսօրուան միակ հարստութիւնն են, այս պահանջոյին խորը պահած տրիդիկի մը մէջ կնքած եմ, և աւելի ասկա հավութեանը համար ես իմ ձեռօքս հիւսեցի զայն :

« Հիմա, տիկին, շարունակեց Տըպրէ նախ պահանջոյը և ետքը արկղք բանալով, ահա հաղար ֆրանքնոց ութը հարիւր լումայատոմսեր, որոնք, ինչպէս որ կը տեսնէք, երկաթապատ մեծ նկարատետրի մը կը նմանին :

« Ասոնց կը յարեմ քսան և հինգ հաղար ֆրանք եկամուտ բերող պարտամուրհակ մը, իսկ մնացեալ զումարին համար, որ կարծեմ հարիւր տասն հաղարի չափ բան մը կ'ընէ, ահա իմ սեղանաւորիս վրայ քաշուած 'ի տես վճարելի հատուցաղիր մը, և որովհետեւ իմ սեղանաւորս ո. Տանկլարը չէ, անհող եղիք, հատուցաղիրը ներկայացուելուն պէս պիտի վճարուի : »

Տիկին Տանկլար՝ 'ի տես վճարելի հատուցաղիրը, շահ բերող պարտամուրհակը և լումայատոմսերուն ծրարը մեքենապէս առաւ :

Այս մեծ հարստութիւնը փոքր բան մը կ'երեէր սեղանին վրայ դրուած ժամանակը :

Տիկին Տանկլարի աչերը թէե արտասուօք թրջուած չէին, սակայն սիրող հեծեծանօք ուռեցած էր, ուստի ժողովեց զանոնք, լումայատոմսերուն պողպատեայ դարանը իւր մասաղակին, ու հատուցաղիրը և պարտամուրհակը զրապանին մէջ դրաւ, և լոիկ ու դունատեալ ոտքի վրայ կանդնած սպասեց որ Տըպրէին բերանէն միիթարիչ քաղցր խօսք մը լսէ : Բայց պարապ տեղը սպասեց :

— Հիմա, տիկին, ըստ Տըպրէ, պատուական կեանք մը կրնոք անցընել, վաթսուն հաղար ֆրանքի չափ եկամուտ

բերող դումար մը ունիք ձեռքերնիդ , որ ասկէ դոնէ մինչև տարի մը զործ ընել չերցող կնաշ մը համար մեծ բան ըստ է :

« Չեր ամեն մտային հաճոյքները՝ ի դործ դնելու համար առանձնաշնորհ մ'է այդ :

« Մանաւանդ որ՝ եթէ ձեր բաժինը ձեզ բաւական չըլլայ , կրնաք ինձմէ ուղել , և ես պատրաստ եմ ունեցած այսինքն մէկ միլիոն վայրուն հաղար ֆրանքս ձեզ տալու անշուշտ փոխառութեան դաշամբ :

— Ընորհակալ եմ , պարոն , պատասխանեց տիկինը , շնորհակալ եմ , գուք ինքնին կը հասկընաք որ ասկէ զոնէ երեկար առեն ընկերութեանց մէջ երեելու յոյս չունեցող ողորմէլի կնօտջ մը պէտք եղածէն շատ աւելի մեծ դումար մը կը յանձնէք ինձ — :

Տըպրէ վայրկեան մը զարմացած մնաց , բայց ինքնինքին դալով շարժում մը ըրաւ , որ խիստ մարդավարական ձեռվ չետեեալ խօսքը կրնար յայտնել .

— Ինչպէս որ կը հաճիք — :

Տիկին Տանկար մինչեւ այն վայրկեանը դուցէ բան մը կը յուսար , բայց Տըպրէին անսարքերութեան շարժումը , և այն շարժումին յարած կողմանի նայուածքը , ինչպէս նաև անոնց հետեցուցած ակնածական շարժումը և նշանական լութիւնը տեսնելով՝ դուիր վեր վերցուց , դուռը բացաւ , և առանց բարկութեան շարժման , բայց և առանց երկրմտութեան դէպ՝ ի սանդուխը նետուեցաւ՝ անարժան իսկ համարելով վերջին ողջոյն մը ուղղել այն անձին , որ զինքը այս կերպով կը թողուր որ մեկնի :

— Ա՞սէ , ըստ Տըպրէ իւրովի երբ տիկինը մեկնեցաւ . զէշ խորհուրդներ են ասոնք . թող իւր տունը նստի , միա պասանութիւններ կարդայ , և քանի որ լումայատման րու հետ խաղալ չկրնար , թող Լահաբեն խաղայ — :

Եւ իւր ծոյառեարը վերստին բացաւ , ու վճարած դումարները զգուշութեամբ ջնջից :

— Մէկ միլիոն վաթսուն հազար ֆրանք կը մնայ ինձի՝ ըստու . ի՞նչ գժբաղդութիւն որ օրինորդ ոք Ա.իլլոֆօր մնաւ . այս կինը ըստ ամենայնի ինձ յարմաք էր և ես կընայի անոր հետ ամուսնանալ — :

Եւ իւր սովորութեան համեմատ հանդարտութեամբ սպասեց որ ալիկին Տանկլարի մեկնելէն եաւ քոան վայրիեան անցնի , որպէս զի ինքն ալ դուրս ելնէ :

Այս քսան վայրիկեաններուն մէջ Տըպրէ ժամացոյցը իւր առջին դրած՝ հաշիւներ ըրաւ :

Ազմատէ . որ տուներուն նելքին կողմը տեսնելու համար՝ անոնց ծածկոյթը կը վերցընէր . զարմանալի տեսարան մը պիտի տեսնէր , եթէ Տըպրէին հաշիւները ըրած միջոցին՝ Սէն-Ժէրմէն-տէ-Բուրէ փողոցին տան ծածկոյթը բանար :

Այս սենեկին վրայ , ուր Տըպրէ տիկին Տանկլարի հետ երկուք ու կէս միլիոն ֆրանք բաժնուեր էր , ուրիշ սենեակ մը կար , որու մէջ բնակող մեղի ծանօթ տնձերը մեր պատմածներուն մէջ բաւական մնձ դեր մը խաղացած ըլլալնուն՝ արժան է որ զանոնք երթանք զանենք :

Այս սենեկին մէջ Մէրսէտէս և Ալպէր կը դանուէ ին :

Մէրսէտէս քանի մը օրուան մէջ խիստ փօխուեր էր՝ չէթէ իւր խիստ մեծ հարստութեան ատենն անդ ամ՝ մարդուս որսիսութիւնը յայտնող ամբարտաւան պհճնասիրութիւն մը ունէր և հիմա աւելի պարզ զզեսաներով չէր ձանցուեր , չէթէ թշուառութեան անշուք զզեսաներ հաղնելու ստիպուած ըլլալուն համար այն վիճակին մէջ ինկեր էր , ոչ . Մէրսէտէս փօխուեր էր , քանզի իւր աշերը ալ չէին փայլեր , քանզի իւր բերանը ալ չէր ժպաներ , քանզի մշտնջենաւոր շփոթութիւնը մը իւր շրթանց վրայ կ'արդիլէր այն արագահաս խօսքերը , որոնք ժամանակաւ իւր միշտ պատրաստաքան միտքը դուրս կ'արտադրէր :

Մէրսէտէսի միտքը բթացընողը իւր աղքատութիւնը չէր , և իւր աղքատութիւնը գժնդակ երեցընողը վհատութիւնը չէր :

Խիստ լուսաւորուած սրահէն մթութեան մէջ մանով անձանց պէս՝ Մէրսէտէս շափաւոր հարստութեան վիճակէն ելնելով և իւր ընտրած նոր շրջանին մէջ կորսուելով՝ արքունիքէն հիւղի մը մէջ իջնող թագուհւոյ մը կը նմանէր, որ յետին չքաւորութեան մէջ իշխալով՝ ոչ իւր կաւեղէն ամաններէն, որոնք իւր ձեռօքը սեղանին վրայ դնելու ստիպուածէ, և ոչ իւր անկողնոցն յաջորդած խշտեակէն կը ճանցուի:

Եւ սուուզիւ զեղանի Քաթալանուհին կամ աղնուական կոմսուհին ոչ սէդ նայուած մը և ոչ քաղցր ժպիտ մը ունէր, քանզի աշերը իւր բոլորտիքը պատրացընելով՝ տիբրագին առարկաներէ զատ բան չէր տեսներ: Իւր սենեակը մութ մոխրագոյն թղթերով պատած էր, զորոնք խնայող տանուածերերը ամեն գոյներէն նախամեծար կ'ընարեն ամենէն նուազ աղտ բռնույ ըլլալուն համար: զետինը օթոց փրուած չէր, կարասիները տես սնողին ուշադրութիւնը կը հրաւիրէին և անոնց կեղծ զարդերուն աղբատութիւնը կը ցուցընէին: վերջապէս ամեն բան վայելու տեսնելու սովորած աշերու տղեղ կ'երեէին անոնք:

Տիկին աը Առակբն իւր տունէն մկնելէն ՚ի վեր հոն կը բնակիէր. անդունգի մը եզրը համով ճանապարհորդի մը դլուխը դառնալուն պէս՝ կոմսուհւոյն զլուխը այն մշտնջենաւոր թառթեան առջն կը դառնար: Եւ տեսնելով որ Ալպէր իւր սրտին վիճակը քննելու համար ամեն վայրին անդաղտնապէս իրեն կը նայէր, ստիպուեր էր իւր շրմանց վրայ միօրինակ ժպիտ մը տօպաւորելու, որ աչաց ժպիտին այն քաղցր հուրը շունենալով՝ լուսոյ ցուցման, սյսինքն առանց ջերմութեան լուսոյ աղղեցութիւնը կ'ընէր:

Միւս կողմէն Ալսիէր ալ մազբազ կ'երեէր, և իւր վրայ մացած փառաւոր հազուստէն անհանդ խոտ կ'ըլլար, քանզի իւր արդի վիճակէն կը տարբերէր զինքը. առանց ձեռնոցի դուրս ելնել կ'ուղէր, բայց իւր ձեռները խիստ սովիտակ

կ'երեւէին քրեն . ուաքով քաղաքին մէջ պարտիլ կ'ուզէր , և ւր կոշիկները խիստ փայլուն կը գտնէր :

Այսու ամենայնիւ՝ մայրական և որդիական սիրոյ անքակատելի կապերով միացած այս երկու ազնիւ և հանձարեղ անձեր՝ առանց բան մը խօսելու՝ յաջողեր էին իրարու միոքը հասկընալ և խնայողութեամբ այն ամեն պատրաստութիւնները հայթայթել , որոնք կենաց պահպանութեան համար անհրաժեշտ պէտք են :

Ալդէր կըցէր էր վերջապէտ իւր մօքը ըսել առանց անոր շփոթութիւն մը պատճառելու .

— Մայր իմ , ալ սոսակ մը չունինք — :

Երբէք Մէրսէտէս բուն չքաւորութիւնը ձանցած չէր . իւր ծաղիկ հասակին մէջ շատ անդամ ինքնին աղքատութեան վրայ մտածեր էր . սակայն չիմա բոլորովին տարբեր էր . պէտքը և հարկը երկու համանշան բառեր են , որոց մէջ անսահման անջրապետ մը կայ :

Քաթալանցւոց մէջ եղած ժամանակը՝ Մէրսէտէս անթիւ բաներու պէտք ունէր , բայց ուրիշ շատ բաներու կարօտ չէր մնար . ուռկաններ ունէին , որոնցմով ձուկ կ'որսային . և ձուկերը ծախելով ուռկաններուն նորոգութեան պէտք եղածը կը հոգացուէր :

Ասկէ զատ՝ բարեկամներէ մենացած՝ միայն սէր մը ունէր , որ իւր կացութեան նիւթականին երբէք չէր նկատեր . միայն իրեն կը մտածէր . ինչպէս որ ամեն մարդ իրեն և դարձեալ իրեն համար կը մտածէ :

Մէրսէտէսի ունեցածը քիչ բան մ'էր , բայց իրեն պէտք եղածը ըստ կարի առատապէտ կը լեցընէր . սակայն այսօր երկու անձի պէտքը պիտի հոգար և այն՝ ոչինչով :

Չմոռը կը մօտենար . ժամանակաւ բազմաթե վառարան մը իւր տան նախասենեակներէն մինչեւ դաշլիճները կը տաքցընէր . բայց այսօր այն մերկ և ցուրտ սենեկին մէջ կրակ անդամ չունէր , իւր սենեակներուն մէջ ոսկիի գնալ լցուած

Ֆաղկանց ջերմանոց մը ունէր, բայց այսօր ինդշա փոքր ծառ դիկ մը անդամ չունէր:

Բայց իւր զաւակը քովն էր . . . :

Գուցէ չափաղանցեալ պարտաւորութեան մը սաստիկ եռանդը մինչեւ այն ատեն զանոնք բարձրագոյն չքնաններու մէջ զօրացուցած էր:

Սաստիկ եռանդը գրեթէ սրտի յափշտակութիւնն է, և սրտի յափշտակութիւնը անզգայ կ'ընէ զմարդ երկրային իրաց:

Սակայն սրտի յափշտակութիւնը խաղաղած էր, և պէտք էր կամաց կամաց երազոց երկրէն իրական աշխարհին մէջ իշնել վերստին:

Խտէականէն ետև պէտք էր ստուգութեան վրայ խօսիլ:

— Մայր իմ, կ'ըսէր Ալուէր Շիշդ այն միջոցին որ տիկին Տանկլար սանդուխէն վար կ'իշնէր, հաշուենք բոլոր մեր հարատութիւնը, եթէ կը հաճիս. մեր ընելիքը որոշելու համար ունեցածնուս ամբողջութիւնը կիտնալ կ'ուղեմ:

— Ունեցածնուս ամբողջութիւնը կ'ըսես, բան մը չունինք, ըսաւ Մէրսէտէս տիրապին ժպիտով մը:

— Խնչո՞ւ այդպէս կ'ըսես, մայր իմ. նախ՝ երեք հաղար Փրանք ունինք, և այս գումարով ապահով եմ որ երկուքնին ալ պատուական կեանք մը պիտի անցընենք:

— Մանուկ մ'ես դուն, ըսաւ Մէրսէտէս հառաջելով:

— Ափո՞ս, սիրելի մայր իմ, ըսաւ երիտասարդը, զըմաղդարար շտատ ստակ վատնած ըլլալուս համար անոր յարդը կը հանձնամ: Երեք հաղար Փրանքը մեծ բան ըսել է: և ես այս գումարով մեր ապահան ապահովուցի:

— Այդ խօսքը դիւրին է ըսելը, սիրելիս, շարունակեց խնդիրը, բայց նախ՝ այն երեք հաղար Փրանքը պիտի ընդունինք, ըսաւ Մէրսէտէս կարմրելով:

— Բայց կարծեմ թէ արդէն որոշեցինք, ըսաւ Ալուէր հաստատ ձայնով մը, այս՝ մանաւանդ չունենալուս համար պիտի ընդունինք, քանզի, ինչպէս զիտես, Մարսիլիոյ Մէր-

լանի ծառուղիներուն այն փոքր տան պարտիզին մէջ թաց զուած են անոնք։ Երկու հարիւր ֆրանքով երկուքնիս աւ Մարսիլիս պիտի երթանք։

— Երկու հարիւր ֆրանքով, ըստ Մէրսէտէս, կը կարծե՞ս, Ալպէր։

— ԱՇ, այս մասին սուրչանդակիններու և շոգենաւուց դրատուներէն տեղեկացայ, և հաշիւը ըրած եմ։ Մինչև Շալոն մասնակառքով պիտի երթաս երեսուն և հինգ ֆրանքի ։ կը տեսնե՞ս, մայր իմ, կ'ուղեմ որ թագուհին պէս երթաս — :

Ալպէր գրիչ մը առաւ և դրեց։

Մասնակառք՝ երեսուն և հինգ ֆրանք	35 ֆր.
Շալոնէն Լիոն շոգենաւով պիտի երթուի՝ վեց ֆրանք 6	
Լիոնէն Ավինենի գարձեալ շոգենաւով՝ տասն ու վեց ֆրանք	16
Ավինենէն Մարսիլիա՝ եօթը ֆրանք	7
Ճամբռու ծախք՝ յիսուն ֆրանք	50
	Գումար 444 ֆր.

« Հարիւր քսան գնենք, յաւելցուց Ալպէր ժպտելով, կը տեսնես որ առատաձեռն եմ, այնպէս չեմ, մայր իմ։

— Բայց դուն ինչ պիտի ընես, խեղճ զաւակս։

— Չե՞ս տեսներ՝ ինձի համար ութսուն ֆրանք պահեցի։ Երիտասարդ մը, մայր իմ, իւր ամեն հանգստութեանց պէտք չըւնի։ մանաւանդ որ Ճանապարհորդելը ինչ ըսել է ես աղեկ դիտեմ։

— Սրբնթաց կառքովդ և սենեկապանիդ հետ Ճանապարհորդելը։

— Շատ աղեկ, թող այնպէս ըլլայ, ըստ Մէրսէտէս։

բայց այդ երկու հարիւր ֆրանքը ուրիշ պիտի դանենք։

— Ահա երկու հարիւր ֆրանք, և ահա ուրիշ երկու հա-

բիւր ալ: Տես, մայր իմ, ժամացոյցս հարիւր ֆրանքի ծաշխեցի և անոր քովի զարդերը երեք հարիւրի: Ո՞րչափ երջանիկ եմ եղեր. զարդերը ժամացոյցէն երեք անդամ աւելի արժողութիւն ունեին: Ատոյդ է այն խօսքը թէ՝ Աւելորդ զարդերը միշտ աւելի ստակ կը կտրէն: Ուրեմն հարուստ ենք մնաք, քանի որ Ճանապարհորդութեանդ համար պէտք եղած հարիւր տասն և զբու ֆրանքին տեղ՝ երկու հարիւր յիսուն ֆրանք ունիս:

— Բայց այս պանդոկին փոքր պարտք մը ունինք:

— Երեսուն ֆրանք միայն, բայց ես իմ հարիւր յիսուն ֆրանքէս պիտի վճարեմ. և որովհետեւ իմ Ճանապարհորդութեանս համար Ճիշդ ունսունուն ֆրանք պէտք է, կը տեսնես որ բաւական եղածէն շատ աւելի ունիմ: Բայց ասով չմըննար. ասոր ի՞նչ պիտի ըսնս, մայր իմ—:

Եւ Ալպէր ոսկի Ճարմանդով փոքր դրապանի մը մէջէն հաղար ֆրանքնոց լումայտում մը հանեց. այս գրապանը կամ իւր հին մոտային հաճոյիցը մնացորդ մ'էր և կամ զուցէ սիրուն յիշատակ մը այն զաղտնի և քողարկեալ կանանց մէկուն, որոնք իւր տանը փոքր դուռը կը զարնէին:

— Ի՞նչ է այդ, հարցուց Մէրտէտէս:

— Հաղար ֆրանք, մայր իմ:

— Բայց ուրկից ստացար այդ հաղար ֆրանքը:

— Մտիկ ըրէ, մայր իմ, և սիրու մի խաղըներ —:

Եւ Ալպէր ոտք ելնելով՝ զնաց իւր մօրը երկու այտերը համբուրելէն ետեւ անոր առջեւ կեցաւ և երեսը նայեցաւ:

— Չես կրնար երևակայել, մայր իմ, թէ ուշափ քաղցր կ'երեւիս ինձ, ըսաւ երիտասարդը որդիական սիրոյ խորին զացմամբ մը. առուղիւ դուն իմ տեսած կիներուս մէջ ամենէն դեղեցիկը և ամենէն աղնիւն ես:

— Սիրելի զաւակս, ըսաւ Մէրտէտէս ջանալով իւր արտեանանց անկիւնը ծայր տուած արտասուքը զսպելու:

— Սառդիւ կարծես թէ իմ սէրս կրկնապատկելու համար դուն դժբաղդ եղար:

— Ես դժբաղդ չեմ ո՛րշափ ժամանակ որ զաւակս քովս է , ըսաւ Մէրսէտէս . և երբէք դժբաղդ պիտի չըլլամ ո՛րշափ ժամանակ որ քովս չբաժնուի :

— Ո՛չ , Ճիշդ խնդիրը այդ տեղն է , մայր իմ , որոշում նիս դիտես :

— Բայց որոշում մը ըրբնք մենք , հարցուց Մէրսէտէս :

— Այս , որոշեցինք որ գուն Մարսիլիա բնակիս , իսկ ես Վիրիկէ պիտի անցնիմ , ուր թողուցած անունիս տեղ ընդունած անունս պիտի հոշակեմ — :

Մէրսէտէս հառաջանք մը հանեց :

— Այս , մայր իմ , երեկուանէ չեծելազօրաց դնդին մէջ մասյ , յաւելցուց երիտասարդը ամշնալէն իւր աչերը խոսնարհեցընելով , քանզի ինքն ալ չէր դիտեր որ իւր նուաստութիւնը ինչ վսեմութիւն մը կը պարունակէր . մայր իմ , կարծեցի թէ մարմինս իմս է և ես կրնայի ծախել զայն . ուստի , յաւելցուց Ալպէր ժպտելու ջանալով , կարծածէս աւելի սուղ ծախեցի ինքզինքս , այսինքն երկու հազար ֆրանքի :

— Ուրեմն այդ հազար ֆրանքը . . . , ըսաւ Մէրսէտէս սարսուալով :

— Գումարին կէօն է , մայր իմ . մասցեալը տարիէ մը պիտի ընդունիմ — :

Մէրսէտէս աննկարադրելի զդացումով մը իւր աչերը դէպէ իւրկինք վերցուց , և իւր արտեանանց անկիւնը արդիլուած արտասուաց երկու կաթիլները ներքին յուղմունքէն դուրս յորդելով լոիկ իւր այսերէն վար դլորեցան :

— Իւր արեան զինը , մըմուաց մայրը :

— Այս , եթէ սպանսուիմ , ըսաւ Մորսէրֆ ծիծաղելով . բայց ընդ հակառակն կ'ապահովեմ դքեզ , սիրելի մայր իմ , որ իմ անձս ամենայն զդուշութեամբ պիտի պահպանեմ . ապրելու համար արդի ունեցածէս աւելի մծ փափաք մը երբէք զդացած չեմ :

— Ո՛վ Աստուած իմ , Աստուած իմ , ըսաւ Մէրսէտէս :

« Բայց ինչո՞ւ պիտի սպաննուիմ, մայր իմ՝
« Միթէ Լամորիսիէր, Հարաւային այն միւս Նէյը սպանչ
նուեցաւ:

« Միթէ Շանկարնիէ սորաննուեցա՞ւ:

« Միթէ Պլոտօ սպաննուեցա՞ւ:

« Միթէ Մորէլ, զոր մենք կը Շանշնանք, սպաննուեցա՞ւ:

« Մտածէ, մայր իմ, որչափ պիտի ուրախանառ երբ բա-
նուած համազգեստով գալս տեսնես: Ստուգիւ խիստ շքեղ
պիտի երեխմ, և ես զարդասիրութեամբ այս զնդին մէջ մըտ-
նել ուղեցի — :

Մէրսէտէս հառաջանք մը հանեց, բայց մի և նոյն միջոցին
ժպտելու ջանաց: Այս սուրբ մայրը աղէկ կը հասկընար որ
զոհողութեան բոլոր բեռը իւր զաւկին վրայ ձգելը իրեն ան-
տառնելի էր:

— Կը տեսնես, մայր իմ, կըկնեց Ալպէր, ահա քեզի
համար չորս հազար ֆրանք ապահոված են: այս չորս հա-
զար ֆրանքով երկու տարի կրնաս ապրիլ:

— Կը կարծե՞ս — , ըստե Մէրսէտէս:

Այս խօսքերը կոմսուհւոյն բերանէն փախան և այնպիսի
դառն ցաւով մը արասասանուեցան, որ Ալպէր անոնց բուն
միտքը աղէկ հասկըցաւ: իւր սրտին մորմօքիլը զգաց, և մօրը
ձեռքը բռնելով, զորոնք իւր կուրծքին վրայ խանդաղատու-
թեամբ սեղմեց՝ ըստե:

— Այո՛, մայր իմ, պիտի ապրիս:

— Պիտի ապրիմ, զոչեց Մէրսէտէս, բայց դուն ալ պի-
տի չմեկնիս, այնպէս չէ, զաւակս:

— Մայր իմ, պիտի մեկնիմ, ըստե Ալպէր հանդարս և
հաստատ ձայնով, զիս խիստ սիրելուդ համար չեմ՝ կարծեր
որ անդործ և անսպասան մնալս ուղես, մահաւանդ որ ես ստո-
րադրութիւնս տուի:

— Շատ աղէկ, դուն ուղածդ ըրէ, զաւակս, ես ալ Աս-
տուծոյ ուղածը պիտի ընեմ:

— Իմ ուղածս չէ, մայր իմ, ոյլ բանականութեան և հարկին պահանջածը: Երկուքս ալ յուսահատեալ արարած ներ ենք, այնպէս չէ: կեանքը ինչ է այսօր քեզի համար, ոչինչ: և ինչ է ինծի համար, ոչ, առանց քեզի ոչինչ, մայր իմ, հաւատու ինծի: քանդի առանց քեզի կ'երդնում որ իմ կեանքս պիտի գաղրէր, որու մը չօրս պատույն վրայ կասկածներ ունեցայ և անոր անունը ուրացայ: Վերջապէս հիմա կ'ապրիմ: եթէ կը խոստանաս ինծի որ տակաւին յուսամ, եթէ առադայիդ հողը ինձ կը թողուս, իմ ոյժս կը կրկնապատկես: Այն ատեն ես ալ կ'երթամ ԱՀԵՐԻԱՅԻ կառավարիչը կը դանեմ, որ արդարասիրս մարդ մ'է և մանաւանդ բուն զինուոր մը: իմ աղետալի պատմութիւնս անոր կը պատմեմ, կ'աղաչեմ զան որ մերթ ընդ մերթ իւրաքը իմ վրաս դարձընէ, և եթէ իւր խոստաման վրայ կենայ, եթէ ըրած զործերս տեսնէ՝ վեց ամիս չանցած կամ պաշտօնատար կ'ըլլամ և կամ կը մեռնիմ: Եթէ պաշտօնատար ըլլամ, քու բաղդդ առահօվուած է, մայր իմ, քանդի այն ատեն քեզի և ինծի համար ստակ պիտի ունենամ: առկէ դատ նոր անուն մը պիտի կրենք, որով երկուքս ալ պիտի պարծինք, քանդի քու բուն անունդ պիտի ըլլայ այն: Խսէ եթէ սպաննուիմ... այն ատեն, սիրելի մայր իմ, դուն ալ մեռիր, եթէ կ'ուզես, և այն ատեն մը թշուառութիւնները իրենց յետին ծայրը հասնելով պիտի վերջանան:

— Ծատ աղէկ, պատասխանեց ԱԵՐԱԿՈՒԵՍ աղնիւ և պերածախօս նայուածքով մը: իրաւունք ունիս, զաւակս, զմզդի իսող և մեր զործերը լրտեսող քանի մը անձանց փորձով ցուցընենք որ մենք զոնէ դթութեան արծանի ենք:

— Բայց այդպիսի տիսուր խորհուրդները հեռացուր մըտքէդ, սիրելի մայր իմ, զոչեց երբիասարդը: կ'երդնում որ խստ երջանիկ ենք կամ զոնէ կրնանք ըլլալ: Դուն խելացի և Աստուծոյ կամացը հնազանդող կին մ'ես, ես ալ կը յուսամ որ հաճոյքներս պիտի մեղմեմ և կիրքերս պիտի

զսպեմ։ Պատշտօնի մէջ մանելուս պէս՝ պիտի հարստանամ։ դուն ալ ու։ Տանթէին տունը մանելուդ պէս պիտի հանագըստանաս։ Փորձենք, կամաչեմ, մայր իմ, փորձենք։

— Այս, փորձենք, զաւակս, վասն զի դուն պէտք ես առլուլ, և երջանիկ ըլլալ, պատասխանեց Մէրսէտէս։

— Աւրեմ մեր սրոշումը ընելնես ետե, յաւելցուց երիտասարդը սրտի մեծ հանգարտութիւն մը կեղծելով, այսօր կընանք, մնկնիլ։ Խնչողէս ըսի՝ մասնակառքդ բոնած եմ։

— Բայց գո՞ն, զաւակս։

— Ես տակաւին երկու կամ երեք օր պէտք եմ հոս մընալ, մայր իմ, իրարմէ բաժնուելու սկիզբ մ'է այս, և մենք այս բանին սովորելու պէտք ունինք։ Քանի մը յանձնաբարականներ և Ափրիկէի վրայ տեղեկութիւններ պիտի ստանամ, և Մարսիլիս զիբար կը դանենք։

— Շատ աղէկ, թող այնպէս ըլլայ, մնկնինք ուրեմն —, ըստ Մէրսէտէս իւր հետը բերած միակ ցիսին վրան տունը լով, որ ըստ պատահհման Քաշմիրի թանկարին ուեց ցիսի մ'էր։

Ալողէր շուտով իր թզմերը ժողվեց, զանդակը հնչեցուց, պանդոկապետին ունեցած երեսուն ֆրանք պարտքը վճարեց, և իւր թեր մօրը նուիրելով սանդուխէն վար իջաւ։

Իրենց առջեն մէկը կ'իջնէր, այս մէկը մնաբախոյ շըրջաղղեստի մը շզրշիւնը լսելով ետին դարձաւ։

— Տըպոէ, մրմնաց Ալողէր։

— Դո՞ք էք, Մարսէրփ —, պատասխանեց պաշտօնէին դիւանադպիրը իւր զտնուած սանդուխին ոտքին վրայ կենալով։

Տըպոէին հետաքրքրութիւնը իւր անծ անօթ մնալու փափաքին յաղթեց, մանաւանդ որ արդէն ճանչցուեր էր։

Եւ իրօք զարմացած կ'երենէր նոյն պանդոկին մէջ այն երիտասարդը տեսնելուն, որուն զժքաղզութիւնը Բարիզի մէջ այնչափ մեծ շըուկ մը հաներ էր։

— Մորսէրփ —, կրկնեց Տըպոէ։

Բայց կէս մըութեան մէջ տիկին ոը Մորսէրփի տակաւին մատղաշ մարմեռյ ձեւը և անոր ուեց քողը տեսնելով։

— Ո՞չ, ներցեք, յաւելցուց ժպիառով մը, զձեղ առանց ձին կարծեցի, Ալպէր — :

Ալպէր Տըպրէի միտքը հասկըցաւ :

— Մայր իմ, ըստ Մէրսէտէսին դառնալով, ներքին պաշտօնէին ատենադպիր Պ. Տըպրէն իմ նախնի բարեկամն է :

— Ինչու նախնի բարեկամնիդ կ'անուանէք զիս, ըստ Տըպրէ կակազելով. ինչ ըսել կ'ուզէք :

— Անոր համար ըսի, Պ. Տըպրէ, կրկնեց Ալպէր, որ այսուհետեւ բարեկամ չունիմ և պիտի չռւնենամ ալ: Ծնորհակալ եմ որ բարեհաջեցաք Ճանչնալ զիս, պարոն — :

Տըպրէ երկու ոտք վեր ելաւ և իւր խօսակցին ձեռքը աշխուժիւ թոթվեց :

— Հաւատացէք, սիրելիդ իմ Ալպէր, ըստ Տըպրէ աշխուժիւ, որ ձեր դժբաղդութեան կարի վշտակից եմ, և ամեն բանի մէջ ձեզ հաճելի ըլլալու պատրաստ եմ:

— Ծնորհակալ եմ, պարոն, ըստ Ալպէր ժամելով. մեր այս դժբաղդութեան մէջ բաւական հարուստ ըլլալով՝ ուրիշ օգնութիւնը խնդրելու պէտք չունինք. մենք Բարիզէն կը մեկնինք, և մեր Ճանապարհորդութեան ծախքը վճարելուն եաւ՝ հինդ հաղար ֆրանքերնիս կը մնայ — :

Տըպրէի գէմքը շառագնեցաւ, քանզի կը մտածէր որ իւր դրագանին մէջ մէկ միլիոն ֆրանք ունէր, և քիչ մը առաջնոյն տան մէջ երկու կին կը դանուէին, որոց մէկը արժանաբար անպատուեալ՝ մէկ ու կէս միլիոն ֆրանքով աղքատ կը մեկնէր, և միւսը անարժանաբար դժբաղդութեան մէջ ինկած, բայց իւր դժբաղդութեան մէջ վսեմ երևելով՝ քիչ մը ստակով հարուստ կը դանուէր :

Այս համեմատութիւնը իւր քաղաքավարական խօսքերը շփոթեց. օրինակին փիլիսոփայութիւնը իւր սիրտը Ճնշեց. քաղաքավարական քանի մը հասարակ խօսքեր կակազեց և շուտով վար իջաւ:

Պաշտօնատան մէջ իւր հրամանին տակն եղող դրադ իրնեւ-

ըր այն օրը Տըպրէին տխուր գէմքէն շատ նեղութիւն կրեցին :

Բայց նոյն իրիկունը՝ Մատըէնի ծառուղւզն վրայ խիստ դեղեցիկ տան մը տէրն եղեր էր, որ յիսուն հաղար ֆրանք եկամուտ կը բերէր :

Ճետեեալ օրը՝ Տըպրէին գաշնադ իրը ստորագրած ժամուն, այսինքն իրիկուան ժամը հինգին տիկին տը Մորսէրֆ իւր որդւոյն հետ զորովանօք պազնուելէն ետե՝ սուրհանդակի մասնակառքը կը հեծնէր, որուն դուռը իւր վրայ փակուցաւ :

Լավիթի սուրհանդակաց տան բակին մէջ, ամեն զրասե նեակներուն վրայ եղած կամարաձե պատուհաններէն մէկաւն ետին մարդ մը պահուած էր, որ Ֆէրսէտէսի կառքը մըտ նելն ու մեկնիլը և Ալպէրի հեռանալը տեսաւ :


Այն ատեն այն մարդը ձեռքը իւր տարակուսալի ճակատը տանելով ըստաւ :

— Ափո՞ս, արդեօք ի՞նչ միջոցաւ պիտի կարենամ այս երկու անմեղներուն երջանկութիւնը վերադարձնել, որմէ ես զրկեցի զանոնիք : Ասառած կ'օգնէ ինձ — :



ԳԼՈՒԽ Հ.

ԵՐԻՒԺՈՒՑ ՓՈԽԸ



ՈՐՈՇ կոչուած բանտարանին թաղերէն մէ կը ,
որ ամենէն վնասակար և վտանդաւոր
բանտարկեալները կը պարունակէր ,
Սէն-Պէրնարի գաւիթը կը կոչուի :

Բանտարկեալները իրենց ազգու լեզուով
Առ իւծուց Փոսը կը կոչէին զայն՝ հաւանականաբար այն տե-
ղի կալանաւորները այնպիսի ակուաներ ունենալնուն համար ,
որոնցով շատ անզամ երկաթ վանդակները և երբեմն բան-
տարահները կը խածնէին :

Բանտի մէջ բանտ մ'է այն . պատերը միւս բանտերուն
պատին կրկին թանձրութիւնն ունէին :

Վմն օր բանտապահ մը միաձոյլ վանդակները զզուշու-
թեամբ աչքէ կ'անցընէր . այս բանտապահներուն հէրքիւ-
լեան հասակը , պազ և ազդու նայուածքը կը ցուցընէին օր
կալանաւորներուն երկիւղ պատճառեցւ և իրենց խելացիու-
թեամբը անոնց վրայ իշխելու համար ընտրուած էին :

Այս թաղին գաւիթը բարձր պատերով շրջապատեալ էր ,
որոնց վրայէն արեւ կողմակի կ'իջնէր՝ երբ բարոյական և ֆի-
դիքական զազրութեանց այս անդունդին մէջ թափանցել ար-
ժան համարէր :

Այս գաւիթին քարայատակին վրայ առաւօտէն մինչև իրի-
կուն՝ թախծաղին , վայրենադէմ և ստուերի պէս դունատեալ

կը թափառէին այն մարդերը, զորոնք սոստիկանութիւնը վազը իրին տակը խոնարհեցուցած կը պահէ, և որոնց համար զայն միշտ կը սրէ:

Բոլոր պատին երկայնքը ոմանք կը կոթքնէին և ոմանք կը ձկած կը նստէին. քանզի պատը ամենէն աւելի տաք բոնող կողմն էր:

Երկերիու հողի կ'ըլլային և իրարու հետ կը խօսակցէին շատ անգամ՝ առանձնակի և աշերնին անդադար դէպ 'ի գուոը յարած, որ երբեմն կը բացուէր այս տխուր բնակութենէն մէ կը կանչելու և կամ ընկերութեանց հալոցին մէջէն մը բժուած նոր աղտեղութիւն մը այն վիճին մէջ փսխելու համար:

ԱԷն-Ռէ բնարի զաւիթը իւր մասնաւոր խօսնարանն ունի:

Երկար քառակուսի տեղ մ'էր այն երկու վանդակապատճերով երկու մասի բաժնուած, որոնք իրարմէ երեք ոտք զուդադիծ հեռաւորութիւն ունէին, այնպէս որ այցելուն չկարենայ բանտարկեալին ձեռքը բոնելու կամ անոր բան մը տալու:

Այս խօսնարանը մութ, խոնաւ, և ամեն կողմէն սոսկալի էր, մասնաւանդ երբ մտածենք այն վանդակներուն մէջէն սարսափելի մտերմական խօսակցութեանց վրայ, որոնք վանդակներուն երկալը ժանդուած են:

Այսու ամենայնիւ այս տեղը որչափ ալ աշուելի ըլլար, բանտին աշքայութիւնն էր, ուր՝ օրերնին համրուած այս մարդիկը իրենց սպասած և փափաքած անձերը տեսնելու հաճութիւնը կ'ունենան:

Առ իւծուց Փոսէն ելնողը զրեթէ միշտ կամ ԱԷն-Ժադի արդելարանը պիտի երժար, կամ թիանոցը և կամ տուանձին բանտ մը:

Այն զաւթին մէջ, որուն նկարագ բութիւնը ըրինք և որուն պատերէն ցուրտ խօսնաւութիւն մը կը ծորէր, երիտասարդ մը կը պարտէր ձեռքերը զդեստին ծոցերուն մէջ դրած և Փոսին բնակիչները հետաքրքրութեամբ զան կը դիտէին:

Իւր զգեստներուն ձեւն կրնար աղնուական մը կարծուիլէ՝ եթէ այն զգեստները պատառուած չը լլային . սակայն մաշած չէին անոնք , նոր մնացած մասերուն չուխան ընտիր և մետաքսի պէս կակուղ ըլլալուն դիւրութեամբ իւր փայլունութիւնը կը ըստանար . քանզի բանտարկեալը իւր փաղաքուշ ձեռօքը կը ջանար իւր զգեստը նոր երեցընել :

Նոյն զգուշութիւնը կը բանեցընէր իւր բարակ կտաւէ շապիկը զոցելու , որուն զոյնը բոլորովին փոխուեր էր իւր բանտը մանելէն ՚ի վեր , և իւր ապիկեալ կոշիկները թաշ-կինակի մը ծայրովը կը մաքրէր , որուն վրայ զինանշանի թաղիմը տակ անունին սկզբական նշանագրերը բանուած էին :

Ասիւծուց Փոսին թոշակաւորներէն մէկ քանին մասնաւոր ուշագրութեամբ մը բանտարկեալին ընտիր զգեստները կը դիտէին :

— Աչա՛ իշխան մը , որ ինքզինքը զեղեցիկ երեցընել կ'ուշ զէ , ըսաւ զողերէն մէ կը :

— Ստուգիւ խիստ զեղեցիկ է , ըսաւ ուրիշ մը , և եթէ սահնոր մը և մազի իւղ ունենար , բոլոր սպիտակ ձեռնոցներով պարոնները պիտի զերաղանցէր :

— Իւր զգեստները անշուշտ խիստ նոր պիտի ըլլային և իւր կոշիկները աղւոր կը փայլին : Քիչ պատիւ չէ մեզ որ մեր մէջը այսպիսի վայելուչ ընկեր մը ունենանք . ինչպէս անօրէն մարդիկ են այն անզգամ զինակիրները : Նախանձու մարդիկ , այսպիսի զգեստները կը պատռեն :

— Կ'երելի թէ համբաւաւոր մէկն է , ըսաւ ուրիշ մը , ամեն տեսակ զործ զործեր է , և մեծ զործեր . . . : Այս տարիքին մէջ , ո՛չ , մեծ բան ըսել է — :

Եւ այս սոսկառիթ զարմացման տարիայ եղող անձը կարծես թէ հաճութեամբ կ'ընդունէր այն զովեստները կամ զովեստից երեսյթը , քանզի անոնց խօսքերը չէր լսեր :

Երիտասարդը իւր վրան զլուխը շխտկելէն եակ՝ զինետան գոնակին մօտեցաւ , որուն պահապան մը կոթըներ էր :

— Աղէ, պարո՞ն, ըստ անոր, ինձ քսան ֆրանք փսիտ տուր, և ես քիչ ժամանակէն կը հասուցանեմ քեզ. ինձմէ երբէք մի վախնար: Ատածէ որ ես այնպիսի ծնողք ունիմ, որո՞նք քու ունեցած դրամներուդ չափ միլիոններ ունին...: Աղէ, քսան ֆրանք միայն, կ'աղածեմ, որպէս զի կարենամ մասնաւոր սենեակ մը ունենալ հոս և խցազգեստ մը զնել, Վրայի զգեստներովս և կոշիկներովս սաստիկ կը նեղուիմ. ինչ զգեստ է այս, պարոն, Գավալլանթի իշխանի մը համար — :

Պահապանը իւր կոնակը դարձուց և ուսերը թողվեց. չի ծիծաղեցաւ իւկ անոր այս խօսքերուն, որո՞նք ամեն մարդու զուարձութիւն կրնային պատճառել. քանդի այս մարդը այս տեսակ և կամ միշտ ասոնց նման շատ խօսքեր լսած էր:

— Անզութ մարդ մ'ես եղեք գուն, ըստ Անտրէա, կեցիր, ես քու պաշտօնէդ ձգել կու առմ քեզի! — :

Այս խօսքին վրայ պահապանը իւր գլուխը դարձուց և այս անդամ բարձրաձայն քրքիջ մը հանեց:

Այն ատեն միւս բանտարկեալները անոր մօտեցան և բոլորտիքը շրջան մը կազմեցին:

— Կը լսե՞ս, այս դոյզն զումարով զդեստ մը և սենեակ մը պիտի հոգամ կ'ըսեմ, շարունակեց Անտրէա, որպէս զի կարենամ վայելու կերպով ընդունելութիւն տալ այն այցելուին, որուն ժամ առ ժամ կ'ըսպասեմ:

— Երաւունք ունի, իրաւունք ունի, ըսին բանտարկեալները...: Յայտնի կը տեսնուի որ հասարակ մարդ մը չէ:

— Ուրեմն քսան ֆրանքը դուք փոխ տուէք անոր, ըստ պահապանը իւր միւս յաղթ սւսին կաթը ընելով. միթէ ձեք պարտքը չէ ընկերի մը օդնել:

— Ես այս մարդոց ընկերը չեմ, ըստ երիասարդը սեղութեամբ մը. մի թշնամաներ զիս, քանդի իշխանութիւն չունիս — :

Գողերը ցած մը մունչներով իրարու երես նայեցան, և

աղահապանէն ու մանաւանդ Անտրէայի խօսքերէն զրդուռած փոթորիկ մը աղնուասկետական բանտարկեալին վրայ որոտաւ սկսաւ :

Պահապանը՝ փոթորկին աղմկալի կոհակիներ հանած տաենը զանոնք հանդարտեցընելու աղահով ըլլալով, թողոց զանոնք որ անպատեհ կոիւ փնտռողին վրայ խրոխտան, և իւր օրական երկար պահպանութեանը մէջ զքօսնելու առիթ մը ներկայացընեն իրեն:

Արգէն զոզերը Անտրէայի կը մօտենային, և ոմանք կ'ըսէին, — Մուճակախաղը, մուճակախաղը սկսինք — :

Անխնայ զործողութիւն մ'էր այս, որ չէ թէ մուճակիներով այլ մուճակներու երկաթաղամ ներբաններով կ'ըլլար այս պարոններուն տհաճելի եղող ընկերին վրայ:

Ոմանք օձանուիին խաղը կ'առաջարկէին, այս ալ ուրիշ տեսակ զքօսանաց խաղ մ'էր, որ ՚ի զործ կը զրուէր աւաղ, խիճ և խոշոր զքամներ (եթէ ունենային) զալարեալ թաշ կինակի մը մէջ լեցընելով, և անով իրենց թշնամոյն ուսերուն և զիսին վրայ հարուածներ տեղացընելով:

— Մորակիենք մեր զեղեցիկ պարոնը, ըսին ուրիշները, մեր պարկեցա պարոնը — :

Բայց Անտրէա գէպ 'ի անոնց դարձու, իւր աչքը թարթափեց, լեզուովս իւր այտը ուսեցուց, և շուրթերը այնպէս կափկափեց, որ այս նշաններով աւազակաց շատ բաններ ըսել կ'ուղէր:

Այս զաղանի նշանները Քատրուս սորվեցեր էր իրեն:

Աւազակները Անտրէային իրենցմէ ըլլալը ձանցան. իսկայն բարձրացուցած թաշկինակները իշեցուցին, և երկաթաղամ մուճակը զիսաւոր դահճին սորը անցաւ :

Այն ատեն քանի մը ձայներ լսուեցան, որոնք կ'իմացընէին թէ պարոնը իրաւոնք ունէր, թէ կրնար պարկեցա մարդ մը ըլլալ, և թէ բանտարկեալները կ'ուղէին խղճի աղատութեան օրինակը տալ:

Ասոր վրայ բաղմութիւնը ետ քաշուեցաւ . բայց պահապանը այնչափ զարմացած մնաց , որ իսկոյն Անտրէային ձեռքէն բռնեց և սկսաւ անոր վրան փնտուել՝ Առիւծուց Փոսին բնակչաց այն յանկարծական փոփոխութիւնը հմայութենէ աւելի նշանական յայտնութեան մը տալով :

Անտրէա թողուց որ պահապանը իւր վրան փնտէ , թէն անոր դէմ բողոքեց :

Յանկարծ դռնակէն ձայն մը լսուեցաւ :

— Պէնէտէթթօ — , կը զոշէր տեսուչը :

Պահապանը թողուց զան :

— Զիս կը կանչեն , ըսաւ Անտրէա :

— Խօսնարանը եկու , ըսաւ ձայնը :

— Կը տեսնէք , ինձ այցելութեան եկան : Ա՛յ , սիրելիդիմ պարոն , հիմա կը տեսնէք թէ Գավալդանթիի հետ հասարակ մարդու մը պէս վարուիլը ներելի՞ է — :

Եւ Գավալդանթի սե ստուերի մը պէս զաւթին մէջէն սահմանով , կիսաբաց գրնակէն գուրս ցատկեց իւր ընկերներն ու նոյն ինքն սրահապանը զարմանքի մէջ թողլով :

Իրօք խօսնարանէն կը կանչէին զինքը , որուն վրայ Անտրէա իսկ նոււազ զարմացման մէջ չէր զանուեր . քանզի խօսրամանկ երիտասարդը այս բանոը մտնելէն 'ի վեր զինքը փնտուել տալու համար զիրեր զրելու տեղ , ինչպէս կը ընեն ամեն հասարակ մարդիկ , կատարեալ ստոյիկեան լուութիւն մը պահէր էր :

— Յայտնապէս զօրաւոր անձ մը զիս կը սրահապանէ անշուշտ , կ'ըսէր իւրովիք . անյուսալի հարստութիւնս , այն դիւրութիւնը , որով ամեն դժուարութեանց յաղթեցի , անտկընկալ ընտանիք մը , ստացած երեւելի անունս , անձքեի նման ծոցս թափած ոսկիին , փառասիրութեանս խոստացուած խիստ մեծ խնամութիւնները , վերջապէս ամեն բան յայտնի կը ցուցընէ : Հարստութեանս վայրկենական մոռացութիւնը և

պաշտպանիս բացակայութիւնը կորսնցուցին զիս, այս, բայց
ոչ բոլորովին, և ոչ յաւիտեանս։ Զիս պաշտպանող ձեռքը
վլայրիեան մը ինձմէ հեռացաւ, բայց ինքզինքս անդունդին
մէջ իյնալու պատրաստ կարծած ատենս՝ այն ձեռքը վերս-
տին ինձ պիտի երկննայ և զիս պիտի բռնէ։ Ինչո՞ւ ուրեմն
իմ անխոչեմութեամբս ինքզինքս վտանդի մէջ ձգեմ. զուցէ
իմ պաշտպանս ալ նեղացընեմ, Զիս ազատելու համար եր-
կու միջոց ունի. մէկը ոսկիի զնով կրնայ զաղտնի փախուստս
զնել և միւսը դատաւորաց ձեռքը սեղմէլ իմ արձակումս
ընդունելու համար։ Աւրեմն խօսելէ և զործելէ առաջ սպա-
սենք, թող յայտնի տեսնեմ որ բոլորովին երեսէ ձգուած
եմ, և այն ատեն. . . .

Անտրէա իւր ընելիքը որոշեր էր, որուն յաջողութեանը
տարակոյս չունէր։ Թշուառականը յարձակելու ժամանակ
աներկիւղ էր և ինքզինքը պաշտպանելու ժամանակ անյաղ-
թելի։

Հասարակաց բանտին թշուառութեանը և ամեն տեսակ զըր-
կանաց համբերէր էր, սակայն կամաց կամաց բնականը, կամ
թէ ըսենք՝ սովորութիւնը իւր համբերութեան յաղթեր էր։

Անտրէա իւր մերկութեանը, աղաղութեանը և անօթու-
թեանը համար կը նեղուէր, և ժամանակը իրեն համար եր-
կար կը տեէր։

Այս տաղտկութեան ժամուն էր որ տեսչին ձայնը զինքը
խօսնարաանը կը կանչէր։

Անտրէայի սիրաը ուրախութենէն խայտաց։ Արդեօք ինչ
բանի համար զինքը կը կանչէին։ Քննիչ դատաւորին այցե-
լութեան համար շատ կանուխ էր, իսկ բանափառ կառավար-
չին կամ բժշկին կողմէն կանչուելու համար շատ ուշ էր.
ուրեմն իւր սպասած այցելութիւնն էր այն։

Խօսնարաանին վանդակապատին ետին, Անտրէա անյագ հե-
տաքրքրութեան աչօք ու. ուէրթուչիոյի թուխ և հանձարեղ
դէմքը տեսաւ, որ վշտալի զարմանքով մը երկաթ վանդակ-

ները, բանլիքուած գոները, և վանդակապատճերուն ետին շարժող ստուերը կը դիմէք:

— Ո՛չ, գոչեց Անտրէա սիրով շարժելով:

— Բարի լոյս, Պէնէտէթթօ, ըսաւ Պէրթուչիօ իւր խորունկ և հնչական ձայնով:

— Գուն ես, ըսաւ երիտասարդը երկիւղով իւր բոլոր տիքը դիմելով:

— Զիս չձանցա՞ր, թշուա՛ տղայ, ըսաւ Պէրթուչիօ:

— Լոէ, լոէ, ըսաւ Անտրէա, որ այն պատերուն լսողութեան սրութիւնը կը ձանցնար. այդչափ բարձր մի խօսիր:

— Անշուշտ հետս առանձին խօսիլ կ'ուզէիր, այնպէս չէ:

— Ո՛չ, այո՛, ըսաւ Անտրէա:

— Չատ աղէկ — :

Եւ Պէրթուչիօ իւր ծոցէն թուղթ մը հանելով՝ գոնակին ապակիին ետին երեցած պահապանին նշան մը ըրաւ:

— Կարդա՛, ըսաւ:

— Ի՞նչ բան է այդ, ըսաւ Անտրէա:

— Զքեզ սենեակ մը տանելու, հոն տեղաւորելու և քեզի հետ աղատ տեսնուելու հրամանը:

— Ո՛չ — , գոչեց Անտրէա ուրախութենէն ցատկելով:

Բայց շուտով ինքզինքին գալով՝ ըսաւ իւրովի.

— Դարձեալ անծանօթ պաշտպանս է, որ զիս չէ մառցեր: Գաղտնիքը կ'ուզէ իմանալ, քանզի Պէրթուչիօ հետս առանձին սենեկի մը մէջ խօսիլ կ'ուզէ. բայց իմ գաղտնիքս ես զիտեմ . . . : Իմ պաշտպանս դրկած է Պէրթուչիօն — :

Պահապանը քիչ մը տեն զլսաւորի մը հետ խորհրդակցելէն ետե՛ վանդակապատճերու գոները բացաւ, և առաջին գսահիկոնը՝ բակին վրայ նայող սենեակ մը տարաւ Անտրէան, որ ուրախութենէն ալ ինքզինքէն գուրս ելեր էր:

Ինչպէս որ բանտերուն սովորութիւնն է՝ սենեակը կիրով ձերմէկած էր, և անօր զուարթ տեսքը բանտարկեալին հաճելի երեցաւ. կրակարան մը, անկողին մը, աթոռ մը, սեղան մը սենեկին կարասիները կը կազմէին:

Պէրթուչիօ աթոռին վրայ նստաւ , և Անտրէա անկողնոյն վրայ նետուեցաւ , իսկ պահապահը զանոնք հոն թողլով հեռացաւ :

— ԱՇԽ , ըստ դործակատարը , ըսելու խօսք մը ունիս :

— Եւ դուն , հարցուց Անտրէա :

— Առաջ դուն խօսէ . . . :

— Ո՛չ , ոչ . դուն շատ լուրեր պիտի ունենաս ինձ հաղորդելու , քանզի դուն եկար զիս դանելու :

— Ըստ աղէկի . ես կ'ըսեմ . դուն քու անառակութիւններդ շարունակեցիր , դողութիւն ըրիր և մարդ սպաննեցիր :

— Աղէկ , ըստ Անտրէա , եթէ այս խօսքերը ըսելու համար զիս մասնաւոր սենեակ մը բերել տուիր . աւելի աղէկ էր որ այդ նեղութիւնը չկըրէիր . այդ ամեն ըսածներդ ես զիտեմ , ասոր հակառակ՝ ուրիշ շատ բաներ կան որ ես չեմ գիտեր : Զգիտցածներուս վրայ խօսինք , եթէ կը հաճիս :

— Ո հո՞ , ինչպէս շուտ կ'երթաս , ո՛յ . ունետէթթօ :

— Ծիսակ է , և ես Ճիշդ նպատակը ձեռք առի : Անօղուտ խօսքեր չընենք . ո՞վ զրկեց զքեղ հոս :

— Եւ ոչ մէ կը :

— Ո՞ւրից գիտես որ ես բանափ մէջ եմ :

— Ըստոնց զքեղ ճանցած եմ , որ նորաձեռնութիւն սիրող յանդուղն մէկու պէս Ըստ-Էլիուէի մէջ վայելուշ կերպիւ ձի կը հեծնէիր :

— Ըստ-Էլիուէ կ'ըսես . . . ա՛չ , ուրեմն հօրս վրայօք խօսինք քիչ մը :

— Ուրեմն ո՞վ եմ ես :

— Դուն իմ հողեոր հայրս ես , ով իմ աղնիւ պարոնս . . . Քայլ դուն չես կարծեմ այն անձը , որ հարիւր հաղարի շափ ֆրանք իմ կամացս յանձնեց , (զորոնք ես չորս կամ հինգ ամսուան մէջ կլիցի ,) Խտալացի և աղնուական հայր մը զտաւ ինձ , ընկերութեանց մէջ մոցուց զիս ու Օթէոյլ այնպիսի

Ճաշի մը հրաւիրեց՝ որ Բարիդի ամենէն երեելի մարդոց և
թաղաւորի զործակտլին հետ սեղանակից եղայ, որուն հետ
չբարեկամանալուս չարաջար կը ցաւիմ, քանզի այս միջոցիս
կրնար ինձի օգտակար ըլլալ, վերջապէս դուն չես այն
ձը, որ մէկ կամ երկու միլիոնի համար երաշխաւոր պիտի
ըլլար ինձ, երբ այն աղետալի դիսուածը պատահցաւ . . .
Աղէ, խօսէ, պատուելի Գորսիացի, խօսէ . . . :

— Ի՞նչ կ'ուզես որ ըսեմ:

— Ես ալ կ'օգնեմ քեզի. քիչ մը առաջ Շանդ-Էլիզէի
խօսքը կ'ընեիր, ովհեմ սնուցիչ արժանաւոր հայրս:

— Ի՞նչ կ'ելնէ Շանդ-Էլիզէի խօսքը ընելով:

— Շանդ-Էլիզէի մէջ խիստ հարուստ պարոն մը կը բնակի:

— Որուն տունը դուն գողնալու մասը և մարդ մեղցուցիր,
այնպէս չէ:

— Կարծեմ թէ այս:

— Մօնթէ-Քրիսթոյ կոմսը:

— Դուն տուիր անոր անունը, ինչպէս կ'ըսէ պարոն Ռաւ-
սին . . . Ըսէ, անոր զրկացը մէջ նետուիմ, և զան սրտիս
վրայ սեղմելով պոտամ. « Հայր իմ, հայր իմ », ինչպէս կ'ը-
սէ ու. Բիզսէրէդուր:

— Կատակը ձդէ, պատասխանեց Պէրթուչիօ, և այդպիսի
անուն մը բերանդ առնելու մի համարձակիր:

— Ա՛յ, ըսաւ Անտրէա Պէրթուչիօյի ծանր կերպարանքէն
քիչ մը շփոթած, և ինչո՞ւ չըսեմ:

— Վասն զի այն անունը կրող անձը Աստուծոյ սիրելի
ըլլալուն չկրնար քեզի պէս թշուառականի մը հայրն ըլլալ:

— Ո՛չ, այդ ինչ մնձ խօսքեր են . . .

— Եւ մեծ հետեւութիւններ պիտի ունենան եթէ շզդու-
շանաս:

— Սպառնալիք կ'ընես, ես չեմ վախնար . . . և պիտի ը-
սեմ . . . :

— Կը կարծես թէ քու ցեղիդ թղուկներուն հետ է զործդ,

ըսաւ Պէրթուչիօ այնպիսի հանդարտ ձայնով և անվրէոյ նայուածքով մը , որ Անտրէային մեծ ազդեցութիւն ըրաւ . կը կարծես որ գործդ թիանցի շարագործ ընկերներուդ կամ պարզապիտ ապուշներու հետ է : Պէնէտէթթօ , սոսկալի ձեռքի մը մէջ կը գտնուիս . այս ձեռքը կ'ուղէ քեզի համար բացուիլ , օգուտ քաղէ անկէ : Կատակ մի ըներ կայծակին հետ , որ վայրկեան մը հանդարտ կեցած է , բայց կրնայ վերստին որոտաւ եթէ իւր ազատ շարժմանը մէջ զայն անհանգիստ ընել ուղես :

— Հայրս . . . կ'ուղեմ դիտնաւ թէ ով է հայրս . . . , ըսաւ յամառ երիտասարդը . թող կորսուիս եթէ կարելի է , բայց պէտք է որ դիտնամ : Գայթակղութենէ չեմ վախնար ես , ընդ հակառակն բարիք , համբաւ և խրատ կրնայ տաւ ինձի , քնչպէս կ'ըսէ ոլոշան օրադրապետը : Բայց դուք ոք բարձր ընկերութեանց կը վերաբերիք , թէե միլիոններ և զինանշաններ ունենաք , բայց միշտ զայթակղութենէ կը վախնաք . . . : Ըսէ , ով է իմ հայրս :

— Ես աւ ըսելու եկայ :

— Ա՛Հ — , գուեց Պէնէտէթթօ աչերը ուրախութեամբ լցուած :

— Նոյն միջոցին դուռը բացուեցաւ , և բանտապահը իւր խօսքը Պէրթուչիյին ուղղելով .

— Ներեցէք , պարոն , ըսաւ , քննիւ դատաւորը բանտարկեալին կ'ըսպասէ :

— Հարցափորձիո վերջն է աւ , ըսաւ Անտրէա դործակատարին . . . : Բայց ինչ տարածամ միջոցի մէջ կու զան զմեզ անհանգիստ ընելու :

— Աազը վերստին կու դամ , ըսաւ Պէրթուչիօ :

— Աղեկ , ըսաւ Անտրէա : Զինակիր պարոններ , պատրաստ եմ ձեր հրամանը կատարելու . . . : Ա՛Հ , սիրելի պարոն , տառնի շափ թալեռ ձգէ հռս , որպէս զի ուղածս տան ինձի :

— Ծառ աղեկի —, ըստու Պէրթուչիօ :
Անորկա իւր ձեռքը երկնցուց, բայց Պէրթուչիօ իրը ծո-
ցէն չշանեց, և միայն ստահներուն ձայնը հանեց :

— Աղէ , ըստ Անտրէա ժպիտ մը երեցընելով , բայց Պէր-
թուչիոյի տարօրինակ անտարբերութենէն ընկածալ — Ար-
գեօք խաբուեցայ , ըստ երկար և վանդակապատ կառքի մը
մէջ մտնելով . զոր աշակէ հոռով կ'անուանեն : Տեսնենք : Ու-
րեմն վաղը պիտի տեսնուինք , յաւելուց Պէրթուչիոյին դառ-
նալով :

— Վաղը կը տեսնուինք —, պատասխանեց զործակալաւարը :



ԳԵՍԻՆՐԵ

Գլուխ կազմու որ կը յիշենք՝ արբայ Պիւղոնին
հանդուցելոյն սենեակը Նուարթիեի
հետ մինակ մեացեր էր, և նորատի
աղջկան մարմնոյն պահպանութիւնը
նողները ծերն ու քահանան էին:
Գուցէ արբային քրիստոնէական խրատները, զուցէ անոր

քաղցր մարդասիրութիւնը , կամ համոզիչ խօսքերը ծերունին միսիթարեր էին . քանդի քահանային հետ խօսելին 'ի վեր՝ Նուարթիէ առաջուան պէս փոխանակ յուսահատելու՝ ամեն բան Աստուծոյ կամացը կը յանձնէր , և այնպէս հանդարտ կ'երեկէր , որ Ալալանթինի վրայ իւր ունեցած սաստիկ սէրը յիշողներուն զարմանքը զբաւեց :

Պ . տը Ա.իլրֆօր նորատի աղջկան մեռած առաւոտէն 'ի վեր ծերունին տեսած չէր :

Տան բոլոր ծառաները նորոգուեր էին : Երեն համար ուրիշ սենեկապան մը և Նուարթիէի համար ուրիշ ծառայ մը եկեր էին :

Տիկին տը Ա.իլրֆօրի ծառայելու համար ալ երկու կին մտեր էին :

Դոնապանէն սկսելով մինչև կառավարը փոխուեր էր . այս անիծեալ տան զանազան տէրերուն ծառայելու համար նորանոր դէմքեր կը ներկայէին , և անոնց մէջ արդէն եղած բաւական պաղ յարաբերութիւնները կ'արդիլէին :

Յանցաւորաց ատեանը երկու կամ երեք օրէն պիտի բացուեր , և Ա.իլրֆօր իւր դահլիճը փակուած՝ Քատրուսի ըստապանչին վրայ եղած դատաստանական քննութիւնները ջերմաբեր դործունէութեամբ մը կը հետազօտէր :

Այս դործը , այն ամեն դործերուն պէս , որոնց մէջ Մօնթէ-Քրիսթոյ կոմաք խառնուած կ'ըլլար , Բարեզի ընկերութեանց մէջ մեծ շշուկ հաներ էր :

Վպացոյցները համոզիչ չէին , քանդի մեռնելու վրայ եղող թիապարախ մը խօսքերուն վրայ կը կայանային անոնք , այնպիսի անձի մը , որուն ամբաստանածը իւր թիապարատ հին ընկերն էր , և կրնար իւր ընկերը կամ ոխակալութեամբ և կամ վրէժինդրութեամբ ամբաստանել :

Միայն դատաւորին խիղճը հանդարտ կ'երեկէր :

Թագաւորի դործակալը վերջապէս իւր սոսկալի համոզման մէջ հաստատուեր էր թէ գէնէտէթիմո յանցաւոր էր , և իւր

ըրած այս դժնդակ յաղթութենէն անձնասիրութեան ազուարձութիւններէն մէ կը պիտի ստանար, որոնք իւր սառած սրտին թելերուն քիչ մը կենդանութիւն կու տային:

Աւստի Ա. իլլուֆօր առաջեկայ նիստերը սկսելու համար իւր անխռնջ աշխատութեամբը գատին պատրաստութիւնները տեսներ էր, և ունկնդրութեան տոմսակները ընդունելու նպատակաւ իրեն ուղղուած անթիւ առաջարկութեանց պատասխանելէն փախչելու համար՝ ստիպուեր էր առաջուանէ աւելի իւր տան մէջ մարդու չերելու:

Ասկէ զատ՝ ողջրմնլի վալանթինի մահուանէն 'ի վեր այն շափ քիչ ատեն անցեր էր, և իւր վիշտերը այնչափ նոր էին, որ մարդ չէր զարմանար հայրը իւր պարտաւորութեան, այս ինքն իւր ցաւերը մոռցընող միակ զբաղման մէջ ընկղմած տեսնելու:

Անդամ մը միայն, Ճիշդ Պէնէտէթթոյի հօրը անունը տալու համար Պէրթուչիոյի երկրորդ այցելութեան օրուան չեակեալ առոտուն, Ա. իլլուֆօր իւր հայրը տեսեր էր. քանզի դատաւարը աշխատութենէ յողնած՝ իւր տան պարտէզը իջեր էր, և տիրութեան ու խօրունի մտածութեան մէջ ընկղմած՝ թարգուինի պէս, որ եղէղեայ դաւազանովը ամենէն բարձր մեկոններուն դլուխը կը չախչախէր, Պ. տը Ա. իլլուֆօր ալ իւր դաւազանովը մոլցավարդերուն երկար և չորցած բուները կը կտրէր, որոնք նոր անցած եղանակին մէջ այն շափ փթթեալ այս ծաղիկներուն ուրուականներուն պէս պարտիզին ծառուղիներուն երկայնքը կանգուն կը կենային:

Արդէն քանի մը անդամ պարտիզին ծայրը այսինքն այն երեսէ ձգուած արտին վրայ նայող երեսելի վանդակապատին մօտեցեր ու միշտ նոյն ծառուղիէն ետ դարձեր էր՝ մի և նոյն քալուածքով և շարժումով իւր շրջադայութիւնը շարունակելավ, երբ իւր աշերը մեքենապէս տան վրայ դարձան, ուր իւր որդւոյն բարձր ձայններով խաղալը կը լսէր. քանզի դիշերոթիկ դպրոցէն դալով կիրակի և երկուշարթի օրերը իւր մօրը քով պիտի անցընէր:

Պ. տը Վիլըֆօր բաց պատուհաններուն մէ կուն մէջ Պ. Նուարթիէն տեսաւ, որ զինքը իւր թևաթոռովը մինչև այս պատուհանին առջեւը բերել տուեր էր, որպէս զի տակաւին տաք արևուն վերջին ճառագայթները վայելէ, որոնք պատըշդամբը զարդարող բաղեղներուն կիսամեռ ծաղկանց և անմիրդ որթերուն կարմրած տերեոց իրենց հրաժարական ողջոյնը կու տային :

Ծերին նայուածքը միայն կէտի մը վրայ ուղղուած կեցած էր, ուր Վիլըֆօր անկատար կերպով կը տեսնէր:

Նուարթիէի այս նայուածքը այնչափ քինալի, այնչափ անբնական և այնչափ անհամբեր էր, որ թագաւորի զործակալը իրեն ծանօթ այս գէմքին ամեն տպաւորութիւնները հասկընալու կարող ըլլալով, իւր ճամբէն դաւրս ելաւ, որպէս զի տեսնէ թէ այս ծանր նայուածքը որո՞ւ ուղղուած էր:

Եյն ատեն կիսամերկ ոստերով խիտ թմրիներու տակ տիկին տը Վիլըֆօրը նստած տեսուա, որ ձեռքը զիբրք մը մերթ ընդ մերթ ընթերցումը կ'ընդմիջէր իւր որդւոյն ժպակելու կամ անոր զնտակը իրեն վերադարձընելու համար, զոր Եւ տուար յամառութեամբ սրահէն պարտիզին մէջ կը նետէր:

Վիլըֆօր զունատեցաւ. քանզի ծերին միտքը հասկըցաւ: Նուարթիէ միշտ նոյն առարկային կը նայէր. բայց յանկարծ իւր նայուածքը կնոջ վրայէն ամուսնոյն վրայ գարձուց, և այն ատեն Վիլըֆօր այն հրավառ աչերուն յարձակման ենթակայն եղեր էր, որոնք իրենց ուշադրութեան առարկայն փոխելով, իրենց լեզուն ալ փոխեր էին՝ առանց իրենց սպառնական զգացումները կորսնցընելու:

Տիկին տը Վիլըֆօր իւր զլիսին վրայ պատրաստուած փոթորիկը չտեսնելով՝ այս միջոցիս իւր զաւկին զնտակը բըսներ էր, և նշան ընելով կը կանչէր զան որ դայ համբոյը րով մը իւր խաղալիկն առնու. բայց Ետուար երկար ատեն իւր մօրը աղաշանաց զիջանելու չհաճեցաւ, հաւանականաբար մայրական դորովը իւր տեղէն շաբժելու նեղութեան

բաւական վարձատրութիւն մը չէր համարեր . վերջապէս միտքը եղաւ , պատուհանէն արևածաղիկներուն և դժուոյ-մարդարիաներուն մէջ ցատկեց , և ճակատը քրտինքով ծածկուած իւր մօրը քովը վազեց :

Տիկին տը Ա.իլքֆօր անոր Ճակատը սրբեց , իւր շուրթերը այն խոնաւ փղոսկրին վրայ յարեց , և իւր զաւակը Ճամբեց անոր մէկ ձեռքը գնահակը տալով և միւս ձեռքը ափ մը շաքարեղէն լեցընելով :

Ա.իլքֆօր անընդդիմանալի ձզ ոզութեամբ մը պարտէդէն դէպ 'ի տունը կը յառաջանար :

Ի՞այց ո՛րչափ կը մօսենար , այնչափ նուարթիէ իւր նայուածքը կը խոնարհեցընէր , և իւր արտեանց հուրը այն աստիճան բորբոքած կ'երեւէր , որուն ազգեցութիւնը Ա.իլքֆօր մինչև իւր սրտին խորը կ'ըզդար :

Իրօք՝ նուարթիէի նայուածքին մէջ սաստիկ յանդիմանութիւն միանդամայն սոսկալի սպառնալիք մը կ'երեւէր :

Այն ատեն ծերունին իւր աշերը դէպ 'ի երկինք վերցուց , իւր որդուոյն յիշեցընել ուզելով թէ իւր ըրած երդումը մոռցած է :

— Շատ աղէկ , պարո՞ն , պատասխանեց Ա.իլքֆօր բակէն . որ մը ևս համբերէ , ևս խօսքիս վրան եմ — :

Այս խօսքերուն վրայ նուարթիէի սիրու զրեթէ հանդարտեցաւ , և իւր նայուածքը անտարբերութեամբ ուրիշ կողմագայուց :

Ա.իլքֆօր իւր վերարկուին կոճակները աշխուժիւ քակեց , որոնք գողցես զինքը կը խեղդէին , կապուտացեալ ձեռքը Ճակատը տարաւ . և իւր գահըինքը մտաւ :

Գիշերը հանդարտութեամբ անցաւ : Տան մէջ ամեն մարդը ըստ սովորութեան քնացաւ : Միայն Ա.իլքֆօր նոյնպէս ըստ սովորութեան միւսներուն պէս մի և նոյն միջոցին չքնացաւ , այլ մինչև առտուան ժամը հինգը՝ առջի իրիկուանէ քննիչ դատաւորաց վերջին հարցափորձերը վերստին աշքէ անցը-

նելու , ատեանին մէջ արուած վկայութիւնները քննելու և իւր հետեւալ օրուան դատին յայտնի պարզութիւն մը տալու աշխառեցաւ :

Հետեւալ օրը երկու շաբթի առաջին նիստը տեղի պիտի ունենար :

Այն օրուան լուսնալը Ափլքֆօրի աժդոյն և աղետալի երեցաւ , և առուածան կաղուտազդոյն լոյսը թղթին վրայ կարմիր մելանով դժուած դժերը փայլեցուց :

Դատաւորը վայրիեան մը քննացաւ ինչ ատեն իւր ճրագնալ ողեվարքին մէջն էր . անոր ճարճատիւնէն արթնցաւ . իւր մատերը արիւնով թաթիուածի պէս խոնաւ և կարմրաների էին :

‘ Նարնջաղոյն ամողի երկար շերտ մը երկնից երեսը պատեր էր , և հսրիզոնին վրայ կողմակի սե նկարուած նուրբ կազմախները երկու կը կարեր :

Ըագանակենիներու վանդակիէն անդին՝ առուելու դաշտին մէջ՝ արտոյտ մը իւր առաւոտեան պարզ երգը երգելով դէպ ’ի երկինք կ’ելնէր :

Արշալոյսին խոնաւ օդը Ափլքֆօրի զլիին վրայ իջնելով անոր միտքը զովացուց :

— Արդարութեան սուրը բռնող մարդը , ըսաւ սոսկումով մը , պէտք է որ այսօր յանցաւորները պատճէ — :

Այն ատեն իւր նայուածքը ակամայ նուարթիէ ի պատուհանին կոզմը դարձուց , ուր առջի իրիկունը ծերունին տեսեր էր :

Արագոյը դոցուած էր . սակայն իւր հօրը պատկերը պայնափ իւր աշաց առջև ներկայ էր , որ բաց եղածի պէս դոց պատուհանին դառնալով կարծեց թէ դարձեալ սպառնաղին ծերունին կը տեսնէ :

— Այս՝ մըմռաց , անհոգ եղեր — :

Եւ իւր դլուխը կուրծքին վրայ խոնարհեցուց , և դահլչին մէջ քանի մը շըջան ըրաւ , ետքը վերջապէս բոլորովին հաս

դուած՝ բաղմոցի մը վրայ նետուեցաւ, աւելի յոկնութենէն և մինչեւ ոսկրներուն ծուծը թափանցող աշխատութեան պաշտութենէն բրտացած անդամոց հանդսութիւն տալու քանի թէ քնանալու համար :

Կամաց կամաց տան մէջ ամեն մարդ արթիցաւ :

Արթօր իւր գահչչին մէջէն հետզհետէ լսեց ինչպէս կ'ըսեն տան մը կենդանութիւնը հաստատող ձայները, այսինքն՝ գռներուն բացուիլն ու զոցուիլը, սենեկապանուհին կանչելու համար տիկին տը Արթօրի զանդակին հնչիւնը, մանկան առաջին ձայները, որ այս տարիքին մէջ եղողներուն պէս առտուները ուրախ կ'արթնար :

Արթօր ալ իւր զանդակի հնչեցուց :

Իւր նոր սենեկապանը ներս մտաւ և օրադիրները ու թառ մը թէյ բերաւ :

— Ի՞նչ է բերածդ, հարցուց Արթօր :

— Թէյ :

— Ես թէյ չուզեցի . ով ըսաւ որ բերես :

— Տիկինը, պարոնը անտարակոյս այսօր այն սպանութեան դործին մէջ շատ պիսի խօսի, ըսաւ, և զովացուցիչ ըմպելի մը խմելու պէտք ունի — :

Եւ սենեկապանը շառագոյն թասը բաղմոցին քովի սեղանին վրայ դրաւ, որ միւս սեղաններուն պէս թղթերուլ ծածկուած էր :

Սենեկապանը դուրս ելաւ :

Արթօր վայրկեան մը տիսուր դէմքով թասին նայեցաւ . ետքը յանկած ջղային շարժումով մը առաւ զայն և 'ի մի ումոլ անոր պարունակութիւնը խմեց :

Գուցէ կը յուսար որ այս ըմպելին մահացու ըլլար, և այս միջոցիս կը փափաքէր մեռնիլ այն պարտքէն աղատելու համար, որ մեռնելու աւելի դժուար բան մը կը հրամայէր իրեն . ետքը ոտք ելաւ և իւր զահչչին մէջ պարտեցաւ այնպիսի ժամիտով մը, որ տեսնողին սոսկում պիտի պատճառէր :

Թէյը անվասս էր և Պ. տը Ակլըֆօր բան մը չպայց՝
Նախաձաշի ժամանակ Պ. տը Ակլըֆօր սեղանին վրայ
շերեցաւ :

Սենեկապանը վերստին ներս մտաւ :

— Տիկինը կ'իմացընէ ձեզ, ըստու, որ ժամը տասն ու մէկ
դարկաւ և առեանը կէս օրին պիտի բացուի :

— Գիտեմ, ըստու Ակլըֆօր, ի՞նչ ըսել կ'ուզէ :

— Տիկինը հաղուած պատրաստ է, և կը հարցընէ թէ
պարոնին հետ պիտի կրնայ ընկերանալ :

— Ո՛ւր երթալու համար :

— Արդարութեան պալատը :

— Ի՞նչ ընելու :

— Տիկինը կ'ըսէ թէ շատ կը փափաքի այն նիստին ներ-
կայ գտնուելու :

— Ո՛չ, ըստու Ակլըֆօր դրեթէ սոսկալի ձայնով մը, ներ-
կայ գտնուիլ կ'ուզէ — :

Ծառան քայլ մը ետ քաշուելով ըստու .

— Եթէ պարսնը առանձին երթալ կ'ուզէ, երթամ տիկ-
նոջ իմացընեմ — :

Ակլըֆօր վայրիեան մը լուռ կեցաւ, երենոսի գոյն մօրու-
քով շրջապատեալ տժդոյն այտը իւր ըղունկներովը փորե-
լու չափ կը քերեր :

— Ըսէ տիկնոջ, պատասխանեց վերջապէս, որ իրեն հետ
խօսիլ կ'ուզեմ, և կ'աղաչեմ որ իւր սենեակը սպասէ ինձ :

— Ծատ աղէկ, պարոն :

— Ետքը եկու զիս ածիլէ և հազուեցուր :

— Անմիջապէս — :

Եւ ստուդիւ սենեկապանին երթալն ու դառնուլը մէկ ե-
ղաւ, Ակլըֆօրը ածիլց և բոլորովին սև զզեստներ հագ-
ցուց անոր, որմէ ետև ըստու :

— Տիկինը իւր սենեակը ձեզ կ'ըսպասէ :

— Ես աւ անոր կ'երթամ — , ըստու Ակլըֆօր :

Եւ թեկին տակը թղթոց ծրաբներ առ ած և դլխարկը ձեռքը
բռնած՝ դէպ 'ի իւր կնոջ սենե ակը ուղղեցաւ :

Դրան առջեր վայրկեան մը կեցաւ, և իւր կապուտագոյն
Ճակատէն հոսած քրտինքը թաշկինակովը սրբելէն ետեւ՝ դուռը
չուեց :

Տիկին տը Վիլքֆօր անյենարան բազմոցի մը վրայ նստած
էր, և անհամբերութեամբ օրաղիբները և նորատիալ տետ-
րերը աչքէ կ'անցընէր, որոնց ընթերցումը վերջացընելէն
առաջ՝ փոքր էտուար զանոնք պատռտելու զուարձութիւն մը
կ'ըզդար :

Դուրս ելնելու համար կատարեալ հագուած էր. դլխար-
կը թեաթոռին վրայ պատրաստ կ'ըսպասէր, և ձեռնոցները
ձեռքը հաղած էր :

— Վերջապէս եկաք, պարոն, ըսաւ կինը իւր բնական
և հանգարտ ձայնովը. ո'րչափ դունատեր էք, պարոն. ու-
րեմն բոլոր գիշերը աշխատեցաք. ինչո՞ւ մը հետը ձաշելու
չեկաք. ըսէք, զիս ձեր հետը պիտի տանիք թէ էտուարին
հետ առանձին պիտի երթամ — :

Տիկին տը Վիլքֆօր, ինչպէս որ կը տեսնուի, պատասխան
մը ընդունելու համար իրարու ետեւ զանազան շատ հարցումներ
ըրաւ. բայց Պ. առ Վիլքֆօր առանց այն հարցումներէն մէ-
կուն իսկ պատասխանելու՝ արձանի պէս պաղ և լուռ կեցաւ :

— Էտուար, ըսաւ Վիլքֆօր իւր որդւոյն հրամայական
նայուածքով մը, զնա՛ սրահը խաղա, սրբելիս, մօրդ հետ
քիւ մը պիտի խօսիմ — :

Տիկին տը Վիլքֆօր իւր ամուսնոյն պաղ դէմքը, խօսիստ
ձայնը և տարօրինակ պատրաստութիւնները տեսնելով սար-
սաց :

Էտուար դլուխը վերցընելով իւր մօրը երեսը նայեցաւ.
բայց տեսնելով որ մայրը Պ. առ Վիլքֆօրի հրամանը չէր
հաստատեր, վերստին իւր կապարեայ զինուորներուն դլուխը
կտրելու զբաղեցաւ :

— Էտուար, զուեց ո. տը Վ.իլքֆօր այնպիսի խստութեամբ մը որ տղան օթոցին վրայ ցատկեց, լսեցիր, դնա՛ — :

Էտուար, որուն հետ շատ քիչ անդամ այսպէս կը վարուէին, սոք ելաւ և զոյնը նետեց :

Դժուար է ըսել թէ բարկութենէն գեղնեցաւ եթէ երկիւղէն :

Հայրը անոր մօտեցաւ, թեէն բռնեց և ձակատը համբուրեց :

— Գնա, զաւակս, ըսաւ անոր, զնա — :

Էտուար ժպտեցաւ :

ո. տը Վ.իլքֆօր դրան մօտեցաւ և անոր դուրս ելնելէն ետե դրան պարզունակը դրաւ :

— Ո՛վ Տէր Աստուած իմ, ըսաւ ծաղկահաս կինը իւր էր՝ կանը սրտին խորը թափանցող նայուածքով մը անոր երեսը նայելով ու ժպիս մը կեղծելով, զոր Վ.իլքֆօրի անողոք դէմքը իւր շըթանցը վրայ դադրեցուց, ինչ կայ արդեօք :

— Տիկին, ուր պահած էք՝ այն թոյնը զոր տվորաբար կը զործածէք —, հարցուց դասաւորը յայանի և առանց դարձուածւոր խօսքերու, ու իւր կնոջ և դրան մէջ տեղը կենալով :

Տիկին տը Վ.իլքֆօր զդաց ինչ որ արտօյտը կ'ըզդայ, երբ կը տեսնէ որ ցին թոշունը զինքը մահաբեր նեղ շըխանի մէջ կը սահմանէ :

Տիկին տը Վ.իլքֆօր այնչափ զունատեցաւ որ զոյնը կապուտի փոխուեցաւ և կերկերեալ ու հեղձուկ ձայնով մը, որ ոչ հառաջանքի կը նմանէր և ոչ ձայնի, ըսաւ .

— Պարոն, չեմ հասկընար թէ ինչ կ'ըսէք — :

Եւ իւր սոսկումին սաստկութենէն սոք ելնելով՝ ինքինքը վերստին բազմոցին վրայ նետեց :

— Կը հարցընեմ, ըսաւ Վ.իլքֆօր կատարեալ հանդաբառ ձայնով մը, թէ ուր կը պահէք այն թոյնը, որով ո. տը Աէն-Մէրան աներս, զոքանչս, Պարուան և Վալանթին աղջկս սողաննեցիք :

— Ա՛չ, պարո՞ն, դոչեց տիկին տը Ա. իլքֆօր ձեռքը միացընելով, բնէ կ'ըսէք :

— Ձեմ սպասեր որ հարցընէք ինծի, այլ պատասխան տաք :

— Ամուսնո՞յս պիտի պատասխանեմ թէ գատաւորիս, կակաղեց տիկին տը Ա. իլքֆօր :

— Ձեր գատաւորին, տիկին, ձեր դատաւորին պիտի պատասխանէք — :

Կոոջ դունատութիւնը, նայուածքին անձկութիւնը և բոլոր մարմնոյն դողդոջիւնը տեսնելը սոսկալի բան էք :

— Ա՛չ, պարօ՞ն, մրմռաց, ո՛չ — :

— Ձէք պատասխանեք, տիկին — , դոչեց անողոք հարցաքննողը :

Եսքը իւր բարկութենէն աւելի սոսկալի ժայիտով մը յաւելցուց .

— Բայց չէք ալ ուրանար — :

Տիկինը շարժում մը ըրաւ :

— Եւ չէք կրնար ուրանալ, յաւելցուց Ա. իլքֆօր ձեռքը դէո՛ի անոր երկնցընելով յանուն արդարութեան զան բըսնելու համար . այս զանազան ոճիրները անամօթ յաջողակութեամբ մը՝ ի դործ դրիք դուք, բայց միայն ձեր սերեն կուրացեալ մարդերը կրնայիք խարել : Տիկին տը Սէն-Մէրանի մահուանէն ետե հասկըցայ որ տանս մէջ թունաւորող մը կայ, ա' Ավրինեին ալ իմացուց ինծի . Պարուայի մեռնելէն ետե մէկուն վրայ կասկածեցայ, մեղայ Տետոն, հրեշտակի մը վրայ, ես որ միշտ անմնղին վրայ իսկ կը կասկածիմ . սակայն Վալսնթինի մահուանէն ետե՝ ալ ինծի համար տարակուսելու տեղի չմնաց, տիկին, և ոչ միայն ինծի այլ ուրիշներուն համար ալ . ուստի ձեր ոճրադործութիւնը երկու անձերէ Ճանչցուելով և շատերէ կասկածուելով՝ հիմա բոլոր աշխարհ պիտի հրատարակուի . և ինչպէս որ քիչ մը առաջ կ'ըսէի, տիկին, ձեզի հետ խօսողը ձեր ամուսինը չէ, այլ ձեր դատաւորը — :

Ծաղկահաս կինը իւր դեմքը երկու ձեռացը մէջ պահեց :
— Ո՛չ, պարոն, կակազեց, կ'աղալաշման հաւանականուն
թեանց մի հաւատաք :

— Այդչափ վատասիրտ էք դուք, դոչեց Ակլըֆօր արհա-
մարհական ձայնով մը . և ստուգիւ միտ դիտած եմ որ թու-
նաւորողները վատասիրտ կ'ըլլան . բայց դուք որ երկու ծեր
և նորատի աղջիկ մը սպաննելով անոնց մնոնելը տեսնելու
քաջութիւնն ունեցաք, կրնաք վատասիրտ ըլլալ :

— Պարոն, պարոն :

— Կրնաք վատասիրտ ըլլալ, շարունակեց Ակլըֆօր իւր
ձայնը աստիճանաբար աւելի բարձրացընելով, դուք որ շորս
ողեվարաց վայրկեանները մի առ մի համբեցիք, դուք որ ձեր
դժոխային հնարքները մեքենայեցիք, և յաջողութեամբ և
զարմանալի ճշդութեամբ թունալի ըմպելիները խցուցիք .
մոռցաք արդեռք մտածելու թէ ձեր մեղքը յայտնուած ա-
տեն ինչ պիտի ըլլաք : Ո՛չ, անկարելի է, անշուշտ աւելի
քաղցր, աւելի ազդու և աւելի արագամահ թոյն մը պահած
էք ձեզի համար, որպէս զի ձեզ տրուելու պատիճէն աղա-
տիք . . . : Կը յուսամ որ այս հոգը տարած էք — :

Տիկին տը Ակլըֆօր ձեռքը երկնցուց և ծնկան վրայ ինկաւ :

— Գիտեմ . . . դիտեմ, ըստ, ձեր յանցանքը կը խոս-
տովանիք . սակայն երբ ալ չէք կրնար ուրանալ ձեր ըրածը,
վերջին վայրկենին դատաւորներուն եղած խոստովանութիւնը
ձեր ընդունելու պատիճը չկրնար թեթեցընել :

— Պատիճ կ'ըսէք, պարոն, դոչեց տիկին տը Ակլըֆօր,
երկու անգամ է որ այս բառը կ'արտասանէք :

— Անտարակոյս . և դուք չորս անգամ յանցաւոր ըլլալ-
նուդ համար կարծեցիք թէ պատիճէ աղատ պիտի ըլլաք,
այս պատիճը սահմանողին կինը ըլլալնուդ համար կարծե-
ցիք թէ պիտի չպատճուիք : Ոչ, տիկին, ոչ, ո՛վ և է թու-
նաւորողին պատիճը կառափինառն է, և թէ սակայն, ինչպէս
որ քիչ մը առաջ ըսի, թունաւորողը իւր ամենէն ապահով

թոյնէն իրեն համար քանի մը կաթիւ պահելու հոգ տարած չէ — :

Տիկին տը Վիլլֆօր անբնական ձայն մը հանեց, և իւր աշոելի ու անյաղթելի սոսկումը իւր դիմաց զծերը այլայլեց :

— Ո՛չ, կառափնառէն մի վախնաք, տիկին, ըսաւ դատաւորը, զձեղ անպատուել չեմ ուղեր. քանզի ինքզինքս անպատուել է. ոչ, ընդ հակառակն՝ եթէ ըսածներս աղեկ լսեցիք, հասկըցաք ալ որ կրնաք կառափնառին վրայ չմռնիլ :

— Ոչ, չհասկըցայ, ի՞նչ ըսել կ'ուղէք, կակազեց ողորմի կինը բոլորովին շփոթեալ :

— Ըսել կ'ուղեմ թէ մայրաքաղաքիս առաջին դատաւորին կինը իւր ամօթալից զործովը ընտանեացը անարատ մնացած անունը պիտի չպղծէ, և մէկ հարուածով իւր ամուսոյն ու որդւոյն պատիւը խայտառակել պիտի չուղէ :

— Ո՛չ, ոչ, ոչ :

— Այդ կերպով, տիկին, բարիք մը ըրած պիտի ըլլաք մեղ, և ես շնորհակալ կ'ըլլամ ձեղմէ :

— Շնորհակալ կ'ըլլաք ինձմէ, և ի՞նչ բանի համար :

— Չեր ըսած խօսքին համար :

— Ի՞նչ ըսի ես, իմ խելքս զլուխս չէ, ըսածս ալ չեմ. դիտեր, ով Աստուած իմ — :

Եւ մազերը թափթած և շուրթերը փրփրած ոտք ելաւ :

— Չեր սենեակը մտած յամանակս՝ ձեր թոյնը ուր պաշնիդ հարցուցածիս պատասխանը կու տաք ինձի, տիկին — :

Տիկին տը Վիլլֆօր իւր բազուկները դէպ 'ի երկինք վերցուց և ձեռները ջղաձգութեամբ իրարու ոլլեց :

— Ոչ, ոչ, զուեց, անշուշտ պիտի չուղէք որ զործերը այն աստիճանին հասնին :

— Կառափնառին վրայ կորսուելնիդ միայն չեմ ուղեր, տիկին, կը հասկընաք, պատասխանեց Վիլլֆօր :

— Ո՛չ, պարոն, շնորհէք ըրէք :

— Բայց կ'ուղեմ որ արդարութիւն ըլլայ: Ես պատժելու

Համար կ'ապրիմ, տիկին, յաւելցուց դատաւորը բոցացայտ նայուածքով մը. եթէ ձեր տեղը ուրիշ կին մը ըլլար և եթէ թագուհի անդամ ըլլար ան, դահիճը կը զրկէի. բայց ես ձեր վրայ կը դթամ, և միայն կ'ըսեմ. Տիկին, ձեր ամենէն քաղցր, ամենէն ապահով և ամենէն արագամահ թոյնէն քանի մը կաթիլ պահեցիք ձեզի համար:

— Ո՛չ, ներեցէք ինծի, պարոն. թողուցէք որ ապրիմ:

— Ո՛չ, որշափ վատասիրա էք եղեր:

— Մասածեցէք որ ձեր կինն եմ:

— Թունաւորիւ կին մ'էք դուք:

— Յանուն երկնից . . . :

— Ո՛չ:

— 2եր ինծի ունեցած սիրոյն համար . . . :

— Ո՛չ, ո՛չ:

— Մեր զաւկին սիրոյն համար. ո՛չ, մեր զաւկին սիրոյն համար թողուցէք որ ապրիմ:

— Ո՛չ, ո՛չ, ո՛չ կ'ըսեմ. եթէ օր մը միայն զձեզ կենդանի թողում, միւսներուն պէս դուցէ մեր զաւակն ալ սպաննէք:

— Ես իմ զաւակս սպաննեմ, դուեց վայրենի մայրը դէպ 'ի Ակիլֆօր ցատկելով. Ես իմ Էտուարս սպաննեմ . . . ա՛չ, ա՛չ — :

Եւ իւր խօսքը դիւային, յիմարական և սոսկալի ծիծ աղով մը վերջացուց:

Տիկին տը Ակիլֆօր իւր ամուսնոյն ոտքերուն ինկեր էր: Ակիլֆօր անոր մօտենալով ըսաւ.

— Տիկին, եթէ 'ի դարձիս արդարութիւնը կատարուած չտեսնեմ, ես իմ բերանովս պիտի մատնեմ ու իմ ձեռօքս պիտի բանտարկեմ զձեզ — :

Տիկին տը Ակիլֆօր ողեսպառ և ուժաթափ եղած մտիկ կ'ընէր անոր. միայն իւր աչերը կենդանի մեացեր էին, որոնք ահուելի հուր մը կը ցայտէին անոր վրայ:

— Լսեցիք, ըսաւ Ակիլֆօր. ես ատեանը պիտի երթամ:

մարդասպանի մը գեմ մահուան վՃիռը տալու Եթէ
'ի գարձիս զձեղ կենդանի զտնեմ, այս իրիկուն բանոը
պիտի պառկիք — :

Տիկին տը Վ.իլրֆօր հառաջանք մը հանեց, իւր ջեղերը
թուլցան և սիրտը ձնչուած՝ օթոցին վրայ կորացած մնաց:

Թագաւորի դործակալը դողցես զթութեան շարժում մը
զդաց, նուաստ խստութեամբ անոր նայեցաւ, և թեթե խո-
նարհութիւն մը ընելալ.

— Մնաք բարեաւ, տիկին, ըսաւ կամաց մը, մնաք բա-
րեաւ — :

Այս ողջոյնը տիկին տը Վ.իլրֆօրի սրտին վրայ դաշոյնի
հարուածի պէս իջաւ, և նուաղեցաւ:

Թագաւորի դործակալը դուրս ելաւ և դուռը բանլիքեց:



ԳԼՈՒԽ Ճ.

ՅԵՆՅԵՆԻՈՐԵՅ ՌԵՆԵՅ

Պենէտէրքունի դործը, ինչպէս որ գի-
ւանատան և ընկերութեանց մէջ
կ'ըսուէր, մնձ ազդեցութիւն պատ-
ճառեր էր ամենուն:

Շարիդի Սրճանոցը, Կանի ծառուղին և Պուլոնի անտառը

յաճախող կեղծ Գավալլանթին իւր Բարիզի մէջ մնացած միջոցին և իւր պերճութեան երկու կամ երեք ամփոներուն մէջ բաղմաթիւ ծանօթներ ստացեր էր :

Օրագիրները ամբաստանեալին թէ Բարիզի և թէ թիա պարտութեան մէջ անցուցած կեանքը պատմը էին . և Անտրէա Գավալլանթի իշխանը անձամբ Ճանչցողները աւելի մեծ հետաքրքրութիւն մը կ'ըզզային անոր հետեւութիւնը տեսնելու :

Աւստի ամենէն աւելի անոր ծանօթները մեծ փափաք մը ունէին ամբաստանեալներուն նստարանին վրայ երթալ տեսնել իւր շղթայակից ընկերը սպաննող Պ. Պէնէտէթթօն :

Ծատերը այնպէս կը կարծէին թէ Պէնէտէթթօն եթէ ոչ զոհ եղած՝ դռնէ սխալմամբ ամբաստանուած է :

Պ. Գավալլանթի հայրը Բարիզ տեսնելով՝ կը յուսային որ իւր ազնուազարմ պայազատին պաշտպանութիւնը ընելու համար վերադառնայ դայ :

Ծատերն ալ, որոնք երիտասարդը տեսեր էին, և անոր սիրելի վարմունքը, գեղեցիկ երեելու փափաքը և վատնած ստակները կը յիշէին, անոր ամբաստանութիւնը թշնամիի մը կողմանէ դաւաճանութիւն մը կը համարէին, ինչպէս որ այս աշխատրհիս մէջ շատ անդամ կը պատահի . քանզի անբաւ հարստութիւնները դարմանալի կերպի չարութիւն կամ բարիք դործելու միջոցները կ'աւելցընեն ու անլուր զօրութիւն մը կու տան :

Աւստի ամեն մարդ յանցաւորաց ատեանը կը դիմէր՝ ոմանք բայցուելու տեսարանին վրայ զուարճանալու և ուրիշները անոր վրայ քննադատութիւն ընելու համար :

Առտուան ժամը եօթէն ատեանին դուռը վանդակտպատներուն մէջ իրարու ետե կանգնած կ'ըսպասէին, և ատեանին բացուելէն ժամ մը առաջ՝ սրահը արդէն առանձնաշնորհներով լցուած էր :

Ատեանը բացուելէն առաջ, շատ անդամ ալ ետքը, մեծ

դատեր տեսնուած օրեր՝ ունինդրութեան սրահը այնպիսի սրահի մը կը նմանի, ուր զիրար Ճանցողները եթե խիստ մօտ են՝ իրարու կը մօտենան, և եթե բազմաթիւ անձերէ, փաստաբաններէ ու զինակիրներէ բաժնուած են, իրարու նշաններ կ'ընեն:

Այն օրը աշնան այն գեղեցիկ օրերէն մէկն էր, որ շատ անդամ հետի և կարճ ամառի մը պակասութիւնը կը լեցընէ. առտուան Պ. տը Վիլքֆօրի տեսած ամպերը զաղցես հմայութեամբ ցրուեր էին, և սեպտեմբերի վերջին և ամենէն քաղցր օրերէն մէկը իւր բոլոր պայծառութեամբը կը փայլէր:

Պոշան՝ մամուլի թաղաւորներէն մէկը և հետեաբար ամեն կողմ իւր դահը ունենալով իւր միականի ակնոցովը յաջ և յահեակ կը դիտէր:

Պոշան Շաթօ-Ռենոն և Տըպրէն տեսաւ, որոնք ոստիկանութեան դործակալի մը շնորհօք աղէկ տեղեր բռներ էին, և համոզեր էին զան որ փոխանակ առջենին կանգնելու, եւ տենին կանդնի:

Բարի դործակալը անշուշտ դուշակելով որ իւր առջենի անձը պաշտօնէին դիւանադպիրը և միլիոնատէր մ'է, իւր երկու աղնիւ դրացիներուն հետ ակնածանօք վարուեցաւ և թուզուց իսկ որ Պոշանին քոմի երթան՝ խոստանալով անոնց որ տեղերնին պիտի պահէ:

— Հիմա բարեկամնիս պիտի տեսնենք, ըստ Պոշան:

— Ե՛ս, այո՛, պատասխանեց Տըպրէ. մեր արժանաւոր իշխանը չէք ըսեր: Աստանան տանի այն Խոտալացի իշխանները:

— Այնպիսի մարդ մը, որուն ազդաբանը Տանթէն էր և անոր ընտանեաց ազնուականութիւնը այս բանաստեղծին երիւնային կառավերաբեն անուն քերթուածէն առաջ կ'ըսկի:

— Այո՛, կախաղանի ազնուականութիւնը, ըստ Շաթօ-Ռենո պաղ-արիւնով մը:

— Պիտի դատապարտուի, այնպէս չէ՛, հարցուց Տըպրէ Պոշանին:

— Բարեկամ, պատասխանեց օրադրապետը, կարծեմ այս բանս ձեզի հարցընել պէտք է . դահիճին կերպարանքը դուք մղղէ աղէկ կը ճանչնաք . ձեր պաշտօնէին վերջին երեկոյալին նախագահը տեսաք :

— Այո՛ :

— Ի՞նչ ըստ ձեզի :

— Եյնպիսի խօսք մը ըստ որ պիտի դարմացընէ զձեզ :

— Ուրեմն շուտ ըրէք ըսէք, բարեկամ. բաւական ժամանակ կայ որ այս տեսակ խօսքեր լսած չեմ :

— Մտիկ ըրէք ուրեմն . ոկնէտէթթօն, ըստ, որ խորամոռւթեան փիւնիկ մը և խորամանկութեան հսկայ մը համարուած է, խիստ նուաստ և խիստ անմիտ քսակահաշտ մ'է, և անարժան այն փորձերուն, զորոնք իւր մահուանէն ետե զանկային զործարանացը վրայ պիտի ընեն :

— Այսու ամենայնիւ, ըստ Պոշան, իշխանի մը դերը աղէկ խաղաց :

— Ձեզի համար, Պոշան, որ այն իեղձ իշխանները կ'ատէք, և կ'ուրախանաք երբ անոնց վրայ անտեղութիւններ տեսնէք, բայց ոչ ինձի համար, որ բնազդմամբ աղնուականը կը ճանչնամ և իբրև ազգատոհմական նշաններուն աղէկ տեղեկութիւն ունեցեղ մը՝ ո՛ր և է աղնուապետական ընտանիք մը կ'որոշեմ :

— Ուրեմն անոր իշխան ըլլալուն ամենին չհաւատացիք :

— Իշխանի ձեւրուն, այո՛ . . . , բայց իշխան ըլլալուն, ոչ :

— Աղէկ, ըստ Տըսդէ . բայց ստոյդ կ'ըսեմ որ ամեն մարդ կրնար իշխան կարծել զան . . . : Պաշտօնէից տունը տեսայ զան :

— Ո՛չ, այո՛, ըստ Շաթօ-Ռընօ, անոր համար որ պաշտօնները աղէկ կը ճանչնան իշխանները :

— Ըսածնիդ ստոյդ է, Շաթօ-Ռընօ, պատասխանեց Պոշան բարձրաձայն ծիծաղելով . խօսքերնիդ կարձ և դուար ճալի է . ձեղմէ հրաման կը խնդրեմ որ այդ խօսքը ես ալբանեցնեմ :

— Բանեցուցէք, սիրելիդ իմ Պոշան, ըսաւ Շաթօ-Ռընօ :

— Բայց, ըսաւ Տըպրէ Պոշանին, եթէ ես նախագահին հետ խօսեցայ, անչուշո դուք ալ թագաւորի զբժակալին հետ խօսեցած էք :

— Անկարելի էր զան տեսնելը . ութ օրէ կ'վեր ո. տը Ալիլֆօր իւր տան մէջ պահուած էք, և իրաւունք ունէր . քանզի հետղչետէ պատահած տնային տարօրինակ վիշտերը և իւր աղջկան ոչ նոււազ տարօրինակ մահը . . .

— Տարօրինակ մահ ըսիք, ինչ կ'ըսէք, Պոշան :

— Ո՛չ, այո՛, չզիանալ ձեւցուցէք, ինչու որ այս ամենը դատաւորաց աղնուականութեան մէջ կը պատահի, ըսաւ Պոշան միականի ակնոցը իւր աչքին յարելով և ստիպելով զայն որ առանց բռնելու հաստատ կենայ հոն :

— Սիրելիդ իմ պարոն, ըսաւ Շաթօ-Ռընօ, ներեցէք ինձի որ ըսեմ թէ միականի ակնոցը տեղաւորելու համար Տըպրէին չափ յաջողակութիւն չունիք : Տըպրէ, ո. Պոշանին դաս մը տուէք :

— Հոն նայեցէք, ըսաւ Պոշան, չսիալեր եմ երբէք :

— Ի՞նչ կայ :

— Ան է :

— Ո՞վ :

— Կ'ըսէին թէ Բարիղէն մեկնեցաւ :

— Օրիորդ Էօժէնին, հարցուց Շաթօ-Ռընօ, արդեօք վերադարձեր է :

— Ու, անոր մայրը :

— Տիկին Տանկլամը :

— Ի՞նչ կ'ըսէք, ըսաւ Շաթօ-Ռընօ, անկարելի է . իւր աղջկան փախչելէն տասն օր երեք ու իւր ամուսնոյն սնանկութենէն երեք օր ետքը հույս զայ — :

Տըպրէ թեթե կերպով կարմրեցաւ և իւր աչքը Պոշանին նայած կողմը ուղղեց :

— Քողարկեալ անծանօթ կին մ'է, ըսաւ, դուցէ օտա-

բական իշխանուհի մը կամ Գավաղանթի իշխանին մայրն ըւլայ . բայց կարծեմ թէ խիստ կարեռը խօսքեր ընելու վրայ էլք , զոշան :

— Ե՞ս :

— Այս . Վալանթինի տարօրինակ մաշուան խօսքը կ'ընէիք :

— Ա՛չ , այս , ստոյդ է . բայց ինչո՞ւ արդեօք տիկին տը Ակլըֆօր չէ եկեր :

— Խեղձ կին , ըսաւ Տըպրէ , անշուշու հիւանդանոցաց համար թուրինջ խոտին ջուրը հանելու և իրեն ու իւր բարեկամուհիներուն համար գեղեցկացուցիչ դեղեր շինելու զբաղած է : Գիտէք որ այս զբոսանաց համար տարին երկու կամ երեք հազար թալեռ ծախք կ'ընէ , ինչպէս որ կ'ըստուդեն : Յիշաւի ինչո՞ւ տիկին տը Ակլըֆօր հոս չըլլար , մեծ հաճութիւն մը պիտի ունենայի զան տեսնելու . ես այն կինը շատ կը սիրեմ :

— Ես ալ , ըսաւ Շաթօ-Ռընօ , կ'ատեմ զան :

— Ի՞նչ պատճառաւ :

— Զեմ դիտեր . ինչ պատճառաւ կը սիրէ կամ կ'ատեմարդ . հակակրութեամբ կ'ատեմ զան :

— Եւ կամ բնազդմամբ :

— Գուցէ . . . : Բայց ձեր խօսքին դառնանք , զոշան :

— Հետաքրքիր չէք դիտնալու , պարոններ , կրկնեց զոշան , թէ Ակլըֆօրի տան մէջ այսպէս շուտ մեռնելուն պատճառը ինչ է :

— Ստուդիւ , ըսաւ Տըպրէ , երեք ամսէ 'ի վեր այն տան վրայ պատած սուզը իմ ալ զարմանքս դրաւած է . անցեալ օր Վալանթինի խօսքը բացուելով Տիկինն ալ նոյնը ըսաւ ինձի :

— Ա՞վ է այդ տիկինը , հարցուց Շաթօ-Ռընօ :

— Ա՞վ պիտի ըլլայ , պաշտօնէին կինը :

— Ա՛չ , ներեցէք , ըսաւ Շաթօ-Ռընօ , ես պաշտօնէից տունը չեմ երթար որ դիտնամ . այդ հողը իշխաններուն կը թողում :

— Մինչեւ հիմա հանդարա էիք, ոեպուհ, բայց շուտով՝
շանթեր կ'արձակէք . զթացէք մեր վրայ . եթէ ոչ՝ Դիսսի մը
պէս հիմա պիտի այրէք զմեզ :

— Աւրեմն ես ալ այսուհետեւ բան մը չեմ ըսեր, ըստ
Ծաթօ-Ռիքո, և ուստասխան մի սպասէք ինձմեւ :

— Խօսքերնիդ վերջացուցէք, Պոշան . ես կ'ըսէի թէ Տի-
կինը անցեալ օր այն եղելութեանց վրայ տեղեկութիւններ
կը հարցընէք . տուէք ինծի այն տեղեկութիւնները որ ես
ալ անոր հաղորդեմ :

— Աւրեմն մտիկ ըրէք, պարոններ, Ակլթֆօրի տան մէջ
այսպէս շուտ մեռնելու համար պէտք է որ մարդասպան մը
դանուի հոն — :

Երկու երիտասարդները սարսոս ային . քանդի արդէն քանի
մը անդամ իրենք ալ նոյն բանին վրայ մասձեր էին :

— Եւ ով է այդ մարդասպանը, հարցուցին միատեղ :

— Կտուար մանուկը — :

Երկու ունկնդիրներուն ծիծաղը խօսողին ամենեին շփո-
թութիւն չպատճառեց, այլ իւր խօսքը շարունակեց .

— Այս, պարոններ, այն նորանշան կտուար տղան է որ
մարդասպանութիւն կ'ընէ :

— Կտուակ մ'է ըսածնիդ :

— Ամենեին . Պ. տը Ակլթֆօրի տունէն ելնող ծառայ
մը բռնեցի երէկ . աղէկ մտիկ ըրէք այս պատմութեան :

— Այս, մտիկ կ'ընենք :

— Եւ վաղը պիտի ճամբեմ զան, վասն զի Պ. տը Ակ-
լթֆօրի տունը վախուն անօթի կեցած ըլլալուն խիստ շատ
կերակուր կ'ուտէ : Ա'երեկ թէ այն սիրուն զաւակը դեղի
սրուակ մը ձեռք ձղեր է, զոր իրեն տհաճելի եղողներուն
դէմ կը զործածէ : Ամենէն առաջ իւր Սէն-Մէրան հաւը և
հանին իրեն անհաճոյ երեցեր են, ու իւր հեղուկէն երեք
կաթիւ անոնց խմբուցեր է . ետքը նուարթիէ հաւին ծեր
ծառան իւր հակակըութիւնը դրաւեր է, քանդի մերթ ընդ

մերթ զինքը կը յանդիմանէ եղեր . խորապիտ սիրուն զաւակը իւր հեղուկէն երեք կաթիլ ալ անոր խցուցեր է . նոյնը ըրեր է ողորմիլ Վալանթինին ալ , որ թէե զինքը չէր յանդիմաներ , բայց հսուար իրմէ կը նախանձի եղեր և իւր հեղուկէն երեք կաթիլ ալ անոր խցուցեր ու միւսներուն պէս անոր կեանքն ալ վերցուցեր է :

— Բայց այդ ի՞նչ առասպել մ'է որ մեզ կը սկատմէք , ըստ Ըաթօ-Ռընօ :

— Այո , ըստ Պոշան , միւս աշխարհէն եկած առասպել մը , այնպէս չէ :

— Տարօրինակ բան է , ըստ Տըպրէ :

— Ա՛չ , եթէ չէք հաւատար , կրկնեց Պոշան , վաղը ճամբելու ծառայիս հարցուցեք . տան մէջ եղած տարածայնութիւնը այս էր :

— Բայց այն հեղուկը ի՞նչ տեսակ հեղուկ է և ո՞ւր է :

— Տղան կը պահէ եղեր :

— Ո՞վ տուեր է իրեն :

— Իւր տիկին մօրը զործանոցէն առեր է :

— Ուրեմն մայրը իւր զործանոցին մէջ թոյներ ունի :

— Գիտե՞մ ես . թագաւորի զործակալի հարցումներ ընել սկսաբ ինձ . ես լսածս կը կրկնեմ և ոչ ուրիշ բան : կը թամամ ինծի ըսողը ցուցընել ձեզ , բայց ուրիշ բան չեմ կը թամար ընել : Խեղձ ծառան իւր սարսափէն կերակուր չուտեք եղեր :

— Անհաւատալի բան է :

— Ոչ , բարեկամ , ամեննեին անհաւատալի չէ , չէք յիշեր անցեալ տարի Ռիշլիէօ փողոցին այն տղան , որ իւր եղբայրներն ու քյրերը սպաննելու կը զուարճանար անոնց քնացած ատեն ականջնուն մէջ զնդասեղ խօթելով : Մեր ետևէն եկող սերունդը խիստ շուտ կը յառաջադիմէ :

— Բարեկամ , ըստ Ըաթօ-Ռընօ , ես դրաւ կը գնեմ որ այդ պատմութեան և ոչ մէկ խօսքին կը հաւատաք դուք

Բայց Մօնթէ - Քրիսթոյ կո ոը հոս չեմ տեսներ, ի՞նչպէս եւ զեր է որ չէ եկեր:

~~Գրավալզ անթիներէն խարուելուն համար անշուշտ պիտի չուզէ այս բազմութեան մէջ երեխէ, ըստ Տըպրէ, քանզի ըստ երեսութից անոնք կեղծ վարկատու նամակներով իրեն եկան, և կոմսը հարիւր հաղար ֆրանքի շափ գումար մը անոնց վրայ կորսնցուցած է:~~

— Եղէկ միտքս եկաւ, ո. տը Շաթօ-Ռընօ, ի՞նչպէս է Մորէլ, հարցուց Պոշան:

— Երեք անդամ իւր տունը դացի, ըստ Շաթօ-Ռընօ, և զան չդառյ: Ասկայն իւր քոյրը անհանգիստ չերեցաւ ինձ, և խիստ հանդարտ դէմքով մը ըստ թէ ինքն ալ երկու կամ երեք օրէ ՚ի վեր զան տեսած չէր, բայց ապահով էր որ առողջ վիճակի մէջ կը դտնուի:

— Ո՛չ, հիմա միտքս եկաւ թէ Մօնթէ - Քրիսթոյ կոմսը ինչու հոս եկած չէ:

— Ինչու:

— Ինչու որ թատրէրդութեանս դերասաններէն մէկն է:

— Միթէ կոմսն ալ մարդ սպաննեց, հարցուց Տըպրէ:

— Ոչ, ընդ հակառակն զինքը սպաննել ուզեցին. դիտէք որ այն բարի ո. Քատրուսը կոմսին տունէն ելնելու ատենը իւր Պէնէտէթթօ փոքր բարեկամէն սպաննուեցաւ. դիտէք որ անոր տան մէջ դտնուեցաւ այն համբաւաւոր բաճկոնը, որուն մէջ այն նամակը կը դտնուէր, որ Գրավալզանթիի ամուսնութեան դաշնագրին ստորագրութիւնը խանդարեց: Կը տեսնէք այն բաճկոնը, որ իրը ասպացոյց՝ դրասեղանին վրայ կախուած է բոլորովին արիւնաթաթաւ:

— Ո՛չ, այս:

— Լոեցէք, սպառաններ, ատեանը պիտի բացուի, ամեն մարդ իւր տեղը — :

Երօք ատեանին բակին մէջ բարձր ձայներ լսուեցան:

Աստիկանութեան զործակալը հաղոլու աղդու ձայնով մը

իւր երկու բարեկամները կանչեց . և նուիրակ մը քննութեան
սրահին սեմոց վրայ երեւլով՝ զամարշէի ժամանակին նուի-
րակներուն պէս խիստ ձայնով մը պոռաց .

— Պարոնայք , ատեանը բացուցաւ — :



ԳԼՈՒԽ ՃԱ.

ԸՄԲԵՍԵՆՈՒԹԵԵՆ ՅԵՍՏԵԳԻՐԸ



ՊԱՏԱՒՈՐՆԵՐԸ սրահին խորին լոռւթեան
մէջ իրենց տեղը նստան . նոյնովէս ըրին Եր-
դուեալ դատաւորներն ալ :

Պ . տը Վ.իլթֆօր ամենուն ուշադրութեան
և կրնանք իսկ ըսել ամենուն զարմացման ա-
ռարկայն , դատաւորի հազուսով իւր թեաթուին մէջ նըս-
տելէն ետև՝ անխոռվ նայուածքը իւր բոլորտիքը շրջեց :

Ամեն մարդ անոր ծանր և անաշառ դէմքը կը դիմէր , ո-
րուն անկարելիր բնութեան վրայ տնային վիշտերը ամենն ին
ազդեցութիւն մը ըրած չէին երեւր , և մարդկութեան կրած

Հարուածոց բոլորովին անզդայ եղող այս մարդուն զբեթէ
սոսկումով մը կը նայէին :

— Զի՞նակիրներ, ըստ նախադաշչը, ամբաստանեալը
ներս բերէք — :

Այս հրամանին վրայ՝ ամենուն ուշադրութիւնը աւելի զըր-
գուուեցաւ, և ամեն մարդ իւր նայուածքը դէպ 'ի այն դուռը
յարեց, ուրկից Պէնէտէթթօն ներս պիտի մտնէր :

Ըստ շանցաւ այն դուռը բացուեցաւ և ամբաստանեալը
երեցաւ :

Իւր ներկայութիւնը ամենուն վրայ նոյն ներդորձութիւնը
ըրաւ, և ամեն մարդ անոր դէմքին անսարքերութիւնը գիտեց :

Իւր զծերը չէին կրեր ներքին խորին յուզման այն տպա-
ւորութիւնը, որ արիւնը դէպ 'ի սիրտը կը մղէ և ճակատն
ու այտերը կը շառադնէ :

Իւր ձեռները ամենեին չէին դողար, այլ շնորհալի կեր-
պով մէկ ձեռքը զլսարկը բռնած էր և միւսը իւր սպիտակ
բանկոնին բացուածքին մէջ խօթեր էր :

Իւր աչքը հանդարս և փայլուն կ'երեէր :

Սրահը մանելուն պէս՝ երիտասարդը իւր նայուածքը դա-
տաւորաց և հանդիսականաց վրայ շրջեց, ու նախադաշին և
մանաւանդ թագաւորի դործակալին վրայ աւելի երկար ա-
տեն մնաց :

Անտրէայի քովը իւր փաստաբանը նստաւ, զոր գատաւորը
իրեն սահմաներ էր (քանզի Անտրէա պէտք չունենալով՝ ա-
մենեին կարեւորութիւն մը տուած չէր անոր): Մութ խար-
տեաշ մաղերով երիտասարդ մ'էր, որուն սիրտը ամբաս-
տանեալին սրտէն հարիւր անզամ աւելի զիւրազգած ըլլա-
լուն՝ յուզմունքէն երեսը կարմրեր էր :

Նախադաշչը խնդրեց որ ամբաստանութեան յայտադիրը
կարդացուի, որ ինչպէս զիտենք՝ Ալլըֆօրի այնչափ յաջո-
ղակ և այնչափ անողոք դրչէն ելած էր :

Յայտադիրը կարդացուած ատեն, որ բաւական երկար ժա-

մանակ տեեց , և կրնար ո՞ր և է ուրիշի շփոթութիւն սլատձառոել , բազմութեան ուշադրութիւնը անդադար Անտրէայի վրայ ուղղուած էր , որ Սպարդացիի սրտի անխռովութեամբը անտարբեր կեցաւ :

Գուցէ Ակիլքֆօր երբէք այնչտփ ազդու և այնչափ ողերձախօս ոճ մը բանեցուցած չէր . ամբաստանեալին յանցանքը ամեն ապացոյցներով հաստատած էր . անոր անցեալը , և մանկութենէ ՚ի վեր ըրած գործերը այնպիսի տաղանդով մը շարայարած էր , որ կենաց ամեն հանդամանաց տեղեակ եղողները և մարդկային սիրտը աղէկ ճանչցողները միայն կրնան ունենալ :

Միայն այս յայտագրով բազմութիւնը այնպէս կը կարծէր որ Պէնէտէթթօ բոլորովին կորսուած է , և կ'ըսպասէր որ օրէնքը աւելի նիւթապէս պատժէ զան :

Անտրէա ամենեին ուշադրութիւն իսկ չըրաւ իւր վրայ ծանրացած ամբաստանութեան ապացոյցներուն :

Պ . տը Ակիլքֆօր , որ շատ անդամ զան կը դիտէր և անտարակոյս ամբաստանեալին ներքինը իմանալու կը ջանար , ինչպէս որ ամեն ամբաստանեալներունը շատ անդամ այս կերպով իմացեր էր , Պ . տը Ակիլքֆօր կ'ըսենք չկրցեր էր և ոչ անդամ մը անոր աշերը իսոնարհեցընել , թէե անթարթ և խորին նայուածքով անոր կը նայէր :

Վերջապէս ընթերցումը լմնալէն ետե՝

— Ամբաստանեալ , ըսաւ նախազահը , անունդ և մականունդ ինչ է — :

Անտրէա ոսք ելաւ :

— Ներեցէք , պարոն նախազահ , ըսաւ կատարեալ անխռով և յստակ ձայնով մը , կը տեսնեմ որ ձեր հարցումները այնպիսի կարդով կ'ըսկսիք , որոնց ես ողիտի շկրնամը պատասխանել : Այնպէս համոզուած եմ որ սովորական ամբաստանեալներէն բացառութիւն մը ըլլալս ողիտի իմանաք աւելի ետքը : Ուստի կ'աղաւչեմ որ հաճիք ձեր հարցումները

մարբեր կարդաւ ընել, և ես ձեր ամեն հարցմանց պիտի
պատասխանեմ — :

Նախագահը զարմանքով երկուեալ դատաւորաց նայեցաւ,
անոնք ալ թագաւորի դործակալին նայեցան :

Բոլոր հանդիսականները մեծ զարմանք մը յայտնեցին . սա
կայն Անտրէա ամնեին չայլայլեցաւ :

— Քանի տարեկան ես, հարցուց նախագահը • այժ հարց
ման կրնամս պատասխանել :

— Այս և ուրիշ ամնն հարցմանց պիտի պատասխանեմ
քայլ կարդաւ :

— Քանի տարեկան ես, կրկնեց դատաւորը :

— Քանի մը օրէն քսան և մէկ տարեկան պիտի ըլլամ.
քանզի 1817ին սեպտեմբերի 27էն 28 լուսնալու դիշերը ծը
նած եմ — :

Պ. աը Ա.իլլֆօր, որ ամբաստանեալին ըստաները կ'ար
ձանագրէր, այս թուականը լսելով զլուխը վերցուց :

— Ուր ծնած ես, շարունակեց նախագահը :

— Օթէօյլ՝ որ Բարիզի մօտերն է — , պատասխանեց Պէ^ւ
նէտէթթօ :

Պ. աը Ա.իլլֆօր երկրորդ անգամ դլուխը վերցուց, և այս
անգամ՝ Աեղուզայի զլուխը տեսածի պէս Պէնէտէթթօյին
նայեցաւ, ու զոյնը կապուտի փոխուեցաւ :

Խսկ Պէնէտէթթօ բարակ կտաւէ թաշկինակի մը բանուած
անկիւնը շնորհալի կերպի խը շրմանց մօտեցուց :

— Արհեստի ի՞նչ է, հարցուց նախագահը :

— Նախ նենդաւոր մ'էի, ըստ Անտրէա կատարեալ համն
դարսութեամբ, ետքը զոյլ եղայ, և այս մօտերս մարդաս-
պանութիւնը ձեռք առի — :

Արահին ամեն կողմերէն զայրացման և զարմանքի մըմունչ
մը և կամ թէ ըստնք փոթորիկ մը փրթաւ :

Գրատաւորներն անգամ ապշեալ մացին . երկուեալները

այնողիսի վայելու երիտասարդէ մը չսպասուած այն լրբութեան վրայ իրենց տհաճութիւնը յայտնեցին :

Պ. աը Ա.իլքօր իւր մէկ ձեռքը ճակտին կոթնցուց , որ դեղնելէն ետե՝ կարմրեր էր և կրակի պէս կ'այրէր :

Յանկարծ ոտք ելաւ , և խելացնորի պէս իւր բոլորտիքը նայեցաւ . անշուշտ օդ առնել կ'ուզէր :

— Բան մը կը փնտուէք , թագաւորի պարոն դործակալ — , հարցուց Պէնէտէթթօ իւր ամենէն քաղցր ժպիտովը :

Պ. աը Ա.իլքօր ամենեին չպատասխանեց և իւր թեաթուին վրայ դոպցես իյնալու պէս նստաւ :

— Կը հաւանիս հիմա քու անունդ ըսելու , ամբաստանեալ , հարցուց նախադաշը : Տմարդի կերպով քու զանազան ոճիրներդ շարելուդ , զորոնք քու արուեստդ կ'անուանես , և անոնց տուած յարդանացդ համար ատեանս յանուն մարդկութեան բարոյականութեանը և պատուոյն կը պարտաւորի խստիւ կշտամբել զքեղ . զուցէ այս է պատճառը որ մինչեւ հիմա անունդ քուիր . քանզի քու անուանդ առաջնորդող ախտղոսներով կ'ուզես ըսել զայն :

— Կը զարմանամ , պարոն նախադաշ , ըստ Պէնէտէթթօ իիստ քաղցր ձայնով մը և իիստ քաղաքավարական ձեւերով , թէ ինչպէս կրցաք իմ մտացս խորը թափանցել . և յիրաւի այս նպատակաւ էր որ աղաւցի զձեղ հարցմանց կարդ փոխել — :

Ամենուն ապշութիւնը կատարեալ եղաւ :

Ամբաստանեալին բերանէն այնուհետեւ անամօթ և լիրը խօսքեր չէին ելներ :

Ետեանը յուզուելով այն մութ ամպին տակը կայծակի մը Ճայթիլը կը զուշակէր :

— Ազէ , ըստ նախադաշը , ըոէ՝ ի՞նչ է անունդ :

— Անունս չեմ կրնար ըսել , քանզի չեմ զիտեր . բայց հօրս անունը դիտեմ և կրնամ ըսել ձեզ — :

Աշտալի շացութիւն մը Ա.իլքօրի աչքը մթաղնեց . իւր

այսերէն դառն և անհամբեր քրտինքի կայլակները իւր դող գող գողուն և անզօր ձեռքը բռնած թղթին վրայ կը հոսէին։

— Աւրեմն հօրդ անունը ըսէ —, կրկնեց նախադաշը :

Ծառկ մը, շնչառութիւն մը անդամ այս մեծագումար ժողովին լուսթիւնը չէր խանդաբեր . ամեն մարդ կ'ըսպասէր :

— Հայրս թագաւորի դործակալ է, սղատասխանեց Անտրէա առանց շփոթելու :

— Թագաւորի դործակալ է կ'ըսեն, զոչեց ապշութեամբ նախադաշը առանց Աիլլաֆօրի դիմաց վրայ երեցած այլայլութիւնը տեսնելու . թագաւորի դործակալ :

— Այս, և որովհետեւ անոր անունը դիմնալ կ'ուզէք, ըսեմ ձեզ. տը Աիլլաֆօր է անոր անունը — :

Ատեանէն ակնածելով ամեն մարդ երկար ատեն լուռ կենալէն ետե՝ իրենց ձայները որոտումի պէս ամենուն կոկորդէն դուրս ելան :

Ատեանը անդամ բաղմութեան այս շարժումը արդիլելու չող չը բաւ :

Պէնէտէթթայի ուղղուած կշտամբալի և թշնամանալի խօսքերը, որոնց առջեւ երիտասարդը անտարբեր կեցեր էր, զինակիրներուն ուժդին շարժումները, և այս ստորին մարդոց չեղնութիւնները, որոնց ձայները ամեն ժողովի մէջ աղմաւիի և զայթակղութեան ժամանակ ամենէն աւելի կը լսուին, հինգ վայրկեան տեսեցին և դատաւորներն ու նուիրակները հազիւ կրցան լուսթիւնը վերահաստատել :

Այս աղմաւին մէջ նախադաշին ձայնը կը լսուէր, որ կը պոռար .

— Ամբաստանեալ, արդարութեան ատեանը ծաղրել կ'ուզես, և կը համարձակիս այդոկիսի անօրինակ ընթացքով մը թագաւորի դործակալը անպատճել — :

Տասը հողի Պ. տը Աիլլաֆօրի քովը վաղեցին, որ իւր աթոռին վրայ կիսով չափ նուազած էր, և անոր միիթարութիւններ և քաջալերութիւններ տուին ու իրենց համակրութեան հաւաստիքը յայտնեցին :

բահը վերստին հանդարատեց էր բաց ՚ի մէկ կողմէն, ուր բաւական անձինք խումբ մը կազմած յուղման մէջ էին եւ շշնչեւնով կը խօսէին:

Կին մը կ'ըսէին նուազեր էր, ու անոր ողելից հեղուկ մը շնչել տալով խելքը զբուխը բերեր էին:

Այս աղմուկին մէջ Անտրէա ժպտախառն զէմքով գէպ ՚ի ժողովը գառնալով և շնորհալի դիրքով մը իւր մէկ ձեռքը նստարանին կաղնեայ վանդակին կոթնցընելով՝ ըստ:

— Պարոնայք, իմ դիաւաւորութիւնս ատեանը թշնամանել և պատկառելի ժողովոյդ ներկայութեանը անօգուտ զայթակ զութիւն մը տալ չէ: Քանի տարեկան ըլլալս հարցուցիք ինծի, և ես ըսի ձեզ, ուր ծնելս հարցուցիք, և ես պատաստանեցի: Հիմա անունս կը հարցընեք, բայց պիտի չկրնամըսել, քանզի ծնողքն թողուցին զիս: Բայց կրնամ հօրս անունը տալ, և կը կրկնեմ ձեզ: Հայրս ո՛ւ, տը Ալիլֆօր կը կոչուի, և ես պատրաստ եմ ապացոյցներով հաստատել — :

Երիտասարդին ձայնին մէջ այնպիսի ստուգութիւն մը, հաստատութիւն մը և ուժդնութիւն մը կար, որ բազմութեան աղմուկը լութեան փոխեց: Ամենուն նայուածքը վայրկեան մը թաղաւորի զործակալին վրայ ուղղեցան, որ կայծակի հարուածէ դիակացեալ մարդու մը պէս իւր աթոռին վրայ անշարժ մնացեր էր:

— Պարոնայք, շարունակեց Անտրէա իւր շարժումով ու ձայնովը լուսւթիւն խնդրելով, պէտք եմ իմ ըսածներուս ասլացոյցը և մեկնութիւնը տալ ձեզի:

— Բայց, զուեց նախագահը բարկութեամբ, քննիչ դատաւորին յայտներ ես թէ՝ քու անունդ ունետէթթօ է, թէ դուն որբ մ'ես, և հայրենիքդ Քորսիա է:

— Քննիչ դատաւորին ըսի ինչ որ արժան համարեցի անոր ըսել, քանզի չէի ուզեր խօսքերուս հանդիսաւորութիւնը տկարացընել կամ խափանել, ինչպէս որ քննիչ դատաւորին իմ դադանիքս յայտնելով պիտի պատահէր:

« Հիմա կը կրկնեմ դարձեալ թէ ես 1817ին սեպտեմբերի 27էն 28 լուսնայու դիշերը Օթեօյլ ծնած եմ, և թագաւորի զործակալին ու. տը Ա.իլլֆօրի զաւակն եմ։ Ասոնց մանրամասն տեղեկութիւնները կ'ուղէք, հիմա անոնք ալ տամ ձեզի։

« Ֆօնթէն փողոցին թիւ 28 տան առաջին դատիկոնին վրայ դամասկեան կարմիր կերպասով զարդարուած սենեկի մը մէջ ծնայ։ Հայրս զիս բազկացը մէջ առնելով մօրս ըստ թէ մեռած եմ, և և ու զրերավ նշանակուած կտաւի մը մէջ ամփոփեց զիս, պարտէղը տարաւ և կենդանի թաղեց զիս —։

Բոլոր հանդիսականաց վրայ սարսուռ մը տիրեց երբ ամբատանեալին խօսքերուն առուղութեան հետ ու. տը Ա.իլլֆօրի սարսափը կ'առէք։

— Բայց այս մանրամասն տեղեկութիւնները դուն բնչոքէս դիտես, հարցուց նախադահը։

— Այն պարտիզին մէջ, ուր հայրս զիս թաղեց, պարոն նախադահ, նոյն դիշերը մարդ մը մտեր էր, որ հօրս ցմահ թշնամին էր, և իւր քորսիացի վրեժիստրութիւնը անոր վրայ կատարելու համար երկար ատենէ ՚ի վեր անոր վրայ կը հսկէր։ Այն թշնամին խիստ ծառերուն ետին պահուած էր, և հողին մէջ հօրս բան մը թաղելը տեսնելով, անոր աշխատութեան մէջ դանակի հարուածով մը զարկաւ զան, եաքը կարծելով թէ թաղուածը դանձ մ'է, փոսը բացաւ և զիս կենդանի գաւաւ։ Այն մարդը Գտնուած-Մանկանց վանասունը տարաւ զիս, ուր ՅՇԴ թուով արձանադրուեցայ։ Երեք ամիս եաքը անոր քոյրը Առլիանոյէն Բարիզ եկաւ ու իրեւիւր զաւակը վանատունէն տաւ զիս և հետը տարաւ։ Ահա ինչ կերպով Քորսիա մեծցայ թէն Օթեօյլ ծնած էի —։

Պայրկեան մը լուսթիւնը աիրեց, բայց այնպիսի խորին լուսթիւն մը որ եթէ սրաի անձկութիւնը չըլլար, պիտի կարծուէր թէ սրահը դատարկ է։

— Ծարունակէ, ըստ նախադահին ձայնը —

— Անշուշո կրնայի երջանիկ ըլլալ այն անձանց քով՝, ուրինք զիս չափաղանց կը սիրեին, շարունակեց ուենէտէթթօ, սակայն գեղ՝ ի մալութիւնները ունեցած բնական հակումն յաղթեց այն ամեն առաքինութեանց, զորոնք հողեոր մայրս կը ջանար սրտիս մէջ հեղուլ։ Մոլի ընթացքով մծցայ և սկսայ ոճիրներ դործել։ Աերջապէս օր մը երբ զԱստուած կը հայհոյեի այնպէս դէշ վարք մը ունենալուս և ինձ այսպիսի սոսկալի Ճակատաղիր մը տալուն համար, հողեոր հայրս ըստ ինծի. « Մի հայհոյեր զԱստուած, թշուաս ական տղայ. վասն զի Աստուած առանց բարկութեան ստեղծեց զքեզ։ Յանցանքը հօրդ է և ոչ քսկեդ, քու հօրդ որ դժոխքը սահմանած էր քեզի՝ եթէ մեռնէիր, և թշուառութիւնը՝ եթէ հրաշքով մը մահուանէ ազատէիր»։ Այն օրէն զԱստուած հայհոյելէն դադրեցայ, բայց իմ հայրս անիծեցի. և ահա այս է պատճառը որ ես այն խօսքերը բերանէս հանեցի, ուր բանց համար զիս կշտամբեցիք, պարոն նախադահ. և ահա ասոր համար ես ալ այն դայթակղութիւնը տալու պատճառ եղայ, որմէ բոլոր ժողովս տակաւին կը սարսոի. Եթէ այսպէս վարուիլս աւելի յանցանք մ'է, պատճեցէք զիս. բայց եթէ համոզուեցաք որ ծննդեանս օրէն՝ ի վեր իմ Ճակատաղիրս աղէտալի, վշտալի, դասն և ափսոսալի է, ցաւեցէք վրաս։

— Բայց մայրդ, հարցուց նախադահ։

— Մայրս կը կարծէր որ ես մեռած եմ, և ամենն ին յանցանք չունի։ Ամենն ին անոր անունը իմանալ չուզեցի, և ես չեմ Ճանշնար զան —։

Այն միջոցին՝ ինչպէս ըսինք՝ կնոջ մը բռլորտիքը շրջապարող խմբեակի մը մէջէն սուր ձայն մը լսուեցաւ, որ հեծելսանքով մը վերջացաւ։

Այն կինը սաստիկ ջղաձղութեան մը մէջ իյնալով՝ սրահէն դուրս հանեցին զան. բայց տանելու ատեն՝ իւր դէմքը ծածկող իդիտ քողը բայցուեցաւ և ամեն մարդ տիկին Տանկլարը Ճանչպաւ։

Ակիլլաֆօր իսկ Հանջցաւ զան և ոտք ելաւ, թէև մոտային տկարութեան մը մէջ ինկեր եր, թէև սոսկումէն իւր ականչը կը դռնչէր, և զրեթէ յիմարութիւն մը իւր ուղեղը կը խանգարէր:

— Ապացոյցներդ, ըստ նախագահի, ինչ ապացոյց ունիս, աղեկ մտածէ, ամբաստանեալ, որ այսպիսի սարսափելի խօսքերը խիստ հաստատ ապացոյցներով պէտք են հաստատուիլ:

— Ապացոյց կը խնդրէք ինձմէ, ըստ Պէնէտէ թթու ծաղելով:

— Այս:

— Ուրեմն Պ. տը Ակիլլաֆօրի երեսը նայեցէք, և դարձեալ ինձմէ ապացոյց խնդրեցէք — :

Վմնն մարդ թագաւորի զործակալին երեսը նայեցաւ, որ իւր վրայ ուղղուած նայուածքներէն ընկճեալ տատեանին մէջ տեղը յառաջացաւ դողդոջուն քալուածքով, մաղերը տակն ու վրայ եղած, և դէմքը ըզունզներուն Ճնշումէն խաղաւարտերով ծածկուած :

Բոլոր ժողովին մէջ զարմացման երկար մըմունչ մը տիրեց:

— Հայր իմ, ապացոյց կը խնդրեն ինձմէ, ըստ Պէնէտէ թթու, կ'ուղեք որ ապացոյցներս տամ:

— Ոչ, ոչ, կակաղեց Պ. տը Ակիլլաֆօր հեղձեալ ձայնով, ոչ, անօդուած է:

— Ի՞նչպէս, անօդուած է կ'ըսէք, դոչեց նախագահի. բայց ինչ ըսել կ'ուղեք:

— Ըսել կ'ուղեմ, պարուներ, զոչեց թափաւորի զործակալը, թէ զիս Ճնշող մահացու հարուածին գէմ պարտող տեղը պիտի մաքառ իմ. կը Ճանչնամ որ վրէժինդիր Առառուծոյ ձեռքը կը դանուիմ: Վմնեին ապացոյց պէտք չէ, ինչ որ այս երիտասարդը ըստ Ճշմարիտ է — :

Բնութեան աղետից առաջնորդող լուսեթեան պէս տիսուր նանուանելի լուսեթիւն մը բոլոր հանդիսականաց վրայ պաղութեամբ տիրեց, որոնց զիսին վրայ մաղերնին քստմահցան:

— ի՞նչ, ու . տը Ա. իլլոֆօր, դոչեց նախաղ ահը , միթէ զառանց անաց մէջ ինկած չէք, միթէ ձեր մնային կարողութիւնները կորսնցուցած չէք: Ամեն մարդ աղէկի կը հասկընայ որ տարօրինակ , անակնկալ և սոսկալի զրապարտութիւն մը ձեր միտքը շփոթած է . աղէ , ովագեցէք — :

Թագաւորի գործակալը դլուխը շաբժեց . տենդէն տադնապող մարդու մը պէս իւր ակուները սաստկութեամբ կը կափկափէին , և մոռելատիալ դունատեր էր:

— Խելքս կատարեալ դլուխս է , ուարոն , ըստւ . միայն մարմինս ակարացած է , և ասոր պատճառը դիւրաւ կը հասկըցուի: Այս երիտասարդին բոլոր ինձի դէմ ըսածներուն մէջ յանցաւոր ըլլալս կը ճանչնամ , և այս վայրկեանէն իմ տանն մէջ պատրաստ կը դանուիմ ինձի յաջորդութ թագաւորի պարոն գործակալին հրամանին հնազանդելու — :

Եւ այս խօսքերը ցած և գրեթէ խեղզուած ձայնով մը արտասանելէն ետեւ՝ ու . տը Ա. իլլոֆօր գեղեւելով գէպ 'ի դուռը յառաջացաւ , որուն քովն եղող նուիրակը մեքենական շարժմամբ բացաւ զայն:

Բոլոր մողովը լուր և ապշեալ մեաց այս յայտարարութեան և այս խօստովանութեան վրայ , որ տասն և հինգ օրէ 'ի վեր Բարիզեան բարձր ընկերութիւնները շփոթող բախտին յանկարծական փոփոխութեանց սոսկալի վերջ մը կուտար:

— Տեսաք , ըստւ Պոշան , թող հիմա զան ըսեն թէ բնութեան մէջ թատրերգութիւն չկայ:

— Ստուդիւ , ըստւ Շամօ-Ռընո , ամենէն աղէկ ճամբան , ու . տը Մորսէրֆի պէս ընելն է . այսպիսի աղէտքէ մը ետեւ ատրճանակին հարուածը ամենէն քաղցր երեցածն է :

— Եւ սուրանութիւն ալ կ'ընէ եղեր , ըստւ Պոշան :

— Ես ալ ժամանակ մը կը մտածէի որ անոր աղջկան հետամուսնանամ , ըստւ Տըլլրէ , ողորմնի աղջիկը մառաւ և աղատեցաւ :

— Ատեանը վերջացաւ , ուարոններ , ըստւ նախազահը :

և գատը առաջիկայ նոտին ձզ ու եցաւ։ Պէտք է դործը վերսաւին քննել և ուրիշ դատաւորի մը յանձնել — ։

Իսկ Անտրէա կատարեալ հանդարտութեամբ սրահէն գուրսելաւ զինակիրներէն շրջապահեալ, որոնք ակամայ ակնածութեամբ կը վարուեին անոր հետ։

— Այս եղածին ինչ կ'ըսկ, պարո՞ւ, հարցուց Տըպքէ ոստիկանութեան դործակալին՝ անոր ձեռքը Լուի սոկի մը գնելով։

— Ծանր ոճիրներ դործուած պիտի ըլլան — ։ պատասխանեց դործակալ։



ՆԵՐԱԼՅԻԹԻՒՆ

ԲԱՐՏՈՒՐԻԿԱՆԸ թէե խիստ սեղմնած էր։

բայց ու արիթֆօրի առջե ձամբայ բացաւ ու լողուց որ դուրս ենէ։ Մեծ վիշտեր ունեցողին ոյնչափ ակնածութիւն կ'ըլլայ, որ անոր աննեն յետին թշրւառութեանը մէջ անդամ երբէք պատահած չէ որ համադումար բազմութեան առաջին շարժումը համակրութեան զդացում մը չըլլայ։

Առելի եղագ շատ մարդիկ ամբոխի մէջ սպաննուած են : սակայն շատ քիչ անդամ թշուառ մը , թէե յանցաւոր ըւլայ , իւր մահուան դատաստանին ներկայ գտնուող մարդոցմէ թշնամանուած է :

Ուստի Ալիլոֆօր իւր խոստովանութեամբը յանցաւոր Ճանչցուած և միայն իւր վշտէն պաշտպանուած՝ հանդիսականաց , պահապան զինուորաց և պալատականաց մէջէն անցնելով սրահէն դուրս ելաւ :

Այնպիսի կացութիւններ կան , զորոնք մարդս բնազդումով կ'ըմբռնէ , բայց չկրնար մէկնութիւններ տալ անոնց վրայ . ոյյոպիսի պարագ այի մէջ՝ ամենէն պերճախօս մարդը այն է , որ իւր գժրաղղութեանը մէջ՝ յուսահատութեան ազդու և բնական ձայն մը կը հանէ : Հանդիսականները յուսահատեալին այս ձայնը անոր բոլոր պատմութիւնը կը համարին և իրաւունք ունին անոնք զոհ բլալու մանաւանդ երբ այն ձայնը կեղծ չէ :

Սակայն անկարելի էր նկարադրել արդարութեան պալատութէն դուրս ելնելու ատեն Ալիլոֆօրի զղացած ընդարմացումը և այն սարսուալի ջերմը , որ իւր ամեն շնչերակները կը բարախէր , ամեն ջիղերը կը պրկէր , ամեն երակները պայթելու չափ կ'ուսեցընէր և մահացեալ մարմնոյն ամեն մէկ մասը անդարմաննելի ցաւերով կը յօշտեր :

Ալիլոֆօր միայն սովորութենէն առաջնորդուած՝ գաւիթներուն մէջէն անցաւ , իւր ուսերուն վրայէն դատաւորի պատմուճանը նետեց չէ թէ մտածելով որ պէտք էր վայելութեան համար զայն վրայէն հանել , այլ իւր ուսոց վրայ ծանրը բեռ մը և Դեսրուի աղբետալի պատմուճանը կ'երեւէր իրեն :

Գեղեցելով մինչև Տօփինի հրապարակը հասաւ , ուր իւր կառքը տեսաւ , իւր ձեռօքը գոնակը բանալով կառավարը արթնցուց , ու հաստարանին վրայ նետուեցաւ մատովը Աէնթ-Օնօրէ արուարձանին կողմը ցուցընելով :

Կառքը Ճամբայ ելաւ :

Կւր բախտին հարուածը վերստին իւր սիրտը կը ճնշէր.
ու չէր դիտեր թէ այնուհետեւ ի՞նչ պիտի դայ իւր գլուխը,
քանզի անոնց վրայ չէր մատածեր, այլ միայն կ'ըղղար, և
չէր խորհեր այն օրէ նքին վրայ, ինչողէս կ'ընէ անհոդ մար-
դասովան մը յայտնի յօդուածի մը վրայ մեկնութիւններ տալով:

— Աստուած —, կը մրմնար շարունակ Ալիլֆօր առանց
դիտնալու թէ ինչ կ'ըսէ:

Քանզի այս տղէտին ետին վրէժինդիր Աստուծոյ ձեռքը
կը կարծէր տիսնել:

Կառքը արագութեամբ կը յապատճանար:

Ալիլֆօր կառքին մէջ շարժելով, զզաց որ բան մը դինքը
անհանդ իստ կ'ընէր. ձեռքը այն առարկարին երկնցուց, ու
տեսաւ որ հողմահար մ'էր այն, զոր տիկին ոք Ալիլֆօր
բազմոցին և բարձերուն մէջ աեղը մոոցեր էր:

Այս հողմահարը իւր միտքը յիշատակ մը արթնցուց, և
այն յիշատակը զիշերուան մէջ լոյս մը եղաւ իրեն. համար է
Ալիլֆօր իւր կնոջը մտածեց . . .

— Ո՛չ —, կը դուչը Ալիլֆօր կարծելով թէ հրաշէկ եր-
կամ մը իւր սիրտը կը մնուեր:

Ժամէ մը 'ի վեր իւր թշուառութեան միայն մէկ կողմը իւր
առաջ առջեն ունէր, և ահա յանկարծ միւս կողմն ալ ոչ նուազ
սոսկումով իւր մտաց առջեւ ներկայացաւ:

Քիչ մը առաջ իւր կնոջ անողոք դատաւորն եղեր էր, քիչ
մը առաջ ինքը 'ի մահ դատապարտեր էր զան. և իւր կիսը
պարսափէն զարչութեալ, խիղճէն տաղնապեալ, և իւր ան-
տոդաննելի առաքինութեան պերճախօսութենէն խայտառա-
կեալ, բացարձակ և զերագոյն իշխանութեան մը զէմ տկար
և անպատճան մնալով՝ զուցէ այս վայրկենիս մեռնելու կը
պատրաստուէր:

Իւր կնոջ դատապարտութենէն 'ի վեր պրդէն ժամ մը,
անցեր էր:

Անտարակոյս այն միջոցին իւր ամեն մեղքերը մտացը առ-

չեւ կը բերէր, անոնց համար Աստուծմէ թաղութիւն կը խընդուրէր, նամակ մը կը դրէր իւր առաքինի ամուսնոյն՝ ծննդադրեալ անորմէ ներումն խնդրելու համար, զոր իւր մահուամբը պիտի գնէր:

Ակիլֆօր մնանինի նման երկրորդ հառաջանք մը հանեց ցաւով և բարկութեամբ լցուած:

— Ո՛չ, զոչեց կառքին բազմոցին վրայ մեկ կողմէն միւսը զլորելով, կինս միայն ինձի դպչելուն համար յանցաւոր եղաւ. մեղքը քրտինքի նման ինձմէ գուրս ելաւ, ու ժանտատենդէ, համաձարակ ախտէ, կամ ժանտախտէ վարակելու պէս կինս ալ ինձմէ վարակեցաւ, և ես կը պատճեմ զան... : Ո՛չ, համարձակեցայ իսկ անոր ըսելու թէ՝ « Ասլաշխարեցէք և մոլիք » . . . Ո՛չ, ոչ, ոչ, թող ապրի . . . թող ինձի ընկերանայ . . . միատեղ կը փախչինք, Գագղիայէն կը հեռանանք, և ուրիշ երկիրներ կը բնակինք որչափ ժամանակ որ աշխարհս կարենայ զմեղ կրեւ, կառափնառի խօսքն ըրի անոր, . . . ովք Աստուած իմ, ինչորէս համարձակեցայ այս բառը արտասանելու: Զէ որ կառափնառը ինձ ալ կ'ըսպասէ . . . Միատեղ կը փախչինք, այս, իմ մեղքերս անոր կը խոստովանիմ, ամեն օր նուաստանալով կ'ըսեմ անոր թէ մեղք մը զործեցի. . . : Ո՛չ, վաղրի և օձի միութիւն մը պիտի ըլլայ մերը, ինձի պէս ամուսինի մը արժանաւոր կինն է ան. . . : Այս, պէտք է որ ապրի, և իմ անօրէնութիւնս անոր յանցանքը թող ծածկէ — :

Եւ Ակիլֆօր կառքին առջևի պատուհանը շառաչիւնով մը իջեցուց:

— Ծաւա, աւելի շուտ — , զոչեց այնպիսի ձայնով մը, որ կառավարը իւր նստարանին վրայէն վեր ցատկեցուց:

Հիերը երկիւղէն մղուած մինչեւ տունը վազեցին:

— Այս, այս, կը կրկնէր Ակիլֆօր իւրովի իւր տան մօտենալով, այս. պէտք է որ կինս ապրի, պէտք է որ զզայ և իմ զաւակս մեծցընէ, իմ ողջըմնի և միակ զաւ

ւակս, որ անմեռ ծերին հետ ընտանեացս կոտորածէն աղուտ տեցաւ: Կինս կը սիրէք զան, և ամեն բան անոր համար ըրաւ: իւր զաւակը սիրող մօր մը սրտին վրայ երբէք յուսահատիլ պէտք չէ: Կինս պիտի դդջայ: մէ կը պիտի չիմանայ թէ յանցանք մը զործեց: իմ տանս մէջ զործուած մնդքերը, որոնց վրայ արդէն ամեն մարդ անհանգիստ կ'ըլլայ: ժամանակին հետ պիտի մոռցուին, և կամ եթէ թշնամիներէն ոմանք յիշեն զայն: իմ յանցանացս ցուցակին մէջ կ'առնում զանոնք: Մէկ, երկու, երեք մեղք աւելի թող ըլլայ: հոգ չէ: կինս իւր հետը ուսկի և մանաւանդ իւր զաւակն առանելով կ'աղատի այն անդունդէն, որուն մէջ ինձ կ'երեւի թէ մարդիկ ինձի հետ պիտի իշնան: Թող աղրի, և թող տակաւին երջանիկ ըլլայ, քանի որ իւր բոլոր սէրը զաւկին վրայ է, և իւր զաւակը երբէք իրմէ պիտի չբաժնուի: Գոնեայս կերպով բարիք մը ըրած պիտի ըլլամ, և այս բանս ինձ միմիթարութիւն մը պիտի ըլլայ --:

Եւ թագաւորի զործակալը սկսաւ աւելի ազտութեամբ շունչ առնուլ, որ ժամէ մը ՚ի վեր զընթէ արդիլուեր էր:

Կառքը տան բակին մէջ կեցաւ:

Ա.իլլֆօր կառքին պատուանդանին վրայէն սանդուխին վրայ ցատկեց: իւր պյնպէս շաւտ դառնալուն համար ծառաները ղարմանքի մէջ տեսաւ, բայց անոնց գիմաց վրայ ուրիշ բան չգիտեց: Ամենելին մէկն ալ չհամարձակեր էր խօսք մը ուղղել իրեն. ըստ ոռվորութեան իւր տոջեր կեցան անոնք մինչ չեւ որ ինքը վեր ելաւ:

Ա.իլլֆօր նուարթիէի սենեկին առջեէն անցաւ, և կիսարաց գոնեն ներս երկու հողւոյ սառւերը տեսաւ: բայց ամենելին հոգ շըրաւ իւր հօրը քոմի եղողը իմանալու, իւր անհանգստութիւնը ուրիշ աեղ կը բաշէք զինքը:

— Բան մը չէ փոխուեր հօս —, ըստ Ա.իլլֆօր այն փոքր սանդուխէն վեր ելնելով, որ իւր կնոջը և Ա.ալլանթինի պատրի սենեակը տանող դաւիթը կը հանէր:

Ամենէն առաջ գաւիթին դուռը դոցեց :
— Պէտք չէ որ մե կը զայ զմեղ անհանդ իստ ընէ , ըստ :
 Շանդի կ'ուղեմ կնոջս հետ ազատութեամբ խօսիլ , իմ յան-
 ցանքս անոր յայտնել , և ամեն բան սպատմել . . . — :
 Եւ դրան մօնենալով՝ վանակնեայ Ճարմանդը դարձուց և
 դուռը բացուեցաւ :

— Բարի , ըստաւ — , դուռը փակուած չէ — :

Եւ այն փոքր սրահը մտաւ , ուր ամեն իրիկուն փոքր նշ-
 տուարի համար անկողին մը կը շինէին . քանդի ետուար թէ-
 ոկտ զիշերօթիկ դպրոց կ'երթար , բայց ամեն իրիկուն տունը
 կը վերադառնար . մայրը երբէք չուզեր էր իւր զաւեէն հե-
 ռու ըլլալ :

Մէկ ակնարկով փոքր սրահին ամեն կողմը դիտեց :

— Մարդ չկայ հսու , ըստաւ . անտարակոյս իւր պառկելու
 ժենեակը կը զտնուի — :

Դեպ ՚ի այն դուռը ցատկեց . բայց անոր պարզունակը
 դրուած էր . ուստի սարսուալով հսն կեցաւ :

— Հե լոյիլ — , դոչեց :

Երեն այնպէս երեցաւ թէ կարասիի մը շարժիլ կը լսէ :

— Հե լոյիլ , կրկնեց Ակիլֆօր :

— Ո՞վ է ան — , հարցուց անունը կանչուած անձին ձայնը :

Այս ձայնը սովորականէն աւելի տկար երեցան Ակիլֆօրին :

— Բացէք , բացէք դուռը , զոչեց Ակիլֆօր , ես եմ — :

Բայց այս հրամանին հակառակ ե իւր ձայնին անձկութեան
 շադրութիւն չուլալով դուռը չբացուեցաւ :

Ակիլֆօր ոտքի հարուածով մը դռւուր խորտակեց :

Տիկին աը Ակիլֆօր իւր դահլիճը մանելու սենեկին դրան
 օնոջւ կանդնած էր զունատեալ , երեսին դծերը այլայլեալ
 և սոսկալի պշութեամբ մը իւր ամուսնոյն երեսը նայելով :

— Հե լոյիլ , Հե լոյիլ , ըստաւ Ակիլֆօր , ինչ ունիք , ըսէք — :

Ծաղկահաս կինը իւր պիրկ և կապուտացեալ ձեռքը անոր
 երկնցընելով :

— Եմցաւ, սրարոն, ըստ այնպիսի խորդալու ձայնով մը, որ զողցես իւր կոկորդը պիտի պատռէր. ինչ կ'ուզէք տակաւին — :

Եւ իւր երկայնութեամբը դետինը ինկաւ :

Ակիլլաֆօր անոր վրայ ցատկեց, ձեռքը բռնեց, և այն ձեռքին մէջ ոսկի խուփով վանակնեայ օրուակ մը տեսաւ :

Տիկին աը Ակիլլաֆօր մեռեր էր :

Ակիլլաֆօր իւր ոսկումէն շփոթած՝ մինչեւ սենեկին դրան սեմոց վրայ քաշուեցաւ և գիտկին նայեցաւ :

— Զաւակս, զուց յանկարծ, ո՞ւր է զաւակս. Էտուար, Էտուար — :

Եւ սենեակիէն դուրս ճետուեցաւ՝ « Էտուար, Էտուար », պոռալով :

Այս անունը այնպիսի անձկայրեաց ձայնով մը արտասաշնեց, որ ծառաները վաղեցին եկան :

— Զաւակս, ո՞ւր է զաւակս, հարցուց Ակիլլաֆօր. տունէն չեռացուցէք որ չտեսնէ :

— Պ. Էտուարը վարը չէ, պարոն, պատասխանեց սենեկապանը :

— Ընտարակոյս պարտիզին մէջ կը խաղայ. նայեցէք, նայեցէք :

— Ոչ, պարոն. զբեթէ կէս ժամ առաջ տիկինը վեր կանչեց զան. Պ. Էտուար տիկնոջ սենեակը գնաց և անկէ ետք վար չինաւ — :

Սառած քրոտինք մը Ակիլլաֆօրի ճակատը պատեց. իւր ոտքերը սալաքարերուն վրայ իրենց հաւասարակշռութիւնը կորսնցուցին, և իւր մտմառքները խորտակուած ժամացուցի մը անիւներուն անկարդ դարձին պէս սկսան իւր դլնին մէջ դառնալ :

— Տիկին աը Ակիլլաֆօրի սենեակը, մրմռաց, տիկին աը Ակիլլաֆօրի սենեակը — :

Եւ ետ դարձաւ մէկ ձեռքով իւր ճակտին քրոտինքը ուղիւ բելով ու միւսովը պատին կոթընելով :

ՍԵԿԵԼԻՆ մէջ մանելով՝ վերստին ողորմելի կնոջ դիակը պիտի տեսնէր :

Էտուարը հանչելու համար՝ զերեղման դարձած այն սեռնեակներուն արձադանքը պիտի լսէր . եթէ խօսէր, զերեղմանին լուսթիւնը պիտի աւրէր :

Ակլսֆօր զայց որ իւր լեզուն կոկորդին մէջ բոնուեր էր : — Էտուար, Էտուար —, կակաղեց :

Քայց մանուկը չէր պատասխաներ . ուր էր ուրեմն իւր զառակը, որ ծառաներուն ըստածին նայելով իւր մօրը սենեակը մաեր և անիէ գուրս չելեր էր :

Ակլսֆօր քայլ մը առաջ անցաւ :

Տիկին աը Ակլսֆօրի դիակը տարածուած էր այն դաշլէին զբան երկայնութեամբը, ուր հարկաւ Էտուար կը զըտնուէր . աիդնոջ դիակը կարծես թէ պլուցեալ և բայց աչօք, ու հեղնական սոսկալի ժպիտով մը դրան սեմոց վրայ կը հսկէր :

Դիակին ետին՝ սրահակը բացուած ըլլալով՝ դաշլէին մէկ մասը, գաշնամուր մը և կապոյտ սնդուսեայ բազմոցի մը ծայրը կ'երեւէին :

Ակլսֆօր երեք կամ չորս քայլ առաջ դնաց և բաղմոցին վրայ իւր զառակը պառկած տեսաւ :

Ընտարակոյս մանուկը կը ննջէր :

Ողորմելի հայրը աննկարագրելի ուրախութեամբ լցուեցաւ . պայծառ լուսոյ ճառագայլը մը այն գժոխքը լուսաւորեր էր, ուր Ակլսֆօր ինքնիրեն կը մաքառէր :

Աւատի պէտք էր դիակին վրայէն անցնիլ, դաշլէին մէջ մանել, մանուկը իւր զբկացը մէջ առնուլ և անոր հետ փախչէլ հեռու խիստ հեռու երկիր մը :

Ակլսֆօր նոյն մարդը չէր ալ . 'ի մահ վիրաւորեալ վաղը մը կը նմանէր, որ իւր փշուած ակռանքերը իւր վերջին վերքին մէջ կը թողու : Այնուհետեւ նախազաշարումներէ չէր վախնար, այլ ուրուականներէ :

Կիզիչ կրակարանի մը վրայէն անցնելու պէս դիակին վրայ

յէն ցատկեց , և մանկան մօտենալով՝ իւր բաղկացը մէջ առաւ , սեղմաց զան , շարժեց և անոր անունը տուաւ :

Բայց Էտուար պատասխան չտուաւ :
Ա.իլքֆօր իւր անյադ շուրթերը անոր այսերուն յարեց +
բայց մանկան այտերը կտպուատցեր և սառեր էին :

Անոր պրեեալ անգամները ջօշափեց . ձեռքը սրտին վրայ
դրաւ . բայց սիրու չեր բարախեր ալ :

Մանուկը մեռեր էր :

Էտուարի կուրծքէն չորս ծալլուած թուղթ մը ինկաւ :
Ա.իլքֆօր շանթահար եղած ծնկան վրայ ինկաւ :
Էտուար իւր հօրը անշարժ բաղկացը մ.ջէն սահեցաւ և
մօրը քսվը դլորեցաւ :
Ա.իլքֆօր թուղթը դետնէն տուաւ . իւր կնոջ դիրը ճանչ
ցաւ և անհամբերութեամբ հետեւելը կարդաց .

« Գիտցէք որ Ես Բարի մայր մ'եմ , քանզի իմ զաւակիս
համար ես այն յանցանաց տէրն եղայ :

« Բարի մայր մը իւր զաւակը հետը շառած շմնկնիր » :

Ա.իլքֆօր չեր կրնար իւր տեսածին հաւատալ , այլ կը
կտը էր թէ կը զառանցէ : Գէսլ 'ի էտուարին մարմինը հա-
կեցաւ և էդ տոխծի մը նման , որ իւր մնուալ կորիւնը կը
դիտէ , երկրորդ անդամ ուշագրութեամբ զննեց զան :

Եյն ատեն ողորմազին ձայն մը ելսւ իւր սրտէն :

— Ասուուած , մբմաց , միշտ Ասուուած — :

Եյն երկու զոհերը զինքը կը զարհուրէին , և երկու դի-
միներու մէջ առանձին մնալու վախցաւ :

Քիչ մը առ աջ ոյժ կու տային իրեն բարկութիւնը , որ
զօրաւոր մարդոց մեծ զէնքն է , և յուսահատութիւնը , որ
ողեվարքի մէջ եղաղին յատիւթիւնն է , և որմէ Տիտան-
եանները զբուռելով երկինք վերելակելու ջանացին , ու
Եյաբս իւր բուօք աստուածոց ցուցուց :

Սակայն Վիլֆօրի դլուսը ցաւոց քեռին տակը խոնարհած՝ իւր ծնդացը վրայ ելաւ, քոաինքէն խոնաւացած և սարսափեն քսամեած մազերը թոթվեց, և այն մարդը, որ և ոչ մէկուն վրայ դուբը ունեցեր էր, իւր ծեր հայրը տեսնելու դնաց, որպէս զի իւր տկարութեանը մէջ մարդ մը դառնէ, որուն կարենայ իւր թշուառութիւնը պատմել և անոր քովը լալ:

Աւստի նոյն սանդուխէն վար իջաւ և Նուարթիէի սենեակը մտաւ :

Եյն միջոցին կ'երեւէր թէ Նուարթիէ իւր անշարժութիւնը ներածին շափ սիրով արբայ Պիւզանիին խօսքերը մտիկ կ'ընէր, որ ըստ սովորութեան հանդարտ և պաղ կ'երեւէր :

Վիլֆօր արբան տեսնելով՝ ձեռքը ճակտին տարաւ : Անցեալը փրփրալի ալիքի պէս իւր մտացը առջն ներկայացաւ : Օթէօյլի Ճաշին հետեւեալ առտուն իւր արբային ըրած այցելութիւնը և Վալանթինի մահուան օրը արբային իրեն ըրած այցելութիւնը յիշեց :

— Հո՞ս իը դտնուիք, պարոն, ըստ անոր, ուրեմն միայն մեռեալները տանելով համար կու դաք — :

Պիւզանի ոտք ելաւ, գատաւորին դիմաց այլայլութիւնը և անոր աչաց վայրագութիւնը տեսնելով՝ հասկըցաւ և կամ իրեն այնպէս երեցաւ թէ ատեանին տեսարանը կատարուած է : մեացածը չէր զիտեր :

— Զեր աղջկան մարմարյն վրայ աղօթք ընելու համար միայն ձեր տունը եկայ :

— Եւ այսօր ինչ ընելու եկաք :

— Եկայ ըսելու թէ զիս աղէկ վարձատրեցիք, և այսօր ուանէ պիտի աղաշեմ զԱստուած, որ ինձի պէս զոհ ըլլայ ձեզմէ :

— Ավ Տէր Աստուած, զոչեց Վիլֆօր սոսկումով ետքաշուելով, այս ձայնը արբայ Պիւզանիինը չէ :

— Ոչ, պատասխանեց արբան և իւր կեղծ կուլակը վար ա-

ուար ; զլուխը թոթվեց , և իւր սև երկար մազերը ուսոցը վրայ ինկան ու իւր տժդոյն գէմքը շրջանակեցին :

— Պ . ող Մօնթէ-Քրիսթօն է , զուեց Ակլըֆօր ապուշնայուածքով մը :

— Ան ալ չէ , թագաւորի պարոն զործակալ , աղէկ փընտոեցէք և աւելի հեռուն դացէք :

— Այս ձայնը , այս ձայնը ո՞ւր լսած եմ ես արդեօք առաջին անգամ :

— Առաջին անգամ Մարսիլիա լսած էք ասկէ քնան երեք տարի առաջ՝ օրիորդ ող Սէն-Մէրանի հետ ամսւսնացած օրերնիդ : Զեր դատապարառութեան թղթոյ ծրարներուն մէջ վնտոեցէք :

— Ոչ Պիւզոնին էք , և ոչ Մօնթէ-Քրիսթօն , ոչ Աստուած իմ , ուրեմն իմ դալանի , անկարեկիր և մահացութշնամիս էք դուք : Մարսիլիոյ մէջ ես ձեզի գէմ դործ մը դործեր եմ , ոչ , վայ ինձի ուրեմն :

— Այս , իրաւունք ունիս , Ճիշդ այդպէս է , ըստ կոմսը թեերը իւր լայն կուրծքին վրայ խաչածե դնելով , փնտոէ , դտիր :

— Բայց ինչ ըրի ես քեղի , դուեց Ակլըֆօր , որուն խելքը այն սահմանին վրայ կը ծփար , ուր բանաւորութիւնը և յիմարսւթիւնը կը շփոթին այն շամանդաղին մէջ , որ ոչ երաղ է և ոչ իսկ արթնութիւն . ինչ ըրի ես քեղի , ըսէ :

— Յամրաքայլ և սարսափելի մահուան մը դատապարեցիք զիս , հայրս սպաննեցիք , ազատութեանս հետ սէրէս և սիրոյս հետ հարստութենէս զրկեցիք զիս :

— Բայց ով էք դուք , ով էք դուք , ով Աստուած իմ :

— Ես այն ողորմելոյն ոգին եմ , զոր դուք ԻՓ դղեակին ստորերկրեայ բանտերուն մէջ թաղեցիք : Իւր դերեզմանէն վերջապէս դուրս ելած այս ոգիին Աստուած Մօնթէ-Քրիսթոյ կոմսին դիմակը տուաւ , և ադամանդներով ու ոսկեռվճոխացուց զան , որպէս զի այսօր զինքը Ճանչնաք :

— Ո՞չ, Տանցայ, Տանցայ, ըստ Ա.իլովօր դուն . . . :

— Եսոմն Տանթէսն եմ ես :

— Եսոմն Տանթէսն ես, զոյեց թագաւորի դործակալը կոմսին դաստակէն բռնելով, եկու ուրեմն — :

Եւ սանդուխէն վեր հանեց Մօնթէ-Քրիսթօն, որ չէր զիտեր թէ ուր կը տաներ զինքը թաղաւորի դործակալը, և նոր աղէտ մը կը գուշակէր :

— Տես, Եսոմն Տանթէս, ըստ Ա.իլովօր իւր կնոջը և զաւկին զիակները կոմսին ցուցընելով, ահա, տես, վրէժդ աշէկ լուծած ես . . . — :

Այն զարհուրելի տեսարանին վրայ Մօնթէ-Քրիսթոյի զոյնը նետեց. հասկրցաւ որ իւր վրէժինդրութեան չափը անցեր էր, հասկրցաւ որ հարկ չկար տյնուհետե ըսել. « Աստուած ինձի հետ է և զիս կը պաշտպանէ » :

Կոմսը սըտի աննկարազրելի անձկութեամբ մանկան մարմայն վրայ ցատկեց, անոր աշերը բացաւ, երակաց զարկը քննեց, և հետը առնելով Առանթինի տեսնեակը վազեց, ու դուռը փակեց :

— Զաւակս, դոյեց Ա.իլովօր, զաւկիս զիակը կը տանի. ոչ, անէծք, թշուառութիւն և մահ թափին վրադ — :

Եւ ուղեց Մօնթէ-Քրիսթոյի ետեւն երթաւ. բայց երազի մէջ պատահածին պէս՝ զզաց որ իւր սաքերը զետինը փակը էին, կապիճները ողայթեցնելու չափ աշերը բացուեր էին, իւր կուրծքին վրայ դրած մատները ատորիճանարար մսին մէջ կը խրէին, մինչեւ որ ըզունգները արիւնով ներկուեցան. քունքերուն երակները այնչափ բորբոքեալ մտածութիւններով ուղեցան, որ իւր զանգին խիստ նեղ զըմքէթը բարձրացուցին և իւր ուղեղը հրոյ բոցերու մէջ ընկալեցին :

Ա.իլովօրի այս վիճակը քանի մը վայրկեան տեսց, մինչեւ որ իւր խելքին սոսկալի յեղաշրջումը կատարեալ եղաւ :

Այն առեն բարձր ձայն մը հանելին ետեւ սկսուաւ երկարը

մասէն քրքիլով ծիծաղիլ, և արտարնօր սանդուխներէն վար վաղեց :

Քառորդ մը ետքը՝ Աւալանթինի սենեակը բացաւեցաւ, և Մօնթէ-Քրիսթոյ կամսը դուրս ելաւ գունատեալ, տիսուր նայուածքով, և իւր գիմաց դծերը, որոնք սովորաբար հանու դարս և վայելուչ էին, վշտէն այլայլեր էին :

Իւր բաղկացը մէջ մանուկը զրկած էր, որուն իւր բրած ջանքերը օգուտ մը չքրեր էին զան կենդանացընելու համար :

Մէկ ծունկը զետինք դրաւ, և ջերմսանգութեամբ մանուկը մօրը քովը պառկեցուց դլուիթ անոր կուրծքին վրայ զնելով :

Ետքը ոտք ելնելով դուրս ելաւ, և սանդուխին վրայ ծառայի մը հանդիպելով հարցուց .

— Ո՞ւր է ու, աը Վիլֆօր — :

Դառան առանց պատասխանելու՝ ձեռքը պարտէղին կողմը երկնցուց :

Մօնթէ-Քրիսթօ պարակ զին սանդուխէն իջաւ, դէպ 'ի նշանակուած կողմը յառաջացաւ և Վիլֆօրը տեսաւ, որ իւր ծառաներէն շրջապատեալ և ձեռքը բահ մը առած զողցես կատաղութեամբ մը զետինը կը փորէր :

— Հոս ալ չէ, բատ, հոս ալ չէ — :

Եւ աւելի հեռու կը փորէր :

Մօնթէ-Քրիսթօ յուշիկ քարուածքով անոր մօտեցաւ :

— Պարսն, բատ դրէթէ խոնարհ ձայնով մը, զաւակ մը կորսնցուցիք, բայց . . . — :

Վիլֆօր ընդմիջեց զան, բայց ոչ աբբային խօսքը լսեր էր և ոչ անօր մտիկ ըթեր էր :

— Ո՛չ, ևս պիտի դանեմ, բատ, պարապ տեղո ըսէք թէ հոս չէ, ևս պիտի դանեմ զան, եթէ մինչեւ վերջին դատաստանին օրն ալ վնասուլ հարկ ըլլայ — :

Մօնթէ-Քրիսթօ սոսկումով ետ քաշուեցաւ :

— Ո՛չ, բատ, խենթեցեր է — :

Եւ զողցես վախնալով որ այն անիծեալ տան պատերը

իւր վրայ չփոշին, դէպ ՚ի փողոցը ցատկեց՝ առաջին անգամ՝
տարակուսելով թէ արդեօք պէտք էր ընել ինչ որ ըրեր էր:

— Ո՞չ, բաւական է, բաւական է այսլափս, վերջինը
աղատենք — :

Եւ իւր տունը վերադառնալով՝ Մօնթէ-Քրիսթօ Մորէլին
ողատահեցաւ, որ իւր զերեզմանը մտնելու համար Աստուծմէ-
սահմանուած ժամանակին սպասող ստուերի մը պէս անձայն
Շանդ-Էլիզէի տան մէջ կը սրտըտէր:

— Պատրաստ էք, Մաքսիմիլիէն, ըսաւ ժպիտով մը, վաղը
Բարիզէն պիտի մեկնինք:


— Բարիզի մէջ զործ չունիք ալ, հարցուց Մորէլ:

— Ոչ, պատասխանեց Մօնթէ-Քրիսթօ, և Աստուծած չու-
զեր որ ուրիշ զործեր ընկեմ — :



ԳԼՈՒԽ ՀԳ.

ՄԵԿՆԻԼԻ



ԱՅ պատահած դէպքերը բոլոր Բարիզուոց
խօսակցութեան նիւթ եղեր էին:
Էմիմանուէլ և իւր կինը Մէսլէ փո-
ղոցին իրենց փոքր սրահին մէջ խիստ
բնական զարմացմամբ իրարու կը պատ-
մէին զանոնք :



Մորսէրֆի, Տանկլարի և Ալբլովորի յանկարծական և առակնիալ աղջաները իրարու կը մօտեցընէին:

Մաքսիմիլիէն, որ իրենց այցելութիւն ընելու եկեր էր, մոտիկ կ'ընէր զանոնք, և կամ անոնց խօսուկցութեան ժամանակ՝ իւր սովորական անդպայութեան մէջ ընկղմած անոնց քովը կը կենար:

— Ստուդիւ, Կմմանուէլ, կ'ըսէր Ժիւլի, կարծես թէ երէկուտան այնչափ հարուստ և այնչափ երջանիկ եղող ամեն այն անձերը իրենց հաշուին մէջ, որուն վրայ իրենց հարստութիւնը, երջանկութիւնը և բալոր յոյսը հաստատած էին, մոտցեր էին չար ողիին մասը հանելու, և թէ ան ալ բէրոյի հնարած առասպելներուն չար վհաւկներուն պէս, (որոնք հարսանիքի կամ խնջոյքի հրաւերուելու մոտցուեր էին), յանկարծ երեւան ելեր էր անոնց աղջտաթի մօռացութեան վրէծը առնելու համար:

— Ո՛չ, ինչ դժբաղկութիւններ են առոնք, կ'ըսէր Կմմանուէլ Մորսէրֆին և Տանկլարին մտածելով:

— Ո՛չ, ինչ տառապանքներ, կ'ըսէր Ժիւլի Ալալանթինը միտքը բերելով, որուն անունը կանացի բնազգումով մը չէր ուղեր իւր եղքօրը առնել տալ,

— Եթէ Աստուած է զանոնք պատժողը, կ'ըսէր Կմմանուէլ, անշուշտ Աստուած, որ բարեաց աղքիւրն է, այն մարդոց անցեալին մէջ իրենց թողութեան արժանի բան մը դատած չէ, և այն մարդերը անիծեալ էին:

— Բանագատութեանդ մէջ խիստ չ'ս, Կմմանուէլ: Եթէ հայրս ատրճանակով իւր ուղեղը ցըռւէր, և եթէ այս ժամուս բարձիդ պէս մէկը ըսէր. «Այս մարդը իւր պատիժին արժանի էր», այս խօսքը ըսողը պիտի զիս չխարուէր:

— Այս, բայց Աստուած Հներեց որ քու հայրդ մեռնի, ինչպէս որ Հներեց Արբահամին որ իւր զաւակը զոհէ. այն նահապետին ինչպէս և մեզի հրեշտակ մը զրկեց որ մահուան թերելը կէս ճամբան կտրեց — :

Այս խօսքերը վերջացրնելու վրայ էր երբ զանդակին ձայնը հնչեց :

Այցելուի մը դալստեան համար գոնապանին կողմէն տրուած նշաննե էր այն :

Գրեթէ նոյն միջոցին սրահին դռւոր բացուեցաւ, և Մօնթէ-Քրիսթոյ կոմսը սեմոց վրայ երեցաւ *

Երկու ամուսինները ուրախութեան ձայն մը հանեցին :

— Մաքսիմիլիէն, ըստ կոմսը երիտասարդներուն վրայի իւր ներկայութեան ըրած տարրեր տպաւորաւթիւնները չտեսնել ձեացընելով, զձեզ առնելու եկայ :

— Զիս առնելով, ըստ Մորէլ երազէ մը սմափածի պէս :

— Այս, ըստ Մօնթէ-Քրիսթոյ, չորոշեցինք որ զձեզ հետո պիտի տանիմ, և երէկ չմացուցի՞ ձեզի որ պատրաստուիք :

— Ես պատրաստ եմ, ըստ Մաքսիմիլիէն, և եղբօրս ու քրոջս մնաք բարեաւ ըսելու եկայ :

— Եւ ուր պիտի երթաք, պարոն կոմս, հարցուց ժիւլի :

— Նախ Մաքսիլիա, տիկին :

— Մաքսիլիա, կրկնեցին միաբերան երկու ծաղկահաս մաւսինները :

— Այս, ձեր եղբայրն ալ հետո պիտի տանիմ:

— Ափոն, պարօն կոմս, ըստ ժիւլի, երանի թէ զան առողջացած գարձընէք մեզ — :

Մորէլ երեսը գարձուց իւր երեսին սաստիկ կարմրութիւնը ծածկելու համար :

— Աւրեմն գուք ալ դիմեցիք որ եղբայրնիդ անհանդիստէ, ըստ կոմսը :

— Այս, պատասխաննեց ծաղկահաս կինը, և կը վախնամ որ մեր քովը մնալով սիրու չնեղանայ :

— Ես պիտի զրոնցընէմ զան, կրկնեց կոմսը :

— Պատրաստ եմ ես, պարօն կոմս, ըստ Մաքսիմիլիէն, մնաք բարեաւ, սիրելիներս, մնաս բարեաւ, կմնանուէլ, մնաս բարեաւ, ժիւլի :

— Խնչողէս մեար բարեաւ կ'ըսես, զուեց ժիւլի, առանց պատրաստուելու և ասանց անցադ ըի ինչողէս կ'երթաս :

— Արշափ ու շանայ մարդ, այնչափ իւր բաժանումը վշտայի կ'ընէ, ըստ Մօնթէ-Քրիսթօ, աղահով եմ որ Մաքսիմիլիէն իմ հրամանիս համամատ՝ ամեն բանին հոդ տարած է :

— Խնցադիրս առի և մորթարկո պատրաստեցի, ըստ Մորէլ իւր միօրինակ հանգարառութեամբը :

— Ծատ ազէկ, ըստ Մօնթէ-Քրիսթօ ժողովով, բարի զինուարի մը Տշգութիւնը կը ցուցընէք այդ դորձին մէջ :

— Աւրեմն հիմա պիտի բաժնուիք մեղմէ, ըստ Ժիւլի, միայն օր մը և ժամ մ'ալ պիտի չկենաք մեր քովո :

— Կառքս դուռը կ'ըսպասէ, աիկին, ողեաք է որ հինգ օրէն Հռոմէ հասնիր:

— Բայց Մաքսիմիլիէն ալ Հռոմ պիտի երթալ, ըստ Կմանուել :

— Կամսին հետ պիտի երթամ ուր որ անոր հաճելի ըլլայ, ըստ Մորէլ տիտուր ժպիտով մը, զետ ամիս մը անորն եմ :

— Ավ Տէր Աստուած, տեսէք ինչ կ'ըսէ, պարոն կոմս :

— Մաքսիմիլիէն ինձի հետ պիտի ընկերանայ, ըստ կոմսը իւր համոզիչ քաղցրութեամբը, ուստի ձեր եղքօր համար հոդ մի ընէք :

— Մնաս բարեաւ, քայր իմ, կրկնեց Մաքսիմիլիէն. մնաս բարեաւ, Կմմանուել :

— Իւր անտարքերութեամբը սիրատ կը վիրաւորէ, ըստ Ժիւլին ո՛չ, Մաքսիմիլիէն, Մաքսիմիլիէն, բան մը ունիս դռն ու մեղմէ կը որաչես — :

Մաքսիմիլիէն զրեթէ արհամարհալի և զրեթէ ցասմալի նայուածքով մը կոմորն նայեցաւ :

— Երթանք —, ըստ կոմսը :

— Երթանէդ առաջ, սարան կոմս, ըստ Ժիւլի, կը ներէք ինձի օր ըսեմ ձեզ անցեալ օրուան . . . :

— Տիկին, ընդ միջեց կոմսը անոր երկու ձեռքը բռնելով,

Ճեր ըսէկլիքը ձեր աշաց և սրտին մէջ աւելի բացայայտ կարդացի , և սրտիս մէջ զգացի : Ախպատանութեանց բարերարաց սղէս պէտք էի զձեղ չտեսած մնկնիլ . բայց այդ բանը իմ կամքէս կախեալ չէր , քանզի ես ուկար և ունայնասէր մէկն եմ , քանզի իմ նմանիներուս ուրախալի , քաղցը և խոնաւ աշերը տեսնելու հաճելի է ինձի : Հիմա ես կը մնկնիմ , և իմ եսութեամբս կ'ըսեմ իսկ ձեզի . «Մի մոռնաք զիս , սիրելիներս , քանզի հաւանականաբար ալ պիտի չտեսնէք զիս :

— Ալ պիտի չտեսնենք զձեղ , զուեց Կմմանուէլ , ինչ աշտեն արտասուաց երկու մեծ կամքիլներ ժիւլիին այտերուն վրայ կը դլրէին . ալ պիտի չտեսնենք զձեղ : Աւրեմն դուք մարդ չէք , այլ հրեշտակ մը որ մեղմէ կը բաժնուի , այնպիսի հրեշտակ մը , որ երկրի վրայ բարիք մը ընելու համար երկելէն ետեւ՝ երկինք կը վերանայ :

— Ա՛յ , մի ըսէք այդ խօսքը , կրկնեց Մոնթէ-Քրիսթօ աշխուժիւ , երբէք այդ խօսքը մի ըսէք , սիրել լիներս . հրեշտակները բնաւ շարութիւն չեն ըներ , հրեշտակները ուզած տեղերնին կ'իջնեն , դիպուածը իրենցմէ աւելի զօրաւոր չէ , այլ ընդ հակառակն իրենք դիպուածին կ'իշխեն : Աչ , Կմմանուէլ , ես մարդ եմ , և որչափ անտեղի է ձեր զարմանքը , նոյնչափ Աստուծոյ դէմ են ձեր խօսքերը — :

Եւ ժիւլիին ձեռքը համբուրելով , որ իւր զրկացը մէջ նետուեցաւ , կոմսը իւր միւս ձեռքը Կմմանուէլին երկնցուց :

Ետքը ակամայ այն տունէն բաժնուելով , ուր երջանկութիւնը կը բնակէր , նշանով մը Մաքսիմիլիէնը իւր ետեւէն կանչեց , որ Վալոնթինի մահուանէն՝ ի վեր յուսահատեալ և անդգայ կ'երեւէր :

— Եղբօրս տրտմաւթիւնը փարասեցէք — , ըսաւ ժիւլի Մոնթէ-Քրիսթոյի ականջին :

Մոնթէ-Քրիսթոյի անոր ձեռքը թոթվեց :

— Աէնպատ նաւաստիին վրայ վստահ էք , հարցուց կոմսը ժպտելով :

— ԱՇ, այս :

— Աւրեմն խաղաղութեամբ և վստահութեամբ քնացիք — : Ենչպէս որ ըսինք՝ սուրհանդակի կառքը կ'ըսպասէր . չորս չուժկու ձիեր իրենց բաշերը տնկելով՝ անհամբերութեամբ ռաքե ընկն զետինը կը զարնէին :

Սանգութինն վարի կողմը Ալի կ'ըսպասէր , որուն գէմքը քրտինքէն կը փայլէր , և այնպէս կ'երեւէր թէ երկար ճամբայէ մը եկած էր :

— Կրերին զացիք — , հարցուց կոմսը խափշիկին :

Ալի նշան ըրաւ թէ այս :

— Եւ հրամանիս համեմատ՝ անոր աչաց առ ջեր նամակը բացի՞ր :

— Այս , ըստ դարձեալ զերին տիկնածութեամբ :

— Ի՞նչ ըստ և կամ ի՞նչ ըրաւ — :

Ալի լոյսին զնաց , որպէս զի իւր տէրը կարենայ զինքը տեսնել , ու իւր դէմքը ծերին զէմքին նմանեցընելով , աչքը զոցեց , ինչպէս կ'ընէր հուարթիւն երք այս ըսել կ'ուզէր :

— Բարի , ըստ Մօնթէ-Քրիսթօ , կ'ընդունի . երթանք ուրեմն — :

Այս իսուքը հաղիւ թէ բերանէն ելաւ , որ կառքը արդէն ճամբայ ելեր էր , և ձիերը քարայատակէն կայծերու փոշի մը կը ժայթեցընէին :

Մաքսիմիլիէն առանց խօսք մը խօսելու կառքին մէ կ անշինը տեղաւորեցաւ :

Կէս ժամ եաբը կառքը յանկարծ կեցաւ :

Կոմսը Ալիին մատին հաղորդող մետաքսեայ ժապաւէնը բաշեր էր :

Նուալիացին վար իջաւ և դռնակը բացաւ :

Գիշերը աստղներով կը փայլէր :

Ալիլութիվի զառիվերին վրայ հասեր էին , ուրիշ տիսուր ծովու մը պէս բարիզը կը տեսնէին իւր միլիոնաւոր լոյսերով , որոնք փոսիորական կոհակներու կը նմանին . և ըս-

առողիւ կոհակեներ են անսոնք և մըրկածուփ Ովկիանու կոհակեներէն աւելի աշմկալի , աւելի գիւրայոյզ , աւելի յոզդող , աւելի կատաղի և աւելի անյագ են . անսահման ծովուն կոհակերուն պէս հանգարառութիւն չեն զիտեր անոնք . միշաիրարու կ'ընդհարին , միշո կը փրփրին և միշո կ'ըսպառեն . . . :

Կոմոր առանձին վար իջաւ և ձեռքովը ըրած նշանին վրայ կառբը քանի մը քայլ յառաջ անցաւ :

Այն առեն կոմոր թեկերը իրարու պլած երկար առեն այն հալոցը դիտեց , ուր կը հալէին , կը ձուլուեին և ձե մը կ'առնուին այն զազափարները , որոնք աշխարհու յուղելու համար խոռվայոյզ անդունդէն դուրս կը ցատկէին . և իւր զօրաւար նայուածքը այն բարելոնի վրայ լաւ մը յարելէն ետեւ :

— Մեծդ քաղաք , մբմասց աղօթք բնելու պէս զլուիր խոնարհեցընելով և ձեռքը միացընելով , հազիւ թէ վեց ամիս կայ որ ես քու դռնելէդ ներս մտայ . Նախախնամութիւնը կ'առաջնարդէր ինձ հոն , և ահա յաղթանակաւ զիս կը վերադարձընէ . քու պատուիրուդ մէ չ իմ ներկայութեանս զազունիքը միայն Աստուծոյ վստահեցայ , քանզի Աստուած միայն կրցաւ իմ սրախս խորը թափանցել , և Աստուած միայն զիսէ որ ես առանց ոխակալութեան և առանց գոռոզութեան , բայց ոչ առանց վշտաց կը բաժնուիմ քեզմէ . Ան միայն զիսէ որ իւր ինձի վստահացած զօրութիւնը ոչ ինձի համար և ոչ սնոտի պատճառներու համար զօրծածեցի : Ա՛վ մեծդ քաղաք , քու բարախոլ դրկացդ մէջ իմ գննուածս զտայ , և չարութիւնը երեան հանելու համար քու աղեքդ յուղեցի . Հիմա իմ զործս կատարեալ է և պաշտօնս վերջացած . այսուհետեւ ոչ ուրախութիւն կրնաս տալ ինձի և ոչ տրամութիւն . մնաս բարեաւ ուրեմն , բարիզ , մնաս բարեաւ — :

Գիշերային ողիի մը պէս իւր նայուածքը վերստին այն լայնատարը դաշտին վրայ ըրծեց , ետքը ձեռքը Ճակատին տանելով , վերստին իւր կառքը մտաւ , որ իւր ետեն զոցուեցաւ և բլուրին միւս կողմը աներկոյթ եղաւ փոշիի մըրիկ մը և մեծ շառավիւն մը հանելով :

Առանց խօսք մը խօսելու երկու մզոն յատաջացան։
 Մորէլ կը մատածէր, և Մօնթէ-Քրիսթօ անոր կը նայէր։
 — Մորէլ, ըստ կոմաք, արդեօք հետև գալեքնուդ հաւար զղացան։
 — Ոչ, պարոն կոմա, բայց Բարիզէն բաժնուելուս համար։
 — Եթէ կարծէի որ Բարիզ կենալով երջանիկ պիտի ըլարք, Մորէլ, զձեզ հան կը թողուի։
 — Պալանթինի զերեզմանը Բարիզի մէջ է, և Բարիզէն բաժնուիլը երկրորդ անգամ զան կարսնցընել է։
 — Մաքսիմիլին, ըստ կոմաք, մըր կորացուցած սիրելին ները հողին մէջ չեն հանդչիր, այլ մըր սրտին մէջ կը թաղուին։ և Ըստուած ուզեց որ այսպէս ըլլայ, որպէս զի անանք միշտ մեր հետը ըլլան։ Խա այսպէս երկու բարեկամներ ունիմ, որոնք միշտ ինձի կ'ընկերանան։ մէ կը կեանք և միւսը խելք տուողն է։ Եյտ երկուքին ալ աղին սրտիս մէջ կենդանինի կը մեայ։ տարակուսանացս մէջ անոնց խորհուրդ կը հարցընեմ։ և եթէ երբէք բարիք մը ըրի, անոնց խորհուրդովը ըրած եմ։ Չեր սրտի ձայնին հետ խորհրդակիցնելք։ և հարցուցելք անգամ մը թէ միշտ այդպիսի տիսուր զէմը մը ինձ ցուցընել պէտք էք։
 — Բարեկամ, ըստ Մաքսիմիլին, սրտիս ձայնը տիսուր է, և թշուառութենէ զատ բան մը չխստանար ինձի։
 — Տկարանտաց յատուկ է ամեն բան մութ կերպով տեսնել, մարդուս հողին իւր հորիզոնը կը կաղմէ։ Ճեր հողին տիսուր է, և ան է ճեզ փոթորկայոյլ երկինք մը երեցընողը։
 — Գուցէ ստոյգ ըլլայ այդ խօսքը —, ըստ Մաքսիմիլին և վերստին իւր մտածութեանց մէջ ընկղմեցաւ։
 Ճանապարհորդութիւնը կոմսին կարողութեանց մէկն եղող հիանալի արագութեամբ կ'ըլլար։ իրենց Ճամբուն վրայ քաղաքները ստուերի պէս կ'անցնէին։ ծառերը աշնան առաջին հողմերէն թօմափետը հերարձակ հսկաներու պէս իրենց դիմացը կ'ելնէին։ և իրենց մօտենալուն ոլէս արագութեամբ կը փախչէին։

Հետեւալ առուռ Շալոն հասան , ուր կոմսին շղկենաւը է ի՞ւսպասէր . առանց վայրկեան մը կորսնցընելու՝ կառքը շոգենաւը փոխադրուեցաւ , և երկու ճանապարհորդները արդէն շողենաւը մտեր էին :

Եյս շողենաւը ճանապարհորդութեան համար շինուած էր . չնդիկական մակոյկի մը կը նմանէր այն , որուն երկու անիւները երկու թեւերու կը նմանէին , որոնցմավ ճանապարհորդ թուունի ողէս ջորին երեսը սահելով կը յառաջանար :

Մորէլ իսկ այս արադընթայ Ճամբորդութենէն զողցես զուարձութիւն կ'ըզդար , և իւր մազերը շարժող հողմը կարծես թէ իւր ճակատին ամպերը կը փարատէր :

Իսկ կոմսը որչափ Քարիզէն կը հեռանար , նոյնչափ զրեւթէ զերմարդկային զուարժութիւն մը կը շրջապատէր զինքը :

Իւր հայրենիքը դարձող աքսորեալի մը կը նմանէր :

Շատ չանցաւ՝ Մարսիլիա քաղաքը երկցաւ իւր սպիտակ շէնքովը , բարեխառն օգոսին ու բաղմամարդ բնակիչներովը , այն Մարսիլիան , որ Տիւրոսի և Կարդաքինէի կրտսեր քոյրն էր , և որոնց յաջորդեց Միջերկրականին տիրելն ետե , այն Մարսիլիան , որ որչափ ծերածնայ , այնչափ կը նորողի :

Երկուքնին ալ յիշողութիւննին արթնցընող տեսարաններ ունէին առջևնին , ինչպէս էին բոլորի աշտարակը , Աէն-նիքոլայի բերդը , Բիւծէի խորհրդատունը , աղիւսներով յատակեալ նաւամատոյցները , ուր երկուքնին ալ իրենց մանկութեան մէջ խաղացեր էին :

Ուստի միաբան հաւանութեամբ երկուքնին ալ Քանըպիէրի առջև կեցան :

Կոյն միջոցին նաւ մը ճամբար կ'ելնէր դէսլ ՚ի ԱլՃերիա երթալու :

Ենոր յարկին վրայ խոնուած ճանապարհորդները , անոնց բեռերը , ազգականաց և բարեկամաց բաղմութիւնը , որոնք իրարու հրաժարական ողջյուննին կու տային , կը պոռային և կու լային , և ամեն օր այս տեսարաններուն ներկայ զտնուող

ներուն անդամ՝ սրտաշարժ երեցող այս տեսարանը չի ըցան Մաքսիմիլիենի ազդեցութիւն մը ընել. քանզի երիտասարդին ոտքը նաւամատոյցին լայն սալաքարերուն վրայ կոխելուն պէս՝ ուրիշ մտածութիւն մը իւր միտքը դրաւեր էր:

— Աչա, ըստ Մորէլ Մօնթէ-Քրիսթոյի թեէն բռնելով, Փոքրանին նաւահանգ իստը մտնելու ատեն հայրս այս տեղս կեցած էր. մահուանէ և յաւսահատութենէ ապատած ձեր մարդը այս տեղս իմ բազկացս մէջ նետուեցաւ. երեսիս վրայ անոր արտասուաց աղդեցութիւնը դեռ կ'ըզդամ, և մինակ ինքը չէր լար, այլ շատ մարդիկ զմել տեսնելով կուլոյին — :

Մօնթէ-Քրիսթօ ժպտեցաւ :

— Ես ալ հոն էի —, ըստ կոմսը փողոցի մը անկիւնը Մորէլին ցուցընելով:

Այս խօսքը ըստելու ատեն և կոմսին ցուցուցած ուղղութեամբը վշտալի հեծութեան ձայն մը լսուեցաւ և կին մը տեսան, որ Ճամբայ ելնող նաւուն Ճանազարհորդներէն մէկուն նշան կ'ընէր :

Այս կինը քողով ծածկուած էր:

Մօնթէ-Քրիսթօ այնպիսի այլայլութեամբ իւր աշերը անոր վրայ յարեց, որ Մորէլ դիւրութեամբ պիտի կրնար զիսել զինքը, եթէ կոմսին հակառակ՝ իւր նայուածքը նաւուն յարած չըլլար:

— Ավ Տէր Աստուած, զոշեց Մորէլ, ոչ, շեմ սխալիր, այն զլխարիկովը ողջունող և միազդեստ հաղնող երիտասարդը Ելզէր աը Մորէրին է — :

— Ա,յո՛, ըստ Մօնթէ-Քրիսթօ, ես ալ Ճանչցայ զան,

— Ի՞նչպէս, զուք հակառակ կողմը կը նայէիք — :

Կոմսը Ժպտեցաւ, ինչպէս որ կ'ընէր երբ չէր ուղեր պատասխանել.

Եւ իւր նայուածքը վերստին այն քողարկեալ կնոջ վրայ դարձուց, որ փողոցին անկիւնը աներկոյիժ է լաւ:

Այս առեն Մորէլին զարձաւ :

— Ակրելի իմ՝ ըստ Մաքսիմիլիէնին, այս երկրին մէջ ընկելու զօրծ մը ունիք :

— Հօրս զերեզմանին վրայ լալու պիտի երթամ, պատասխանեց Մորէլ ցած ձայնով :

— Ծառ աղէկ, դաշեք և հան սպասեցէք ինծի ։ ես կռ զամ զձեղ կը գտնեմ :

— Ինձմէ կը բաժնուիք :

— Այս . . . ես ալ բարեսլաշտ այցելութիւն մը ունիմ ընելու — :

Մորէլ կամսին իրեն երկնցուցած ձեռքը բռնեց, և գլուի այնպիսի շարժումով մը, որուն ախրութիւնը յայտնելը անկարելի էր, կոմսէն բաժնուեցաւ և քաղաքին արեւելան կողմը ուղղեցաւ :

Մօնթէ - Քբիսմօ թողուց որ Մաքսիմիլիէն հեռանայ և նոյն տեղը կեցաւ մինչեւ որ երիտասարդը աներեսյթ եղաւ, ետքը գէպ 'ի Մէջլանի Շառուղիները դնաց այն անակը մտնելու համար, զոր մեր ընթերցողները ճանցած են վիպասանութեանս սկիզբները :

Այս տունը տակաւին թմրիներու մծ ծառուղին ստուերին տակն էր, որ անդործ Մարսիլիացւոց շրջադաշնելու կը ծառոյէ. ծերութենէ սեցած և ակտարացած որթի ընդարձակ ոստերը Հարաւային տաք արեւէն դեղնած պատը կը ծածկէին :

Ոտից շփուելէն մաշուած երկու քարե աստիճաններով տան մէջ կը մտնուէր. դուռը երեք ամստակներով շինուած էր, որոնք թէն իբարմէ բաժնուած՝ բայց ամեննեին սոսինձ և ներկ տեսած չէին, և համբերութեամբ խոնաւութեան կ'ըսպասէին որ զիրենք իբարու մօտեցընէ :

Այս տունը, որ իւր հնութեան մէջ սիրուն և թշուառ եւ քեռյթին մէջ զուարթ կ'երեւէր, ժամանակաւ նոյն Տանթէսի հօրը բնակած տունն էր:

Միայն թէ ծերունին վերնայարկը կը բնակէր և կոմսը ամբողջ տունը Մէրսէտէսի յանձններէր :

Երկար քողով կինը մեկնող նաւէն բաժնուելէն ետե այս
տան մէջ մանելով՝ գուոը զոցեր էր չիշտ այն միջոցեն որ
Մօնթէ - Քրիսթօ նոյն փողոցին անկիւնը երևցեր էր, այն-
պէս որ կամար հազի թէ զան տեսեր էր:

Սանդուխին մաշուած ոտքերը երկար ժամանակէ 'ի վեր
իրեն ծանօթ էին:

Աղէկ զիտէր թէ այն հին դուռը ինչպէս կը բացուէր,
քանզի լսյն զլսով բեկո մը անոր ներքին փակաղակը կը
վերցընէր:

Աւստի բարեկամի մը կամ տանաիրոջ մը պէս առանց դուռը
դարձնելու և առանց իմաց տալու ներս մտաւ:

Աղիւսներով յատակուած բակի մը ծայրը փոքր պարտէդ-
մը կար, ուր արեւը բոլոր ներմութեամբն ու լուսովը կը
թափանցէր:

Այս պարտիզին մէջ այն նշանակուած տեղը Մէրսէտէս
դտեր էր այն զումարը, որուն հոն պահուիլը կոմսը աղնուա-
մութեամբ քսան և չըս տարի առաջ կը համարէր:

Փողոցի գուռէն այս պարտիզին առաջին ծառերը կ'երեւէին:

Դրան սեմոց վրայ համնելով Մօնթէ - Քրիսթօ հեծկլուանքի
նման հառաջանք մը լսեց, այս հառաջանքը իւր նայուածքը
առ աջնորդեց, և Ալբրինիայի ծիրանեղոյն երկար ծաղիկնե-
րով և իստ տերեներով յատիկի հովանոցի մը տակը Մէր-
սէտէսը մեսաւ, որ նստած և դլուխը կախած կու լար:

Երեսին վրայէն քողը հաներ էր և գէմքը երկու ձեռացը
մէջ պահած աղատութեամբ դուրս կը թափէր իւր հառա-
ջանքներն ու հեծկլուանքները, զորոնք իւր որդւոյն ներկա-
յաթիւնը երկար ատեն իւր սրտին մէջ արդիւեր էր:

Մօնթէ - Քրիսթօ քանի մը քայլ յառաջ դնաց, աւաղին
վրայ իւր սահց ձայնէն Մէրսէտէս դլուխը վերցուց և իւր
առջին մարդ մը տեսնելով սոսկումի ձայն մը հանեց:

— Տիկին, ըստ կոմսը, սայդ է որ այսուհետեւ չեմ
կրնար զձեզ երջանիկ ընել, բայց կրնամ միսիթարել զձեզ.

բարեկամի մը կողմանէ եկած այս միսիթարութիւնը կը բարեհաջիք ընդունելու :

— Սառդիւ խիստ թշուառ եմ ես, պատասխանեց Աէրութէս, և աշխարհիս մէջ առանձին մնացի . . . : Միայն զաւակ մը ունէի, ան ալ բաժնուեցաւ ինձմէ :

— Ըստ աղէկ ըրաւ, տիկին, կրինեց կոմօք, և ձեր զաւակը աղնիւ սիրա մը ունի եղեք . քանզի հասկրցաւ անշուշտ որ ամեն մարդ պարտք մը ունի իւր հայրենեացը, ու մանք իրենց տաղանդը, ոմանք իրենց ճարտարութիւնը, ու մանք իրենց հսկողութիւնը և այլք իրենց արիւնը հայրենեաց պարտաւոր են : Չեք քովը մնալով՝ իւր կեանքը անօդուատ տեղը պիտի անցընէք . անշուշտ պիտի շկրնար ձեր վըշտաց սովորիլ, և վատասիրա մէկը պիտի ըլլար . բայց հիմա աղէտից գէմ կռուելով, իւր ձախորդութիւնը երջանկութեան պիտի փոխէ, ու մծ և զօրաւոր պիտի ըլլայ : Թողուցէք որ երկուքնուդ ալ ապադան վերահաստատէ, տիկին, և կը համարձակիմ խստանալ ձեզ որ ձեր զաւակը ապահով պաշտպանութեան տակ կը զանուի :

— Ո՛չ, ըստ ողորմնի կինը տիսրութեամբ զլուխը շարժելով, ես պիտի շկրնամ վայելել այն երջանկութիւնը, որուն վրայ դուք կը խօսիք, և զոր բոլոր սրտովս կը խնդրեմ Վասուծմէ որ անոր շնորհէ : Այնպիսի յուսահատութեան մէջ կը դանուիմ որ կարծեմ թէ զերեզմանիս մօտեցած եմ : Աղէկ ըրիք, պարսն, որ զիս մօտեցուցիք այն տեղին, ուր ես ժամանակաւ այնչափ երջանիկ էի : Մարդս աղէտք է որ իւր երջանիկ եղած տեղը մռնի :

— Ափա՛ս, ըստ Մօնթէ-Քրիսթո, ձեր ամեն խօսքերը, տիկին, իմ սիրոս դառնաւթեամբ կը լեցընեն և կ'այրեն, մասնաւանդ զիս ատելու իրաւունք ունենալուդ համար . ձեր ամեն աղէտից պատճառը ես եմ . փոխանակ զիս մեղադրելու ինչո՞ւ չէք ցաւիք վրաս, այն ատեն զիս աւելի ողորմելի պիտի ընէիք . . . :

— Ես զձեղ ատեմ և մեղադրեմ, Էտմօն, . . . : Իմ զաւկիս կեանքը ազատող մարդը ատեմ և մեղադրեմ, քանդի անշուշոյ ձեր աղէտալի և մահացու գիտաւորութիւնը սպաննել եր Պ. առ Մորսէրֆի այն զաւակը, որով ինքը կը պարձէր, այնուես չէ: Ա՛յ, երեսս նայեցէք, և անոր վրայ յանդիմանութեան մը երեսոյթը չունենալո պիտի տեսնէք — :

Առմոը իւր աշերը վերցուց և Մէրսէտէսին նայեցաւ, որ կիսով շափ ոտք ելած իւր ձեռները դէպ 'ի անոր երկնցուց :

— Ա՛յ, երեսս նայեցէք, շարունակեց Մէրսէտէս տիրալի զդացմամբ մը . աշացս հուրը մարած է այսօր, և չխտղտեր ձեր աշերը . անցան այն ժամանակները որ Էտմօն Տանթէսիս ժամելու կու դայի այս տան վերնայարկը, ուր իւր ձեր հայրը կը բնակէր . . . : Այն ժամանակէն 'ի վեր ո՛րշափ թախծալի օրեր անցան, որոնք իմ և այն ժամանակին մէջ անդունդ մը բացին: Ես զձեղ մեղադրեմ, Էտմօն, ես զձեղ ատեմ, սիրելիս, ո՛յ, ոչ, ես ինքզինքս կը մեղադրեմ և կ'ատեմ: Ա՛յ, ինչ թշուառ մ'եմ եղեր ես, զուեց Մէրսէտէս ձեռները միացընելով և աշերը դէպ 'ի երկինք վերցընելով, և դեռ անպատճ մասցեր եմ . . . : Հըրեշտակաց յատուկ եզող երեք երջանկութիւնները, այսինքն հաւատք, անմղութիւն և սէր ունեի, և ինչ թշուառ մ'եմ եղեր ես որ Աստուծոյ վրայ տարակուսեցայ — :

Մօնթէ-Քրիսթօ քայլ մը մօտեցաւ, և լոսւթեամբ իւր ձեռքը անոր երկնցուց :

— Ոչ, ըստ Մէրսէտէս կամաց մը իւր ձեռքը քաշելով, ոչ, սիրելիս, մի դպչիք ինձի: Գուք խնայեցիք իմ անձիս, թէե ձեր պատճածներուն մէջ ամենէն յանցաւորը ևս էի: Ուրիշները ատելութեամբ, հարստանալու փափաքով կամ ևս ուութեամբ յանցաւոր եղան, իսկ ես վատութեամբ: Անոնք փափաք մը ունեին, բայց ես երկինու մը:

« Ոչ, ձեռքս մի սեղմէք, Էտմօն . կ'ըզզամ որ սիրալիք խօսք մը կը մօածէք, բայց մի ըսէք ինձի, ուրիշ համար

աղահեցէք զայն . այսուհետեւ արժանի չեմ ես : Տեսէք . . . (Մէրսէտէս իւր երեսը բոլորավին բացաւ), տեսէք , ի՞նչպէս թշուառութիւնը մազերս մոխրագոյն ըրաւ . աչերս այնչափ արտասուք թափեցին , որ մանիշակաղոյն երակներով շրջանակուած են , և ճակատս խորշուած է :

« Ընդ հակառակն դուք , Ետմօն , միշտ առօդիք , միշտ դեղիկ և միշտ վեհ էք : Աշան զի դուք հաւաաք և ոյժ ունեիք , քանզի գուք Աստուծոյ վստահեցաք , և Աստուած պաշապանեց զձեղ . սակայն ես վատութիւն ըրի և ուրացայ զան , ու Աստուած թողուց դիս , և այս վիճակիս մէջ ինկայ — :

Մէրսէտէսի արտասուքը սկսան յորդութեամբ հոսիլ :

Իւր սիրաը տիսուր յիշատակներով կը Ճմլուէք :

Մօնթէ - Քրիսթօ անոր ձեռքը բունեց և ակնածանօք համբուրեց . բայց Մէրսէտէս զգաց որ սուրբի մը արձանին մարմարեայ ձեռքը համբուրելու պէս կոմսին այս համբոյը ցուրտ էք :

— Եյնպիսի նախասահմանեալ կեանքեր կան , շարունակեց Մէրսէտէս , որոնց մէջ մարդս անդամ մը սխալելով իւր բոլոր ապագան կը խանդարէ : Զձեղ մոռեալ կը կարծէի , ես ալ պէտք էի մեռնիլ . քանզի ինչ բանի ծառայեց սրտիս մէջ մշտնչենապէս ձեր սուղը կըելս , և թէ ոչ երեսուն և ինը տարեկան հասակիս մէջ յիսուն տարեկան կնոջ նմանիլ :

« Ի՞նչ բանի ծառայեց որ միայն ես զձեղ Ճանչցայ ու իմ զաւակս միայն աղատեցի . պէտք չէ միանդամայն ազատել այն անձը , որ՝ որչափ և յանցաւոր ըլլար , իմ ամուսինս էք : Եյսու ամենայնիւ թողուցի որ մեռնի . ինչ կ'ըսեմ , ով Աստուած իմ , իմ վաստանդայութեամբս և իմ թշնամանօքս անոր մահուան օդնեցի , չիշելով և չուզելով իսկ յիշել որ ինծի համար այն երգմեաղանցութիւնն ու մատնութիւնը ըրած է :

« Աերջապէս ինչ բանի կը ծառայէ մինչեւ հաս իմ զաւակիս ընկերանալս , երբ անորմէ կը բաժնուիմ , երբ կը ճա-

դում՝ զան որ առանձին մեկնի, և երբ այն Ռփրիկեին կիզիւ երկրին կը յանձնեմ զան:

«Ո՛չ, կը կրկնեմ, ո՞րչափ վատասիբատ եմ եղեր ես, որ իմ ուշրս ուրացայ և ուրացողաց պէս՝ դիս շրջապատողներուն թշուառութեան պատճառ կ'ըլլամ»:

— Աչ, Մէ բսէտէս, ըսաւ Մօնթէ-Քրիսթօ, ոչ, ձեր վրայ ունեցած դէշ զաղափարնիդ ուղղեցէք: Պուք աղնիւ և սուրբ կին մ'էք, ու ձեր վիշտովը իմ զէնքս խորտակեցիք. սակայն Աստուած, որ աներեսութագէս կը պաշտպանէր զիս, չուզեց որ արձակած շանթս կեցընեմ: Ո՛չ, կ'երգնում այն Աստուածոյ առջեւ, որուն ստից տակը տասը տարիե՛ ի վեր ամեն օր երկրագութիւն կ'ընեմ, որ իմ կեանքս ձեզի համար զաշեցի, և իմ կեանցս հետ անոր շղթայեալ խորհուրդներս ալ միատեղ: Սակայն պարծանօք կ'ըսեմ, Մէրսէտէս, որ Աստուած ինձի հետ էր, և ուզեց որ ապրիմ:

«Քննեցէք անցեալս, քննեցէք ներկաս, ու ջանացէք ապագաս զուշակելու, և աեսէք թէ ինչպէս Աստուած ամեն բանի մէջ օգնեց ինձի. կենացս տուաջին մասին մէջ ահուիլի թշուառութիւններ, անտանելի տառապանքներ կրեցի, սիրելիներս զիս Ըսղութիւնն, և անձ անօթներէ հալածուեցայ, բայց զերութենէ, առանձնութենէ և թշուառութենէ ետքը՝ յանկարծ աղատութեան, և այնպիսի փառաւոր, հիանալի և անսահման հարստութեան մէջ դանուեցայ, որ սկսայ մատծել թէ Աստուած է զանոնք ինձի լրիողը որպէս զի իմ խորհուրդներս՝ ի զործ զնեմ»:

«Այն ժամանակէն ինձ այնպէս երեցաւ թէ այս հարսաւութիւնը նուիրական պարտք մը կը դնէր վրաս, և այն ժամանակէն՝ ի վեր ամենն ին մաքէս անդամ՝ չանցաւ այն կեանքը վարել, որուն քաղցրութիւնը զուք վայելցիք. Ժամ՝ մը անդամ հանդ ստութիւն չունեցայ, անիծեալ քաղաքները այրելու համար երկնից երեսը շրջող հրային ամուերուն պէտմզրւած կը կարծէի ինքզինքս:

« Վատանդաւոր Շամբռորդութեան մը համար պատրաստուող բաղդախնդիր նաւասիկաներու պէս, իմ ողարքնս կը պատրաստէի, զէնքերս կը լեցընէի, յարձակման և պաշտպանութեան միջոցները ձեռք եը բերէի. մարմինս ամենախիստ աշխատութեանց, սիրաս ամենէն դառն աղէտից, բաղուկս ըստաննելու, աշերս թշուառներ տեսնելու, բերանս ամենէն սոսկալի տեսարաններուն մէջ ժպտելու սովորեցուցի. Ժամանակաւ որչափ և բարեխիրա, բարեմիտ և մոռացկոտ որ էի, նոյնչափ քինախնդիր, կեղծառոր, շարասիրա և կամ թէ ըսեմ նոյնչափ անկարեկիր և զայ խուլ և կոյր բաղդին պէս:

« Եւյն ատեն առջիս բացուած ասպարեզին մէջ նետուցայ, անջրակետը անցայ, և նորատակիս հասայ. վայ անոնց, որոնց Շամբռուս վրայ պատահեցայ:

— Բաւական է, ըստ Մէրսէտէս, բաւական է, Էտմօն. Հաւատացեք որ զձեզ Շանչնալու միայն կարող եղողող՝ ձեր միտքը նոյնպէս ինքը միայն կրցաւ հասկընալ. Եթէ ձեր Շամբռուն վրայ այդ զձեղ Շանչնցող և ձեր միտքը հասկըցող անձին հանդիպէիք, և ապակիի պէս զան փըրէիք, այն անձը պիտի հիանար ձեր վրայ, Էտմօն: Ինչպէս որ իմ ու անցեալիս մէջ վիշ մը կայ, նոյնպէս վիշ մը կայ ձեր և ուրիշ մարդոց մէջ, և ոչ սակաւ տրամաւթեամբ այս բաղդատութիւնը կ'ընեմ. քանզի ալխարհի մէջ բան մը շիայ որ ձեզմէ նախանձար ըլլայ, բան մը չկայ որ ձեզ նմանի: Հիմա մնաք բարեաւ ըսէք ինձի, Էտմօն և իրարմէ բաժնուինք:

— Զեզմէ բաժնուելէս առաջ՝ ըսէք, Մէրսէտէս, ի՞նչ կը խնդրէք, հարցույց Մօնթէ-Քրիսլո:

— Միայն կը փափաքիմ, Էտմօն, որ զաւակս երջանիլ ըլլայ:

— Աղօթք ըրէք Աստուծոյ, որմէ կախեալ է ամեն մարդոց կեանքը, որ զան կենդանի պահէ, մնացեալը ես կը չոդամ:

— Ըսորհակալ եմ, Էտմօն:

— Բայց դո՞ք, Մէրսէտէս:

— Ես բանի մը պէտք չունիմ։ Երկու զերեղմաններու մէջ՝ կ'ապրիմ։ որոց մէկը համօն Տանըէւսինն է, զոր այնշափ կը սիրէի և երկար ատենէ ՚ի վեր մռած է։ Այս խօսքը թառամեալ շրթանցու ալ շվայլեր, բայց անոր յիշատակը տակաւին սրախս մէջն է, և աշխարհիս մէջ բան մը շկայ որ զայն սրատէս հանել կարենայ։ Միւս զերեղմանը այն անձինն է, զոր համօն Տանըէս սպանեց։ այս սպանութեան համար չեմ մեղադրեր զի՞նքը, բայց մեռեալին համար պէտք եմ աղօթք ընել։

— Երջանիկ պիտի ըլլայ ձեր զաւակը, տիկին, կրկնեց կոմսը։

— Այն ատեն ես ալ չափագանց երջանիկ պիտի ըլլամ։

— Բայց . . . վերջապէս . . . ինչ պիտի ընէք —։

Մէրսէտէս ախրութեամբ ժպտեցաւ։

— Զեզի ըսեմ թէ այս քաղաքիս մէջ առջի Մէրսէտէսին պէս, այսինքն աշխատելով պիտի ապրիմ, պիտի չչաւատաք։ աղօթելէ զատ բան մը չեմ զիտեր, աշխատելու ալ պէտք չունիմ։ քանզի ձեր պահած փոքր դանձը նոյն ձեր նշանակած տեղը դառնուեցաւ։ ամեն մարդ պիտի ուզէ զիտնալ թէ ովկ եմ ես, ու պիտի հարցընէ թէ ինչ կ'ընեմ, բայց պիտի չկրնայ դիտնալ թէ ինչպէս կ'ապրիմ։ Աստածոյ, ձեր ու իմ զիտնալու բանս է այս։

— Մէրսէտէս, ըստ կոմսը, չեմ մեղադրեր զձեզ, բայց ձեր զոհողութեան չափը անցուցիք Պ։ առ Մորսէրֆի բոլոր հարստութիւնը մերժելով, որուն կէսը ձեր խնայողութեանը և հսկողութեանը համար իրաւամբ ձեզի կը վերաբերէր։

— Ձեր առաջարկելիքը կը զուշակեմ։ բայց չեմ կրնար ընդունիլ, համօն, զաւակս պիտի չներէ ինձի։

— Ուստի ես ալ Պ։ Ալպէր առ Մորսէրֆին հաճելի չեղած բան մը ընելէն պիտի զգուշանամ։ Անոր դիտաւորութիւնները կ'իմանամ։ և ըստ այնմ ՚ի զործ կը դնեմ։ Բայց եթէ իմ ընելու զործիս հաւանութիւն տայ, առանց դժկամակութիւն ցուցընելու պիտի ընդունիք։

— Գիտէք, կամօն, որ այսուհետեւ կենդանի արարած մը չեմ ես. թէ ի՞նչ պիտի ըլլամ և ի՞նչ պիտի ընեմ, չեմ զիտեր։ Գլուխս եկած գժրաղդութիւնները այն աստիճան շիոթեցին զիս, որ կամքս անզամ կորսնցուցած եմ. արծիւին մաղիներուն մէջ եղող Հանգուիկի մը նման բաղրին ձեռքը կը զանուիմ։ Աստուած չուզեր որ մեռնիմ, քանզի կենդանի կը թողու զիս. եթէ ինչ օդնութիւն մը զրկէ, անոր կամքը պիտի օրչնեմ, և պիտի ընդունիմ զայն։

— Զդուշացիք, տիկին, ըստ Մօնթէ-Քրիսթօ, զԱստուած այդպէս չեն պաշտեր։ Աստուած կ'ուզէ որ իւր միաքը հասկընանք և այնպէս իւր զօրութիւնը փորձենք. ահա այս պատճառաւ է որ մեղ անձնիշխանութիւն տուած է։

— Ահ, այդպէս մի խօսիք ինձի, զուեց Մէրսէտէս, եթէ կարծէի որ Աստուած անձնիշխանութիւն տուած է ինձի, դիւրութեամբ յուսահատութենէ կ'ազատէի —։

Մօնթէ-Քրիսթօ կնոջ անպայման վիշտէն ընկճեալ սակաւ ինչ դունատեցաւ և զլուզը խոնարհեցուց։

— Ձեք հաճիր վերստին տեսնուինք ըսելու, ըստ կոմսը իւր ձեռքը անոր երկնցընելով։

— Անչուշտ նորէն պիտի տեսնուինք, պատասխանեց Մէրսէտէս հանդիսաւոր կերպով երկինքը ցուցընելով. կ'ուզեմ փորձով ցուցընել ձեզ որ տակաւին յօյսս կտրած չեմ —։

Եւ իւր դողդոջուն ձեռքը կոմսին ձեռքը բռնելէն ետեւ սանդուխին մէջ նետուեցաւ և կոմսին առջեէն աներեսյթ եղաւ։

Այն ատեն Մօնթէ-Քրիսթօ կամաց մը գոնէն դուրս ելաւ և դէպ 'ի նաւահանդիսուը զնաց։

Բայց Մէրսէտէս անոր հեռանալը չտեսաւ, թէև ծերսւնի Տանթէսին փոքր սենեկին պատուհանը կը զանուէր. իւր աւերը ընդարձակ ծովին վրայ շբջելով՝ իւր զաւակը տանլու նաւը կը փնտէր։

Սասոյդ է որ իւր ձայնը ակամայ կը մրմնար. — կամօն, կամօն, կամօն —։

ՊԵՂԲԲՐ ՀԱՅ.

ԵՆՅԵԸԼԻ

ԽԱՅԱՀԱՅ

Ա ՈՒՄՈՅ վերաւորեալ սրտիւ մեկներ էր այն
տաւնէն, ուր ԱԷրսէտէսը թաղուցեր
էր հաւանականաբար մէկ մ'ալ զան
չակսնելու համար:

Փոքր Կտուարի մահուանէն ետքը Մօնթէ - Քըիսթոյի սիրտը
մնձ փափոխութիւն մը կրեր էր: Հեռաւոր և դժուարին ճամ-
քաններով վրէժխնդրութեան դադամը հասնելով, լեբան միւս
կողմը տարակուսանաց անդունղը տեսեր էր:

Բաց յայսմանէ՝ ԱԷրսէտէ սի հետ ըրած խօսակցութիւնը իւր
սրտին մէջ այնչափ յիշատակներ արթնցուցեր էր, որոնց
վրայ սղեաք էր երկար մտածել, բայց կոմսին բնութիւնն ու-
նեցող մարդ մը չէր կրնար երկար ատեն մելամաղնութեան
մէջ մնալ, որ զաեհիկ մտքերու կրնայ վնաս մը չպատճա-
ռել յայտնի տարօրինակութիւն մը տալով անոնց, բայց
բարձր մտքերու մահ կը պատճառէ:

Կոմնը կը մտածէր թէ ինքը ինքը մղագրելու համար պէտք
էր որ իւր հաշուոց մէջ սխալնունք մը սպրգած ըլլար:

— Անցեալը դէշ կը նկատեմ, կ'ըսէր, և չեմ կրնար
այսպէս խարուիլ: Ե՞նչ, միթէ նպատակս անխորհնւրդ նպա-
տակ մ'էր, միթէ տասը տարիէ ՚ի վեր բռնած ճամբաս
կեղծ էր, և միթէ ժամ մը բաւական չէր ճարտարապետին
ապացուցանելու համար թէ իւր բռնած յուսալիր զործը՝ եթէ
ոչ անկարելի՝ դռնէ ուղիղ չէր:

« Աչ, չեմ ուղեր այսպիսի դաշտավարի մը վրայ կենալ, ո՛՛
կրնայ խնիթեցրնել զիս :

« Այս խորհրդածութեանս մէջ կը տեսնեմ որ անցեալին
բուն յարդը աղէկ չեմ ճանչցած, վսան զի այն անցեալը
հորիզոնին միւս ծայրը կը տեսնեմ վերսափին :

« Երօք ժամանակը ո՛րչափ յառաջանայ, այնչափ անցեալը
կ'անչեաի՝ ճանասպարհորդի մը իւր ետին մողուցած դաշտե-
րուն նման :

« Երազի մէջ վերաւորեալ մարդոց որատահածը ինձ ալ
կը պատահի, անոնք իրենց վէրքը կը տեսնեն և կ'ըզգան,
բայց երբ ընդունելնին չեն յիշեր :

« Աղէ, ով մարդ վերածնեալ, հարուստ անօրինակ, քնա-
ցու դարթուցեալ, դանդաշող զօրաւոր և միլիոնատէր ան-
յալթէլի, վայրկեան մը թշուառ և սովալլուկ կենաց աղէ-
տալի պատկերը կրէ, անցիր վերստին այն ճամբաներէն, ուր
Ճակատադիրը դքեզ մղեց, ուր թշուառութիւնը դքեզ տա-
րաւ, ուր յուսահատութիւնը դքեզ ընդունեց, ադամանդ-
ները, ոսկին ու երջանկութիւնը խիստ կը փայլին այսօր այն
հայելին ապակիներուն վրայ, որու մէջ Մօնթէ-Քրիստօ
դիմանթէսը կը տեսնէ. պահէ այն ադամանդները, ջնջէ
այն ոսկին, նաեւմացւը այն փառքերը, և զնաւ իբր հարուստ
աղքատը դափիր, իբր աղաւ՝ բանասրկեալը տես և իբր կեն-
դանացեալ՝ զիակը զիակէ : — :

Այս խօսքերը ըստ լուլ Մօնթէ-Քրիստօ Քէսըրի փազոցը
զարկաւ :

Նոյն փողոցն էր այն, ուրկից քսան և չորս տարի առաջ
մունջ և զիշերային պահապանաց խումբ մը զինքը տարեր էին:

Այն զուարթ և բազմամարդ տուները նոյն զիշերը տիսուր,
անձայն և փակուած էին :

— Այսու ամենայնիւ ասոնք նոյն այն տուներն են, մը ր-
մուաց Մօնթէ-Քրիստօ. միայն թէ այն տուն զիշեր էր, և
այսօր պայծ առ յորել է. ամեն բան այսպէս սկայծ առ և
զուարթ երեցը նողը արեն է : — :

Աէն-Լորան փողոցէն նաւամատոյցը իջաւ, և դէղ՝ ի Օտարահամարը յառաջացաւ. իւր բանատրկութեան իրիկունը նաւահանգստին այս կողմէն զինքը նաւակը մաշուցեր էին:

Կտաւէ հովանոցով շրջակայութեան նաւակ մը նոյն միջոցին անկէ կ'անցնէր:

Մօնթէ-Քրիսթօ նաւավարը կանչեց, որ առատաձեռն օտարական մը գուշակու նաւալարաց արագոնօքը իսկոյն դէղ՝ ի կոմսը թիավարեց:

Օդը զեղեցիկ էր և նաւադնացութիւնը զաւարժալի:

Արեւ հորիզոնին վրայէն ալեաց մէջ կ'իջնէր, որոնք աշխար բոցերէն զագցես պիտի այրէին:

Հայելիի պէս միացած ծովո տեղ տեղ վէտ վէտ կ'ըլլար ձուկերու սատիւններէն, որոնք պահուած թշնամիէ մը հալածուելով՝ ջուրէն գուրու կը ցատկէին ուրիշ տարրի մէջ իրենց աղասութիւնը զանելու համար:

Աւերջապէս հորիզոնին վրայ սպիտակ և վայելու որոքներու պէս գէղ՝ ի Մարթիկ զացող օրսորդաց մակոյիններուն, կամ Քորսիոյ և կամ Սպանիոյ համար բեռնաւորեալ վահառականի նաւերուն անցնելու կը տեսնէին:

Այս պայծառ երկնից, շնորհալի շրջաններ ընող այս մակոյիններուն, և ծովին մակերեսոյթը ոսկեղոյն երեցընող արեւուն զուարժութիւնը վայելելու տեղ՝ կոմսը իւր վերարկուին մէջ փաթթաւած՝ քսան և չորս տարի առաջ իւր սոսկալի ճամբորդութեան մանրամասն պարագաները մի առ մի իւր միաքը կը բերէր. Քայլալանի մէջ վառ մեացած միակ լոյսը, եփ գեղակին երեսոյթը, որ ուր տաբուիլը իւրեն կ'իմացընէր, ծովը նետուիլ ուզած տաենը զինակիրներուն հետ ըրած մրցումը, անոնցմէ յաղթուելով իւր յուսահատութիւնը և ատրճանակնուն բունին ծայրը սառած օղակի նման իւր քոնքին կոթնցընելնին սոսկումով կը յիշէր:

Վմառուան չորշած այն ազբիւրներուն պէս, որոնք աշնան զումարուած ամպերէն սակաւ առ սակաւ կը խոնաշնան և

կ'ըսկոին կաթիլ առ կաթիլ րդիսիլ, Մօնթէ - Քրիսթոյ կոմոն-
ալ սակաւ առ սակաւ զգաց իւր կուրծքին մէջ ցամքած այն-
չին լեզվին կաթիլ առ կաթիլ րդիսիլ, որ ժամանակաւ ետ-
ման Տանթէսի որտին մէջ յորդեր էր :

Երեն համար ոչ երեխնքը պայծառ կ'երևէր, ոչ ժակոյի-
ները շնորհալի և ոչ արեր չքեղ. այլ երկինքը սղալի քո-
ղով ծածկուեցաւ և Իֆ գղեակ կոչուած սեազէմ հսկային-
երեւյթը յանկարծ մահացու թշնամիի մը ուրուականին երե-
ւոյթին նման իւր բոլոր մարմինը սարսու այսուց :

Նաւակը Իֆ գղեակին առջև հասեր էր :

Կոմսը բնազդմամբ մինչև նաւակին ծայրը քաշուեցաւ :

Նաւակարը իւր խիստ քաղցր ձայնովը պարապ տեղը կ'ը-
սէր անոր .

— Հասանք, որաբո՞ն — :

Մօնթէ - Քրիսթօ յիշեց որ այս նոյն տեղը և նոյն ժայռին
վրայ պահապանները բանութեամբ զինքը դուրս հաներ էին-
և սուինի մը ծայրը իւր կողերուն իմելով՝ սուիպեր էին-
զինքը որ այն սահնկուխէն վեր ելնէ :

Ժամանակաւ Տամրան խիստ երկար երեցեր էր Տանթէ-
սին . բայց այս անդամ Մօնթէ - Քրիսթոյի շատ կարճ երե-
ցաւ . թիակին ամեն մէկ հարուածը ծովուն խոնաւ փաշին
չես անհամար խորհուրդներ և յիշատակներ ցայտեցուցեր
էր իւր մոքէն :

Յուլիսի Յեղաշրջումէն 'ի վեր Իֆ գղեակին մէջ բանտար-
կեալ չէր մնացեր, պահապանները միայն մաքսանենդ ութիւնը
արդ իւն լու համար հոն կը կենային . դոնապան մը դրան-
առջև հետաքրիր այցելուներու կ'ըստասէր, որ հետաքրիր-
քրութեան յիշատակարան դարձող ոյս ահառլիթ բանտա-
րանը անոնց ցուցընէ :

Թէպէտ այս ամեն տեղեկութիւնները իրեն տուին, սա-
կայն երբ կոմսը զմբէթին տակը մտաւ, երբ մութ սանդուխէն
վար իջաւ, երբ զինքը ստորերկրեայ բանտերը տարին, զորոնք

անեսնել ուղեր էր, ցուրտ դեղնութիւն մը իւր ճակատը պատեց, որուն սառած քրտինքը մինչև իւր սիրտը յորդեց:

Ասմոք հարցուց թէ արդեօք թաղաւորութեան Ահբահաստառութեան ժամանակին հին բանտապահներէն մացող կար, ամենքն ալ կամ պաշտօնէ քաշուած էին և կամ ուրիշ պաշտօնի մէջ մտած էին:

Օհնիքը պարտցընող զոնապանը 1830էն ՚ի վեր հոն կը դանուեր:

Իւր բուն ստորերկրեալ բանտը տարաւ գինքը:

Ասմոք վերատին տեսաւ իւր բանափն օգամուտ նեղ պատուհանէն ներս թափանցող տեղոյն լոյսը, անկողինը եղած տեղը, զոր այն ժամանակին վերցուցեր էին, և անկողնոյն ետին արրայ Փարիայի բայցած ծակը, որ թէպէտ խցեր Էին, բայց հոն դրուած նոր քարերէն տակաւին յայտնի էր:

Մօնթէ-Քրիսթօ իւր ոտից ոյժը կորսնցուցեր էր, անյենարան փայտեալ աթոռ մը առաւ և նստաւ:

— Միրառոյի բանտարկութենէն զատ այս դղեակին վրայ ուրիշ պատմութիւն մը կը պատմուի, հարցուց կոմոք, աւանդական պատմութիւն մը կայ այս աղէտալի բնակութեանց վրայ, ուր կը տարակուսի մարդ և չկրնար հաւատալ թէ երբէք մարդիկ կենդանի էակ մը բանտարկած ըլլան:

— Այս, պարոն, ըստ գոնապանը, և Ճիշտ այս բանատին վրայ Անթուան բանտապահը ինձ պատմութիւն մը պատմեց — :

Մօնթէ-Քրիսթօ սարսուաց, Անթուան բանտապահը իւր բանտապահն էր:

Կամոք զրեթէ անոր անունը և դիմաց զծագրութիւնը մոռցեր էր, բայց երբ անունը լսեց, կատարեալ յիշեց զան մօրուգով շրջապատեալ դէմքովը, թուխ բաժկոնովը և բանալեաց արձակովը, որոնց հնիւնը կարծէր թէ տակաւին կը լսէ:

Կոմոք զլուխը դարձուց և կարծեց թէ զան կը անսնէ նըր-

բարակին ստուերին մէջ, որ դոնապանին ձեռքը վասուած Հաշին լրյուէն աւելի թանձը կ'երևէր,

— Պարոնը կը հաճի՞ որ այն պատմութիւնը ողատմեմ, հարցուց դոնապանը:

— Այս, պատմախանեց Մօնթէ-Քրիսթօ, պատմեցէք — :

Եւ իւր բուն պատմութիւնը ուրիշի մը բերանէն լսելու վախնալով՝ ձեռքը կուրծքին վրայ գրաւ որ սրտին ուժդին բարախումը զսպէ:

— Պատմեցէք, կրկնեց Մօնթէ-Քրիսթօ:

— Այս ստորերկրեայ բանաը, կրկնեց դոնապանը, ասկէ շատ տարի առաջ բանտարկեալ մը կը բնակէր, որ ըստ եւ բեռութից խիստ վրանողաւոր մարդ մ'է եղեր մանաւանդ հասրացէտ ըլլալուն համար: Երեն ժամանակակից ուրիշ բանտարկեալ մը կար, բայց իրեն պէս չար չէր, այլ խենթեցած ողորմելի քահանայ մը:

— Ենթ մը, կրկնեց Մօնթէ-Քրիսթօ, և ինչ տեսակ խենթութիւն ունէր:

— Եւր ազատութեանը համար միլիոններ կ'առ աջարկէր — :

Մօնթէ-Քրիսթօ իւր աշերը դեպ 'ի երկինք վերցուց, բայց երկինքը չտեսաւ. երկնից և իւր մէջ ահղը քարերու քող մը կար:

— Բանտարկեալները կրնային զիրար տեսնել, հարցուց Մօնթէ-Քրիսթօ:

— Ա՛յ, ոչ, պարո՞ն, մասնաւոր արդիլուած էր. բայց բանտարկեալները մէկ բանտէն միւսը ճամբայ մը բանալով, այն արդելքը 'ի գերեւ հանեցին:

— Երկու բանտարկեալներէն ո՞րը ճամբան բացաւ:

— Ա՛յ, անշուշտ երիտասարդը, ըսաւ դոնապանը. երիտասարդը հնարադէտ և ուժեղ էր, իսկ ողորմելի արբանձեր և տկար. ասկէ զատ՝ անոր խելքը կատարեալ չէր որ այնպիսի բան մը խորհէր:

— Կոյր մարդիկ . . . , մըմաց Մօնթէ-Քրիսթօ:

— Այսպէս ուրիշներ , շարունակեց դռնապահնը , եթիւառապարդը ճամբան մը բացաւ , ինչով , չկխցուիր , բայց բացաւ , և առացոյցը ահա տեսէք , զեռ ծակին հետքը կոյ — :

Եւ ջահը պատին մօտեցուց :

— Ո՛չ , այս , ստուգիւ , ըստ կոմու իւր սրտի յուղմունքին նուաղած ձայնով մը :

— Հետեաբար երկու բանտարկեալները իրարու կը հազրողակցէին , մըշափ ատեն տեսեց այս հաղորդակցութիւնը , չդիտցուիր : Աերջապէս օր մը ծեր բանտարկեալը հիւանդացաւ և մեռաւ . գուշակեցէք ինչ ըրաւ երիտասարդը , հարցուց դռնապահնը խօսքը ընդիմելով :

— Ըսէք :

— Մեռեալը իւր օենեակը տարաւ , իւր անկողնոյն վրայ պառկեցուց զան և անոր երեսը պատին դարձուց . ինքը ծերին բանտը դարձաւ , ծակը դոցեց , և մեռեալն պատահքին մէջ սահեցաւ : Երբէք այսպիսի խելք մը լսած է իք — :

Մօնթէ-Քրիսթօ իւր աշերը դոցեց . դիմակին պազութենէն ստոած այն հաստ կտաւը իւր երեսին դոշչած միջոցին՝ իւր զդացած բոլոր ազդեցութիւնները վերստին սկսեր էր զդալ :

— Մտիկ ըրէք ինչ էր անոր նապատակը , շարունակեց դռնապահնը . կը կարծէր թէ մեռեալները Եֆ դզեակին մէջ կը թաղուին , և որովհետեւ դիմէր թէ բանտարկելոց համար գագազի ծախք չեն ըներ , կը յուսար իւր ուսերովը հողու վերցնելու . սակայն գժբաղդաբար Եֆ դզեակին մէջ սովորութիւն մը կար , որ իւր նապատակը իւր դերեւ կը հանէր . մեռեալները չեն թաղեր , այլ բաւական կը համարէին անոնց ուսքին դնաակ մը կապէւ և այնոյէս ծովը նետեւ դանք . այսողէս ըրին իրեն ալ :

« Բանտարկեալը վերնադոյն յարկին վրայէն ջուրին մէջ նետեցին , հետեւալ օրը ճշմարիտ մեռեալը իւր անկողնոյն մէջ դատան , և անկէ ամեն բան դուշակեցին . վասն դիմատիկները , որոնք մինչեւ այն ատեն չէին համարձակեր ը-

սել, հաստատեցին թէ բանարկելոյն մարմինը նետած առեննախն՝ աշուելի ճիչ մը լոեր էին, որ իսկոյն իրեն հետ ջաւրին մէջ կորսուեր էր — :

Կոմոք գժուարաւ շունչ կ'առնուր, քրտինքը Ճակատէն կը վաղէր, և սիրաը անձկութեամբ կը սեղուէր:

— ԱՇ, մըմոաց Մօնթէ-Քրիսթո, իմ զդացած տարակոյսս մռացութեան սկիզբ մ'էր, բայց ոչ, սիրաս վերստին հոս կը հաստատուի, և վրէժխնդրութեան ծարաւի կ'ըլլայ, — Եւ այնուհետեւ այն բանարկեալին խօսքը չեղաւ, հարցուց կոմոք:

— Ամնեին, վասն զի կը հասկընաք անշուշա որ երկուքին մէ կը եղած է, զրեթէ յիսուն սոտք բարձրութենէ նետած ըլլալով կամ երեսի վրայ ինկած և խոկոյն մռած է:

— Աչ, ոսքի վրայ ինկած է, քանզի քիչ մը առաջ ըսիք թէ անոր ոտից դնասկ մը կապեցին:

— Եւ կամ ոտքի վրայ ինկած է, կրկնեց դռնապանը, և այն առեն զնտուիին ծանրութիւնը զինքը ծովուն խորը տանելով, ողորմելի մարդը հոն մնացած է:

— Կը ցաւիք անոր վրայ:

— Այո՛, թէ իւր տարրին մէջ զնաց:

— Ի՞նչ ըսել կ'ուզէք:

— Տարաձայնութիւն մը կար թէ այն թշուառ մարդը իւր ժամանակին մէջ իր պոնաբարդեան բանարկուած ծովային պաշտօնատար մ'էր:

— Ավ Ճշմարտութիւն, մըմոաց կոմոք, կոհակաց և բռցերուն վրայ ծփալու համար ստեղծած է զքեզ Աստուած: Աւրեմն խեղձ նաւաստին միայն քանի մը պատմողներուն յիշողութեան մէջ կենդանի մնացած է, անոր սոսկալի պատմութիւնը կրակարանի անկիւնները կը պատմուի, և ամեն մարդ կը սոսկայ երբ անոր անջրաբետը Ճեղքելով խորունկ ծովուն մէջ ընկողիլը կը լսէ: — Անոր անունը ի՞նչ էր, հարցուց կոմոք բարձր ծայնիւ:

— Յե՞տ թիւով կը կոչուէր, պատասխանեց ողահատանը:

— Ո՞վ Վեհլքօր , Վեհլքօր , մրմուաց Մօնթէ-Քրիսթօ ;
Արշափ անգամ այս անունով կոչած ես զիս արդեօք երբ իմ
ուրուականն քու քնատութեանդ ժամբուն մէջ զքեղ կը

տանցէր :

— Պարոնը կը հաճի՛ իւր շրջադայութիւնը շարունակել ,
հարցուց դռնապանը :

— Այո , մահաւանդ եթէ խեղձ արբային սենեակը ցու
ցընէք ինձ :

— Ա՛չ , թիւ 27դին սենեակը :

— Այո , թիւ 27դին — , կըկնեց Մօնթէ-Քրիսթօ :

Իրեն այնպէս երեցաւ թէ արբայ ֆարիային ձայնը կը
լսէ , երբ ինքը անոր անունը հարցընելով՝ արբան պատին
միւս կողմէն այս թիւը պոստցեր էր իրեն :

— Եկէք ուրեմն :

— Կեցիք , ըստ Մօնթէ-Քրիսթօ , վերջին անգամ մւալ
այս բանտին ամեն կողմերը դիտեմ :

— Աղէկ յարմարեցաւ , ըստ առաջնորդը , միւսին բա-
նալին մոռցեր եմ առնելու :

— Գացէք ուրեմն բերելու :

— Առէք ջահէլ :

— Աչ , չետերնիդ տարեկք զայն :

— Բայց մութ տեղը պիտի մնաք :

— Մթութեան մէջ կը տեսնեմ ես :

— Ի՞նչ կըսէք , ան ալ այսպէս է եղէք :

— Ո՞վ :

— Թիւ Յհիք . կ'ըսեն թէ այնչափ սովորած էր մթու-
թեան , որ իւր բանտին ամենէն մութ կողմը ասեղ մը կըս-
նար տեսնել :

— Տասը տարուան մէջ հազիւ թէ այդ սովորութիւնը
ստացաւ — , մըմուաց կոմնը :

Առաջնորդը ջահուլը դուրս ելաւ :

Կոմնը ստոյդ ըսեր էր . մթութեան մէջ քանի մը մանր :

երկրորդ մնալէն ետե՞ ամեն բան ըստի մէջ եղածի պէս ու ըստէց :

Այն ատեն իւր բոլորտիքը դիմեց, և իւր բանտին ամեն կողմը հանցաւ :

— Այո՛, ըսաւ, ահա այն քարը որու վրայ կը նստէի . ահա պատին վրայ մնացած իմ կոթնցուցած ուսերուս նշանը . ահա իմ ձակատէս հոսած արիւնին հետքը, երբ օր մը զլուխս պատին զարնելով ուղեցի ջախջախել զայն . . . : Ո՛չ, կը յիշեմ այս թուահաշիւներն ալ, որոնք օր մը հօրս և Մէրսէտէսին տարիքը հաշուելու ատենս ըրի, որպէս զի դիտնամ թէ հայրս կենդանի և սիրականս ազատ պիտի զլունեմ արդեօք . . . : Այս հաշիւը ընելէս ետե՞ քիչ մը ատեն յուսացի . . . սակայն անօթութիւնը և անհաւատարմութիւնը հաշիւի դրած չէի — :

Եւ կոմսը սկսաւ դառնապէս ծիծաղիւ :

Իրբ երազի մէջ կը տեսնէր որ իւր հայրը զերեղման կը տանէին . . . և Մէրսէտէս դէպ ՚ի տաճարը կը քալէր :

Միւս պատին վրայ եղած արձանագրութիւն մը իւր ուշադրութիւնը զրաւեց :

« ԱՍՏՈՒԱԾ ԻՄ, կարդաց Աօնթէ-Քրիսթօ, Խելք ՊՂԶ ՊԱՀ ՊԱՀԵ » :

— Ո՛չ, այո՛, զուեց կոմսը, այս էր իմ վերջին ժամանակներուս միակ ազօթքը . այնուհետեւ աղասութիւն չէի խնդրեր, այլ կը խնդրէի որ խելքս չկորսնցընեմ. քանզի կը վախնայի որ չխենթենամ և ամեն բան չմոռնամ: Աստուած իմ, դուն իմ խելքս պահեցիր և ամեն բան յիշեցի. շնորհակալ եմ, Աստուած իմ, շնորհակալ եմ — :

Այն միջոցին՝ ջահին լոյսը պատերուն զարկաւ . դոնապանը վար կ'իջնէր :

Աօնթէ-Քրիսթօ զան դիմաւորեց :

— Ետեկս եկէք —, ըսաւ դռնապանը, և առանց վեր ելնելու՝ ստորերկրեայ համըէ մը ուրիշ բանտ մը տարաւ :

Այս բանտին մէջ աւ կոմսին մտաց անթիւ մտածութիւն՝ ներկայացան :

Իւր աչաց առջի զարկած բանը պատին վրայ դժուած մի ջօրէական շրջանակն եղաւ, որուն միջնցաւ աբբայ Գարիխան օրուան ժամբը կը համբէր, այնու հետեւ անկողնոյն մացորդ ները տեսաւ, որուն վրայ ողորմիլ բանտարկեալը մեռը էր:

Ասոնք տեսնելով՝ իւր բանտին մէջ զգացած սրտի տնձ կութեանց մեղ՝ երախտադիտութեան քաղցր զգացում մը կամ սին սիրու ուռեցուցեր էր, և արտասուաց երկու կաթիլներ իւր աչերէն վար հոսեցան :

— Աչա հոս կը բնակէր խենթ աբբան, ըստ առաջնորդը, և այս Ճամբայէն երիտասարդը զան տեսնելու կու դար — :

Եւ այս կողմէն տակաւին բաց մնացած ստորերկրեայ Ճամբուն ծակէ Մօնթէ-Քրիսթոյին ցուցուց :

— Քարին դոյնէն, յաւելցուց գոնապանը, դիտուն մը հաստատեց թէ երկու բանատարկեալները դրեթէ տասը տարի իրարու հետ կը հաղորդակցէին։ Խեղչ մարդիկ . այն տասը տարիներուն մէջ ո՛չափ ձանձրացած պիտի ըլլան — :

Տանթէս իւր ծոյցէն քանի մը Լուի ոսկի հանեց, և ձեռքը այն մարդուն երկնցուց, որ առանց զինքը Ճանշնալու երկրորդ անգամ իւր վրայ կը ցաւէր :

Դոնապանը ընդունեց զանոնք կարծելով թէ քանի մը մանր ստակներ են անոր տուածները, բայց չահին լուսովը այցելուին իրեն տուած գումարին արժողութիւնը տեսնելով,

— Պարոն, ըստ, սխալցաք :

— Ի՞նչպէս :

— Ձեր տուածները ոսկի են :

— Գիտեմ :

— Ի՞նչպէս, զիաէք կըսէք :

— Այս :

— Աւքեմ առանց խիզչ ընելու կրնամ պաշել դանոնք :

— Այս՝ — :

Դոնապահը աղջութեամբ Մօնթէ-Քրիսթոյին երեսը նաև
յեցաւ :

— Առաքինութիւն, ըստ կոմսը Համլէթի պէս :

— Պարոն, կրկնեց դոնապահը չչամարձակելով իւր բաղ-
դաւորութեան հաւատալ, պարոն, ձեր առատաձեռնութիւնը
ինձ զարմանալի կը թուի :

— Ամենեին մի զարմանաք, բարեկամ, ես ժամանակաւ նա-
ւաստի մ'էի, ե ձեր պատմութիւնը խիստ ազդեց ինձի :

— Աւելին, պարոն, դուք որ այդշափ առատաձեռն էք,
արժանի էք որ ես ալ բան մը նուիրեմ ձեզ :

— Ի՞նչ պիտի նուիրէք, բարեկամ, ծովային խեցինե՞ր,
յարդի դործուածնե՞ր, շնորհակալ եմ :

— Աչ, պարոն, ոչ, չիմա պատմած պատմութեանո վերա-
բերեալ բան մը :

— Ատոյդ կ'ըսէք, զուհց կոմսը աշխուժիւ, ե ի՞նչ բան
է այդ :

— Մաիկ ըրէք, ես ինքնին կ'ըսէի թէ տասն ե հինգ տա-
րի բանտարկուած մնացողի մը սենեկին մէջ միշտ բան մը կը
զանուի, ե սկսայ պատերը զննել :

— Ա՛չ, զոշց Մօնթէ-Քրիսթօ աբբային դաղտնի պահա-
նոցը յիշելով, իբօք ի՞նչ դապը :

— Այնչափ փնտոեցի, շարունակեց դոնապահը, որ ան-
կողնոյն զիսի կողմը ե կրակարանին տակը ձայն հանող խո-
ռոշ մը դտայ :

— Այս, ըստ Մօնթէ-Քրիսթօ, այս :

— Քարերը վերցուցի, ե ի՞նչ դանեմ . . . :

— Չուանէ սահզո՞ւխ մը, դործինե՞ր, զուց կոմսը :

— Ի՞նչպէս դիտէք, հարցուց դոնապահը զարմանքով :

— Չեմ դիտեր, բայց կը զուշակեմ, ըստ կոմսը, բան-
տարկելոց պահանոցներուն մէջն սովորաբար այս տեսակ
բաներ կը դանուին :

- Այս, պարոն, շուանեկ սանդուխ մը և զործիներ զտայ:
- Եւ տակաւին պահած էք զանոնք, զուեց Մօնթէ-Քրիսթօ:
- Ոչ, պարոն, խիստ հետաքրքրական բաներ ըլլալնուն՝ այցելուներու ծախեցի զանոնք. բայց ուրիշ բան մը պահած եմ:
- Ի՞նչ բան, հարցուց կոմսը անհամբերութեամբ:
- Կտաւի շերաերու վրայ զրուած դրքի պէս բան մը:
- Ո՛չ, զուեց Մօնթէ-Քրիսթօ, պահած էք զայն:
- Այս:
- Գացեք ինձի բերեք այն դիրքը, բարեկամ, ըստ կոմսը, և եթէ դուշակածս է, անչող եղիք:
- Հիմա կու զամ, պարոն —:
- Եւ գոնապանը գուրս ելաւ:
- Այն ատեն կոմսը դնաց ջերմուանդութեամբ այն անկող նայն մնացորդներուն առջեւը ծնկան վրայ եկաւ:
- Ո՛վ իմ երկրորդ հայրս, ըստւ, դուն որ ինձի ազատութիւն, դիտութիւն և հարսաւթիւն շնորհեցիր, դուն որ զերազոյն արարած մ'էիր, Եթէ դերեզմանիդ խորութենէն կրնաս տակաւին երկրի վրայ մնացողներուն ձայնը լսել, եթէ հոգւոյդ կենդանական մէկ մասը տակաւին կը ծփայ այս տեղերուն վրայ, ուր զիրար ճանշցանք և շատ նեղութիւններ կրեցինք, ովք ազնիւ սիրս, զերազանց հանճար, կ'երգմնցընեմ զքեզ, յանուն այն հայրական սիրոյն, զոր ինձ շնորհեցիր, և այն որդիական ակնածութեան, որ ես քեզ ուխանեցի, մէկ խօսքով, մէկ նշանով կամ որ և է յայտարարութեամբ մը չնջէ սրտիս մէջէն տարակուսանաց մնացեալ մասը, քանզի եթէ այս տարակոյսս շփարատի, խզի խայթ մը պիտի ըլլայ այն ինձի —:
- Կոմսը դլուխը խոնարհեցուց և ձեռքը միացուց:
- Ահա, պարոն —, ըստ ձայն մը իւր ետեկն:
- Մօնթէ-Քրիսթօ սարսուաց և երեսը անոր դարձուց:

Դոնապանը կտաւի այն շերտերը կը ներկայացընէր անոր ։
Քրոնց վրայ աբրայ Ֆարիա իւր զիտութեան բոլոր դանձերը
թափեր էր։ Այս ձեռագիրը Խտալիոյ թաղաւորութեան վրայ
դրուած աբրայ Ֆարիայի մեծ զործն էր։

Կոմսը շաապաւ ձեռքը առաւ զայն, և ամենէն առաջ ա-
նոր վերնազիրը իւր աչքին զարնելով՝ կարդաց։

«Վիշապին ակաաները պիտի խլես, և առիւծները ոտքիդ
տակը պիտի կոխես, ըսաւ Տէրը»։

— Ո՛չ, զոչեց կոմսը, ահա իւր պատասխանը, չնորհա-
կալ եմ, հայր իմ, չնորհակալ եմ։

Եւ իւր ծոցէն փոքր զրապան մը հանելով, որուն մէջ հա-
զար ֆրանքնոց լոււմայատոմներ կային, ըսաւ։

— Առէք այս զրապանը։

— Ինծի՞ կը նուիրէք զայն։

— Այս, բայց այն դաշանը որ մեկնելէս ետեւ անոր մէջը
պիտի նայիք։

Եւ այն դանուած դիբբը, որ իրեն համար թանկագին
դանձ մէք, իւր կուրծքին մէջ պահէն ետեւ՝ ստորերկրեայ-
քանտերէն դուրս նետուեցաւ և նաւակին մէջ մանելով։

— Մարտիիա քաշէ —, ըսաւ։

Նաւակը հեռանալու ատեն՝ կոմսը իւր նայուածքը այն
տխուր բանտարանին վրայ յարելով։

— Վայ անոնց, ըսաւ, որոնք զիս այս մութ բանտին մէջ
բանտարկեցին, և վայ անոնց, որոնք բանտարկուած ըլլալո-
մուցան —։

Քաթալանցոց առջեկն անցնելու ատեն՝ կոմսը երեսը դար-
ձուց, և զլուխը իւր վերարկուին մէջ փաթթելով՝ կնոջ մը
անունը մըմուաց։

Յաղթութիւնը կատարեալ էր, կոմսը երկու անդամ տա-
բակուսանաց յաղթեր էր։

Պրեթէ սիրով լցուած զորովալիր զզայմամբ արտասանած անունը Հայտէինն էր :

Մօնթէ - Քրիսթօ յամաք ելնելով՝ դէպ 'ի գերեզմանատունը զնաց, ուր զիտէր որ Մորէլը պիտի զանէ :

Կոմնն ալ տասը տարի առաջ այս գերեզմանատան մէջ պարապ տեղը գերեզման մը փնտուր էր : Միլիոններով Գաղղիա վերադառնողը չէր կըցեր անօթութենէ մեռած իւր հօրը գերեզմանը զանել :

Մորէլ թէե խաչ մը դնել տուած էր անոր վրայ, բայց այն խաչը ինկեր էր, և գերեզման փորողը կրակը նետելով ալրեր էր զայն, ինչպէս ամեն գերեզմանատանց մէջ ինկած հին խաչերը գերեզման փորողները կ'այրեն :

Բարի վաճառականը աւելի բաղդաւոր եղեր էր . իւր զաւակաց բաղկացը մէջ մեռնելով, անոնք զինքը գերեզմանատունը տարեր, և իբրէ երկու տարի առաջ մեռած կնոջը քով տեղաւորեր էին :

Երկու մարմարեայ մեծ քարեր, որոնց վրայ իրենց անունը արձանադրուած էր, իրարու քով դրուած էին երկաթ վանդակներով փակուած և չըրս նոճիներէ հովանացած շրջապատի մը մէջ :

Մաքսիմիլիէն այս ծառերէն մէկուն կոթընած՝ այն երկու գերեզմաններուն վրայ իւր մէջաղնեալ աչերը յարեր էր :

Իւր վիշտը այնչափ խորունկ էր. որ զողցես խելքը պիտի ցրուէր :

— Մաքսիմիլիէն, ըսաւ կոմսը, պէտք չէ հոդ նայիլ, այլ չո՞ն — :

Եւ երկինքը ցուցուց :

— Մեռեալները ամեն կողմի են, ըսաւ Մորէլ. Բարիլէն մեկնելու ատեննիս գուք այսպէս չըսիք ինձի :

— Մաքսիմիլիէն, ըսաւ կոմսը, ճամբորդութեան մէջ ուղեցիք քանի մը օր Մաքսիլիա մնալ, միշտ նոյն փափաքը աւնիք :

— Կոմս, փափաք ըստած բանը չունիմ ես. միայն թէ ինձ այնպէս կ'երեի թէ ուրիշ տեղերէն աւելի Մարսիլիոյ մէջ պիտի կրնամ դիւրութեամբ սովասել:

— Աւելի աղէկի, Մաքոխիլիեն, վասն զի ես ձեղմէ պիտի բաժնուիմ, և գուք ձեր խօսքը ինծի տուած էք, այնպէս չէ:

— ԱՇ, տուած խօսքս պիտի մոռնամ, կոմս:

— ԱՀ, չպիտի մոռնաք, քանզի ամեն բանէ առաջ դուք պատուակիր մարդ մ'էք, Մորէլ, քանզի գուք երգում ըրիք և գարձեալ երգում պիտի ընէք:

— ԱՇ, կոմս, դթացէք ինծի, քանզի խիստ ողորմելի եմ ես:

— Չեղմէ աւելի ողորմելի մէկը տեսայ, Մորէլ:

— Անկարելի է:

— Ափսոս, ըստ Մօնթէ-Քրիսթօ, խեղճ մարդկութեան եսութեանց մէկն է որ ամեն մարդ իւր քովու լացող և հեծող թշուառէն աւելի թշուառ կը կարծէ ինքզինքը:

— Աշխարչիս մէջ իւր սիրածը և փափաքածը կորսնցընող մարդէն աւելի թշուառ մէկը կրնայ ըլլալ:

— Մաիլ ըրէք, Մորէլ, ըստ Մօնթէ-Քրիսթօ, և վայրկեան մը աղէկ ուշադրութիւն ըրէք ըստիս. մարդ մը ճանչցայ, որ ձեզի պէս իւր երջանկութեան բոլոր յոյսնը կնոջ մը վրայ գրած էր: Այն մարդը երիտասարդ էր, ծեր հայր մը ունէր զոր կը սիրէր, և իւր նշանածը կը պաշտէր, անոր հետ ամուսնանալու վրայ էր, երբ յանկարծ բաղդին մէկ հարուածը, որ կրնար Աստուծոյ բարութեանը վրայ երկմտել տալ, եթէ Աստուած քիչ մը ետքը չյայտնէր որ իրեն համար ամեն բան դէպ'ի մշտնջենաւոր միութիւնը տանելու միջոց մ'է, երբ յանկարծ բաղդին մէկ հարուածը ազատութիւնը, սիրուհին, երազած ապագան յափշտակեց, և զինքը ստորերկրեայ բանտի մը խորը նետեց:

— ԱՇ, զոշեց Մորէլ, ութ օրէն, մէկ ամիսէն կամ մէկ տարիէն բանտէն կ'ելնուի:

— Տասն և չորս տարի ստորերկրեայ բանտի մէջ մնաց:

Պորել —, ըստւ կոմոը իւր ձեռքը երիտասարդին ուսին վրայ դնելով։

Մաքսիմիլիեն սարստաց։

— Տասն և չորս տարի, մինուաց։

— Եյս, տասն և չորս տարի, կրկնեց կոմոը, ան ալ այն տասն և չորս տարիներուն մէջ յուսահատութեան շատ ժամեր ունեցաւ, ան ալ ձեզի պէս, Մորել, ինքզինքը աշխարհիս ամենէն թշուառ մարդը կարծելով ինքզինքը սպանանել ուղեց։

— Ետքը, հարցուց Մորել։

— Ետքը, վերջին վայրկենին Աստուած անոր օգնութեան հասաւ մարդկային միջոցաւ մը, զուցէ առջի բերան այն մարդը Աստուծոյ այն անսահման մարդասիրութիւնը չհասկըցաւ (քան զի արտասուօք քողարկեալ աշերը բայցուելու համար ժամանակի պէտք ունին), բայց վերջապէս համբերութիւն ունեցաւ և սպասեց։ Օր մը հրաշքով իւր զերեղմանէն զուրսելու բոլորովին այլափոխեալ, հարուստ և զօրաւոր, ամենէն պոաջ իւր հայրը փնտուեց, բայց հայրը մեռած էր։

— Իմ հայրս ալ մեռած է, ըստւ Մորել։

— Եյս, բայց ձեր հայրը ձեր բազկացը մէջ սիրեցեալ, երջանիկ, պատուեալ, հարուստ և ծերացեալ մեռաւ, բայց անոր հայրը աղքատ, վշտալի և յուսահատեալ մեռաւ, և երբ տասը տարի ետքը՝ անոր որդին հօրը զերեղմանը փընտեց, զերեղմանը անդամ աներեղիթ եղեր էր, և չկըցաւ իւր այնչափ սիրեցեալ հօրը հանգչած տեղը զտնել։

— Ո՞չ, զոշեց Մորել։

— Ուրեմն այն մարդը ձեզմէ աւելի թշուառ էր, Մորել, քանզի իւր հօրը զերեղմանին տեղն անդամ չէր դիմեր։

— Բայց զոնէ սիրած կինը ունէր։

— Կը սիսալիք, Մորել, այն կինը . . . :

— Մեռած էր արգեօք, զոշեց Մաքսիմիլիեն։

— Էւելի դէշ, այն կինը իրեն հաւատարիմ չվնացեր էր։

այլ իւր նշանածը հալածողներէն մէկուն չետ ամուսնացեր
էր: Կը տեսնէք, Մորէլ, որ այն մարդը ձեզմէ աւելի թշշ-
ռւառ սիրահար մ'է եղեր:

- Եւ Աստուած այն մարդը միսիթարեց, հաբցաւց Մորէլ:
- Գոնէ անոր սիրուը հանդարտեցուց:
- Եւ այն մարդը պիտի կրնայ օր մը երջանիկ ըլլալ:
- Կը յուսայ, Մաքսիմիլիէն — :

Երիտասարդը զլուխը իւր կուրծքին վրայ խոնարհեցուց:

— Խօսքս տուած եմ ձեզի, ըստ վայրկեան մը լոռութենէ-
ետե և իւր ձեռքը Մօնթէ-Քրիսթոյին երկնցընե լով. միայն
թէ յիշեցէք . . . :

— Հոկտեմբերի 5ին, Մորէլ, Մօնթէ-Քրիսթոյ կղզին ձեզ
կ'ըսպասեմ: Հին շեղակայմ մը Պասթիայի նաւահանգիստը
ձեզ պիտի սպասէ: շեղակայմին անունն է Եւրոպ. անուննիդ
նաւապետին տուէք, ու ան զձեզ իմ քովս պիտի բերէ:
Այսպէս որոշուած է, այնպէս չէ, Մաքսիմիլիէն:

— Շատ աղէկ, կոմս, ձեզ հրամանը պիտի կատարեմ.
Քայլ հոկտեմբերի 5ը յիշեցէք . . . :

— Տղայ մ'էք, որ չէք զիտեր թէ մարդու մը խոստումը
ինչ է . . . : Քսան անդամ ըսի որ այն օրը եթէ մեռնիւ
ուղէք, ես պիտի օդնեմ ձեզ, Մորէլ: Մնաք քարեաւ:

— Կը քաժնուիք ինձմէ:

— Այո՛, ես Խառլոյ մէջ զործ ունիմ. զձեզ առանձին
կը թողում, առանձին թշուառութեան չետ, առանձին այն
զօրաւոր թևերով արծիւին չետ, զոր Աստուած իւր ընտրե-
լոց կը դրկէ իւր ոտից առջեւ տանելու համար. Կանիմէտի
պատմութիւնը առասպել մը չէ, Մաքսիմիլիէն, այլ ոյլա-
բանութիւն մը . . . :

— Ե՞րբ պիտի մեկնիք:

— Այս վայրկենիս շողենաւը ինձ կ'ըսպասէ. Ժամէ մը
արդէն ձեզմէ հետացած պիտի ըլլամ. մինչեւ նաւահանգիստը
կ'ընկերանաք ինձի, Մորէլ:

— Քոլորովին ձերն եմ, կոմս :

— Գրկեցէք զիս — :


Մորէլ մինչեւ նաւահանդիսոց կոմսին ընկերացաւ . արդէն շողենաւին ծուխը երկար փետուրի պէս սե խողովակէն դուրս կ'ելնէր :

Ըստենաւը շուտով Ճամբայ ելաւ, և ժամ մը ետքը, ինչպէս որ Խօնթէ-Քրիսթօ ըսեր էր, սովիտակաղոյն ծուխով այն թռչունը զիշերային առջի մասախուղէն մթացեալ արեւէլեան հորիզոնին վրայ կ'աներեղութանար :



ԳԼՈՒԽ ԺԵ

ԲԵԲԻՆՑ



Կ Ա Ս Ս Ի Ն Շոգենաւը Մորժիու Հրուանդանին ետին աներեսոյթ ըլլալու ատեն՝ մարդ մը սուրհանդակի կառքով Աքուարէնտէնի փաքր քաղաքէն անցնելով՝ Ֆիորէնցիային հռոմ երթալու Ճամբուն վրայ կը դանուէր :

Կառքը առանց կասկածելի ըլլալու շատ շուտ կը քալէր :

Այս մարդը ճամբարդութենէ աւրուած թիկնոց մը հաղած էր Պատուոյ Լէղեսնի ժապաւէնով մը զարդարուած , որ ներքին զգեստին վրայ իսկ կրկնուած էր . ոչ միայն այս երկու նշաններէն , այլ և սուրչանդակներուն չետ խօսեցած աշտեն իւր արտասահութենէն յայտնի կը տեսնուէր որ Գաղղրիացի մ'էր :

Տիեզերական լեզուին երկրէն ծնած ըլլալուն մէկ ապացոյցն ալ իւր Խառալերէն չդիտնալն էր , բաց ՚ի քանի մը երաժշտական բառերէն , որտեղ Ֆիկարոյի հոռոեմին պէս մասնաւոր լեզուի մը ամեն ազնուութեանցը տեղ կը բռնեն :

— Ալէ ի՞ւ , կը պոռար սուրչանդակներուն երբ զառիվերի մը կը հասնէին :

— Մոռեւ-Շո — , կ'ըսէր իւրաքանչիւր զառիվարին :

Եւ Աստուած զիսէ եթէ Ֆիորէնցայէն Հոռմ երթալու համար Աքռւարէնտէնթէի Ճամբուն վրայ զառիվերներ և զառիվարներ կան :

Այսու ամենայնիւ սուրչանդակները խիստ կը ծիծաղէին այս երկու բառերուն վրայ :

Յաւիտենական քաղաքին առջեր , այսինքն Ալորա հասած առենը , ուրկից Հոռմ կ'երեկ , ճանապարհորդը զգաց այն եռանդալի հետաքրքրութիւնը , որով ամեն օտարական զրդառուած իւր նստած տեղէն կ'ենէ ամենէն առաջ չեռուէն երեցող Առւրբ-Պետրոսի հոչակաւոր դմբէթը տեսնելու :

Միայն իւր ծոցէն զրտպան մը և անոր մէջէն չորս ծալլուած թուղթ մը հանեց , բայց զայն և վերստին ծալլեց այնպիսի զգուշութեամբ մը , որ յարզանքի կը նմանէր , և զոհ եղաւ ըսելու .

— Բարի , միշտ քովս է — :

Կառքը տէլ Բորոլոյի զուուէն անցնելով ձախ կողմը զարկաւ և Սպանիոյ ըստուած պանդոկին առջեր կեցաւ :

Բասթրինի պանդոկապետը , որ մեր հին ծանօթներէն մէկնէ , դրան սեմոց վրայ և զլսարկը ձեռքը ճանապարհորդին ընդունելութիւն տուաւ :

Ճանապարհորդը կառքէն իջաւ, աղէկ ճաշ մը հրամայեց, ու Թումուըն և Ֆրէնչ սեղանաւորներուն ուր բնակելնին հարցուց. Բասթրինի խորոյն զոհ ըրաւ զան, քանզի այս լումայատունը Հոռոմի ամենէն ծանօթ վաճառատուներէն մէկն էր:

Սուրբ - Պետրոս եկեղեցւոյն մօտ տէի Պանքի փողոցին մէջ կը գտնուէր:

Խնչովէս ամեն տեղ՝ Հոռոմի մէջ սուրչանդակի կառքի մը հասնիլը իրարանցում մը կը պատճառէ:

Մարիոսի և Կրաքոսի սերունդներէն տասնի չափ երիտասարդներ ոտներնին բոպիկ, արմուկնին ծակուած, բայց բուռերնին աղդընուն վրայ կախուած և թեւերնին դլուխնէն վերկորացած՝ Ճանապարհորդին, կառքին և ձիերուն կը նայէին:

Քաղաքին այս ընտրեալ ստահակներուն յիսնի չափ Հոռոմի դատարկասուններ ալ միացած էին, որոնք Անթ - Անճէլը կամուրջին վրայէն Ծիրեր զետին մէջ թքնելով ժամանակնին կ'անցընեն:

Եւ որովհետեւ ստահակներն ու Հոռոմի դատարկասունները Բարիզիններէն աւելի բաղդաւոր ըլլալով՝ ամեն լեզու կը հասկընան մանաւանդ զաղղիարէնը, Ճանապարհորդին բնակարան մը և ճաշ մը խնդրելը և վերջապէս Թումուըն և Ֆրէնչ վաճառատան ուր դանուիլը հարցընելը հասկըցան:

Ճետեաբար երբ մեր Ճանապարհորդը առաջնորդ մը առած պանդոկէն դուրս ելաւ, մարդ մը այն չետաքրիբներուն խումբէն բաժնուելով, առանց Ճանապարհորդին և անոր առաջնորդին ուշադրութեան ենթակայ ըլլալու՝ քիչ մը չեռուէն քալելով օտարականին ետեւէն զնաց Բարիզի սոստիկանութեան դործակալէ մը աւելի մեծ Ճարգիութեամբ:

Գաղղիացին այնչափ արտորացեր էր Թումուըն և Ֆրէնչ լումայատունը երթալու, որ ձիերը կառքին լծելու անզամ չոսպասեց, կառքը կամ Ճամբան իւր ետեւէն պիտի հատնելը և կամ լումայատան գուռը իրեն պիտի սպասէր:

Կառքը իրեն չհասած Գաղղիացին լումայատունը հասաւ և ներս մտաւ՝ առաջնորդը նախասենեկին մէջ թողլով, որ Հոռոմի

ըստմայատուներու , եկեղեցիներու , աւերակներու , մուսանքաններու կամ թատրոններու մէջ գտնուած անարուեստ կամ թէ ըսենք ամեն տեսակ արուեստներ ունեցող արուեստաւորներու հետ հսկոյն խօսակցութեան բռնուեցաւ :

Հետաքրքիրներուն խումբէն բաժնուողն ալ Գաղղիացիին հետ ներս մտեր էր . Գաղղիացին դրատան գուռը զարկաւ և առջի սենեկին մէջ մտաւ . նոյնպէս ըրաւ իւր ստուերն ալ :

— Թումսըն և Ֆրէնչ սպարոնները հո՞ս կը գտնուին — , հարցուց օտարականը :

Գրագրի մը նշանին վրայ՝ սօրսաւոր մը , որ առաջին գրաւան ողահապանն էր , ոտք ելաւ :

— Որո՞ւ գալուստը պիտի խմացքնեմ , հարցուց սպասաւորը օտարականին առջևէն քալելու պատրաստուելով :

— Պ . սեպուհ Տանկլարին , պատասխանեց Ճանասլարհորդը :

— Եկեք — , ըսաւ սպասաւորը :

Գուռ մը բացուեցաւ . սպասաւորն ու սեպուհը ներս մտան : Տանկլարի ետևէն մտնող մարդը սպասելու համար դրուած նստարանի մը վրայ նստաւ :

Գրագրիրը զբեթէ հինգ վայրկեան ես իւր գրութիւնը շարունակեց , ե այն հինգ վայրկենին մէջ նստող մարդը խոսրին լուսութիւն մը և կատարեալ անշարժաթիւն մը կը պահէր :

Գրագրիրը զբիլը ձեռքէն մողուց , զլուխը վերցուց , ուշ շագրութեամբ իւր բոլորիքը նայեցաւ , ե իւր դիմացը եւ զողը ճանհնալով ,

— Ա՛ հա՛ , ըսաւ , դո՞ւն ես , Բէրբինս :

— Այո՛ , պատասխանեց նստողը լակոնական ոճով :

— Ուրեմն այն մեծ մարդուն վրայ աղէկի հո՞տ մը առիր :

— Զան դտնելու արժանաւորութիւնը մերը չէ , այլ մեզ իմաց առին :

— Աւրեմ զիտե՞ս ի՞նչ բանի համար դալը , ովք հետաքրքիր :

— Անշուշտ , սատակ առնելու եկած է . միայն թէ կ'ուզէինք չիանալ թէ ի՞նչ զումար է առնելիքը :

- Հիմա կ'իմացընեմ քեզ, բարեկամ:
- Եղել քայց անցեալ օրուան սղէս սխալ տեղեկութիւն տար:
- Այդ ինչ խօսք է, և որուն համար ըսել կ'ուզես . արդեօք այն Անդղիացիին համար, որ անցեալ օր երեք հաղար թալեռ տառ ասկէ:
- Ոչ, Անդղիացին իրօք երեք հաղար թալեռ ունէր, և մենք Ճիշդ նոյն գումարը դատանք անոր վրայ . ուսւ իշխանին համար է խօսք:
- Ճիշդ չէ՞ր ըսած:
- Դուն մղի երեսուն հաղար ֆրանք իմացուցիր, և մնիք միայն քսան երկու հաղար դատանք:
- Աղէկ չփնտռեր էք:
- Եռիշիք Աւանքան անձամբ փնտռեց:
- Ուրեմն պարագ մը վճարած է:
- Ուժւ մը պարագ ընէ:
- Կամ դուցէ ծախք ըրած է:
- Կարելի է:
- Անշուշտ այնպէս է . բայց կեցիր դիտարանս երթամ, դուցէ Ճիշդ գումարը ես չկմացած՝ Գաղղիացին իւր գործը լինցընէ — :
- Բէրբինօ հաստատական նշան մը ըրաւ, և իւր ծոցէն համբիչ մը հանելով սկսաւ աղօթք մը մբթջել, ինչ ատեն դրա դիրը նոյն գոնէն աներենոյթ եղաւ, ուրկից սպասաւորն ու սեպուհու ներս մտեր էին:
- Գրեթէ տասը վայրկեան եաքը դրագիրը ուրախ գէմքով վերադրձաւ:
- Ի՞նչ լուր, հարցուց Բէրբինօ իւր բարեկամին:
- Արթնցիր, արթնցիր, ըսաւ դրագիրը, դումարը մնձ է:
- Հինգ կամ վեց միլիոն ֆրանք, այնպէս չէ:
- Այո՛, ուրկից դիտես:
- Կորին Աւանմութեան Աօնթէ - Բըիսթոյ կոմսին ընկալագրին վճարելի տոմսակ մը ունի:

— Կոմսը կը ճանշնա՞ս :

— Եւ Հռոմի , Աւենետիկի և Վաննայի լումայատուներուն
մէջ պիտի վճարուի :

— Ճիշդ այդպէս , զուց գրադիրը . ուրկից այդպէս աղէկ
տեղեկութիւն ստացար :

— Քեզի ըսի որ առաջուց խմաց տրուած է մեզ :

— Ուրեմն ինչո՞ւ ինձի կը հարցընես :

— Որպէս զի ասլահով ըլլանքոր մեր փնտոածը Ճիշդ այն
մարդն է :

— Ճիշդ ան է . . . Հինդ միլիոն ֆրանք , զեղեցիկ զու-
մար մ'է , ացնողէս չէ , բէքրինօ :

— Այս :

— Երբէք այդշափ զումար մը պիտի չկրնանք ստանալ :

— Գոնէ , պատասխանեց Բէքրինօ փելիսոփայօրէն , անոնց
կտորուանըէն կրնանք ունենալ :

— Լուէ , ահա մարդը կու զայ — :

Գրադիրը վերստին իւր զրիշը ձեռքը առաւ և Բէքրինօ
իւր համբիշը . զուուը բացուած ժամանակ առնցմէ մէ կը դիր
կը դրէր և միւսը ադօմք կ'ընէր :

Տանկլար ուրախ կ'երեէր և սեղանաւորը անոր ընկերանա-
լով՝ մինչև զուուը տարաւ զան :

Տանկլարի ետեէն Բէքրինօ ևս գուրս ելաւ :

Ինչուս որ որոշուած էր՝ Տանկլարի ետեէն համնելու
կառքը Թումելն և Փրէնչ լումայատան տոնկը կ'ըստաւէր :

Առաջնորդը անոր գոնակը բռներ էր . քանզի ճանապար-
հորդաց առաջնորդները իիստ մարդահաճոյ անձեր կ'ըլլան-
և ամեն բանի կրնան զործածուիլ :

Տանկլար քսան տարեկան մարդու մը թեթեաշաբժութեամբը
կտորին մէջ ցատկեց :

Առաջնորդը գուուը զոցեց և կառավարին քովը նստաւ :

Բէքրինօ կառքին ետեի նստարանին վրայ ելաւ :

— Զեր Ասեմաւթիւնը կ'ուզէ Սուրբ-Պէտրոսի եկեղեցին
տեսնել , հարցուց առաջնորդը :

— Ե՞նչ ընելու համար, պատասխանեց սեղուհը:

— Տեսնելու:

— Տեսնելու համար չեկայ ես Հռոմ, ըստ Տանկլար բարձրք ձայնով և անյագ ժպիտով մը կամաց մը յաւելցուց. — Ստակ առնելու համար եկայ ես — :

Եւ ձեռքը իւր դրապանին վրայ դրաւ, որուն մէջ նամակ մը պահէր էր:

— Աւրեմն Ձեր Վասեմութիւնը ո՞ւր կ'ուզէ երթաւ:

— Պահովուը:

— Բառթրինիին պանդոկը քաշէ — , դուեց առաջնորդը կառավարին:

Եւ կառքը տան կառքի մը պէս արագութեամբ ճամբայ նլաւ :

Տասը վայրկեան ետքը սեպուհը իւր բնակարանը դարձաւ, և Քէրբինօ պանդոկին առջեւ եղած նստարանին վրայ տեղաւորուեցաւ՝ քիչ մը առաջ յիշուած Մարիոսի և Կրաքոսի սերունդներէն մէկուն ականջին քանի մը խօսք խօսելէն ետեւ. որուն վրայ այս սերունդն ալ իւր սրնդաց բոլոր արագութեամբը Քարբիթոլի ճամբան վաղեց:

Տանկլար յոդնած և գոհ էր ու քուն ունէր:

Իւր դրապանը զլիսի բարձին տակը դրաւ և քնացաւ:

Քէրբինօ հանդստանալու ժամանակ ունէր. իւր ընկերներնւն հետ ժամանակ խաղաց, երեք թալեն կորսնցուց, և միին թարուելու համար որուակ մը Օրվիեթոյի դինի խմեց:

Հետեւալ առառ Տանկլար ուշ արթնցաւ, թէե առջի իւրիկունէն կանուիս պառկեր էր. քանզի հինդ կամ վեց դիշերէ 'ի վեր հանդիսաւ քուն քնացած չէր:

Լաւ նախաձաշ մը ըրաւ, և ինչպէս որ ըսեր էր՝ մշտընջնաւոր քաղաքին զեղեցկութիւնները տեսնելու հետաքրքիր չըլլալով հրամայեց որ սուրհանդակի ձիերը կէս օրին պատրաստ ըլլան:

Բայց Տանկլար ոստիկանութեան օրէնքը և սուբչանդակառապետին ծուլութիւնը հաշուի դրած չէր:

Աւստի ձիերը ժամը երկուքէն տոաջ չկրցան հասնիլ, և իւր անցաղիրը ոստիկանութենէ վկայագրեալ ժամը երեքին եկաւ:

Այս ամեն ոպատրաստութիւնները Քասթրինիի ովանդոկին դրան առջեւը բազմաթիւ ստահակներ դումարեր էին:

Կրաքսուի և Ամարիոսի սերունդներն ալ անսակ հետ խառնուած էին:

Աեսպուչը սէդութեամբ այս խումբերուն մէջէն անցաւ, ուրոնք փոքր նոււէր մը ընդունելու համար զինքը Ասեմութիւն կը կոչէին:

Տանկլար, ինչպէս արգէն դիմէնք, խիստ ոտմիկ մարդ մը ըլլալով, դոհ եղեր էր մինչեւ այն առեն ինդինքը սեպուհ կուշելու և ամենեին զինքը Ասեմութիւն կոչած չէին. այս տիազարսը փաղաքչեց զինքը, և երկոտասնեակի չափ թալես բաժանեց բոլոր այն դատարկասուն մարդոց, որոնք պատրիաստ էին ուրիշ տասներկու թալենի համար Քարձութեան տիազարսը տալ իրեն:

— Ո՞ւր սիխի երիմանք, հարցուց սուբչանդակը Խտալերէն լըզուաւ:

— Դէպ ՚ի Ընքոնա —, պատառխանեց սեպուհը:

Քասթրինի ոպանդոկապետը այս հարցումը և պատառխանը թարդմանեց, և կանքը արշաւանքը մեկնեցաւ:

Տանկլար իրօք Վենետիկի կուզեր երթալ և իւր հարստութեան մէկ մասը անկէ առնաւլ, եաքը Վենետիկին Վենենա սիխի անցնէր, ուր գումարին մնացեալը պիափ ստանար:

Դւր դիտաւորութիւնը այս վերջին քաղաքին մէջ հաստատուիլ էր, որուն զուարձութեանց քաղաք մը ըլլալը իրեն ապահովուցեր էին:

Հառմի գաշտին մէջ երեք մղոն աեղ չափացած՝ դիշերը վրայ հասաւ, Տանկլար ամենեին չկարծեր էր որ այնչափ

աւշ ճամբայ ելեր էր, եթէ ոչ այն իրիկուն սպանդոկը կը մնար, ուստի հարցուց սուրհանդակին թէ որչափ ժամանակ պէտք էր առջի քաղաքը համնելու համար :

— Կա՞ քո՞չեսօ (չեմ համենար) —, սպատասխանեց սուրհանդակիը :

Տանկլար զ լսովը շարժում մը ըրաւ, որով « Շատ աղէկի » ըսել կ'ուզէր :

Կառքը իւր Ճամբան շարժնակեց :

— Առաջին կայարանին կը կենամ —, ըսաւ Տանկլար ինքնիրեն :

Տանկլար առջի իրիկունը ունեցած քնոյ փափաքը վերատիքն կ'ըղղար, կըկին ձգտուարերուով, անդուիական գեղեցիկ կառքի մը մէջ փափկութեամբ երկուցած էր, և երկու հուժ կու ձիեր արշաւանօք կառքը կը քաշէին :

Գիտէր որ իւրաքանչիւր եօթը մղոնին ձիերը կը փոխեն :

Ի՞նչ ընել ողէտք է մարդ երբ սեղանաւոր և բարեբաղդար սնանկացած է :

Տանկլար Բարիդ մնացով իւր կնոջը տասը վայրիեան մտածեց, տասը վայրիեան ալ իւր աղջկան, որ օրիորդ տ'Արմիլիի հետ աշխարհք կը շրջէր, տասը վայրիեան ալ վերջապէս իւր սպարտատէրներուն և անոնց ստակը դործածելու կերպին վրայ մտածեց, ետքը ուրիշ մտածութիւն շունենալով՝ աչքը դոցեց և քնայաւ :

Սակայն երբեմն կառքին սպարտականէն աւելի ուժզին տատանումէն Տանկլար վայրիեան մը իւր աշերը կը բանար :

Այն ատեն կ'ըղղար որ կառքը միշտ նոյն արադութեամբ չուովի զաշտերուն մէջ կը յառաջանար, որուն մէջ տեղ դանուած խորտակեալ ջրմուղները իրենց ընթացքին մէջ քարցած կրանիթեայ հսկանեը կ'երեւէին :

Ըայց զ իշերը ցուրտ, տխուր և անձբեռտ էր, և կէս քուն մարդ մը աւելի աղէկի կ'ըներ աշերը դոցելով իւր կառքին մէջ սպասել, քան թէ զ լուխը դռնակին դուրս հանել և

իւր ուր դանուիլը հարցընել սուրհանդակին , որ նոն քաջած
տէն ուրիշ բան չէր պատասխաներ :

Աւստի Տանկլար վերստին քնացաւ , ըսելով որ ձիերը
փոխուած ժամանակ կրնայ արթնաւ :

Կառքը կեցաւ :

Տանկլար մածեց որ իւր այնչափ փափաքած նողատակին
վերջապէս հասուա :

Իւր աչերը բացաւ , պատուհանէն դուրս նայեցաւ կարծե-
լով թէ քաղաքի մը կամ զոնէ դիւղի մը քով հասած են ,
բայց մնացեալ աւերակ տունէ մը զատ բան չտեսաւ , որուն
առջել ստուերի պէս երեք կամ չօրս մարդիկ կ'երթեելիէին :

Տանկլար սպասեց ոը իւր Ճամբան լրացընող սուրհան-
դակիը դայ իւր իրաւունքը պահանջէ :

Կը յուսար այն առթիւ իւր նոր սուրհանդակին տեղեկու-
թիւն մը ստանաւ . բայց ձիերը քակուեցան , անոնց տեղը
ուրիշ ձիեր լծուեցան , և Ճամբորդին ստակ պահանջող մէ կը
չներկայացաւ :

Տանկլար զարժանալով դռնակիը բացաւ . բայց հումկու
ձեռք մը զինքը ներս մղեց և կառքը սկսաւ քալել :

Աւսուիչը ապշեալ բոլորովին արթնցաւ :

— Ե՛չ , ըստ սուրհանդակին , ինձի նայէ , Ե՛չ , ճէս Հ-Ե՛՛
(սիրելիդ իմ) — :

Այս Խտալերէն բառն ալ Տանկլար Գալլդանթի իշխա-
նին հետ իւր աղջկան երգած երգելն սորված եր :

Աակայն ճէս Հ-Ե՛՛ ամենեին չպատասխանեց :

Այն ամեն Տանկլար պատուհանը բացաւ :

— Հէ , բարեկամ , ուր կ'երթանք , հարցուց դլուխը պա-
տուհանէն դուրս հանելով :

— Տե՛նք : Ա Բե՛նք — , դուեց խիստ և խրոխտ ձայն մը
սպառնական շարժումնիւ :

Տանկլար հասկըցաւ որ Դէնիք Ա Բե՛նք դլուխը ներս քա-
շէ ըսել է : Խնչպէս կ'երեկէր՝ Խտալերէն լեզուին մէ ջ շու-
տով՝ կը յառաջադիմի :

Արտի անհանդստութեամբ մը այն ձայնին հնապահնեցաւ .
և իւր անհանդստութիւնը վայրկեանէ վայրկեան կ'աւելնար .
այնպէս զի իւր միտքը , որ ճամբայ ելած ատենը այնչափ
հանդարաւ էր , որ իւր քունը բերեր էր , այնպիսի բազմա-
դիմի խորհուրդներով լեցուեցաւ , որոնք ճանապարհորդի
մը , մանաւանդ Տանկլարի կացութիւնն ունեցող ճանապար-
հորդի մը ուշադրութիւնը իւր շահուցը վրայ կը տանին :

Իւր աշերը մթութեան մէջ կորովութեան այն աստիճանը
ստացան , զոր սրտի սաստիկ յուզմունքը մէ կէն կը հազորդէ
անսնց , բայց աչաց այն կորովութիւնը քիչ քիչ յոդնելով
կը ակարանայ :

Վախնալէն առաջ մարդ Ճիշդ կը տեսնէ . վախցած ատեն ա-
մեն բան կրկին կ'երենի իրեն , և վախնալէն ետև շփոթ կը տեսնէ :

Տանկլար վերարկուով փաթմուած մարդ մը տեսաւ որ
կառքին աջ կողմը ձիով կ'արշաւէր :

— Զինակիր մ'է զուցէ . ըսաւ . արդեօք ո՛վ ըլւալս դադ-
զիական հեռաղ իրները քահանայապետական կառավարութեան
յայանեցին — :

Աւզեց իւր այս անհանդստութիւնը փարտանել :

— Ա՞ւր կը տանիք զիս , հարցուց վերստին :

— Տէ նորու լո ներեւա — , կրկնեց նոյն ձայնը նոյն սպա-
նական արտասանութեամբ :

Տանկլար դէոլ 'ի ձախ կողմի դռնակը դարձաւ :

Աւրիշ մարդ մը կառքին ձախ կողմն ձիով կ'ընկերանար :

— Ենցուշտ բռնուեցայ — , ըսաւ իւրովի Տանկլար ճա-
կատը քրատինքով սպատած :

Եւ վերստին կառքին մէջ նետուեցաւ , բայց այս անդամ
չէ թէ քնանալու այլ մասձելու համար :

Ժամ մը ետքը լուսինը ծաղեցաւ :

Կառքին մէջէն իւր նայուածքը դաշտին վրայ պարտցոց .
այն ատեն վերստին այն մեծ ջրմուղները տեսաւ , այն քարե
ուրսւականները , զորոնք քիչ մը առաջ տեսեր էր , միայն

թէ փոխանակ աջ կողմէն տեսնելու , այս անդամ ձախ կողմէն կը տեսնէր :

Ճառիցաւ որ կառքին կէս շրջան մը ընել տուեր էին և զի՞նքը Հռոմէ կը վերադարձրնէին :

— Ո՛չ , ինչ թշուառ եմ ես , մըմնաց , անշուշտ զի՞ն դաղղիական կառավարութեան պիտի յանձնեն — ,

Կառքը սոսկալի արագութեամբ շարունակ կը յառաջանար :

Ժամ մը սոսկումով անցաւ , վասն դի իւր ճամբուն վրայ տեսած իւրաքանչիւր նշանէն փախստականը յայտնի կը տեսնէր որ զի՞նքը ետ կը տանէին :

Աերջապէս մութ քարակոյա մը տեսաւ , որուն գէմ կարծէր թէ կառքը պիտի ընդհարէր . բայց կառքը գառնալուն՝ ոյն քարակոյաին քովէն անցաւ , որ ուրիշ բան չէր բայց եթէ Հռոմէ շրջապատն եղող պարսպաց դօսին :

— Ո՛չ , մըմնաց Տանկլար , քազաքը չենք վերադառնար , և ոստիկանութիւնը չէ զիս քոնողը . ով Աստուած իմ , արդեօք . . . — :

Եւր մազերը քստմնեցան :

Հռոմայեցի աւազակաց այն երկեմի պատմութիւնները յիշեց , որոնց Բարիզի մէջ այնչափ չէին հաւատար , և որոնք Ալզէր տը Մորսէրֆ տիկինն Տանկլարին և Էօծէնիին պատմը էր , երբ ասոնց մէկուն զաւակը և միւսին ամասինը ըլլալու խօսքը կ'ըլլար :

— Արդեօք զո՞ղ են տառնք — , մըմնաց :

Յանկարծ կառքը աւաղալից ճամբէ մը տւելի խիստ դետնի վրայ սկսաւ քալել :

Տանկլար համարձակեցաւ ճամբուն երկու կողմը դիտել , և տարօրինակ ձեռվ շենքեր տեսաւ . Մորսէրֆի պատմութիւնը իւր միտքը զբաղած ըլլալով , այս ժամուս ամեն պարագաներով կը յիշէր զայն , և կը մտածէր որ անշուշտ Արքիայի ճամբուն վրայ կը դտնուի :

Կառքին ձախ կողմը՝ հովիտի մը մէջ բոլորակ խօսուչ մը կը տեսնուել :

Վարտադալլայի կրկեսն էր այն :

Կառքին աջ կռղմէն արշաւող մարդուն մէկ հրամանին վըայ կոսքը կեցաւ :

Նոյն ժամուն ձախ կողմի դռնակը բացուեցաւ :

— Շէնոք (իջիր) —, հրամայեց ձայն մը :

Տանկլատ իսկոյն կառքէն իջաւ :

Դտալերէն լեզուն տակաւին չէր կրնար խօսիլ, բայց սկսեր էր հասկընալ :

Աեսգուհը մեռելատիոյ եղած իւր բոլորտիքը նայեցաւ :

Առորհանդակին զատ չորս հազի զինքը կը շղապատէին :

— Տէ ասե (ասկէ) —, ըստ չորս մարդոց մէկը՝ Հռոմի դաշտին այն անհաւասար զծերուն մէջ Արքիայի Ճամբան տանող փոքր շահիղի մը մէջ իջնելով :

Տանկլար առանց ընդդիմութեան իւր առաջնորդին հետեւ եցաւ, և միւս երեք մարդոց իւր եռեէն կալը իմանալու համար ետին նայելու հարկ չեղաւ :

Աակայն իրեն այնպէս երեցաւ թէ այս մարդերը իրարմէ դրեթէ հաւասար հեռաւորութեամբ պահանորդներու պէս կեցան :

Առանց խօսելու դրեթէ տասը վայրիկան քալելէ ետեւ Տանկլար բլրակի մը և երկար խոտերով մացառներու մէջ տեղը դառնուեցաւ. երեք անձայն մարդիկ եռանկիւնի մը կը կաղմէին, որոնց կենդրոնը ինքն էր:

Աւզեց խօսիլ, բայց լեզուն շփոթեցաւ :

— Ավանդնէ (յառաջ) —, ըստ նոյն ձայնը կարճ և հրամայական ձեռով :

Այս անդամ Տանկլար երկու կերպով հասկըցաւ թէ խօսքով և թէ շարժումով. քանզի իւր ետեւն քալով մարդը այնպիսի խստութեամբ հաեց զինքը, որ զնաց իւր առաջնորդին զարնուեցաւ :

Այս առաջնորդը մը Բէրբինօ բարեկամն էր, որ բարձր խոտերուն մէջ միաւեցաւ այնպիսի դարձուածաւոր Ճամբէ

Քը , սրուն անցնելու ճամբայ մը ըլլալը կուղերը և մողեզ-
ները միայն կրնային ճանչնալ :

Բէրբինօ թանձր մացառներով պատաժ ժայռի մը առջեւ
լեցաւ :

Այս ժայռին արտեանունքի նման բացուածքէն ներս մը ա-
նելով աներեռյթ եղաւ կափուլի մէջ աներեռյթ եղող սա-
տանայի մը նման :

Տանկլարի ետեկն եկողին ձայնն ու շարժումը սեղանաւորը
ստիպեցին որ Բէրբինոյին հետեւի :

Ալ տարակոյս չկար՝ Գաղղիացի սնանկացեալը Հոռմայեցի,
աւաղակներու ձեռքը ինկած էր :

Տանկլար երկու սոսկալի վտանդի մէջ դանուող և երկիւ-
ղէն զօրացած մարդու մը պէս ըրաւ :

Հոռմի դաշտին ծերպերէն մէկուն մէջ մանելու համար թէ ե-
անյարմար փոր մը ունէր , սակայն աչերը զոցելով՝ Բէրբի-
նոյի ետեկն ծակին մէջ մտաւ , և իւր սակցը վրայ ինկաւ :

Այն ատեն աչերը բանալով՝ տեսաւ որ իւր առջեւը բա-
ցուած ճամբան լայն բայց մութ էր :

Հիմա որ Բէրբինօն իւր բնակութեան մէջ կը դանուէր ,
ամենեւին պահուելու հոդ չըրաւ , կայծահանը զարկաւ և ջահ-
մը վառեց :

Վերջնապահ զինուորի պէս երկու մարդիկ ալ Տանկլարի
ետեկն մտան , և սեղանաւորին կեցած ատենը՝ անոր ետեկն,
հոելով , հազիւ զգալի զառիվարէ մը վրա իջեցուցին և տը-
խուր երեսյթով քառառաջ ճամբու մը կենդրոնը տարին զան :

Տանկլարի այնպէս կ'երեւէր թէ իրարու վրայ զետեղեալ
դադաղի նման փորուած պատերուն բաժանումներուն մէջ սե-
կ խորունկ աչերով մեռելի զլուխներ կը տեսնէ :

Պահանորդ մը իւր ձախ ձեռքը լայնափող հրացանին
զարկաւ :

— Ո՞վ է ան , զոչեց :

— Բարեկամ ենք , ըստ Բէրբինօ : Ո՞ր է մեր զլսաւորը ,

— Ճան է, ըստ սրահանդրության մեջ փորուած մեծ սրահի պէս տեղ մը ցուցընելով, ուրիշ լոյսը դուքս կը ցոլար կամաբանն բացուածներուն մէջէն անցնելով:

— Լահ որս մը ունինք, աէք իմ —, ըստ Բէրբինօ Եւ տալիքէն լեզուաւ:

Եւ Տանկլարի վերաբերութին օձիքէն բռնելով՝ դուռի նման, բացուածքի մը առջին տարաւ զան, ուրիշ ըստ երկութից գլխաւորին բնակարանն եղող այն սրահին մէջ կը մանուեր:

— Այն մարդն է, հարցուց զլիաւորը, որ մնձ ուշադրութեամբ Պղուտաբքոսի մէջ Վղեքսանդրի կենսագրութիւնը կը կարդար:

— Այս, ինքն ինքն է:

— Ըստ ազէկ, ինձի ցուցուցէք աեսնեմ —:

Այս անպատճ հրամանին վրայ՝ Բէրբինօ իւր չահը այն չափ մօտեցուց Տանկլարի երեսին, որ կալանաւորը իւր յօնքը չայրելու համար աշխուժիւ ետ քաշուեցաւ:

Տանկլարի այլայլեալ դէմքը սոսկումի ամն նշանները կը կրէր:

— Այդ մարդը յոդնամծ է, ըստ զլիաւորը, իւր անկողինը տարէք զան:

— Ո՛չ, մըսուաց Տանկլար, այս անկողինը անշուշտ սրա տին մէջ փորուած դադաղներէն մէ կը պիտի ըլլայ, և անոր մէջ քնանալը այն գաշոյներէն մէ կէն սպաննուիլն է, ու բոնց ստուերին մէջ փայլիլը կը աեսկեմ —:

Երօք այն ընդարձակ սրահին խորերը մթութեան մէջ չըր խասերէ կամ դայլի մօրթերէ խշտեակներու վրայ պառկող ներուն ոտք ենելը տեսաւ, որսնք այն մարդուն ընկերն, էին, որուն կեսութ յէլլար-իւրաները կարդալը Ալզէր ու, Մորսէր աեսկեր էր և Տանկլար անոր Վղեքսանդրի կենսազրութիւնը կարդալը կը տեսնէր:

Սեղանաւորը կամաց ձայնով հառաջանք մը հանեց և իւր պոտաջնորդին ետեկն դնաց:

Աղուելու կամ ձայն հանելու փարձ շփարձեց :
Այսուհետեւ ոչ ոյժ ունէր , ոչ կամք , ոչ կարողութիւն
և ոչ զդացում :

Զինքը քաշելով տանելնուն համար ի՞նքն ալ կ'եթեմար :
Առքը ասաիմանի մը զարնելով , և հասկընալով որ իւր
առջին սանդուխ մը կայ . զլուխով չզարնելու համար բնազ-
գումով ծռուեցաւ , և մէկ ժայռէ փորուած խցիկի մը մէջ
դանուեցաւ :

Այս խցիկը մաքուր , մերկ և չոր էր , թէե անչափ խորու-
թեամբ զետնի տակ կը դանուէր :

Այծի մարթով ծածկուած չոր խոռէ անկողին մը այն խցի-
կին մէկ անկիւնը տարածուած էր :

Տանկլար զայն տեսնելով՝ իւր ազատութիւնը դուշակեց ,
— Ա՛յ , օրհնեալ ըլլայ Աստուած , մրմուց , սասյդ ան-
կողին մ'է այս — :

Ժամէ մը 'ի վեր երկրորդ անդամն էր որ Աստուծոյ ա-
նունը օդնութեան կը կանչէր , տառը տարիէ հետէ այս բանս
սլատահամ չէր :

— Ե՛՛ (աշա) — , ըստ առաջնորդը :

Եւ Տանկլարը խցիկին մէջ հոելով՝ դուռը անոր վրայ
փակեց :

Պարզունակ մը կոնչեց , և Տանկլար բանտարկուած մնաց :
Եթէ պարզունակը չդրուէր իսկ , սէտք էր սուրբ Պետ-
րոս մը ըլլալ և երկնից հրեշտակ մը առաջնորդ ունենալ ,
որ կարենար Սահ Սէպաստիանոյի ստորերկրեաց զերեզմա-
նատունը սլահպանոր և իրենց դլաւուրին բալորտիքը բանա-
կող բազմութեան մէջէն անցնիլ :

Գլխաւորին հոչակառոր Լուիֆի Աւանքան ըլլալը անշուշտ
մեր ընթերցողները ճանչցան :

Տանկլար իսկ այն աւաղակապետը Ճանչցեր էր , որուն դռ-
յութեանը չուզեր էր հաւատալ երբ Մորսէրի կը ջանար
անոր անունը Գաղղիոյ մէջ ալ ծանօթացընել :

Ու միայն զինքը ձահնցեր էր, ոյլ և այն լոյնիը, որուն մէ ջ Մորսէրֆ բանարկուեր էր, և ոք հաւանականաբար ամեն օտարականաց բնակարանն էր:

Մորսէրֆի պատմութիւնը յիշելով, Տանկլարի սիրտը հանդարտութիւն մը ստացեր էր:

Քանի որ աւագակները անմիջապէս չսոլաներ էին զինքը, ուրեմն անոնք սպաննելու դիտաւորութիւն չունեին:

Աղջոպտելու համար միայն դինքը բռներ էին, և որովհետեւ իւր վրայ միայն քանի մը Առի ունէր, անշուշտ իւր փրկանադ ինը պիտի ինդրէին:

Ծիշեց որ Մորսէրֆէն չորս հաղար թալեսի չափ փրկանք մը պահանջներ էին, և որովհետեւ ինքզինքը Մորսէրֆէն վեր կը դասեր, իւր խելքավայ իւր փրկանքը ութ հաղար թալես սահմանեց:

Աւթ հաղար թալեսը քառասուն և ութ հաղար ֆրանք կ'ընելի:

Այս վճարելէն ետե՛ տակաւին հինգ միլիոն յիսուն հաղար ֆրանքի չափ գումար մը կը մնար իրեն, որով ամեն կողմ կրնար գործ տեսնել:

Աւստի իւր ազատութեան վրայ զ բեթէ ապահով ըլլալով, քանզի երբեք օրինակ մը տեսնուած չէր որ հինգ միլիոն յիսուն հաղար ֆրանք մէ կուն փրկանք սահմանուէր, Տանկլար իւր անկողնոյն վրայ երկնցաւ, ուր երկու կամ երեք անգամ մէկ կողմէն միւս կողմը գառնալէն ետե՛ քնոցաւ այն դիցազունին հանգարատութեամբը, որուն պատմութիւնը Առի Ճի Աշնաբան կը կարդար:



ՇԱՌԱԲ ԺԶ.

ԼՈՒԽԾ ՎԵՆԲԱՑԻՆ ԿԵՐԵԿԻՑ ԴԻՆԻ

SԱՆԱԼԱՐԻ վախցած քունէն զատ ամեն
քնացող պէտք է որ արթննայ :
Տանկլար ևս արթնցաւ :
Մեառաքսեայ վարադոյըներու, թաւ-
չապատ պատերաւ, կրակարանին մէջ վասուած փոյտին ա-
նուշ հօաերուն օօվլորած բարիզեանի մը համար կաւիճեայ
քարայրի մը մէջ արթննալը զէշ երազի մը նմանիլ պէտք է :
Իւր վրայ եղած ալձի մարթերուն գալչելով՝ Տանկլար ան-
շուշտ կը կարծէր որ Լաբոնները կ'երազէ :
Բայց այսպիսի պարազայի մէջ մանրերկրարդ մը բաւական
է ամենէն զօրաւոր տարակայսը սառւղութեան փոխելու :
— Այս, այս, մրմա աց, Ալպէր աը Մորսէրֆին պատմած
աւաղակներուն ձեռքը ինկած եմ — :
Իւր առաջնին շարժումը շռնչ առնելն եղաւ, որպէս զի ա-
պահով ըլլայ թէ վիրաւորուած չէ, այս միջոցը ՏՀ Քէցնին
մէջ դտեր էր, զօր չէ թէ կարդացեր էր, այլ անոր մէջն
մէկ երկու բան քաղեր էր :
— Աչ, ըստու, զիս սպաննած կամ վիրաւորած չեն, այլ
զուցէ կողոպտած են — :
Եւ իսկոյն իւր ծոցերը խառնեց :
Ամեն բան տեղն էր :
Ճռոմէն Վեննետիկ Ճամբորդութիւն ընելու համար պա-
հած հարիւր Լուինները իւր սոնազեստին ծոցին մէջն էին :

և հինգ միլիոն յիսուն հազար ֆրանքոց վարկատոմութ իւր զերարկութն ծոցին մէջ կը դանուէր :

— Կ'նչ զարմանալի աւաղակներ են ասոնք, ըստ ինքնարեն, որոնք քսակիս և դրապանիս չեն դպչեր : Ենչպէս որ երեկ պառկելու տաենս կ'ըսէի, անոնք ինձմէ փրկանազինս պիտի պահանջնեն : Կ'նչ զարմանք, ժամացուցս ալ քովս է և տեսնենք ժամանքը քանի է — :

Տանկլարի ժամացուցը, որ Պրէկէի դլխաւոր դործերէն մէկն էր, և զոր սեղանաւորը առջի իրիկունը ճամբայ ելնելէն տառջ հոգ տարեր եր լարելու, առտուան ժամը հինգ ու կէս հնչեց :

Առանց այն ժամացուցին՝ Տանկլար իւր ժամանակին անստուդութեան մէջ պիտի դանուէր . քանզի ցորեկուան լոյսը իւր խցիկին մէջ չէր թափանցիր :

Արդեօք իւր վիճակին վրայ աւաղակներէն բացատրութիւն խնդրել պէտք էր, թէ սպասելու էր որ անոնք խօսին : Աերշին որոշումը տւելի խելացիութիւնն էր :

Տանկլար մինչև կէս օր սպասեց :

Ըոլոր այն միջոցին՝ պահանորդ մը իւր դրան առջին զինքը կը հսկէր :

Տանկլարին փափաք մը եկաւ տեսնելու թէ զինքը պահպանողը ալ էր :

Զէ թէ ցորեկուան այլ ճրադի մը լոյսին ճաճանչները իրարու աղէկ չմիացած դրան տախտակներուն միջոցներէն ներս կը թափանցէր :

Տանկլար դրան այն ճեղքուածքներէն մէկուն մօտեցաւ Ճիշդ այն միջոցին որ աւաղակը քանի մը ումտ օղի կը խմէր, որ թէպէտ ամիկի մէջ պարունակուած էր, բայց այնպիսի չոս մը տարածեց, որմէ Տանկլար դարշեցաւ :

— Բուհ —, ըստ իւր խցիկին ամենէն ներսի կողմը քաշուելու:

Աէս օրին օղի խմաղ մարդին տեղը ուրիշ պահանորդ մը դրուեցաւ :

Տանկլար իւր նոր պահանգանը տեսնելու հետաքրքրութիւնն ունեցաւ :

Աելքատին ծակին մօտեցաւ :

Այս պահանգանը մեծ աչերով, հաստ չուրթերով, տափակ քիթով հսկայ աւազով մը, Գողիաթ մ'էր. իւր գորշագոյն մազերը օձի նման զալարուած ողաբոյզի պէս իւր ռւսերուն վրայ կը կախուէին :

— Ո՞ հո, ըստ Տանկլար, այս մարդը աւելի հրեշի կը նմանի քան թէ մարդկային աբարածի մը. այս մարդը իմ բանիս չդար — ?

*Այս միջնորդին՝ պահանգանը դոզցես իրեն ապացուցանելու համար որ հրեշ մը չէ, խցիկին գրան դիմացը նստաւ, իւր սիարկին մէջէն սե հաց, սոխ և պանիր հանեց ու սկսաւ անշաղութեամբ ռւաել :

— Չեմ կընար հասկընալ, ըստ Տանկլար իւր գրան Շեղըուածքին մէջէն աւաղակին ճաշին նայելով, թէ ինչպէս կընայ մարդ այսպիսի գարշելի բաներ ռւաել — ?

Եւ դնաց իւր այծի մորթերուն վրայ նստաւ, որոնք առջի պահանորդին օղին հստը կը յիշեցընէին իրեն :

Դայց Տանկլար թօղ ուզածը ըսէ և ընէ, բնութեան դաղանիքը անիմանալի են, անօթի ստամբուրը ամենէն անախորժ կերակուրներու անդամ հակում մը ռւնին :

Տանկլար դդաց յանկարծ որ իւր ստամբուր դատարկ էր. և այն ատեն մարդը նուազ տղեղ, հացը նուազ սե և պանիքը աւելի թարմ երեցաւ :

Վերջապէս՝ այն բիրտ մարդուն նողիալի կերակուրն եղրդ հում սոխերը թոպէրի շինած համեմանքը և իւր խոհաբարին վարդետութեամբ պատրաստած շերտաձև խորովոյքը կը յիշեցընէին իրեն :

Տանկլար ոտք ելաւ և դնաց գուռը զարկաւ :

Աւաղակը դլուխը վերցուց , և Տանկլար ահաստ որ իւր ձայնը լսուեր էր , և կրկին դուռը զարկաւ :

— Ի՞նչ կ'ուզես , հարցուց աւաղակը :

— Բարեկամ , ըստ Տանկլար իւր մատներով գրան վրայ թմբկահարելով , կարծեմ թէ ժամանակը եկած է որ ինձ աշեկառւր բերեք :

Սակայն կամ Տանկլարի լոյսուն չհասկընալուն և կամ անոր կերակուր բերելու հրաման չունենալուն՝ հսկան իւր ճաշը շարունակեց :

Տանկլար անոր ոյս ընթացքը նուաստացուցիչ համարելով , և չուզելով ոյն բիրտ մարդուն հետ աւելի խօսիլ , վերստին իւր այծի մորթերուն վրայ պառկեցաւ և ձայն չհանեց :

Ասոր վրայ չորս ժամ անցուն :

Հսկային տեղը ուրիշ աւաղակ մը պահանորդ դրուեցաւ :

Տանկլար , որ ստամքսի մեծ անձկութիւն մը կ'ըզգար , կամաց մը սոք ելաւ , իւր աշքը վերսախին դրան Ճեղքաւածքին մօտեցուց և իւր պահանորդին դէմքը ճանչցաւ :

Իրօք առջի պահանորդին տեղը բէրբինոն էր եկողը , որ դրան դիմացը նստաւ ու իւր երկու սրնդաց մէջ հողէ պտուի մը դրաւ , որուն մէջ խոզի ճարպով եփած սիսեոին Ճենակերն ու հոտը վեր կ'երնէր :

Այս կերակուրին քով Բէրբինօ Աւելէթրիի խաղողավ լեցուն փարբիկ սիրուն կողով մը և Օրվեթը զինիով լեցուն սրուակ մը դրաւ :

Ատուզի Բէրբինօ որկրամալ մ'էր :

Այս ախորժարեր պատրաստութիւնները տեսնելով՝ Տանկլարի բերանէն չուրերը կը վազէին :

— Տեսնաք , ըստ բանտարկեալը , արդեօք ոյս աւաղակը մէկալէն աւելի խղճմանքաւո՞ր է — :

Եւ յուշիկ մը իւր դուռը զարկաւ :

— Եկայ — , ըստ աւաղակը , որ Բառթրինիին պանդոկը միշտ յաջախելով , զաղղիարէն լեզուն լաւ սորվեր էր :

Եւ իրօք եկամ զուռը քացաւ :

Տանկլար Ճանչցաւ զան որ Ճամբան սոսկալի Ճայնով
«Գրուխդ ներս քոշէ» պոռտցողն էր :

Սակայն վիճելու ժամանակը չէր . ընդ հակառակն զուարթ
դէմք մը երեցուց և քաղցր ժողիտով մը ըստ :

— Կը ներէք , պարոն . բայց ինձ ալ բան մը աղիտի չտա՞ք
ուտելու :

— Արդեօք Զեր Վասեմութիւնը անօթի է , զուհց Բէրբինօ :

— Հարցընելը դարմանալի է , մըմուց Տանկլար . Ճիշդ
քսան և չորս ժամէ . 'ի վիճը բան մը կերած չեմ : Այս , պա-
րոն , յաւելցուց Ճայնը բարձրացընելով , անօթի եմ , և բա-
ռական անօթի :

— Եւ Զեր Վասեմութիւնը կերակո՞ւր կ'ուղէ . . . :

— Հիմա՝ եթէ կարելի է :

— Ենիէ զիւրին բան չկայ , ըստ Բէրբինօ . հոս մարդ
ուղածը կրնայ զտնել , միայն թէ ստակը տալով , աս ալ
դիտնանք , ինչպէս ամեն բարի քրիստոնէից տունը կ'ըլլայ :

— Անշուշտ , զուհց Տանկլար , թէե ստուզիւ զիս բռնոգ
և բանտարկով մարդիկ պէտք էին զոնէ իրենց բանտար-
կեալը կերակրել :

— Ա՛չ , տէր իմ . կրկնեց Բէրբինօ , այդ սովորութիւնը
չունինք :

— Պատճառ մը չկրնար ըլլալ այդ , կրկնեց Տանկլար յուշ
ուղած իւր պահանորդին սիրուք փաղաքշել , այսու ամենոյ-
նիւ այն կերպով ալ զոհ կ'ըլլամ : Ա'զէ , թող կերակուք
քերեն ինծի :

— Իսկոյն , տէր իմ . ի՞նչ կ'ուղէք ուտել — :

Եւ Բէրբինօ պառուկը զետինը դրաւ , այնպէս որ անոր
Ճենչերը ուղղակի Տանկլարին քթի ծակերուն մէջ կը մաներ :

— Հրամայեցէք , ըստ :

— Խոհանոց ունիք հոս , հարցուց սեղանաւորը :

— Ինչպէս , խոհանոց ունենալնիս կը հարցընէք , կատա-
քի ալ խոհանոցներ ունինք :

- Խոհաբարներ :
- Ընտիր խոհաբարներ ունինք :
- Աւրեմն վառեակ մը , ձուկ մը կամ որսի միս , և կամ ինչ կ'ուզէ ըլլայ : միայն թէ կերակուր բերեն ինծի :
- Խոչովես որ կը հաճիք . ուրեմն վառեակ մը կ'ուզէք :
- Այս , վառեակ մը — :
- Բէրբինօ իւր բոլոր ուժովք պոռաց :
- Նորին Վասեմութեան համար վառեակ մը բերեք — :
- Բէրբինոյի ձայնը դմբէթներուն տակը տակաւին կը հընչէք , երբ վայելուչ , նուրբ և կիսամերկ երիտասարդ մը եւ բեցաւ արծաթ պնակի մը վրայ վառեակ մը բերելով :
- Կարծես թէ Բարիղի Սրճանոցը կը դանուինք , մըմաց Տանկլար :
- Աչա , տէր իմ — , ըստ Բէրբինօ վառեակը երիտասարդին ձեռքէն առնելով և որդնահար սեղանի մը վրայ դնելով , որ անյենարան աթոռով մը և այծի մարթէ անշկողով խցիկին բոլոր կարասիքը կը կազմեր :
- Տանկլար գանակ մը ու պատառաքաղ մը ուզեց :
- Աչա , տէր իմ — , ըստ Բէրբինօ բթածայր փոքր գաշնակ մը և տոսախեայ պատառաքաղ մը ներկայացընելով :
- Տանկլար մէկ ձեռքը գանակը և միւս ձեռքը պատառաքաղը առաւ , և պատրաստուեցաւ վառեակը մանրելու :
- Կը ներէք , տէր իմ , ըստ Բէրբինօ մէկ ձեռքը սեղանաւորին ուժին վրայ դնելով . հոս ուտելէն առաջ ստակը կը վշարեն . կրնայ ըլլաւ որ գուրս ելնելու ատեն զոհ չըլայ մարդ . . . :
- Ա՛չ , մըմաց Տանկլար , այս սովորութիւնը Բարիղի մէջ չկայ , հաւանականաբար դուցէ զիս կողոպտեն ալ . բայց մննք առատաձեռնութիւն ընենք : Միշտ լսած եմ որ Խոտալլայ մէջ կերակուրները խիստ աժան են . Հռոմի մէջ վաս-

եակի մը զինը տասներկու սու պէտք է որ ըլլայ : Ահա ձեզ
Լուի մը — , ըսաւ , և Բէրբինոյին ոսկի մը նետեց :

Բէրբինօ ոսկին զետնէն առաւ , և Տանկլար դանակը վա-
ռեակին մօտեցուց :

— Կեցիք , տէր իմ , ըսաւ Բէրբինօ , Զեր Վասեմութիւնը
տակաւին պարտք ունի ինձի :

— Կրաւամբը ըսի որ պիտի կողայտեն զիս — , մրմաց
Տանկլար :

Բայց մտածելով որ այս հարստաշարութեան հնազանդիլ
պէտք է :

— Բուէք , այս վոխտ վառեակին համար տակաւին ո՞րչափ
է պարտքս , հարցուց :

— Զեր Վասեմութիւնը առ հաշիւ Լուի մը տուաւ :

— Վառեակի մը համար առ հաշիւ Լուի մը :

— Անցուշո , առ հաշիւ մ'է այս :

— Շատ աղեկ . . . ուրիշ :

— Զեր Վասեմութիւնը տակաւին չորս հազար ինը հարիւր
իննուն և ինը Լուի պարտաւոր է — :

Տանկլար այս բիրտ կատակին վրայ իւր աշերը տարօրի-
նակ բացաւ :

— Ա'չ , այս ինչ ծաղրաշարժ մարդ է — , մրմաց :

Եւ ուզեց վառեակը մանրել . բայց Բէրբինօ ձախ ձեռ-
քով սեղանաւորին աջ ձեռքը բռնելով , միւս ձեռքը անոր
երկնցուց :

— Ա'զէ , տուէք , ըսաւ :

— Ի'նչպէս , կատակ չէ լրածնիդ , ըսաւ Տանկլար :

— Երբէք կատակ չենք ըներ մենք , տէր իմ , կրկնեց Բէր-
բինօ ծանրութեամբ մը :

— Ի'նչպէս , վառեակի մը համար հարիւր հազար ֆրանք
ուզելինիդ կատակ չէ :

— Տէր իմ , չէք կրնար հաւատալ թէ այս անիծեալ քա-
րայրին մէջ հաւեր սնուցանելու համար ո՞րչափ դժուարու-
թիւններ կը կրենք :

— Բաւական է, ըսաւ Տանկլար, խիստ ծաղրաշարժ և խիստ զոււրՃալի է ստուդիու ըսածնիդ . բայց որովհետեւ առնօթի եմ, թողուցեք որ ուտեմ: Ահա ուրիշ Լուի մը ձեղի համար, բարեկամ:

— Այս ատեն չորս հազար ինը հարիւր իննսուն և ութ Լուի կը մնայ պարտքերնիդ, ըսաւ Ֆէրբինօ նոյն անփառերութեամբ, համբերութեամբ մեր նպատակին պիտի հասնինք:

— Ո՛չ, երբէք, ըսաւ Տանկլար անոր միօրինակ հեղնութենէն ձանձրանալով. դացէք, կորիք ասկէ . չէք դիտեր թէ որու հետ է ձեր զործը — :

Բէրբինօ նշան մը ըրաւ . երիտասարդ սոդասաւորը երկու ձեռները երկնցուց և իսկոյն վասեակը յափշտակեց:

Տանկլար այծի մորթէ անկողնոյն վրայ նետուեցաւ :

Բէրբինօ գուռաը վերստին զոցեց և իւր կերակուրը սկսաւ հւտել :

Տանկլար Բէրբինոյի ըրածը չէր կրնար տեսնել, բայց աւազակին ատամներուն կափկափումը ամենելին տարակոյս չէր թողուր իւր ըրածին:

Յայտնի էր որ կ'ուտէր, և մանաւանդ ձայնով ու անկիրթ մարդու մը պէս կ'ուտէր:

— Անկիրթ —, ըսաւ Տանկլար :

Բէրբինօ այս խօսքը շլսել ձեւցուց, և առանց դլուխն անդամ դարձընելու՝ իւր Ճաշը շարունակեց բայց աւելի կամաց ձայնով:

Տանկլարի այնպէս կ'երեւէր թէ իւր ստամոքսը Դանայիտնեցուն տակառին պէս ծակուած էր . չէր կարծեր որ պիտի կարենայ երբէք լեցընել զայն:

Եւյսու ամենայնիւ կէս ժամ մը ևս համբերեց . բայց ըստոյդն ըսելով այս կէս ժամը դար մը երեցաւ իրեն:

Աերստին ոտք ելաւ և դրան մօտեցաւ :

— Աւելի երկար ատեն մի տանջէք զիս, և ըսէք շուտով թէ ինչ կ'ուզէք ինձմէ :

— Բայց , աէր իմ , դուք ըսէք մեղի թէ ինչ կ'ուզէք
մեղմէ Հըամայեցէք , և մնք ձեր հըամանները ոլիտի
կատարենք :

— Ուրեմն նախ դռւուը բայցէք — :

Բէրբինօ դռւուը բայցաւ :

— Կերակուր կ'ուղեմ , ըսաւ Տանկլար :

— Անօթի՞ եք :

— Հարցընելու հարկ չկայ :

— Չեր Աւեմութիւնը ինչ կ'ուզէ ուտել :

— Պատառ մը չոր հայ , քանի որ վառեակները այս աշ
նիծեալ մասաններուն մէջ անօրինակ դին մը ունին :

— Հայ կ'ուզէք , շատ աղէկ , ըսաւ Բէրբինօ . շուտով
հայ բերեք հոս — , դռւեց :

Սպասառը հայի կտոր մը բերաւ :

— Աչա , ըսաւ Բէրբինօ :

— Ի՞նչ պիտի վճարեմ , հարցուց Տանկլար :

— Չորս հաղար ինը հարիւր իննսուն և ութ Լուի . երա
կու Լուի կանսիկ վճարած եք :

— Ի՞նչուս , պատառ մը հայը հարիւր հաղար ֆրանք
կ'արժէ :

— Այս , հարիւր հաղար ֆրանք , ըսաւ Բէրբինօ :

— Բայց վառեակի մը համար հարիւր հաղար ֆրանք կը
որոշանչէիք :

— Կերակոց զանազան դիներ չունինք , այլ մնր դիները
որոշուած են : Ըստ ուտեք կամ քիչ տասը պնակ կերակուր
խնդրեք կամ միայն մէկ պնակ , մի և նոյն հաշիւն է մեղի
համար :

— Դարձեալ կատակի ոկոսնք . ոիրելի բարեկամ , կ'իմա-
ցընեմ ձեզ որ ըրածնիդ այլանդակ և անխոչեմ դործ մ'է :
Աւելի աղէկ է շուտով ըսէք թէ կ'ուզէք որ անօթութենէ
մեռնիմ :

— Ոչ , աէր իմ , դուք կ'ուզէք ինքզինքնիդ սոկաննել
Վճարեցէք և կերեք :

— Ե՞նչպէս վճարեմ, ով եռակի անասուն, ըստ Տանկլար բարկանալով. կը կարծէք որ մարդ հարիւր հաղար ֆրանք կ'ունենա՞յ իւր ծոցը։

— Ձեր ծոցը հինգ միլիոն յիսուն հաղար ֆրանք ունիք, տէր իմ, ըստ Բէրբինօ. հարիւր հաղար ֆրանքնոց յիսուն վառեակի և յիսուն հաղար ֆրանքնոց կէս վառեակի դինն է։

Տանկլար սարսաց։

Գաղանիքը երեան ելեր էր. միշտ կատակ մ'էր այն, բայց վերջապէս նպատակը կը հասկընար։

Պէտք է ստոյզն ալ ըսել որ այն կատակը քիչ մը առաջ կարծածին չափ անպատեհ չեր զտներ։

— Այս հարիւր հաղար ֆրանքը վճարելէս ետև՝ դռնել պարտքս աղատած պիտի համարիք զիս, և հանգիստ պիտի կրնամմ ուտել։

— Անտարակոյս, ըստ Բէրբինօ։

— Բայց բնչպէս տամ այս դումարը, ըստ Տանկլար աւելի աղատութեամբ չունչ առնելով։

— Ասկէ աւելի զիւրին բանու կայ. Հոռմի Թումսըն և ֆրէնչ վաճառատան վրայ բացուած վարկ մը ունիք. այս պարոններուն վրայ չորս հաղար ինը հարիւր իննսուն և ութը Լուիֆիի վճարագիր մը տուէք մղ, և մեր սեղանաւորը կ'ընդունի զայն։

Տանկլար բարի կամցողութեան արժանաւորութիւնը դռնելիքն պահել ուզեց. Բէրբինոյի իրեն ներկայացուցած զրիւն ու թուղթը տուաւ, վճարազիրը զրեց ու սառըազրեց։

— Ահա, ըստ, առէք ձեր խնդրած դրաբերին վճարել հասուցազիրը։



— Ահա ձեր ալ խնդրած վառեակը —։

Տանկլար հառաչելով վառեակը մանրեց և սկսաւ ուտել. այնպիսի մմծ դումարի մը համար իրեն խիստ վտիտ կ'երեւէր այն։

Իսկ Բէրբինօ հասուցազիրը ուշադրութեամբ կարդալէն ետե ծոցը դրաւ և վերստին սկսաւ իւր սիսեու ուտել։

ԳԼՈՒԽ ԺԷ.

ՆԵՐԱԽՄԱՐ



Եթե նետեալ, առու Տանկլար դարձեալ անօթեցաւ . քարայրը խիստ ախործակ բացող օդ մը ունէր . կալանաւորը այնպէս կարծեց թէ այն օրուան համար ընելու ծախք չունի:

Խնայող մարդու մը պէս վառեակին կէսը և հացին մէկ կտորը իւր խցիկին մէկ անկիւնը պահեր էր :

Բայց ասոնք ուտելուն պէս՝ ծարաւութիւն ունեցաւ . ոյս բանս իւր մոքէն շանցեր էր :

Իւր ցամքած լեզուին մինչև բերանին առաստաղին փակչէլ սկսիլը ծարաւութեան դէմ մրցեցաւ :

Բայց իւր ներսը այրող կրակին շդիմանալով պահանորդը կանչեց :

Պահանորդը դուռը բացաւ . Տանկլար նոր դէմք մը առսաւ , և մօսածեց որ աւելի աղէկ էր ծանօթի մը հետ զործունենալ . ուստի Բէրբինոն կանչեց :

— Ահա եկայ , տէր իմ , ըսաւ աւազակը այնպիսի արտուրալով մը , որ աղէկ նշան մը երեցաւ Տանկլարին , ի՞նչ կը փափաքիք :

— Ծարաւի եմ , ըսաւ կալանաւորը :

— Տէր իմ , ըսաւ Բէրբինո , դիտէք որ Հռոմի շրջական ները դինին շատ սուզ է :

— Աւրեմն ջուր տուեք ինծի , ըստ Տանկլար անոր անիրաւ պահանջումն խուսափել ջանալով :

— Տէր իմ , ջուրը դինիէն աւելի հազուազիւտ է . երաշատութիւնը այս կողմերը կը տիրէ :

— Ո՞չ , կ'երեի թէ նորէն պիտի սկսինք — , ըստ Տանկլար :

Եւ կատակ ձե ացընելու համար ժպտելով ողորմելի սեղանաւորը կ'ըզդար որ իւր քունքերը քրտինքէն թրջուեր էին :

— Աղէ , բարեկամ , ըստ Տանկլար աեսնելով որ Բէրքինօ անկարեկիր կեցեր էր , բաժակ մը ջուր կը խնդրեմ , պիտի մերժէք :

— Արդէն ըսի ձեղ , տէր իմ , պատասխանեց Բէրքին ծանրութեամբ , որ մասնակի բան չենք ծախեր :

— Աւրեմն շիշ մը դինի բեր :

— Ա՞ր աեսակէն :

— Ամենէն աժան տեսակէն :

— Ամենքն ալ նոյն զնով են :

— Եւ ի՞նչ է անոնց դինը :

— Քսան և հինգ հազար ֆրանք իւրաքանչիւր շիշը :

— Եւելի աղէկ է բսէք որ զիս կողոպտել կ'ուղէք , ըստ Տանկլար այնպիսի դառնազին ձայնով մը , որուն ազդեցութիւնը միայն կծծի մարդը կրնայ խմանալ , քան թէ այս կերպով քիչ քիչ սպառէք զիս :

— Կարելի է , ըստ Բէրքինօ , որ մեր զլիաւորին դիտաւորութիւնը այդ է :

— Ո՞վ է ձեր զլիաւորը :

— Այն անձը , որուն առջև հանեցինք զձեղ անցեալ օր :

— Եւ ո՞ւր է հիմա :

— Հոս է :

— Կ'ուղեմ աեսնել զինքը :

— Շատ աղէկ — :

Վայրկեան մը ետքը՝ Լուիֆի Վանքա Տանկլարի դիմացը կը զանուէր :

— Զի՞ս կանչեցիք, հարցուց աւազակապետը կտլանաւորին:
 — Զիս հոս բերող մարդոց դվխաւորը դո՞ւք էք, պարո՞ն:
 — Այո՛, տէր իմ:
 — Ի՞նչ կը ինդրէք ինձմէ որ զիս ազատ թողուք, ըսէք,
 — Զեր ծոցը ունեցած հինգ միլիոններէն զատ բան չենք
 խնդրեր — :

Տանկլար զգաց որ ջղային կարկամութիւն մը իւր սիրաը
 կը ճմլէր :

— Բոլոր ունեցածս և անբաւ հարստութենէս միացածը
 այս է, պարո՞ն, և երբ դուք կը յափշաակէք զանոնք, ա-
 ւելի աղէկ է որ կեանքս ալ վերցընէք :

— Երդիլեալ է մեզ ձեր արիւնը թափել, տէր իմ:
 — Եւ ովլ է այդ բանը արդիլսղը:
 — Այն անձը որուն մենք կը հնազանդինք,
 — Ուրեմն դուք մէկո՞ւն կը հնազանդիք:
 — Այո՛, զվահաւորի մը:
 — Ես կարծէի թէ դուք էք զվահաւորը:
 — Ես այս մարդոց զվահաւորն եմ, բայց ուրիշ անձ մը
 իմ զվահաւորս է :

— Եւ այդ զվահաւորը մէկուն կը հնազանդի՞:
 — Այո՛:
 — Որո՞ւն:
 — Աստուծոյ — :

Տանկլար վայրկեան մը մտախորհ միաց,
 — Զեր ըսածները չեմ հասկընար, ըսաւ,
 — Կարելի է:
 — Եւ այն զվահաւորը ըսաւ ձեզի որ ինձի հետ այսուեց-
 վարուիք:
 — Այո՛:
 — Ի՞նչ է անոր նողատակը:
 — Զեմ զիտեր,
 — Բայց այդ կերպով իմ քսակս պիտի պարզէք :

- Հաւանական է :
- Ըսէք, միլիոն մը կ'ուղէք :
- Ոչ :
- Երկու միլիոն :
- Ոչ :
- Երեք միլիոն . . . չո՞րս . . . : Այո՛, չորս միլիոն կու տամ-
եթէ թողուք զիս որ ասկէ գուրս ելնեմ:
- Ինչո՞ւ հինգ միլիոն արժած բանին չորս միլիոն կ'առա-
ջարկէք, ըստ Վանքա . անիրաւ վաշխ մը առնուլ կ'ուղէք և
սեղանաւոր տէր, և կամ ձեր միտքը չեմ հասկընար:
- Առէք ամենքն ալ, առէք ամենքն ալ, զուեց, զիս ալ
սպաննեցէք :
- Ո՛չ, ոչ, հանդարտեցուցէք ձեր սիրաը, տէր իմ, և
ձեր արիւնը մի զրդուէք . այդ կերպով օրը մէկ միլիոնի կե-
րակուր ուտելու ախորժակնիդ պիտի բացուիք . է՛ս, աւելի
խնայողութիւն ըրէք :
- Բայց երբ ձեզ վճարելու ստակ չունենա՞մ, զուեց
Տանկլար սրտնեղութեամբ :
- Այս ատեն պիտի անօթենաք :
- Պիտի անօթենամկ'ըսէք, կրկնեց Տանկլարայլադ ունելով :
- Հաւանական է, պատասխանեց Վանքա պաղութեամբ :
- Բայց զիս սպաննել չէք ուղեր ըսիք :
- Ոչ, չենք ուղեր :
- Եւ պիտի թողուք զիս որ անօթութենէ մոռնիմ:
- Կոյն բանը չէ այդ :
- Ո՛չ, թշուառականներ, զուեց Տանկլար, ես ձեր ան-
իրաւ հաշեները 'ի դերե պիտի հանեմ. երկու անդամ մեռ-
նիլ չըլլար, աւելի կ'ընարեմ ամեն բանի վերջ տալ. տան-
չեցէք, շարշարեցէք և սպաննեցէք զիս, բայց իմ ստորա-
դրութիւնս պիտի չկրնաք ստանալ :
- Ուղածնուդ պէս ըրէք, աէր իմ —, ըստ Վանքա :
- Եւ խցիկէն գուրս ելալ :

Տանկլար մոնշենով մը իւր այծի մորթերուն վրայ նետքւեցաւ :

Արդեօք ովկէ էին այս մարդիկը , և ովկէ էր այն անտեսանելի դիմաւորը . իրեն համար ինչ խորհուրդներ ունեին արդեօք , և երբ ամեն այն աւազակաց ձեռքը ինկողները իրենց փրկանադինը տալով կ'ազատէ ին , ինքը ինչո՞ւ չէր կըրնար ազատիլ :

Ո՛չ , անշուշտ արագահաս և դառն մահ մը աղէկ միջոց մ'էր իւր կատաղի թշնամիները յուսահատեցընելու , որոնք կարծես թէ իւր վրայ անիմանալի վրէժինդրութեան մը փառ փաքը կը կատարէ ին :

Այո՛ , բայց ինչպէս ողէտք էր մեռնիլ :

Տանկլար իւր կենացը երկար ընթացքին մէջ գուցէ առաջին անգամն էր որ մեռնելու փախաքով և միանգամայն երկիւղով մահուան կը մտածէր . բայց իրեն համար ժամանակը եկած էր ալ իւր տեսութիւնը շրջել ամեն արարածոց սրտին մէջ կենդանի եղող այն անողոքելի ոգւոյն վրայ , որ իւր սրտին ամեն մէկ բարախման հետ իրեն կ'ըսէր , ուէտք է որ մեռնիս :

Տանկլար եղջերաւոր այն անասնոց կը նմանէր , որոնք որսորդները տեսնելով կը զրդուուին և իրենց յուսահատութեանը մէջ երբեմն փախչելու կը յաջողին :

Տանկլար մտածեց որ փախչի :

Սակայն պատերը ժայռեր էին . իւր խցիկէն դուրս ելնելու միակ ճամբուն վրայ մարդ մը կը կարդար , և այն մարդուն ետին հրացանակիր պտուերներու անցնել դառնալը կը տեսնէր :

Հստորապրելու համար իւր որոշումը երկու օր տեեց , որմէ ետե կերպակուր խնդրեց և միլիոն մը տուաւ :

Լաւ ընթրիք մը տուին անոր , և մէկ միլիոնը առին :

Այնուշեան ողորմելի բանտարկեալին կեանքը իւր որովական ընթացքէն դուրս ելած էր :

Այնչափ նեղութիւն կրեր էր որ չէր ուղեր այնուշետե ինքինքը նեղութեան յանձնել, և աւազակներուն ամն ուահանջմանց կը հնազանդէր:

Տասներկու օրեւն ետե՛ իւր հարստութեան երջանիկ օրեւրուն մէջ ըրածին պէս ճաշ մը ընելէն ետքը, իւր հաշիւր բրաւ և նայեցաւ որ այնչափ վճարագիրեր տռւած էր, որ միայն յիսուն հազար ֆրանք մնացեր էր իրեն:

Այն ատեն զարմանալի ազգեցութիւն մը զդաց վերստին հինգ միլիոնը կարսնցընելէն ետե՛ աշխատեցաւ մնացեալ յիսուն հազար ֆրանքը ազատելու:

Նախամեծար համարեց զրկեալ կեանք մը անցընել, քան թէ այն յիսուն հազար ֆրանքը տալ, և յիմարութեան մօտեցընող յոյսեր ունեցաւ:

Ի՞նքը որ այնչափ երկար ժամանակէ ՚ի վեր զըստուած մոցեր էր, սիսաւ մտածել որ Աստուած շատ անդամ՝ հրաշքներ զործած էր. կրնար այն քարայրը յետնին տակը անցընել. քահանայապետական կառավարութեան հրացանակիները կրնային այն անիծեալ առանձնարանը դտնել և իրեն օգնութեան հասնիլ. այն ատեն յիսուն հազար ֆրանքը իրեն պիտի մնար, յիսուն հազար ֆրանքը անօթութենէ չմոնելու համար բռւական դումար մ'էր:

Աղօթք ըրաւ Աստուծոյ որ այն յիսուն հազար ֆրանքը իրեն պահէ, և աղօթք ըրած ատենը լացաւ:

Երեք օր այսպէս անցան, որ ատեն Աստուծոյ անունը եթէ ոչ իւր սրաին մէջ զոնէ իւր շրթանց վրայ յաձախ կրկնուեցաւ:

Մերթ ընդ մերթ զառանցութեան ժամեր ունէր. այնպէս կը կարծէր թէ խեղճ սենեկի մը մէջ խշտեակի մը վրայ ու զեվաբքի մէջ եղող ծերունի մը կը տեսնէ:

Այն ծերունին ալ անօթութենէ կը մեռնէր:

Չորրորդ օրը՝ ալ կենդանութիւն չմնացեր էր անօր վրայ, բյւլ կենդանի դիակ մը եղեր էր:

Եւր առջի օրուան կերածներուն ամենափրքը վշրանքը դեռ
նէն ժողվեր էր և սկսեր էր զետինը բրաւած բախթը ուտել:

Այն ատեն պահապան հրեշտակ մը աղաչելու սէն՝ Բէր-
բինօն աղաչեց որ իրեն քիչ մը ուտելիք տայ:

Պատառ մը հացի համար հաղար ֆրանք խոստայաւ:
Բայց Բէրբինօ պատասխան անդամ շառւաւ

Հինգ երորդ օրը՝ մինչև խցիկին դուռը ընդքարշ եկաւ:

— Աւրեմ գուք քրիստոնեայ չէք, ըսաւ իւր ծնդայը վրայ
ելնելով. Աստուծոյ առջև ձեր եղայրն եղող մարդը դուք
սպաննել կ'ուղէք: Ուր էք, ով իմ նախնի բարեկամներս —,
մըմնաց:

Եւ երեսն ՚ի վայր զետինը ինկաւ:

Ետքը յուսահատութեամբ մը ոտք ելնելով.

— Գլխաւոր, պոռաց, ուր ես:

— Աչաւասիկ եմ, ըսաւ Վանքա յանկարծ հօն դալով.
Ի՞նչ կ'ուղէք տակաւին:

— Առէք իմ ունեցած վերջին ոսկիներս, կակաղեց Տան-
կլար իւր զրապանը ներկայացընելով, և թօղուցէք որ հոս-
այս քարայրին մէջ ապրիմ. այսուհետեւ աղատութիւն չեմ
խնդրեր, այլ կը խնդրեմ որ ապրիմ:

— Աւրեմ շատ նեղութիւն կ'ըզդաք, հարցուց Վանքա:

— Ա՛չ, այս, և կրնամ ըսել անտանելի:

— Այսու ամենայնիւ ձեզի աւելի նեղութիւն կրող մար-
դիկ եղան:

— Զեմ կարծեր:

— Այս, անոնք որ անօթութենէ մեռան — :

Տանկլարի միաքը եկաւ այն ծերունին, որուն անկողնոյն
վրայ տանջուիլը տեսեր էր իւր զառանցանաց ժամելուն մէջ:
Հառաշանք մը հանելով զըսէնը զետինը զարկաւ:

— Այս, ստոյդ է, ինձմէ աւելի նեղութիւն կրող մար-
դիկ եղան. սակայն զոնէ անոնք մարտիրոսներ էին:

— Գոնէ դուք ալ կը զղջա՞ք — , ըսաւ ախուր և հանդի-
սաւոր ձայն մը, որ Տանկլարի մաղերը քստմեց:

իւր ակարացած նայուածքով ջանաց իւր բոլորնիքը գիշել, և աւազակապետին ետին վերարկուով փաթթուած ու քարէ սիւնի մը սառւերին մէջ պահաւած մարդ մը տեսաւ:

— Ի՞նչ բանի վրայ զղջամ, կակաղեց Տանկլար:

— Չեր դործած շաբութեան վրայ, ըսաւ նոյն ձայնը:

— Ա՛չ, այս, այս, կը զղջամ —, զոչեց Տանկլար:

Եւ իւր վատուժ բռւոը կուրծքին զարկաւ:

— Այն ատեն ես ալ կը ներեմ ձեզ, ըսաւ մարդը վերարկուն իւր վրայէն նետելով և քոյլ մը յառաջ լուսին մէջ զալով:

— Անթէ-Քրիսթոյ կոմսը, ըսաւ Տանկլար քիչ մը առաջ անօթութենէն և նեղութենէն ունեցած դեղնութենէն աւելի սոսկումն դունատելով:

— Կը սխալիք, ես Մծնթէ-Քրիսթոյ կոմսը չեմ:

— Ո՞վ եք ուրեմն:

— Ես այն անձն եմ, զոր դուք դրաբարտեցիք, մատնեցիք և անսլատուեցիք. ես այն անձն եմ, որուն նշանածը դուք խայտառ ակեցիք. ես այն անձն եմ, որուն վրայ դուք քալեցիք հարստութեան դաշը ելնելու համար. ես այն անձն եմ, որուն հայրը անօթութենէ մացուցիք, և զիս ալ անօթութենէ մեռնելու դատապարտեցիք, այսու ամենայնիւ կը ներեմ ձեզի, քանզի ես ալ ներուելու պէտք ունիմ. Կտորն Տանթէսն եմ ես — :

Տանկլար միայն ձայն մը հանեց, և երեսը մինչև գետինը կոնարչեցաւ:

— Ա'ք ելիք, ըսաւ կոմսը, ձեր կեանքը ազատ է. այս երջանկութենէն զուրկ զանուեցան ձեր միւս երկու մեղսակիցները, որոնց մէ կը խենթեցաւ, և միւսը մնաւ: Չեր քո վը մնացած յիսուն հաղար ֆրանքը պահեցէք, կը նուիրեմ նեղ զանոնք, բայց աղքատանոցաց վերաբերեալ ձեր զող դած հինգ միլիոնները անձանօթ ձեռքով մը արգեն տերնին դրենին զրկուեցան:

«Եւ հիմա կերեք և խմեցէք . այս իրիկուն իմ հիւրս էք և Աւանքա , երբ այս մարդը կշտանայ , աղատէ զան — : Տանկլար այնպէս երեսնիվայր մնաց մինչև որ կոմնը իւր առջևէն հեռացաւ :

Երբ զլուխը վերցուց , սառւերի պէս բան մը տեսաւ որ դաւիթին մէջ աներեսոյթ կ'ըլլար , և որուն առջե բոլոր աւաղակները կը խոնարհէին :

Կոմսին հրամանին համեմատ՝ Աւանքա Տանկլարին կերակուրներ տուաւ , Խտալիոյ ամենէն աղնիւ դինիէն և ամենէն ընտիր պտուղներէն հրամցուց , և զան իւր սուրհանդակի կառքովը անկէ հեռացընելով , Խամրուն մէջ աեղը թողուց , ուր Տանկլար մինչե լոյս կեցաւ , քանզի մւր կանուիլը չէր դիտեր :

Ըստու տեսաւ որ աղըիւրի մը մօտ կը գտնուէր . ծարակի ըլլալուն՝ ուզեց ջուր խմել , և գձկուած ատենը ջուրին մէջ նայեցաւ որ իւր մազերը ձերմկեր էին :



Digitized by Google

ՀԱԿԱՑՄԱՆ ՀԻՆգը

Ա բինուան զրեթէ ժամը վեցն էր . պայծառ
երկնից վրայ աշնան կեղեցիկ արել իւր ու-
կեղոյն ձառագայթները կապուտագոյն ծո-
վուն վրայ կը զարնէր :

Արեւուն ջերմութիւնը աստիճանաբար անցեր էր, և սկսեր էր այն թեթև հովը փշել, որ տաք երկիրներուն մէջ կարծես թէ միջօրեայ քունեն արթննալէն ետե թնութեան շնչառութիւնն է, այն քաղցրասիր հովը, որ միջերկրականին ծովի զրեցը կը զովացընէ, և ծովուն բարկ հոտին հետ խառն ծառոց բուրմաւնքը ծովի զերքէ 'ի ծովեղերը կը տանի:

Ճիպրալթարէն Տարտանէլ և Թոռնուղէն Վենետիկ տարքածուող այն ընդարձակ լճին վրայ պարզ և վայելուչ ձեւով թեթևաշարժ չեղակայմ մը իրիկուան առջի մշուներուն մէջէն իր սահէբ :

Եւր շարժումը կարապ թոչունին շարժման կը նմանէր, որ
իւր թեևը հողմին կը բանայ և գողցս ջուրին երեսէն կը
ռահի:

Ըեղակայմը արագ աշարժ է միանդ ամայն շնորհալի ընթացքով կը յառաջանար, և իւր ետեւ էն փոստորական ակոս մը կը ընդունի :

Կամաց կամաց արելը, որուն վերջին ձառագայթիթերը ուշ ջունեցինք, արևմտեան հօրիդանին վրայ անելեռութացեր էր բայց իւր լուսոյ ցոլացումները դոպցին զիցարանական ցնորդ-

Ները հաստատելու համար՝ իւրաքանչյուր ալիքներուն ծայրը երեւլով, կարծես թէ երեան կը հանէին Լուսոյ շաստուածին Ամփիտրիտի զիւրը պահուիր, որ պարապ տեղը կը ջանար իւր կապուտազոյն վերաբկուին ծալքերուն մէջ իւր սիրահարը պահէլու:

Ըեղակացմը արագութեամբ կը յառաջանար, թէև ըստ երեսութից հաղին նորատի աղջկան մը խոպողաձեւ մաղերը շաբժելու չափ հով կար:

Նաւուն դիմի կողմը բարձրահասակ և պղնձաղոյն մարդ մը կանդնած՝ ցամաք երկրին իրեն մօտենալը կը դիտէր, որ բրդաձեւ մուժի հողակոյտի նման կ'երեւը և Քայլալանի լայն դիմարկի նման ալիքներուն մէջէն դուրս կ'ելնէր:

— Մօնթէ — Քրիսթոյ կղզին է այն, հարցուց ծանրութեամբ մը և խորին տիրութեամբ տպաւորուած ձայնով մը Ճանանդարձորդը, որուն հրամանաց ներքեւ կարծես առժամանակեայ կը դուռնուէր փոքր շեղակայմը :

— Այո՛, աէր իմ, պատասխանեց նաւապետը, կը մօտենանիք :

— Կը մօտենանիք —, մըմնաց Ճանապարհորդը անպատճելի մերամաղձութեամբ լցուած ձայնով մը :

Ետքը ցած ձայնով մը յաւելցուց,

— Այո՛, հօն պիտի ըլլայ նաւահանդիսուը — :

Եւ արտասուաց միրութենէն աւելի տիսուր իւր ժպիտը կը ցուցընէր որ Ճանապարհորդը վերստին իւր մտածութեանց մէջ ընկղմեցաւ:

Քանի մը վայրկեան ետքը՝ կղզւոյն վրայ բոցի մը լոյսը երեցաւ, որ խոկոյն մարեցաւ, և հրաբձակ զէնքի մը շառաւիւնը մինչեւ շեղակայմին մէջ լսուեցաւ:

— Տէր իմ, ըստ նաւապետը, ցամաքէն մեղ նշան կուտան, կ'ուղէք դուք ալ այն նշանին պատասխանել:

— Ի՞նչ նշան —, հարցուց Ճանապարհորդը :

Նաւապետը ձեռքը դէղ ՚ի կղզին երկնցուց, որուն կողեւ

բէն սովիտակադոյն ծուխի դունդ մը վեր կ'ելնէք, և ընդ դարձակուելով օդին մէջ կը ցրուէք :

— Ա՛չ, այս՝, ըսաւ երազէ մը սթափածի պէտ, տուէք — :

Նաւապետը լցուած հրացան մը ներկայացուց անոր, ճանապարհորդը առաւ զայն, կամաց մը վեր վերցուց և կրակը տուաւ :

Տասը վայրիեան ետքը՝ առաղ աստները ամփոփեցին և փռքը նաւահանգստէ մը հարիւր քայլ հեռու խարիսխ նետեցին :

Մակոյիը շորս թիավարներով և մէկ նաւուղիղով արդէն ծովը իջուցած էին :

Ճանապարհորդը մակոյիին մէջ իջաւ, և փոխանակ խելաց կողմը նստելու, ուր կապոյտ գորդ մը բրուած էք, ոտքի վրայ և թեերը իրարու պլած կեցաւ :

Թիավարները թեերնին չորցընող թոշուններու պէտ թիակնին կէս մը վերցուցած կ'ըսպասէին :

— Քաշեցէք —, ըսաւ Ճանապարհորդը :

Ութ թիակները միատեղ ծովին մէջ իջան առանց կաթիւ մը ջուր ցայտեցընելու :

Մակոյիը մզման հնազանդելով՝ արագութեամբ սահեցաւ :

Մէկ վայրիենի մէջ՝ բնական կիսալուսնի ձեռվ փոքր խորշի մը մէջ մտաւ, և բարակ աւազէ յատակի մը վրայ քալեց :

— Տէր իմ, ըսաւ նաւուղիղը, մեր մարդոց երկուքին կռնակը հեծէք, որ ցամաքը տանին զձեղ — :

Երիտասարդը այս հրաւերին կատարեալ անտարբերութեան շարժմամբ մը պատասխանեց, մակոյիին վրայէն ջուրին մէջ սահեցաւ, որ մինչեւ մէջքը հասաւ :

— Ա՛չ, տէր իմ, մըմոաց նաւուղիղը, մի ընէք այդ բանը, ու հիմա մեր տէրը պիտի յանդիմանէ զմեղ — :

Երիտասարդը մտիկ շնելով դէպ ՚ի ծովեղը յառաջացաւ, երկու նաւաստիներու ետեէն քալելով, որոնք Ճամանակ կը ցուցընէին :

Երեսուն քայլի չափ յառաջանալէ ետեն ցամաքը հասան :

Խրիտասարդը իւր ոտքերը թողվելով իւր բոլորովելով կը գիտէր և երթալու ճամբան կը փնտոէր, քանզի բոլորովին մթնցեր էր :

Գլուխը դարձուցած ատենը՝ իւր ուսին վրայ ձեռք մը դդաց, և ձայն մը զինքը սարսացուց :

— Բարի եկաք, Մաքսիմիլիլէն, կ'ըսէր այն ձայնը. Ճշշպապահ էք եղեք, շնորհակալ եմ :

— Դո՞ւք էք, կոմս, զուեց երիտասարդը այնոիսի շարժումով մը որ ուրախութեան կը նմանէր և երկու ձեռքք Մօնթէ-Քրիսթոյի ձեռքը սեղմլով :

— Այս, ինչպէս որ կը տեսնէք, ես ալ Ճշշպապահ ըւլալ ուկեցի. բայց ձեր վրայէն ջուրերը կը վազեն, բարեկամ. պէտք էք զգեստնիդ փոխել, ինչպէս կըսար ըսել Կալված Տելեմաքին։ Եկէք ուրեմն, հսս ձեզի համար կատարեալ պատրաստուած բնակութիւն մը կայ, ուր ձեր յոդնութիւնն ու ցրտութիւնը պիտի մոռնաք — :

Մօնթէ-Քրիսթօ նայեցաւ որ Մորէլ ետ կը դառնար :

Սպասեց :

Կրօք երիտասարդը դարմանքով տեսաւ որ զինքը հոն բերողները ամենեին խօսք մը չխօսեր էին, և իրմէ վճարում մը չտուած մեկներ էին :

Դէպ 'ի շեղակայմը վերադառնող մակոյիին թիակներուն ձայնը արդէն կը լսուէր :

— Ո՛չ, այս, ըստաւ կոմսը, նաւազարներուն ստա՞կը տալ լուղէք :

— Անշուշտ, բան մը չվճարեցի, և անոնք մեկնեցան :

— Հոգ մի ընէք, Մաքսիմիլիլէն, ըստաւ Մօնթէ-Քրիսթօ ծիծաղելով. դաշինք ըրած եմ իմ նաւաստիներուս հետ, որ իմ կղզոյս մուտքը որ և է ճամբորդութեան ծախքէ աղատըլլայ։ Ինչպէս կ'ըսեն քաղաքակրթեալ քաղաքաց մէջ՝ բաժանորդ եղած եմ — :

Մորէլ զարմանքով կոմսին երեսը նայեցաւ :

— կոմա , ըսաւ , բարիզ եղած ժամանակնուդ պէս չէք :

— Այո , հոս կը ծիծաղիք — :

Մօնթէ-Քրիսթոյի դէմքը յանկարծ տիրութիւն մը պատեց :

— Կրաւունք ունիք ինքդինքս ինձ յիշել տալու , Մաքսիմիլիէն , ըսաւ . ինծի համար զձեղ վերստին աեսնելը երջանկութիւն մ'էր , և մոռցայ որ ամեն երջանկութիւն անցաւոր է :

— Ո՛չ , ոչ , ոչ , կոմա , զոչեց Մորէլ իւր բարեկամին երկու ձեռքը բռնելով . ընդ հակառակն , ծիծաղեցէք , երջանիկ եղիք , և ձեր անտարբերութեամբը ապացուցէք ինձ թէկեանքը միայն նեղութիւն կրողներուն համար անտանելի է : Ո՛չ , դուք մարդասէր , բարի և մծ էք , բարեկամ , և զիսքաջալերելու համար այդ զուարթութիւնը կը կեղծէք :

— Կը սխալիք , Մորէլ , ըսաւ Մօնթէ-Քրիսթոյ . պատճառը այն է որ իրօք երջանիկ էի :

— Ուրեմն մոռցաք զիս , աւելի աղէկ :

— Ի՞նչպէս :

— Այո , և ես հիմա ձեղ կ'ըսեմ այն խօսքը , զոր ըմբշամարտը կրիէսին մէջ մանելով կայսեր ըսաւ . — « Մեռնելու վրայ եղողը կ'ողջունէ դքեղ » :

— Եւ չմիմիթարուեցաք , հարցուց Մօնթէ-Քրիսթոյ տաքօրինակ նայուածքով մը :

— Ո՛չ , ըսաւ Մորէլ դառնալի նայուածքով մը , իրօք կարծեցիք որ ես պիտի կրնամ մխիթարուիլ :

— Մաիկ ըրէք , ըսաւ կոմսը , անշռւշտ կը հասկընաք ըսածներս , այնպէս չէ , Մաքսիմիլիէն : Անտարակոյս զիս ուամփիկ մարդու կամ ժամահար կոչնակի պէս անորոշ և դատարկ ձայներ հանող շաղակրատի տեղ դրած չէք : Երբ կը հարցընեմ ձեղ թէ արդեօք մխիթարուեցաք , իբր այնպիսի մէ կը հարցընեմ , որուն համար մարդկային սիրտը դաղանիք չունի : Մորէլ , իջնենք միատեղ ձեր սբուին խորը և

քննենք զայն։ Միթէ անհամբեր վիշտերը տակաւին պաշարած են զձեղ, որոնցմէ մարդս մժղուկէ խայթուած առիծի նմանի կը խրաչի։ Միշտ նոյն ջերմատապ ծարաւութիւնը ունիք, որ միայն գերեզմանի մէջ կ'անցնի։ Սիշտ այն իտեական վիշտը ունիք, որ կենդանի մարդը կեանքէն դռւրս կը հանէ և մեռեալը փնտուել կու տայ, և կամ սպառած ուժի տկարութիւնն ունիք, և ամեն բանէ ձանձրացած ձեր յոյսը կորսնցուցած էք։ Ո՛չ, սիրելիք իմ Մաքսիմիլիէն, եթէ այսպէս է, եթէ ձեր ոյժը միայն Վասուծոյ վրայ դրած էք և միայն դէպ 'ի երկինք կը նայիք, միսիթարուած էք դուք, աւ մի ցաւիք։

— Կոմս, ըսաւ Մորէլ իւր քաղցր և միանդամայն հաստատ ձայնովը. կոմս, մտիկ ըրէք ինծի, ինչպէս պէտք եմտիկ ընել այն մարդուն, որ իւր մատը երկրի վրայ երկընցուցած և աշերը գէպ 'ի երկինք վերցուցած կը խօսի։ Բարեկամի մը բազկացը մէջ մեռնելու համար ես ձեր քովք եկած եմ։ Յիրաւի թէե տակաւին սիրելիներ ունիմ, ինչպէս են իմ Ժիւլի քոյրս և անոր կմմանուէլ ամուսինը. սակայն իմ վերջին վայրկեաններուս մէջ զօրաւոր բաղուկներու և ժպտողի պէտք ունիմ։ քոյրս այն վայրկենին կրնայ լալ և նուաղիլ. բաւական վիշտեր կրած ըլլալուս պիտի չկրնամ անոր վշտահարիլ տեսնել. կմմանուէլ կրնայ ձեռքէս զէնքս առնուլ և տունը ձայներով լեցընել։ Բայց դուք, որ ձեր խօսքը տուած էք, կոմս, գուք որ զերազոյն էակ մը պիտի երեկիք ինձ, եթէ մահկանացու շըլլայիք, մինչեւ մահուան դուռը խաղաղութեամբ և սիրով պիտի ընկերանաք ինձ, այնպէս չէ։

— Բարեկամ, ըսաւ կոմսը, տակաւին աարակոյս մը ունիմ. արդեօք ձեր վիշտը այդպէս շափականց երկընելնիդ ձեր հապարառութենէն է։

— Ոչ, նայեցէք, սիրոս հանդարտ է, ըսաւ Մորէլ ձեռքը կոմսին երկնցընելով, և իմ երակացս բարախիւնը սովորականէն ոչ աւելի սաստիկ է և ոչ աւելի կամաց։ Ա' ըզդամ

որ ճամբառն ծայրը հասած եմ, աւելի յառաջ չպիտի եր-
թամ: Ինձիք ըսկք որ սպասեմ և յուսամ. դիտէք ինչ ը-
րիք թշուառ մարդու մը: Ամփս մը սպասեցի, այսինքն ամփս
մը նեղութիւն կրեցի: Յուսացի, (մարդս խեղչ և թշուառ
արարած մ'է), յուսացի, բայց ինչ բան, չեմ դիտեր, ան-
ծանօթ, այլանդակ, և յիմարական բան մը, հրաշք մը յու-
սացի... ինչ հրաշք, Աստուած միայն կրնայ ըսել, Աստ-
ուած մեր խելքին հետ յոյս կոչուած յիմարութիւնը խո-
նած է: Այս, սովասեցի, յուսացի, կոմս, և քառորդէ մը
ի վեր որ իրարու հետ կը խօսինք, առանց դիտնալու հա-
րիւր անդամ իմ սիրատ վիրաւարեցիք, տանջեցիք. քանզի
ձեր ամեն մէկ խօսքը ապացոյցավ հաստատեց թէ ինձի հա-
մար ալ յոյս չկայ: Ա'վ կոմս, ինչպէս խաղաղութեամբ և
փափկութեամբ զերեզմանիս մէջ սիտի հանգչիմ — ,

Մորէլ այս վերջին խօսքը բը այնպիսի ուժգնութեամբ ար-
տասանեց, որոնցմէ կոմսը սարսուաց :

— Բարեկամ, շարունակեց Մորէլ, տեսնելով որ կոմսը
լոռութիւն կը պահէր, հոկտեմբերի Յը պայմանամամ սահ-
մանեցիք ինձի, և այսօր հոկտեմբերի ինչ է — :

Մորէլ իւր ժամացոյցը նայեցաւ :

— Ժամը ինն է, ըստու, դեռ երեք ժամ ունիմ ապրելու:

— Թող այնպէս ըլլայ — , պատասխանեց Մօնթէ-Քրիսթօ:

Մորէլ մեքենապէս կոմսին ետեւէն դ'աց, և երկուքնին ալ
քարայրին մէջ մտեր էին, ու Մորէլ դեռ ուր դանուիլը
չէր դիտած :

Իւր ոտից տակը զորդեր դտաւ, իւր առջին գուռ մը բա-
ցուեցաւ, անուշահոտ բուրմոնքներ ամեն կողմ ծառալած,
էին, և լոյս մը իւր աչաց զարկաւ :

Այն առեն Մորէլ կեցաւ աւելի յառաջ երթալու երկ-
մատելով. քանզի զինքը շրջապատող մն զկացուցիչ հեշտութեանց
ինքնինքը չէր վստահէր :

Մօնթէ-Քրիսթօ մեղմով յառաջ տարաւ զան :

— Հայոց ըստ, որ մեր Յացեալ երեք ժամերը այն նախնի Հռոմայեցւոց պէս անցընենք, որոնք իրենց Ներոն կայսրէն դատապարտուելով, ծաղկեայ պսակներով սեղան կը նստէին, ու արեած աղիկներու և վարդերու բուրման հետ մահը կը շնչէին — :

Մորէլ ժպտեցաւ :

— Ինչպէս որ կը հաճիք, ըստ, մահը միշտ մահ է, մահը մոռացութիւնն է, այսինքն հանգստութիւնն է, ոչ սինքն կենաց և հետեարար վշտաց բացակայութիւնն է — .

Մաքսիմիլիէն նստաւ և Մօնթէ-Քրիսթօ անոր գիմացը տեղաւորեցաւ :

Այն հիանալի սեղանատան մէջ կը զտնուէին, զոր ժամանակաւ նկարագրած ենք, և ուր մարմարեայ արձանները իրենց գլուխնուն վրայ միշտ ծաղիկներով և պտուղներով լեցուն կողովներ կը կրեն :

Մորէլ ամեն բանի անորոշ կերպով նայեր էր, և հաւանական էր որ բան մը տեսած չէր :

— Իբր մարդ խօսակցինք, ըստ ապշութեամբ կոմսին նայելով :

— Խօսեցէք, պատասխանեց կոմսը :

— Կոմս, կրկնեց Մորէլ, զուք մարդկային զիտութեանց բովանդակութիւնն էք, և մերինէն աւելի յառաջացնալ և տւելի հանձարալի աշխարհէ մը իջածի ազդեցութիւնը կ'ընէք ինձի :

— Ըստածնուդ մէջ ստոյդ կէտ մը կայ, Մորէլ, ըստ կոմսը այնպիսի տիտոր ժպիտով մը, որ իրեն զեղեցկութիւն կու տար, Աիշտ կոչուած մոլորակէ մը իջածի եմ ես :

— Ամեն ըստածնուդ կը հաւատամ առանց անոնց միտքը հասկընալու համար աշխատելու, կոմս, և ասոր ապացոյց հրամայեցիք ինձ որ ապրիմ, և ապրեցայ. ըսիք որ յուսամ, և զրեթէ յուսացի: Ուստի պիտի համարձակիմ հարցընել ձեզ, կոմս, որպէս թէ արդէն անզամ մը մեռած ըլլայիք, « Կոմս, մեռնելու ժամանակ ցաւ կ'ըզզայ մարդ » :

Մօնթէ - Քրիսլո խորին խանդաղատութեամբ Մորէլին կը նայէր:

— Այս, ըսաւ, անտարակոյս, շատ ցաւ պիտի զգաք, եթէ բռնի մահուամբ անշնչացընէք այն մահացու մարմինը, որ յամառութեամբ կ'ուզէ ապրիլ: Եթէ դաշոյնի մը անտեսանելի ակռաներով ձեր մարմինը յոշտէք, եթէ դիւրավրէով դնտակով մը ձեր դիւրաւ տիւրեցող ուղեղը ծակէք, խիստ ցաւեր պիտի զգաք, և դժգոհութեամբ կեանքեն պիտի բաժնուիք, զոր ձեր յուսահատեալ ողեվարքին մէջ այնչափ սուզ գնուած հանգստութենէ մը լաւագոյն պիտի դանէք:

— Այս, կը հասկընամ, ըսաւ Մորէլ, կենաց պէս մաշնալ վշտաց և հեշտութեանց դաղանիքն ունի: ամն բան զանոնք ճանշնաբէն կախեալ է:

— Ճիշդ այդպէս է, Մաքսիմիլիէն, և շատ ստոյդ խօսեցաք: Մահը մեր իրեն հետ աղէկ կամ զէշ վարուածին համատ կամ բարեկամ է մեղ, որ սնուցիչի պէս մղմով կ'ըսփոփէ զմղ, և կամ թշնամի մ'է, որ բռնութեամբ մը հոգին մարմինէն կը խլէ: Եթէ ժամանակ զայ որ մարդիկ հազարաւոր տարի ապրին, և ինչպէս կ'ըսէիք՝ մահուան դաղանիքը իմանան, այն ատեն մահը սիրուհւոյ մը զրկաց մէջ վայելուած քունէն աւելի քաղցր և աւելի հեշտալի պիտի ըլլայ:

— Եւ եթէ դուք մանիլ ուզէիք, այդ կերպով պիտի կրնայիք մռնիլ, կամ:

— Այս — :

Մորէլ ձեռքը անոր ելինցաց:

— Հիմա հասկըցայ, ըսաւ, թէ ինչու ժամադիր եղաք ինծի Ավկիանու մը մէջ տեղը այս առանձնացեալ կղզւոյն և այս ստորերկրեայ պալատին մէջ, որ Փարաւոնի մը նախանձելի զերեզմանը կրնայ ըլլալ: Աասն զի զիս խիստ սիրելուուդ համար ուզեցիք որ ձեր հիմա յիշած մահուամբ մռնիմ, այսինքն տուանց ողեվարքի, և կարենամ Աալանթինի անունը աբտասունել և ձեր ձեռքը սեղմել:

— Այո՞ւ, աղէկ զուշակեցիք, Մորէլ, ըստ կոմսը պարզ
մտութեամբ մը, և իմ միտքո այս է ը:

— Ընորհակալ եմ, վաղը ամեն վիշտերէ աղատելու դա-
ղափարը խեղճ սրտիս քաղցր կ'երեի:

— Ամենենին բանի մը համար չէք ցաւիր, հարցուց Մօն-
թէ - Քրիսթօ:

— Աչ, պատասխանեց Մորէլ,

— Եւ ոչ իսկ ինձի համար —, հարցուց կոմսը սրտի խո-
րին յուղմամբ :

Մորէլ պատասխան չտուաւ . իւր պայծ առ աչքը յանկարք
աղօտանալէն ետե անսովոր պայծառութեամբ փայլեցաւ . ար-
տասուաց խոշոր կաթիլ մը բղիսեցաւ և իւր այտին վրայ ար-
ծաթագոյն ակոս մը դեկլով վար դլորեցաւ :

— Ի՞նչ, ըստ կոմսը, երկրի վրայ ցաւելու բան մը ու-
նիք և մեռնիլ կ'ուղէք:

— Ո՛չ, կ'աղաւեմ, դոչեց Մորէլ տկար ձայնով մը, ու-
րիշ խօսք մի խօսիք, և իմ տանջանքս աւելի մի ընդեր-
կարէք — :

Կոմսը կարծեց թէ Մորէլ կը տկարանար:

Այս կարծիքը վերստին այն սոսկալի տարակոյսը պատճա-
ռեց իրեն, որուն անդամ մը յաղթեր էր Կֆ դղեակին մէջ :

— Այս մարդը երջանկացընելու կ'ըզբաղիսմ, մոտածեց
կոմսը, որպէս զի անոր ընելու հատուցումս զործուած չա-
րութեանց զուդակշխ ըլլաց: Բայց եթէ սխալած եմ, եթէ
այս մարդը երջանկութեան արժանի ըլլալու չափ ողորմի
չէ, ափսոս, ինչ պիտի ըլլայ իմ գործս, որ միայն բարիք
ընելով չարութիւնը մառնալ կ'ուղեմ:

« Մտիկ ըրէք, Մորէլ, յայտնի կը տեսնեմ որ ձեր վիշ-
տը անտանելի է, սակայն դուք Աստուծոյ կը հաւատաք, և
ձեր հոգւոյն փրկութիւնը վտանդի մէջ ձգել չէք ուզեր — :

Մորէլ տխրութեամբ ժպտեցաւ:

— Կոմս, ըստ, զիտէք որ կատակ չեմ ըներ, կ'երդ-
նում որ հոգիս այսուհետե իմս չէ:

— Ամիկ ըրէք, Մորէլ, ըսաւ Մօնթէ-Քրիսթօ, զիտէք որ աշխարհի մէջ ազգական մը չունիմ, և զձեղ իբր զաւակս կը նկատեմ. իմ զաւակս ազատելու համար կեպնքո և աւելի իրաւամբ հարսոոթիւնս պիտի զոհեմ:

— Ի՞նչ ըսել կ'ուզէք:

— Ըսել կ'ուզէմ, Մորէլ, թէ խիստ հարռւստ կեանքի մը ամեն հեշտութիւնները չճանչնալուուդ համար կ'ուզէք մենիլ, Մորէլ, հարիւր միլիոնի մօտ հարսոոթիւն ունիմ, զորոնք ձեղ կը նուիրեմ. այսպիսի հարսոոթեամբ ձեր ամեն նպատակաց կրնաք հասնիլ, Եթէ փառատէր էք, ամեն ասպարէզները ձեր առջեր պիտի բացուին. աշխարհիս ամեն դուարձութիւնները վայելեցէք, և ուղածնիդ ըրէք, բայց ապրեցէք:

— Կոմս, ձեր խօսքը առած եմ, պատասխանեց պաղութեամբ Մորէլ, և ժամը տասն ու մէկ ու կէս է, յաւելըսոց ժամացոյցը նայելով:

— Մորէլ, իմ աչացս առջե և տանս մէջ այդպիսի բան մը ընել կը խորհիք:

— Ուրեմն թաղուցէք որ մեկնիմ, ըսաւ Մաքսիմիլիէն տընըութեամբ մը, եթէ ոչ՝ պիտի կարծեմ թէ չէք սիրեր զիս — :

Եւ ոտք ելաւ:

— Չատ աղէկ, ըսաւ Մօնթէ-Քրիսթօ աւելի զուարթ դէմք մը երեցընելով. ուրեմն անշուշո կ'ուզէք, Մորէլ, և անիոփոխ մտքերնիդ դրած էք. այս, խիստ ողորմի անձմէք դուք, և ինչպէս որ ըսիք՝ միայն հրաշք մը կրնայ բռածել զձեղ. նստեցէք ուրեմն, Մորէլ, և սպասեցէք — :

Մորէլ հնազանգեցաւ. Մօնթէ-Քրիսթօ ոտք ելաւ, զդուշութեամբ զոյցուած պահանոցի մը մօտեցաւ, որուն բանալին ուկի շղթայով մը իւր վրայ կը կրէր, և անոր մէջէն շքեղ բանուած տրծաթ արկղիկ մը հանեց, որուն անկի, նները չորս կնոջ պատկերներ կը ներկայացընէին:

Երկղիկ սեղանին վրայ դրաւ, բացաւ դոյն և անոր մէ-

ՀԵՆ ոսկի տուփ մը հանեց, որուն խուփը դաղանի զսպանակի մը սեղմաւելովք կը բացուէր:

Այս տուփը կէս ըրյծ իւղային նիւթ մը կը պարունակէր, որուն դոյնը տուփը զարդարող փայլուն ոսկիին, շափիւղաներուն, սուտակներուն և զմբուխաներուն դոյներուն չետիւունուելով անկարելի էր նկարագրել:

Կապոյտի, ծիրանիի և ոսկեղոյնի ճաճանչներ ունէր:

Կոմսը ոսկեղօձեալ դրդալով մը այն նիւթէն քիչ մը առաւ և Մորէլի տալով երկար նայուածք մը յարեց անորվոյաց:

Այն ատեն՝ այն նիւթին կանաչ դոյն ունենալը տեսան:

— Աչա ձեր խնդրածը, ըսաւ կոմնը, և աչա իմ ձեզի խոստացածս:

— Դեռ չմոռած, ըսաւ երիտասարդը Մօնթէ-Քրիսթոյի ձեռքէն դրդալը առնելով, սրտանց շնորհակալ եմ ձեզ — :

Կոմսը երկրորդ դրդալ մը առաւ, և ոսկի տօւփին մէջէն լեցուց զայն:

— Ի՞նչ պիտի ընէք, բարեկամ, հարցուց Մորէլ անոր ձեռքը բռնելով:

— Ստուդիւ, Մորէլ, պատասխանեց կոմսը ժպտելով, ես ալ ձեզի շափ կեանքէն ձանձրացած եմ, և որովհետեւ առիւթը ինքնին կը ներկայանայ:

— Կեցիք, դոչեց երիտասարդը. ո՛չ, դուք որ վոխադարձ սէր ունիք ու յուսոյ կը հաւատաք, իմ ըրածս մի՛ ընէք, ձեզի համար մեղք մը կրնայ համարուիլ: Մնաք բարեաւ, աղնիւ և առատասիրո բարեկամս, ես պիտի երիւար Պալանթինին ըսելու ինչ որ դուք ինձի համար ըրիք — :

Եւ Մորէլ առանց երկարութեան և միայն դէպ կոմսը երկնցուցած ձեռքը սեղմանով, Մօնթէ-Քրիսթոյին տուածայն դաղանի նիւթը կլլեց՝ կամ լաւ ևս է ըսել ախորժակով մը ճաշակեց:

Այն ատեն երկոքնին ալ լոեցին. Ալի լութեամբ և ըդ-

զուշութեամբ ներս մտաւ , ծուխ և ծխաքաշներ բերաւ , առնց սուրճ տուաւ և աներեսյթ եղաւ :

Կամաց կամաց մարմարեայ արձաններուն ձեռքը եղած քը-
րազներուն ըստ Մորէլի համար աղօտացաւ , և խնկանց-
ներուն անուշ հոտերը նուազ ազդու կ'երեւէին :

Մօնթէ-Քրիսթօ անոր դիմացը ստուերին մէջ նոտած՝ ա-
նոր երեսը կը նայէր , և Մորէլ կոմսին փայլուն աչերէն
զատ բան չեր տեսներ :

Երիտասարդին վրայ անպայման վիշտ մը տիրեց . ծխա-
քաշը զողցես իւր ձեռքէն կը սահէր . առարկաները անզզալի
կերպով իրենց ձեն ու զոյնը կը կորսնցընէին . իւր պէտ-
չեալ աչաց՝ դռներն ու վարագոյները բացուելու պէս կ'ե-
րեւէին :

— Բարեկամ , ըստ , կ'ըզդամ որ կը մնոնիմ , շնորհա-
կալ եմ — :

Աերջին անդամ մը իւր ձեռքը կոմսին երկնցընելու փորձ
փորձեց , բայց իւր անոյժ ձեռքը իւր քովը ինկաւ :

Այն ատեն իրեն այնպէս երեցաւ թէ Մօնթէ-Քրիսթօ կը
ժպտէր բայց ոչ իւր տարօրինակ և սոսկալի ժպիտովը , որ
շատ անդամ այն խորամիտ անձին զադանիքը իրեն յայտներ
էր , այլ այն մարդասէր խանդաղատութեամբ , զոր հայրերը
անհանձար խօսքեր ընող իրենց փոքր զաւակաց վրայ կ'ու-
նենան :

Նոյն միջոցին կոմսը իւր աչաց կը մնձնար . անոր հասակը
դրեթէ կրկին բարձրութիւնը ստանալով , կարմիր վարագոյր-
ներուն վրայ կը նկարուէր . իւր սե մազերը ետին ձզած էր ,
և կանգնած ու սէզ կ'երեւէր վերջին դատաստանին օրը շա-
րերուն սպառնացով հրեշտակներէն մէկուն պէս :

Մորէլ ուժէ կտրած իւր թեսթոռին վրայ թաւալեցաւ .
իւր ամեն երակներուն մէջ մեղմ թմբրութիւն մը տիրեց :
Դուք զգացածը երազ մ'էր . իրեն այնպէս կ'երեւէր թէ մա-
շուան առ աջնորդող անորու զառանցանաց մէջ կը դանուի :

Անգամ մը ես իւր ձեռքը կոմսին երկնցընել ուզեց ։ բայց
այս անդամ իւր ձեռքը շարժեցաւ իսկ . ուզեց վերջնական
ողջոյն մը տալ , բայց իւր լեզուն զերեզմանի մը վրոյ խը-
ցուած քարի մը պէս իւր կոկորդին մէջ ծանրութեամբ
դարձաւ :

Իւր տկարացած աչերը ակամայ դոցուեցան . սակայն իւր
արտեանանց տակէն պատկերի մը շարժիլը տեսաւ , զոր իւր
աշաց մթաղնութեանը մէջ ճանցաւ որ կոմսն էր ան և դուռ
մը կը բանար :

Իսկոյն մօտակայ սենեկի մը կամ լու ևս է ըսել հիա-
նալի պալատի մը մէջ վառուած խիստ պայծառ լոյսը այն
սրահին մէջ յորդեց . ուր Մորէլ իւր քաղցր ողեվորքին
մէջ կը դանուէր :

Եյն ատեն այն սրահին սեմոց վրայ հիանալի դեղեցկու-
թեամբ կին մը տեսաւ , որ զունատեալ և մեղմ ժողիտով մը
իր դթութեան հրեշտակ մը կ'երեկը իրեն :

— Արդեօք երկինքն է առջիս բացուածը , մտածեց ոգե-
վարը . այս հրեշտակը իմ կորսնցուցածիս կը նմանի — :

Մօնթէ-Քրիսթօ մատովը ծաղկահաս կնոջ այն բաղմոցը
ցուցուց , որու վրայ Մորէլ կը հանդէր :

Կինը ձեռքը միացուցած և մայտ դէմքով դէսլ ՚ի անոր
յառաջացաւ :

— Վալանթին , Վալանթին — , դոշեց Մորէլ իւր ոըր-
տին խորունկէն :

Բայց իւր բերանէն ձայն մը շելաւ , և որովհետեւ այս ներ-
քին յուզման հետ իւր բոլոր ոյժը միացնեցէր էր , հառա-
չանք մը հանեց և աշերը դոցեց :

Վալանթին անոր քովը վազեց :

Մորէլի շուրթերը վերստին կը շարժէին :

— Զձեզ կը կանչէ , ըստ կոմսը , իւր այն քունին մէ-
ջէն , որուն դուք ձեր բաղդը վատահեցաք , և որմէ մահը
կ'ուղէր զբկել զձեզ . սակայն բարեբազզաբար ես ձեր քովին

էի ու մահուան յաղթեցի : Վալանթին , այսուհետեւ իրարմէ պիտի չըածնուիք երկրի վրայ . քանզի զձեղ զտնելու համար զերեզմանը մասնել կ'ուզէր : Եթէ ես չըլլայի՝ երկուքդ առ մեռած էիք . ես զձեղ կը միացընեմ . Աստուած բարեւ չանի շնորհել ինծի այս ազատած երկու անձերուս վարձքը :

Վալանթին Մօնթէ-Քրիսթոյի ձեռքը բռնեց և իւր անդիմագրելի ուրախութեան եռանդէն իւր շրջանց մօտեցոյ զանոնք :

— Ա՛Հ , շնորհակալ եղիք ինծի , բսաւ կոմաք , և մի ձանձրանաք Յեր շնորհակալութիւնը կրկնելու . շատ անդամը ըսէք ինծի որ ես երջանիկ ըրի զձեղ . չէք դիաեր թէ որչափ այս ստուգութեան պէտք ունիմ :

— Ա՛Հ , այս , այս , բոլոր սրտավա շնորհակալ եմ ձեզ , բսաւ Վալանթին , և եթէ իմ երախտազիտութեանս անկեղծութեանը վրայ կը կասկած իք , Հայտէին հարցուցէք . իմ սիրելի քրոջս , որ Գաղղիայէն մեկնելնէս 'ի վեր ձեր վրայ խօսելով , այսօրուան մեզի ծաղած երջանիկ օրուան համբերութեամբ սպասեցընել տուաւ զիս :

— Ուրեմն կը սիրէք Հայտէն , հարցուց Մօնթէ-Քրիսթօ այնպիսի յուզմամբ մը , զոր անսարմէ դազանի սպահել կ'ուզէր :

— Ա՛Հ , բոլոր սրտավա :

— Ուրեմն մտիկ ըրէք , Վալանթին , բսաւ կոմաք . ձեզմէ շնորհք մը սիտի խնդրեմ :

— Ի՞նչ կ'ըսէք , արդեօք այնչափ երջանիկ եմ որ :

— Այս , Հայտէն ձեր քոյրը կոչեցիք , թող իրօք ձեր քոյրը ըլլայ , Վալանթին . ինչ որ կը կարծէք թէ ինձ պարտաւոր էք՝ անոր ըրէք . Մորէլ և դուք պաշտպանեցէք զան , քանզի (քիչ մեաց կոմսին ձայնը իւր կոկորդին մէջ պիտի մարէք) քանզի այսուհետեւ առանձին սիտի մեայ աշխարհի վրայ :

— Եւ ինչ սպատճառաւ առանձին սիտի մեայ — , կրկնեց կոմսին ետեկն ձայն մը :

Մօնթէ-Քրիսթօ ետին դարձաւ, և Հայտէն տեսաւ ո նր
զունատեալ և ստուծ կեցած՝ խորին աղջութեամբ կոմսին
կը նայէր:

— Աւան զի, աղջիկս, վաղը գուն աղատ ոյիտի ըլլաս +
պատախանեց կոմսը, վասն զի քեզի արժան եղած պատիւը
վերստին պիտի ընդունիս, վասն զի վերջաղէս չեմ ուզեր որ
իմ Ճակատադիրս քուկդ նսեմացընէ: Այլ իշխանուհի, հօրդ
հարստութիւններն ու անունը կը վերադարձընեմ քեզի — :

Հայտէ զունատեցաւ, ինքզինքը Ըստուծոյ յանձնող կուսի
մը նման իւր սպիտակ ձեռները բացաւ և արտասուելէն փու-
խուած ձայնով մը ըսաւ:

— Ուրեմն, տէր իմ, պիտի թողնուս զիս +

— Հայտէ, Հայտէ, դուն ծաղկահաս և զեղեցիկ ես, մին-
չեւ անունս մոռցիր և երջանիկ եղիր:

— Ճատ աղէկ, ըսաւ Հայտէ, հրամաններդ կը կատա-
րեմ, տէր իմ, մինչև անունդ պիտի մոռնամ և երջանիկ պի-
տի ըլլամ — :

Եւ մեկնելու համար քայլ մը ետ քաշուեցաւ:

— Ո՞վ Ըստուած իմ, զուեց Աւալանթին Մորէին թրմ-
րրած զլուխը իւր ուսին կոթնցընելով, կոմն, չէք տեսներ
ինչպէս զունատեցաւ, և չէք հասկընար որ այս ըսածնիդ
խիստ կը վիրաւորէ զինքը:

— Ի՞նչպէս կ'ուզէք որ հասկընայ, քոյր իմ. միթէ իմ
տէրս չէ, և ես անոր աղախինը չէմ. բան մը չտեսնելու ի-
րաւունք ունի — :

Կոմսը Հայտէին այս ձայնին հնչեւնէն սարսուաց, քանզի
մինչև սրտին խորը աղդեց, իւր աշերը ծաղկահաս աղջկան
աշերուն հանդիպեցան և չկըցան անսնց հուրին դիմանալ:

— Ո՞վ Ըստուած իմ, Ըստուած իմ, ըսաւ Մօնթէ-Քրիս-
թօ, ուրեմն ստոյդ է կարծածս: Հայտէ, ուրեմն ինձմէ չի-
բաժնուելով երջանիկ պիտի ըլլաս:

— Ծաղկահաս եմ ես + պատասխանեց Հայտէ մաղմ ձայնով +

կը սիրեմ կեանքը , զոր միշտ քաղցր երեցուցիր ինձի , և
մեծ ցաւով պիտի մեռնիմ :

— Աւրեմն ըսել կ'ուզես որ եթէ ես քեզմէ բաժնուիմ ,
Հայտէ :

— Պիտի մեռնիմ , տէր իմ , այս :

— Աւրեմն կը սիրես զիս :

— Աւալանթին , զինքը սիրելս կը հարցընէ : Աւալանթին ,
ըսէ անոր թէ Մաքսիմիլիէնը կը սիրես դուն — :

Կոմսը իւր կուրծքին ընդարձակուիլը և սրտին ուռիլը ըդ-
դաց . իւր թեերը բացաւ , և Հայտէ չիչ մը հանելով անոնց
մէջ նետուեցաւ :

— Ա՛ս , այս , կը սիրեմ զքեզ , ըսաւ , զքեղ կը սիրեմ ,
ինչպէս կը սիրէ մարդ իւր հայրը , եղբայրը և ամսւսինը :
Իմ կեանքիս պէս կը սիրեմ զքեզ , քանզի դուն ինձի հա-
մար աշխարհիս ամենէն զեղեցիկ , ամենէն ընաիր և ամենէն
մեծ մարդն ես — :

— Աւզածիդ պէս թող ըլլայ ուրեմն , սիրելի հրեշտակս ,
ըսաւ կոմսը : Աստուած , որ իմ թշնամացս զէմ յարոյց զիս
և յաղթող հանդիսացուց , յայտնի կը ցուցընէ թէ՝ չուզեր
որ յազթութեանս մէջ զղջամ : կ'ուզէի ինքինքս պատժել ,
բայց Աստուած կը ներէ ինձի :

« Սիրէ զիս ուրեմն , Հայտէ . ով զիտէ զուցէ քու սէրդ
մոնցընել տայ ինձի ինչ որ պէտք եմ մասնալ :

— Բայց ինչ կ'ըսես հոգ , տէր իմ , հարցուց նորատի
աղջիկը :

— Ա'ըսեմ թէ քու մէկ խօսքդ , Հայտէ , իմ քսան տա-
րուան զ խոռոթենէս աւելի իմ միտքս լուսաւորեց . միայն
զքեղ ունիմ աշխարհիս վրայ , Հայտէ , քեզմով վերստին
պիտի ազրիմ , քեզմով պիտի կրնամ երջանիկ կամ ապեր-
Հայտի ըլլալ :

— Կը ըսես , Աւալանթին , զոչեց Հայտէ . կ'ըսէ թէ ինձ-
մով ապերջանիկ պիտի ըլլայ , ինձմով , որ իմ կեանքս կու
տամ անոր համար — :

Կոմնը վայրկեան մը իենալով ինքնինքին եկաւ :

— Արդեօք Աշարիա է զուշակածս , ըստու : Ովկ Աստուածիմ , կ'ընդունիմ այս Ճակատագիրը եթէ՝ ի վարձատութիւն և եթէ՝ ի պատիժ : Եկու , Հայուէ , եկու . . . :

Եւ իւր թեը ծաղկահաս աղջկան մէջքէն անցընելով , Աշալանթինի ձեռքը սեղմից և աներեսոյթ եղաւ :

Գրեթէ յամ մը անցաւ , և Վալանթին ողեսպառ , անձայն և աշերը յարած՝ Սորելի քավը կեցաւ :

Աերջապէս զդաց որ անոր սիրաը սկսեր էր բարախել , հաղիւ զդալի շնչառութիւն մը անոր շուրթերը բայցեր էր , և վերակենդանութիւնը յայտնող թեթե սարսուռ մը երիտասարդին բռուր մարմինը պատեց :

Աերջապէս իւր աշերը վերսախն բացուցան , բայց ապուշ և յիմարի նայուածք մը ունեին , բիշ մը ետքը պարզ և ճիշդ կը տեսնէր . իւր նայուածքին հետ զդացումը և զդացման հետ վիշտը վերադարձաւ :

— Ո՛՛ , զուեց յուսահատական ձայնով , տակաւին կենդանի եմ ես , կոմնը խարեց զիս — :

Եւ ձեռքը գէպ՝ ի սեղանը երկնցուց և դանակ մը յափըշտակեց :

— Սիրելիս , ըստու Վալանթին իւր խիստ քաղցր ժպիտութը , արթնցիր և երես նայէ — :

Մորէլ բարձր Ճիշ մը ձգեց , և զառանցեալ , տարակուսանօք լցուած , և զողցես երկնային երեսոյթէ մը շլացեալ իւր երկու ծնդացը վրայ ինկաւ . . . :

Հետեւալ առտու լուսնալուն պէս՝ Մորէլ և Վալանթին իրարութենը մատած ծովեղերքին վրայ կը ստրատէին . Վալանթին Մորէլին կը պատմէր թէ ինչպէս Մօնթէ-Քրիսթօ իւր սենեակը երեցեր էր , ինչպէս ամեն բան իրեն յայտներ էր , և ինչ հրաշքով զինքը մահուանէ աղատեր էր ամեն մարդու հաւտացընելով թէ մեռած է :

Քարայրին դուռը բաց դանելով դուրս ելեր էին . զիշե-

բուան վերջին աստղերը տակուին առաօտեան արշալուսին
մէջ երկնից երեսը կը փայլէին :

Այն առեն Մորէլ մարդ մը տեսու , որ ժայռերուն քու
վը կեցած նշանի մը կ'ըստասէր որ մօտենայ , ու Առաջնիթի-
նին ցուցուց զան :

— Ա՛յ , Ժադոպօն է , ըստ , չեղակալովին նաւազետը — :
Եւ նշան մը ընելով զան իրենց քովը կանչեց :

— Բան մը ունիս մեղ ըսելու , հարցուց Մորէլ :

— Կոմսին կողմանէ այս նամակը ունիմ ձեղ յանձնելու :

— Կոմսին կողմանէ , մրմռացին Մորէլ ու Առաջնիթին :

— Այո , կարդացէք — :

Մորէլ նամակը բացաւ և կարդաց .

« Սիրելիդ իմ Մաքսիմիլիէն ,

« Չեղի համար խարսխի վրայ նաւ մը կեցած է , որ զնեղ-
լիվորն տանի , ուր ու . նուարթիէ իւր թոռը օրհնելու կ'ըս-
պասէ անոր ձեղի հետ ամսւնանալէն առաջ :

« Այդ քարայրին մէջ ինչ որ կայ , Շանդ էլիզէի տունս
և Թորէրորի փոքր աշտարակս հարսանեաց այն ընծաներն են ,
զորոնք Էտմօն Տանթէս իւր Մորէլ աիրոջը որդւոյն կ'ընէ :

« Օրիորդ տը Ալիւֆօր ալ թող բարեհաճի անոնց կեսը
լնգունելու . քանդի կը խնդրեմ որ Բարիդի աղքատաց բաշ-
խէ բոլոր այն հարստութիւնը , որ իւր խենթեցած հօրը և
իւր մօրուին հետ սեղատեմք երի մէջ մեռնող իւր եղբօր կող-
մանէ իրեն կ'իյնայ :

« Չեր կենացը վրայ հսկելու պատրաստուող հրեշտակին ը-
սէք , Մորէլ , որ աղօթք ընէ երբեմն այնպիսի մարզու մը
համար , որ Սատանային նման ժամանակ մը ինքզինքը Առ-
տուծոյ հաւասար կարծեց , և քրիստոնէի մը ամենայն խո-
նարհութեամբ ճանչցաւ որ Աստուծոյ ձեռքն է միայն զերա-
ղոյն իշխանութիւնը և անսահման իմաստութիւնը :

« Այս աղօթքները դուցէ իւր որտին խղճի խոյթերը մեղմնու-

« Խոկ ձեզի , Մորէլ , միայն այս գաղանիքը ունիմ հաղորդ գելու . աշխարհիս մէջ ոչ երջանկութիւն կայ և ոչ դժբաղդ գութիւն , այլ մէկ վեճակին միւսին հետ եղած բաղպատութիւնն է , և ոչ ուրիշ բան :

« Յետին դժբաղդութիւն կրողը միայն կարող է կատարեալ երջանկութիւնը վայելելու :

« Պէտք է մեռնիլ ուղել , Մաքսիմիլիէն , որ դիանայ մարդ թէ որչափ քաղցր է կեանիքը :

« Ապրեցէք ուրեմն և երջանիկ եղիք , ով սրտակից զաւակներս , և մի մսոնաք երբէք որ մինչեւ այն օրը որ Աստուած պիտի բարեհաճի ասպագան մարդուս յայտնելու , բոլոր մարդկանին իմաստութիւնը այս երկու բառերուն մէջ պարունակուած է .

« Ապահել և յասաւ :

« Զեր բարեկամը

« ԷՏՄՕՆ ՏԵ՛ՎԹԻՍ

« ԿՈՄՄ ՄՈՆԹԻ - ՔՐԻՍԹՈՑ » :

Վալանթին այս նամակէն իւր հօրը իենթենալը և եղբօրը մահը իմանալով հառաջանք մը հանեց , և արտասռւաց կաթիլներ լուսւթեամբ իւր այտերէն վար դլորեցան . իւր երջանկութիւնը շատ սուղի նատեր էր իրեն :

Մորէլ անհանդստութեամբ իւր բոլորտիքը նայեցաւ :

— Բայց ստուղիւ կոմսը իւր առատաձեռնութեան շափը կ'անցընէ , ըստու . Վալանթին կընայ իմ շափառը հարստութեամբս ալ զոհ ըլլալ : Ո՞ւր է կոմսը , բարեկամ , զիս անոր քովը տար — :

Ժամապօք իւր ձեռքը դէալ 'ի հորիզոնը երկնցուց :

— Ի՞նչ ըսել կ'ուղես , հարցուց Վալանթին . ուր է կոմսը , ուր է Հայտէ :

— Հոն նայեցէք — , ըստ Ժամապօք :

Երկու երիտասարդները նաւաստիին ցուցուցած կողմը նա-

յեցան . Հորիզոնին վրայ և Միջերկրական ծովը երկինքէն բաժնող մութ կապոյա կէտի մը վրայ որորի մը թէին նման սպիտակ առագաստ մը անսան :

— Գնաց , դոչեց Մորէլ , դնաց . մնաս բարեաւ , բարեկամս , հայրս :

— Գնաց , մրմռաց Ալալանթին . մնաս բարեաւ , բարեկամուհիս , մնաս բարեաւ , քոյր իմ :

— Ով դիտէ թէ մէկ մ'ալ զանոնք պիտի տեսնե՞նք , ըստ Մորէլ իւր արտասուքը սրբելով :

— Սիրելիս , ըստ Ալալանթին , միթէ կոմսը չըսեր էր որ մարդկային բոլոր իմաստութիւնը այս երկու բառերուն մէջն է :


« Ադամէ և յանաւ » :

ՎԵՐՋ


ՄՈՆԹԻ-ՔՐԻՍԹՈՅ ԿՈՄՍԻՆ

ՅԱՆԿ ԳԼՈՒՅՑ

	ԵՐԵ
Ա. Երեկոնք	5
Բ. Լոգիոնք	15
Գ. Վաւընթուն	24
Դ. ՄԵՔՈՒՄԻՒԵԿ	34
Ե. ՏԵՂԿԱԾՐ ԱՑՈՐԵԳՐՈՒԹԵԱՆ	48
Զ. ԲԵՐ-ԼԵՇԵԶ ԿՈՉՈՒԾ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՑՈՒՆ	64
Ի. ԲԵԺԵՆՈՒՄԸ	84
Լ. ՍՈՒՏՆՈՒՅՑ ՓՈԽԸ	107
Թ. ԴԱՏԵԼՈՐԸ	119
Ժ. ԵՐԵՑԱԿՈՐԸ ԵՑԵԱՆ	133
ԺԸ. ԱՐԲԱՍԵՆՈՒԹԵԱՆ ԵՑԵԱԿԻՐԸ	142
ԺԲ. ՆԵՐՈՂՈՒԹԵԱՆ	153
ԺԴ. ՄԵԿՆԱԿԸ	166
ԺԴ. ԱՆՑԵԱԸ	185
ԺԵ. ԲԵՐԲԻՆԸ	203
ԺԶ. ԼՈՒՏՁՅ ՎԱՀԱՅԸ ԿԵՐԵԿՈՑ ԳԻՆ	220
ԺԵ. ՆԵՐՈՒՄԸ	230
ԺԲ. ՀՈՒՑԵՄԲԵՐ ՀՏԵԳԸ	239







P. II.

Nº 5989